

Ухун-к
Чечения

1912



06 JUN 2009

42
ԱՐԴՅՈՒՆ
ՏՐԵՅՑԱՅՑ



~~059~~
~~10-85~~

1912

Qahraman V. Gasparyan
Vahram S. Ordubadi

19.04.2013

13788

9516.

059
P-89

ԿՊ

Համբարձում Ա. Հակոբյան
Վահրամ Հաջինեան

“ԿԻԿՈՒ ՏԱՐԵՑՈՅՑ”,

171

5
85
5
3
400/8
36.386

Օթևանձի Ընթերցող. — Տէր, Տէր Կիկօ
բաց մեզ զդուռն զուարեռու-
թեան որ ողբալով կարդամ
առ մեզ...

Ընտեր Կիկօ. — «Զեյրէի վերէն տիւիւկիւ
չալար... ողլում...

(T. S. V. P.)



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

[ՈՒԶՈՒՅԻ ԿՐՆԱՅ ՅԱԼԱԶՈՒՅԱՆԻ ՏԵՂ ԱԼ ԿՈՐԴԱԼ]

Կիկօի Տարեցոյցին հրատարակութեան ձեռնարկեցինք .

—Մեզի ի՞նչ , պիտի ըսէք անմիջապէս .

Հիրաւունք ունիք . բայ ևս ալ իրաւունք ունիմ . որովհետեւ կիկօի Տարեցոյցին հրատարակութեան ձեռնարկեցի կաթնած միայն ձեր . . . գրպաններուն վրայ :

Առանց ձեր գրպանին՝ իմ գրպանս պարագ կը մնայ . . վարձակալ չունեցող տաւնի մը պէս :

“Ամենայն ժամ ևս ընդ ձեզ եմ” . . . ուղէք կամ չուղէք :

Մեր Տարեցոյցը սական Դարուս Աւետարանը , Աստուածաշունչը , Սագմոսը , Ժամագիրքը կամ Նարեկը բլլալու յաւակնութիւնը չունի :

Այդքան բարձր տեղեր թասիլ և կամ այդքան բարձրերէն թռչիլ մեր գործին չի գար . կրնանք իշնալ և մէկ կողմերնիս կոտրել :

Կիկօի Տարեցոյցը՝ հայերուն բարոյականը ուղղելու , զանոնք ծուռ ձամբաներէ . . . Շիամկ ձամբան հանելու , հանած վարած զաւակներուն՝ հնազանդութիւնքարողելու , Արքայութեան և Դմոխին տարբերութիւնները բացատրելու , բարոյականի շինիչ դասեր տալու , պարկեշտ կենցաղին առաւելութիւնները և Բերայի

գիշերներուն յոսի կողմերը ցոյց տալու համար հրատա-
րակուած է : Այդ պաշտօնները աւելի սպարկելու և
նուազ չափը մարդոց ձգած ենք :

Մենք կիզօի Տարեցոյցը չի հրատարակեցինք, որ-
պէս զի ... Աւետաբերին հետ մրցինք և անոր ընթեր-
ցողները գողնանք : Քա՛ւ լիցի՞՞ :

Մեր նպատակը չափաղանց համեստ է և ամէն ...
գրպանիք դիւրամաչելի :

Մենք կ'ուզենք Հայ Ազգը խնդացնել, մօտէն
գիտնալով որ ան ծնած օրէն ի վեր լալէ զատ ուրիշ
բան մը չէ ըրեր՝ չնորհիւ մեր Քիւրտ հայրենակից-
ներուն, որոնք մեր ... մարը լացնելու համար ո՛չ
ջանք կը խնայեն և ո՛չ առիթ կը փափցնեն ... :

Միենոյն առեն ճակատարաց կը խոստովանինք
սակայն թէ մեր այս ըրածը շատ քիչ տարբերութիւն
ունի ... Հայաստանի մէջ Քիւրտ հայրենակիցներու
ըրած թալանէն և կողոպուածն :

Երկուքս ալ — հայ հրատարակիչներ և քիւրտ
աւաղակներ — կը կողոպատենք Հայ Ազգը . տարբերու-
թիւնը սա է որ մեր կողոպած հայը ... կը խնդայ .
քիւրտէն կողոպտուածը ... Ազգ . Պատրիարքարանին
կը բողոքէ ... լալով :

Արդ, կրցայ կարծեմ հառկցնել թէ կիզօի Տարե-
ցոյցին հրատարակութեան ձեռնարկելով, միտք ունէի
գոցել բացը պիւտճէիս, որ վար չի մնար Թուրքիոյ
Պիւտճէն : Հետեաբար Թուրք կառավարութեան կը
մնայ ինծի պէս ընել . այսինքն 1912ի իր Պիւտճէին
բացը գոցելու համար ... Տարեցոյց մը հրատարակել :
Կիզօի Տարեցոյցին զինը 5 դրշ . է , զին մը որ հա-
մեսու է ... հայ վարժուհիի մը չափ :

Ասանկ հրատարակութեան մը, ասանկ գին դնե-
լով, ցոյց առւած կ'ըլլանք մեր խղճի ու զդացումի ...
աէր Հայ մը ըլլալը և ... Պիթլիղջի Քիւրտ մը չըլլալը :

Ազօթեցէք որ Բիւզանդ Քէչեանի ալ չեմ հմանիր .
եթէ անոր նմանէի՝ սայֆէի, Ֆումայի, բունրօյի,
հատարի հաշիւ մը կը բանայի՝ ապացուցանելու համար
ձեզի որ ասանկ գիրք մը 5 դրշ . ի տալով պարզա-
պէս ... Ազգիս ծառայել կ'ուզեմ : Մինչդեռ իրականու-
թիւնը սա է որ, ինչպէս քիչ մը վերը խոստավանե-
ցայ, առ այժմ ... գրպանիս ծառայութեան մէջ եմ և
ուրիշներուն ծառայելու ժամանակ չունիմ :

Հակառակ անոր որ Տարեցոյցիս չեն աշխատակցիր՝
Փառնակ իսկցնաէրեան, Պատ . Գառվեան, Յ . Գ . Գրի-
գորեան, Մր . Ալէն, Թէրզեան, Զարմայր քն . , Դասը
մեծ ու պղափի Տիրացուներու, Աւետաբերի և Տանարի
խմբիրները՝ դարձեալ կը յայտարարեմ թէ կիզօի
Տարեցոյցն է որ պաշտօն ունի բուժելու Հայուն լալ-
կանութիւնը :

Հետեաբար ձեզի կը մնայ, ո՛վ Հայեր, օգտուիլ
այս ... պատեհ առիթէն՝ ցնծալով քառորդը, որ ձեր
գրպանէն պիտի փոխադրուի այն գրողնը ... որուն
տէրը կ'սասորազրէ՝

ԸՆԿԵՐ ԿԻԿՈ



ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆՔ ԿԻԿՕԻ

[Ա Խ Չ Ո Վ Բ Կ Ե Հ Ա Խ Ա Տ Ա Յ]

Յ Ո Ւ Ն Ո Ւ Ա Ր

Տարիին անդրանիկ դաւակը, և ընդհանրապէս տամբուն պաղ զաւակը, ամիսներու Արիստակէս գառապարեանը գրեթէ Մարգիկ այս անհամ ու անլի ամիսը քիչ մը հաճելի բնածայելու համար անոր առաջին օրը կաղանդի տօնին յատկացուցած են: Յիսուս ալ բարեհածած է, մասնաւորապէս մեզ Հայերուն համար, երկրորդ անգամ ձնանիլ Յունուար 5ին, այս ամսուան կարեւորութիւնը շեշտելու և պազութիւնը քիչ մը մոոցնել տալու համար: Հակոսակ այս ամեւնուն Յունուարը նորէն իր անտանելի պազութիւնը կը պահէ:

Չինն ալ կործես զիստմամբ այս ամսուան մէջ ա՛ւ ամելի կը տեղայ, սաստկացնելու համար անոր սովորական պազութիւնը:

Պէտք չիկայ ըսելու որ Յունուարի առաջին օրը տ

ինչպէս ամէն տարի, այս տարի ալ տարուան առաջին օրն է և այս ամթիւ նուէրներ կը փոխանակուին իրարու:

Կաղանդի օր եղած նուէրներէն մէկ քանին յիշենք այստեղ:

Ժամանակի խմբագրապէտ Քասիմ իրրե նուէր կը ստանայ 12000 քլիչ որոնք կը ներկայացնեն Տրովագայի պատերազմին զանազան դրուագները և ոգոնք ամբողջ չորս տարի կրնան կշատրւել իր ընթերցողները:

Բիւզանդ Քէչեան Եպիպատոսի Հայ Յարեգործական Քնոդ. Միութենէն կը ստանայ ոսկի գրիչ մը և Հ. Յ. Դաշնակցական ընկերներէ կաշիչ մտրակ մը:

Մեր Տեղապահը Մանկունի Սրբազնը նուէր Ալբոնդունի սենեակի գիշերային անօթ մը՝ Ա. Մ. զըւխտիրներով ծաղկեզպարզուած: Կ'ենթաղրուի թէ Առիկ Մուսահետածեանն է նուիրատուն:

Յունուար 6.— Տօն Ծննդեան, փողոցին մէջ ըստէնկօթով մարգիկ կը տեսնուին որոնք շտապաւ կը քալեն կարեւոր գործի մը եաւելն վաղողներու պէս: Առոնք պարզ այցելուներ են և «Ծնորհաւոր Ծնունդ» ըսելու կ'երթան տոնի տոն:

Յունուար 7.— Թէրթէրը կը ծանուցանեն թէ զանի Փրջին գիւղին մէջ քիւրտերը Մեխօ Մկրտիչի քանամեայ հարու տոնեանգած են:

Յունուար 8.— Պայտազիտի կողմէրը վեց ամսուան հայ աղջիկ մը մահմետական կրօնքքը ընդունած է, բայ տեղւոյն զատարանի վլայութեան:

Յունուար 9.— Տիվրիկի մէջ ասանըլվեց տարեկան Հայ աղջիկ մը բռնաբարուած է գայմագամին կողմէ:

Յունուար 13.— Մուշի կողմէրը քիւրտերը աէք Մահակ քահանային աղջիկը լուը տարած են:



Առկուկահ Պատսսիսնստու
ՓՈՅԱԿԻ Դ. ԳՈԼԱՆՃԵԱՆ



Առկուկահ Արտօնութեա
ՀՐԱՆՏ ԹՈՒՌՈՍԵԱՆ



Առկուկահ Ծակրանկարիչ
ԶԱՐԵՎ ԳԱԼՅԱՅԱՅԵԱՆ

Յունուար 16. — Տիգրանակերտէն կը գրեն թերեք Հայեր բոհնի խոլամացուցած են:

Յունուար 18. — Երզնկացի մէջ քիւրակը հողային խնդիրի մը համար երեք հայեր սպաննած են:

Յունուար 20. — Սղերգէն լուր կը տրուի թելկաթ զիւղի մէջ բէս Մրկոցի կինը առեւանդուաէ քիւրտ պէյի մը կողմէ:

Յունուար 21. — Թանին օսմաննեան ցեղերու համբաշտութեան վրայ գեղեցիկ խմբագրական մը կը հրատարակէ:

Յունուար 22. — Արարիոյ մէջ ազտամբական շարժումը կրկին կը ծաւալի, բախում մը տեղի կ'ունենայ Մակեղոնացի ապատամբներու և թուրք զօրքերու միջեւ: Հօրանի մէջ Տիւրզիները ընդհարում մը կ'ունենան զօրքերուն հետ: Պազտատէն կը հեռագրուի թէ ըմբռաս Համալիճնաներ Պատրայի վրա կը քալեն: Աիդէի կաղերը տեղուոյն կառավարիչը կը սպաննեն:


Յունուար 22. — Թանին գեղեցիկ խմբագրականով մը կը չենաէ օսմաննեան տարբերու համերաշխդորձունէութեան պէտքը:

ՓԵՏՐՈՒԱՐ

Ամիսներուն թենիամինը, կարձ բայց ազդու ամիս մը որուն հետ կարելի չէ կատակ ընել:

Հարբուխոս քիթեր կ'երեւան ամէն կողմ:

Ազգային ժողովը որ հրատապ խնդիրներու պատճառաւ ստիպողաբար նիստի հրաւիրուած էր, կարելի



ՄԱՐԿՈՍ ՆԱԹԱՆԵԱՆ
ԵՐԲ... ԴԱՍԻ ԿԵՐԹՍՅ

Հըլլար գումարել ժողովասրահի վառարանին խողովակները դրուած չըլլալուն համար :

Օսմանեան իսրահզարանը սակայն իր նիստերը կանոնաւորապէս կը շարունակէ : Օսմանեան հայրենիքը փրկելու համար կարգ մը կարեւոր որոշումներ կը տրուին : Այսպէս, օրինակի համար, կ'որոշուի .

Ա. Խալաթ կիներուն արգիլել կրունկով կօշիկ հագնիլը :

Բ. Գլխարկներու վրայ մասնաւոր տուրք մը դնել :

Գ. Թոյլ չի տալ որ Յերայի Մեծ փողոցին խոլան կիներ անցնին :

Դ. Սրճարանները եւ կաղինոները քաղաքէն դուրս մասնաւոր տեղ մը փոխարիլել :

Ե. Պետական պիտոնների հաւասարակցութեանը համար ազօթել նախախնամութեան :

Զ. Ո՛չ-խոլաթ պետերուն հրահանող տալ որպէսզի հրապարակային ազօթքներ կատարեն փայտի ու ածուխի գնոյն նուազման համար :

Է. Անասոլուի նահանգներու անապահովութեանց առաջը առնելու համար դիմում ընել քիւրտ աշխարհներու հայրենասիրական զգացումներուն :

Ը. Ազօթել երկաթուղիներու շնուրթեան համար :

Թ. Զուտ օսմանեան դրամագլխով ընկերութիւն մը կազմել լէպլէսլիի վաճառականութեան զարկ տալու համար .

Ժ. Նորածին մանուկներու խալամացումը իբրև օքինաւոր ընդունիլ՝ այն պարագային միայն երբ յօժար կամքով կը կատարուին :

ԺԱ. Ազօթել որպէսզի մեր նաւատարմը երեք հատ արէտնօթ ունենայ :

ԺԲ. Օրինագիծ մը պատրաստել իսլամ կիներու ուսելիքները սահմանաւորող :

ԺԳ. Ո՛չիւլամ տարբերուն բացարձակ իրաւունք աւալ ուղած ատենախն մահմետական կրօնքը ընդունելու :

ԺԴ. Հողային խնդրի լուծման համար ազօթքներ սահմանել :

ԺԵ. Վիրարոյմեներ զրկել եւրոպա իրենց արհեստը կասարելագործելու և յետոյ Անատօլուի հայաբընակ գաւառները երթալու և հոն քիւրաերու կողմէ վիրաւորուած հայերը խնամելու համար :

ԺԶ. Խոլամ կիներու արգելել իրենց խօսակցութեան միջոցին օտար լեզուէ բառեր գործածելը :

ԺԷ. Ազօթել կ. Պոլսոյ փողոցներուն մաքրութեանը համար :

ԺԸ. Մէսուսներու ամսականին վրայ յաւելում մը ընել :

ՄԱՐՏ

Երկար ատենէ ի վեր Մարտ ամիսը Փետրուարին վերջը և Ապրիլին առաջ կուռայ և կը կարծուի թէ ասոր նպատակն է տորիին երրորդ ամիսը ըլլալ : Անմեղ փափաք մըն է ասիկա որուն համար խնդիր յարուցանել չարժեր բնաւ :

Տկրակալոյ մարգիկ այս ամսուն մէջ պէտք կը զգան լուծողական առնելու : Շատեր հիմա լուծողականի տեղ սկսած են նիւզանդինի խմբագրական ները կարգալ և մեծապէս օգտուիլ :

Մարտ ամսուն նշանն է խոյը, հետևաբար Մարտի

մէջ ծնողները ընդհանրապէս պինդ գլուխ կ'ըլլան : Արիստակէս Գասպարեան և Հմայեակ Արամեանց հաւանօրէն այս ամսուն մէջ ծնած են :

Օդերը կը սկսին մեղմանալ : Չինը կը գագրի և անձրւեները կը սկսին : Սահմանագրական ցեխը կամ հուրբիյէք չամօւսին կը ծածկէ Պոլսոյ փողոցները :

Մարտ 10. — Այսօր թէւ Ազգային ժողովի հրաւել եղած է, սակայն կարելի չըլլար ժողովը բանալ Միհրդատ էֆ . Հայկաղն ժողովասրանին բանալիները տունը մոռցած ըլլալուն համար :

Մարտ 13. — Թէրթէրը կը ծանուցանեն թէ քաղաքակառութիւնը որոշած է Գասըմ փաշայի կոյտղին փակել . Բիւզանդ Քէմեան իր շաբաթական տեսութեան մէջ (ի՞նչ կ'անցնի կը գաւնայ) ի վեր կը հանէ Սահմանագրական թուրքիոյ այս առաջին քայլը քաղաքակըրթեան ճամբուն մէջ և միհնոյն ատեն Գասըմ փաշայէն Խազբխող անցնելով, կը վերցիչէ 1896ի ջարդը և այդ առթիւ իր կրած նիւթական կորուսները և կոչում կ'ընէ օսմանեան ուղղագատ կառավարութեան որ բարեհաճի վեստուց հատուցում մը ընել իրեն :

Մարտ 17. — Ազգային ժողովը իր նիստը կը գումարէ օրակարգի առաջին խնդիր ունենալով ո՞նտրութիւն կ. Պոլսոյ կաթողիկոսական պատգամաւորի :

Երեափսխան մը դիտել կուտայ թէ կաթողիկոսը արդին երեք ամիսէ ի վեր ընտրուած է, հետեւաբար այլեւ հարկ չկայ պատգամաւոր ընտրելու : Թէր ու դէմ վիճաբանութենէ մը ետքը կ'որոշուի խնդիրը յղեւ Ատենապետաց գիւտնին որպէսզի այս մասին աեղեկագիր մը բերէ :

Նոյն նասին մէջ Միհրդատ Հայկաղն գրաւոր առաջարկ մը կը հերկայացնէ Պատկառելի ժողովին որ-

պէս զի կէս չէքի վայտ առնուի ժողովասրահը տաքցնելու համար ։ Եգուարդ էֆ ։ Շիրինեան յանուն Տնտեսական խորհուրդի կը բողոքէ այս առաջարկութեան դէմ Գասպարեան էֆ ։ Կ'առաջարկէ խնդիրը վարչութեան յղել ։ Պարզե էֆ ։ Փափաղեան կ'ուզէ որ խորհրդարանական յանձնաժողովը մը կազմուի խնդիրը մասնարէն քննելու համար ։

Վէճը կ'երկարի և մութը կը պատէ ամէն կողմ։

— Լամպաները վասել առէք, կը պոռան մէկ քանի երեսիսաններ։

— Կաղ չիկայ, կը պատասխանէ Մայր Դիւանը իր ասենապեաին՝ Հրանտ էֆ ։ Ասատուրի բերնով։

— Մոմ վասել առէք։

— Մոմ ալ չիկայ։

— Ես անցած շարթու բաքէթ մը առնել առւի կը պոռայ Միհրդատ էֆ ։ Հայկազն սաքի ելլելով։

— Մուկերը կերեր են, կը բացատրէ զիւանը։

— Ի՞նչո՞ւ կատու մը չիք պահեր խորհրդարանին մէջ, կը հարցնէ Հեթում էֆ ։ Սեթեան։

— Ներքին կ սեռնապրութեան մէջ այդ մասին որոշ տրամադրութիւն մը չիկայ, կը պատասխանէ Հրանտ էֆ ։ Ասատուր։

— Կատու մը կար, բայց Մարտը հասնելուն պէս ձգեց գնաց, կ'ըսէ Միհրդատ Հայկազն ։ Եզ կատու մը բերելու էր, սխալմամբ արու մը բերեր են։

— Տեարք երեսիսանք Ատեանը վակուած է, կը յայտարարէ ասենապեալ։

ԱՊՐԻԼ

Պաշտօնական ամիս խարեբայութեանց ։ Ամէն մարդ պիրար կը խարէ ո՛չ միայն Ապրիլի առաջին օրը, այլ մինչև վերջի օրը։



Վարչապեաը, Ապրիլ մէկի օրն իսկ կը խոստանայ ողային խնդիրը կարգադրել, սպաննուած Հայերուն պահնիչները պատժել, առևանդուած կիները իրենց սմուսիններուն վերադարձնել տալ, բոնի խոլամացուած սնչափահաս մասուեները իրենց ծնողքներուն քով լրկել:

Տեղապահ Մանկունի Արքազան կը խոստանայ սուազ զործ ընել և աւելի շատ զործ տեսնել:

Քամիմ կը խոստանայ Ժամանակին մէջ խոչոր խորագիրով լուրեր չհրատարակել և չենական կաստուն մը իրեմ Լոնտոնի Ս. Պօղոս եկեղեցին չներկայացնել:

Արքապահէս Էֆ. Գասպարեան կը խոստանայ իր կոկորդին վրայ բժշկական զործողութիւն մը կատարել տալով ձայնը հերդաշնակել:

Եղուարդ Գօլանձնեան կը խոստանայ առկէ ետքը համենալի լեզուով ոտանաւորներ զրել, ևսկ Ենոթք Արմէն կը խոստանայ հայել էն սորվել:

Գարիբարքարանի պաշտօնեաները միահամուռ խօսք կուտան օրուան մէջ զոնէ ժամ մը կանանաւուապէս աշխատելու:

Վերջապէս ամէն մարդ իր դիմացինը խարել կ'աշխատի այս ամսուան մէջ:

Ապրիլ ամիսը նշանաւոր կը հանդիսանայ կարգ մը աղետալի պատահարներով:

Մեծ հրդեհ մը մոխիր կը գարձնէ Մանկունի Սըրազանին պատրիարքանալու յոյար, հակառակ Արիկ Մուլանձեանի ջրկիրական ճիգերուն:

Հեղեղանման անձրեներ բոլորովին կը ջրեն Ժամանակի մէջ Երուանդ Տէր Անդրէասեանի պարզած քաղաքական տեսութիւնները:

Բանաշոնչ հով մը արձաւախիլ կ'ընէ Հմայեակ Արամեանցը՝ Ս. Դ. Հնչակեանութեան ծոցէն:

Սասափիկ երկրաշարժ մը բուռն ցնցում մը յառաջ կը բերէ Կեդրոնի խմբակցութեան երեսփոխաններուն համոզումներուն մէջ: Դաւիթ Տէր Մովսէսեանի գաղափարներէն մէկ քանին կը կործանին և միւսներն ալ նորոգութեան կարօտ վիճակի մը կը վերածուին:

ՄԱՅԻՍ

Ամիսներու ամէնէն սիրուածը և ամէնէն աւելի գովարանուածը: Բանաստեղծները անհամբեր կը սպասեն այս ամսուան զայն երգելու համար: Սակայն կան բանաստեղծներ որոնք այնքան անհամբեր են որ գեկտեմբերէն կը սկսին երգել մայիսը: Այս պայմաններու մէջ երգուած մայիսներէն պաղ ու ասուցուցիչ հով մը կը փէ: Այս պատճառաւ խոհեցութիւն չէ մայիս ամսուան մէջ ֆանելան հանած պտտի, մահաւանդ երբ բանաստեղծներու գերթուածները պիտի պարզաք:

Այս ամսուան մէջ կը կազմուի Հայ Պառնասական Միութիւնը որոն հիմնադիր անդամներն են, կէլիշի կիւզէլական կարգաւ, Միրիման Պարսամեան, Փայլակ, Եղուարդ Գօլանձնեան, Լեռն խաճանեան, Սիրունի եւ Հրանս Նապարեանց: Առաջին զումարման մէջ նախազանի ընտրութեան ձեռնարկուելով, ամէն մէկ անդամ մէյմէկ քուէ կը ստանայ, որով կարելի ըրլար ձայներու մէծամասնութեամբ նախագահ մը ընտրել: Երկրորդ զումարման, նախնական խորհրդակցութեան միջոցին՝ Հրանս Նապարեանց գաւազանի

Կիկօի Տարեցու



հարուաց մը կ'իջնցնէ Եղուարդ Գօլանձեանի զլիսուն ,
որ ի փոխարէն ապատկ մը կը զարնէ անոր երեսին :
Էսանձեան Պարսամեանի կոկորդին կը վաթթուի , իսկ
Փայլսկ փառաւոր կից մը կուտայ Էսանձանեանի յեւ
տոյքին :

Նախնական խորհրդակցութիւնը այս ձեւով կը
շարունակուի մինչեւ այս Տարեցոյցին 1912ի հասորը
տպագրութեան յանձնուելու պահուն : Իրարու հետ
չհամաձայնելու մասին կարծիքներու միութիւն մը կը
տիրէ վիճաբանութեանց մէջ :

ՅՈՒՆԻՍ

Հակոսակ օգերու պայծառութեան՝ որոնք այս առառունէ կ'ուկին քաղաքական հորիզոնը թահձր ամ-
պերով կը ծածկուի : Զինաստան վերջնազիր մը տա-
լով թուրքիոյ՝ կը պահանջէ որ 24 ժամուան մէջ ի-
տիրնէ և Պրուս ծրար մը ընելով՝ անդիխական թը-
թառարութեան միջոցաւ նէքին զրկէ . ի փոխարէն կը
խոստանայ ճամբու ծախքը վճարել և մէկ քանի տուփ
տուաշին կորդի թէյ նուիրել օսմանեան պետութեան :
Այս վերջնազիրը բուռն յուզում առաջ կը բերէ Եւրո-
պայի մէջ : Պուլարիս , Յունաստան , Սերպիա և Գա-
րուասոյ զօրք կը հաւաքին սահմանագլուխը խաղաղու-
թիւնը պահպանելու համար : Անդլիխական նաւատորմը
հարայ կ'ելլէ Մալթայէն :

Բ . Դուսը վերջնազիրէն կը պատասխանէ ըսկելով որ
էսէրնէն և Պրուսան պարունակելու չափ իուշոր

սնտուկներ չգանուելուն՝ Զինաստանի պահանջումը
անհետեանք պիտի թողու :


Յունիս 6 . — Զինաստան պաշտօնապէս պատերազմ
կը հրատարակէ :

Յունիս 8 . — Եւրոպական պետութիւնները կը ծա-
նուցանեն թէ իրենք բացարձակ չեղոքութիւն պիտի
պահնեն և Զինութիրքական պատերազմին պարզ հանգի-
սատես պիտի ըլլան :

Յունիս 10 . — Թուրքիոյ նախարարաց խորհուրդը
ըշարերական մը ուղղելով Եւրոպական պետութիւն-
չներուն կը յայանէ որ այն պարագային ուր պատե-
րազմին պարզ հանդիսատես ըլլալ կ'ուզեն , պէտք է որ
մուտքի գրամ մը վճարեն և մէյթէկ տոմսակ առնեն
Բ . Գրան քով յատկապէս բացուած կիշէն :

Յունիս 12 . — Սոսկալի ոմբակոծում մը կը սկսի
Յեքինին , որուն կը պատասխանէն Տարսանէլի ամրու-
թիւնները : Օսմանեան նաւատորմը Ռուկեղիւրէն ել-
լով՝ կղզիներուն առջև զիրք կը զրաւէ : Զինական
նաւատորմն ալ Շանկայէն ճամբայ կ'ելլէ զէպ ի Հոնկ
Քոնկ :

Յունիս 14 . — Եւրոպականը մամուլը խիստ հա-
մակիր լիզն մը կը զործածէ Թուրքիոյ հանդէպ և
խիստ կերպով կը գատապարտէ Զինաստանի ընթացքը :
Գերմանիոյ կայորը բարեկամական բարեկեր կը զրկէ
Պոլսի , Անգլիոյ ձորձ և . թագաւորը յատկապէս Թուր-
քիոյ որպիսութիւնը կը հարցնէ , Աւստրիոյ Ֆրանց
Յունի կայորը հեռագիր մը ուղղելով Բ . Գրան կը յայ-
տարարէ որ «Զինաստանի ըրածը չափ պիչիմսի զ բան
է» , Խոալիոյ թագաւորը խորհրդարանի բացման առ-
թիւ իր գահաճաւին մէջ կ'ըսէ թէ՝ «Յեքինի կառավա-
րութեան ընթացքը պարզապէս աւազակային անամօ-



ՀԱԿԻԹ ԴԱԿԻԹԵԱՆ
ՆՇԱՆԱԽՈՐ ՀԱՅ ԶՈՒԹԱԿԱՀԱՐ

թութիւն մըն է, որուն հաշտ աչքով չկրնար նայիլ
քաղաքակիրթ աշխարհը : Սպանիոյ Ալֆօնս թագաւորը,
տեսակցութեան մը միջոցին, Մաքենի խմբազրին կը
յայտարարէ թէ ի՞նք սրտանց համակիր է թուրքիոց և
թէ պատեղազմի ծագումէն ի վեր սկսած է միմիայն
ումանեան ծխախոտ գործածել, «նոյն խել ըսած է,
և թէ պատերազմը շարունակուի, չուպոխ ծխել պիտի
սկսիմ» : Ուսւիոյ նիքօլա Զարը պատրաստակամու-
թիւն կը յայտնէ պատերազմը լմնալէ եաքը միջամտե-
լու և խաղաղութիւն գոյացնելու համար : Ֆրանսա,
նոյնպէս, իր բարեկամական միջնորդութիւնը կը խոս-
տանայ, եթէ թուրքիա նախապէս հրաժարի էտիրնէի
և Պրուսիի վրայ իր ունեցած վեհապետական իշխա-
նութենէն :

Յունիս 20. — Օսմանեան զործակալութիւնը կը
հազորով թէ նիւ նորքի մէջ հակայ միթինկ մը գու-
մարուած է ուր հաղարաւոր ցուցարաներ ակեցցէ՝
թուրքիա, անկցի Զինաստանո պուացած են :

Երեք ։ Յուկտացի փափառ յախնած են կամաւոր
գրուելու, Զինաստանի դէմ կոռեւլու համար :

Յունիս 26. — Տաքերը հետզետէ կը սաստկանան
և Հիւսէին ձահիս պէտ բուսն յօդուածներ կը հրատա-
րակէ Թանինի մէջ Զինաստանի դէմ, կը հրաւիրէ ու-
մանցի հայրենասէրները որ թէյի տեղ սալէս խմեն
և Զինացիները թուրքիայէն վարին :

Յունիս 30. — Բեքինի և Տարտանէլի միջև ոմրա-
կոծումը կը շարունակուի, Պրուսացիները իրենց խավ-
լուներուն մէջ փաթթուած՝ դիւցզնական ընդդիմու-
թիւն մը կ'ընեն, էտիրնէցիները նմանապէս կ'որոշեն
իրենց արիւնին մինչև յետին կաթիլը զոհել :

ՅՈՒՆԻՍ

Զինկթրքական պատերազմին առթիւ արուած բարոր աեղեկութիւնները կը հերքուին : Ո՞չ վերջնագիր արուած է, ո՞չ Պրուսան և իտիրնէն պահանջուած է, ո՞չ նաւատորմիդները աեղերնուան շարժած են և ո՞չ աւ Բեքինի ու Տարտարնէլի միջն սմբակոծում աեղի ունցած է :

Այսպէս ուրեմն պատերազմը որ չեր սկսած կը վերջանայ :

Յուլիս 10. — Աւստրիոյ կառավարութիւնը ծանուցագիր մը ուղղելով Բ. Դրան՝ կը յայանէ թէ Զինկթրքական մասցածին պատերազմին առն իր պահած բացարձակ չչղաքութիւնը իրաւունք կուտայ իրեն գրաւելու նովի Պաղարի Սանձագը որուն ի փոխարէն յանձն կ'առնու Թուրքիոյ երկրացին ամբողջութիւնը երաշխաւորել :

Յուլիս 12. — Թուստիոյ կառավարութիւնը ծանուցագիր մը ուղղելով Բ. Դրան՝ կը բողոքէ Աւստրիոյ ուսնձութեանց զէք զօրս հակակշռելու համար հարկ կը համարէ երզրումի և Տրավիլին հահանգներուն գրաւումը, որով կարելի կ'ըլլայ միայն երաշխաւորել Թուրքիոյ երկրացին ամբողջութիւնը :

Յուլիս 13. — Անգլիոյ արտաքին գործերու նախարար Սըր Է. Կրէյ խորհրդարանին մէջ յայտարարած է թէ Բրիտանական կառավարութիւնը նկատի առնելով նովի Պաղարի Սանձագին Աւստրիոյ կողմէ գրաւումը և Տրավիլին ու երզրումի նահանգներու Թուստիոյ կողմէ գրաւումը, փոխարինութեան օրէնքին :

Համեմատ ինքն ալ ստիպուած է Պարաից ձոցի երերքը և Հոռորդ կղզին գրաւել : Սըր Է. Կրէյ յայտարարած է որ ձորձ Ե. Թագաւորին կառավարութիւնը որոշած է Պերլինի գաշնագրին արամագրութիւնները անիտախա պահել Թուրքիոյ երկրացին ամբողջութեան մասին :

Յուլիս 16. — Ֆրանսական կառավարութիւնը չըրջաբերական մը ուղղելով մեծ պետութիւններուն, խստի կը բաղաքէ Աւստրիոյ, Ռուսիոյ և Անգլիոյ զէք որոնք Թուրքիոյ երկրացին ամբողջութեան պահպանման սկզբունքը ուսնակով ընելով՝ գանագան երկրաբաժիններ գրաւած են : Ֆրանսական համբապետութիւնը իր բաղաքին ոյժ տալու համար, Միջերկրականի նաւարաժին զրկած է Պէյրութ՝ Առորիան գրաւելու համար : Արտաքին գործերու նախարարը յայտարարած է երեսփառանական ժողովին մէջ որ ֆրանսական կառավարութիւնը, եթէ հարկ ըլլայ, Միտիլիի և Բիս կղզիներն չալ պիտի գրաւէ Թուրքիոյ հողային ամբողջութեան սկզբունքը պահպանելու համար :

Յուլիս 31. — Վերջապէս քաղաքական հորիզոնը որ ամպերով ծածկուած էր, պայծառացաւ և այդ պայծառութեան մէջ անհնուեցաւ որ Թուրքիոյ հողային ամբողջութեան սկզբունքը հապը կլլած էր : Նոր զեսպանախորհուրդ մը՝ մեծ պետութեանց կողմէ զումարուած, համաձայնութիւն մը ստորագրած է որուն համեմատ հինգ մեծ պետութիւնները փախարձարարարար կ'երաշխաւորեն Թուրքիոյ հողային ամբողջութիւնը, մինչեւ ներկայ տարւոյն Սեպտեմբեր 15 :

ՕԳՈՍՏՈՍ

Առօկալի տաք : Առաջին կարգի հարուստները եւ բոլոր կը ճամբարցեն, երկրորդ կարգի հարուստները կղզիներն ու վոստոր կ'երթան օգաստիստթեան, երրորդ կարգիները եաքամբդ կամ Գործալ, չորրորդ կարգի հարուստները թառմիայով Շիշի կ'ելլեն օդ փնտութու կամ Թագսիմի պարակզմ կ'երթան, իսկ Հինգերորդ կարգի հարուստները իրենց տան սարհիճը կ'իջնեն դովանալու համար :

Ազգային երեսփառանները կը ցրուին և անկարելի կ'ըլլոյ մեծամասնութիւն կազմել օրինաւոր նիստ ու նիստու համար : Երկու շարաթը անգամ մը անօրէն նիստու կը գումարուին, որոնց մէջ բուռն յարձակում շեր կ'ըլլոյն բացակայ երեսփառաններուն հասցեին :

Մինրուստ Հայկազն կ'առաջարկէ որ բացակայ երեսփառաններուն անունը կարդացուի եկեղեցիներուն մէջ, պատարագի արարողութենէն: Ետքը : Ա. Գառապարեան ՅՕ հաստ զրաւոր առաջարկ կը ներկայացնէ իրենց սպարտականութեանց մէջ թերացող երեսփառաններուն համար : Ներսէս Օհանեան կ'ուզէ որ բացակայող երեսփառանները Պատրիարքարան բերուելով Փալավանի ենթարկուին :

Բացակայ երեսփառանները ստանց յուզուելու իրենց գէմ եղած առ ցոյցերէն՝ կը շարունակէն Պէտքի քառերէն ջուրերը թավու խաղալ և դնչուի աղջիկներ խաղցնել :

Ժողովը ի վերջոյ կը քուէարկէ ներքին նոր կանոնագիրը սրադ առկե եաքը պիտի կառավարուին նիս-

տերը : Այս վերաքննուած կանոնագրին մէջ մէկ քանի խմաստոն կանոններ աչքի կը զարնեն :

Այսպէս . յօդուած Զրգ . խօսք ուզազ երեսփառանը պարտի իր խօսան միջոցին մէկ ուաքի վրայ կենալ և այնպէս խօսիլ, եթէ վեր բանած ուաքը վար առնէ իր խօսելու իրաւունքը խկոյն կը կորսնցնէ : Չախակաղման երեսփառանները իրենց ձախ ուաքը վեր պիտի բանեն, իսկ աջակողմանները՝ աջը :

Այս կանոնը դնելով կ'ուզուի ժողովը փրկել երեսփառան երեսփառաններէն, որովհետեւ զիւրին չէ ասար փայրկեանէ աւելի մէկ ուաքի վրայ մնալը :

Հմայեալ Արամեանց յանուն Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան վարիալ և իրեւ դաւաճան ամբառաննեալ հանգամանքին, կը բողոքէ այս օրէնքին դէմ, սական ականջ կախող չըլլար :

Յօդուած 11րգ . Այն երեսփառանները որոնք կը սափուին բանաւոր պատճառաւ մը բացակայիլ նիստէն, կրնան փախագարձարար իրենց կիները զրկել ժողովին :

Այդ յօդուածը կ'առանովէ ժողովներուն մեծամասնութիւնը :

— Բայց ամուրիները ինչ պիտի զրկեն, կը հարցնէ Ֆիզուակեալ Օրֆելլայակերպն Միհրդաս Հայկազն :

— Անոնք ալ թող փախագարձարար իրենց հովանոցը զրկեն, կը պատասխանէ ձայն մը :

Յօդուած 14րգ . Ազգային ժողովի դիւանը իրաւունք առկե առենագրութեանց մէջ չարձանազրելու երեսփառանն աներց արտասանած հայնոյանքները, հախատինքները, տիմար դիտողութիւնները, ապուշ տեսթիւնները և անխմատ խօսքերը :

— Ուրիմն առենագրութիւնները չնչենք բոլորովին, դիւան կուտայ երեսփառան մը :



1914ԻՆ ՊՈԼՍՈՅ ՄԷՇ ԲԱՑՈՒԵԼԻՔ ՑՈՒՑԱՎԱՆԴԵՍՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՐԱՐԸ

ՄԱՆԿՈՒՆԻ. — Համեմցիք պարուներ, Հայաստանի նմոյներ, հակուր բներ, ոսեր եւ գլուխներ . . .

Բայց յօդուա՞ր միաձայնութեամբ կ'ընդունուի սրովհիտե ամէն երեսփախան կը կարծէ թէ՞ այս կերպով իր խօսքերէն զատ ուրիշ խօսք չպիտի արձանագրուի առնապրութեանց մէջ :

Յօդուած 16. — Երեսփոխանական ժողովը պիտի տնինայ իր օրակարգներու հնութեանց թանգարանը կամ Մուղքոնը ուր զմուռած վիճակի մէջ պիտի պահուին այն խնդիրները որոնք մինչև հինգ տարի լուծում մը չեն գտած կամ վիճարանութեան չեն են թարկուած :

Այս յօդուածը առանց դիտողութեան կ'ընդունուի և խկոյն կ'որոշուի զմունել և հնութեանց թանգարանը զնել օրակարգին մէջ զանուած հետեւ իշխուրը ները .

Ա. Տեղեկադիր Առենապետաց զիւանի ի մասին թրշահայոց կողմէ ամենայն հայոց Հայրապետութեան մասուցանելի զրոյն :

Բ. Խնդիր Յօանէսքուի :

Գ. Հարց ում Վ. Թէքետանի ի մասին կեղրուական վարժարանի :

Դ. Օրակարգի խնդրոց մասին տուջարկ Ա. Գասպ արեանի :

Վերաբերուած ներքին կանոնագրութեան միւս յօդուածները գտնց կ'ընենք յիշասակիւ մեծ կարեռութիւն մը չունեն ունուն համար :

Ս Ե Պ Տ Ե Մ Բ Ե Ր

Քոլերան օրէ օր կը բարգաւածի ու կը զարգանայ, տարածուելով Պոլոյ բոլոր թաղերուն մէջ: Թէրթերը կը ծանուցանեն որ Գոսըմ փաշայի կոյանոցը դոցելու

մասին կածիքներու փոխանակութիւն մը տեղի ունեցած է ձեռնհաս իշխանութեանց միջև։ Կ'ըստի թէ քոլերան ալ կարծիքի փոխանակութիւն մը ունեցած է ժամանակամիտ։ Հետ որով համաձայնութիւն մը զոյցած է իրենց միջև համերաշխութեամբ գործելու։

Գաւառներէ հետզհետէ սրատապնդիչ լուրեր կը հասնին։ Քիւրտերը հազիւ օրը 4⁵6 հայ կը սպաննեն, և առեանգուած կիներուն թիւը զգալապէս կը պակսիւ Հողային ինսպիրը հաշտարար կարգադրութեան մը կը յանգի որուն համեմատ հոյերը իրաւունք կ'ունենան իրենց պատկանած հողերը մշակելու և փոխագարձաւքար Քիւրտերուն ալ իրաւունք կը տրուի անոնց հունձքը քաղելու։

Օսմանեան խորհրդարանի մէպուաներուն նոր ընտրութիւնները կը կատարուին ամէն կազմ։ Ընդհանուր ողերութիւն։ Թուրք թերթերը, յանուն ցեղերու միութեան և համերաշխութեան, խորհուրդ կուտան իրենց վարանած եղայրներուն որ միմիայն թուրք երեխափաններ ընտրեն, քանի որ Ասհմանագրութեան չնորդիւ այլևս հաւասարութիւն կը տիրէ Օսմանեան պետութեան ամէն ցեղերուն մէջ և թէ թուրքի ու մանեականի խորութիւն չկայ։

Միւս կողմէ կիներ, տէկին Զապէլ Եսայեանի առաջնորդութեամբ, Քահարկելու և ընտրելի ըլլալու իրաւունքը կը պահանջնէն։

Սեպտեմբեր 16ին հակոյ միթինիլ մը տեղի կ'ուշնեայ թագումը մարզարանին մէջ։ Տասը հազար կիւներ, հովանոցներով զինուած կը մասնակցին միթինին։ Բուռն ճառեր կ'արտասանուին երիկարպսց բանակաւութեան գէմ։ Տիկին Զապէլ Աստուար կ'առաջարկէ կիներու իրաւունքները պաշտպանելու համար օրաթերթ մը համարակել Փանիսակ անունով։

—Ո՛չ Փանիսակ չըլլար, կը զոչէ ցուցարարուհի մը, շատ մեղմ է արդ անունը, աւելի զօրաւոր անուն մը ընտրենք՝ օրինակի համար Գնդասեղ։

— Գնդասեղը բաւական չէ, Մկրատ անուաննաք մեր թերթը, կը պոռայ ուրիշ կին մը։

Միթինկը կ'որոշէ անունի ընտրութիւնը թողուալապային և օրաթերթի հրատարակութիւնը սկզբունքով ընդունիլ։


Ցուցարարուհիները յետոյ թափոր կազմելով կը յառաջանան գէպ ի Յերայի մեծ փողոցը և մէկ քանի գլխարկավաճառի խանութ թալլելէ ետքը կը ցրուին։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Սնձրեաբեր օդեր։

Ազգային ժողովը կը յաջողի վերջապէս մեծամանութեամբ օրինաւոր նիստ մը ընել։ Ա. Գասպարեան և Հմայեակ Արամեանց կը խօսին։ պաղ և ցուրտ։ Յետայց խօսք կ'ասնեն Ա. Գասմեան և Յ. Շահրիկեան։ Պոթորկաբեր հողմունք։ Միհրդատ Հայկազն, Պարզե Փափազեան, Խնդիր Սիմոն, Դաւիթ Տէր Մոլիկսեան և Տօքթ։ Տատուր միանգամայն կը խօսին։ Խառնակ եղանակ։

Քոլերան, իր սովորութեան համեմատ, նորէն կուզայ մէկ քանի ամիս Պոլիս բնակելու։ Քաղաքապետութիւնը գործի վրայ է։ Թերթերը կը ծանուցանեն թէ լուրջ միջոցներ ձեռք պիտի ազնուին Գանըմ Փաշայի բաց կոյտնոցը գոցելու համար ծրագիր մը պատրաստելու մասին։ Ճարտարագէտները 100,000 ոս-



ԹՐՔՈՒՀԻՆԵՐԸ ԵՒ ԶՈՂՐԱԿ

Եթք ՀԱՅԱՏՆԵՐ.— Ծորչակալութիւն Զօհրապ Եֆէնտի մը դատող պաշտպանած էիր .

ԶՎԱՊ.— Կիներուն դատողին է. և ես... կիներունն իմ Զեզի ծառայելով՝ ինքինքիս ծառայած Կըլլոմ. . . .

Կիր Հաշիւ մը կը ներկայացնեն կոյանոցը գոցելու համար, Քաղաքապետութիւնը 500 դրշ + կը տրամադրէ ։ Կը յաւսացուի թէ մնացած գումարն առ կարելի պիտի ըլլայ հայթայթել :

ՆՈՅԵՄԲԵՐ

Ամփաներուն ամէնէն անստանելին : Անձրէկ, ցեխ աղտոտութիւն ամէն կողմ : Քաղաքապետութիւնը քիչ մը աւելի գարկ տալու համար ցեխին ու փողոցներու աղտոտութեան՝ կորդ մը մած պազուաներու սալայաւակները շակել կուտայ, իբր թէ վերահսորողելու համար :

Հեղեղահման անձրեներ վեճետիկի կը կերպարանափակնեն Պոլիսը : Պելճիքական ընկերութիւն մը Պոլսոյ փողոցներուն մէջ հաւարկութիւն հաստատելու համար մենաչորհ կը խնդրէ կառավարութենէն : Պահճէ Գափուի հրապարակին վրայ տալեան մը կը հաստատուի անուշ ջուրի ձուկ որսալու համար : Մորմամարդ հանդէսի սնորհնութիւնը մրցում մը կը կազմակերպէ Թաքսիմի պարտէցն մինչև Պօն Մասչէ լողալու համար :

Քաղաքապետութիւնը փողոցները մաքրելէ յուսահատած, հրահանգ կուտայ աղօթքներ կատարելու անձրեը դաղրեցնելու համար : Վիլհէլմ կայսրը հեռագիր մը աւզգելով՝ ցաւակցութիւն կը յայտնէ անդատարափ անձրեներուն համար և կ'ըզէ թէ առտու իշրիկուն կ'աղօթէ առ Սոստուած որ կ, Պոլսոյ ողը պայծառանայ : Այս հետազրին վրայ անձրեները աւելի կը սաստկանան :

Միհրդաստ Հայկակն այս անձրեսու օդերուն շնորհիւ
մէկ քանի շաբթուսոն մէջ 50,000 հովանոց կը սպառէ
և կը հարստանայ ; Ասոր վրայ՝ Աղասական կուսակցու-
թենէն բաժնուելով՝ կեզրոնի իշմբակցութեան կը յարի
և մինչև ոտքերը խոչոր բալթօ մը շինել կուտայ :

ԴԵԿԱՄԵՐԵՐ

Վերջին ամիսը որ տարին կը փակէ և գէտի նուր
տարին ձամբայ կը բանայ :

Այս առթիւ ամին ոք իր հաշուեյարդարութիւնը
կ'ընէ տեսնելու համար թէ տարուան ընթացքին մէջ
ի՞նչ զործ աեսան , ինչ շան կամ զէն ըրած է

Այդ հաշուեյարդարութիւններէն կը տեսնուի որ
Պատրիարքարանը 365 թագրիր զրած է որոնց համար
սպառած է քանն թոփ թուղթ , երկք օփա մելան և
200 զրիչ , իսկ ի փոխարէն ընդունաց է երկու հարիւրի
չափ “իշալլան իճապընա պագլըր” , իսկ 165 հատ ալ
մերժում :

Սզբային ժողովի տարեկան հաշուեյարդարութե-
նէն կ'երեայ որ 28 նիստ անդի ունեցած է , 560 ձառ
խօսուած է , 224,000 բառ արատանուած է և օրա
կարգի խնդիրներէն ո՛չ մէկը լուծուած է :

Թերթերու հաշուեյարդարութենէն կ'երեայ որ
տարւոյն ընթացքին մէջ “ամենասասոյդ աղբիւրէ”
18250 լուր հրատարակած էն , որոնց 18249 հատը
հերքուած էն :

Հայաբնակ գաւառներու տարեկան հաշխւը ցոյց
կուտայ թէ տարւոյն ընթացքին մէջ միմիայն 1422
հատ սպաննուած և 766 հայտէի առևանդուած է , ինչ որ
ցոյց կուտայ այդ գաւառներուն մէջ ապահովաթեսն
և տարբերու համերաշխութեան հետզետէ զօրանալը :

Կեցցէ՛ ուրեմն Օսմանեան ժողովուրդներու եղայ-
րութիւնը :

ԱՄԱՎԵՐՁԻ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Թեթեւ անգաղանապահութիւն մը մէկ քանի ամիս
առաջ ձեռքս հասցուցած է շարք մը խմբագրականներ
որոնց սահմանուած են լոյս տեսներու 1912 յունիարի
սկզբները : Կը փութամ այժմէն իսկ զանգնք զետե-
ղել այս Տարեցոյցին մէջ , յուսալով որ այս կերպով
պիտի կրնար շահնի արագ լրտուութեան մեծագոյն
մրցանակը :

Սոազինն է ԲիիջԱնԳիՌնի տորեկան տեսու-
թիւնը , Բիւզանդ Քէչեանի կողմէ սասրագրուած :

“Վերջացող տարին նշանակալից եղաւ Ալյանիա-
կան , Մալիսորական և Արարական ասրաւամբութիւն-
ներով , որոնց համար մեր պետութիւններ սահմուեցա-
միլիոնաւոր ուկիններ ծախսել : Քողերայի համանարակն
ալ ո՛չ նուազ ծանր զժուարութիւններու մատնեց ու-
մանեան պետութիւնը , անտեսական տաղեապ մը յա-
սաջ բերելով , որուն հետեւանքը եղաւ ուետեսնեղէն-
ներու , հազարատի , բնակարանի տարապայման ողու-
թիւնը . Սիպիրի սահեազին որուն քաշը սահմանա-
գրութենէն առաջ 14-16 դրուշի կ'առնէինք , մինչեւ
22-23 դրուշի բարձրացաւ , վերջացող տարւոյն ընթաց-
քին մէջ : Մեր պետութիւնը , յունիսի մէջ , Գարա-
տաղի միջամտութեան և Աւստրիոյ խորհուրդներուն
վրայ , համաձայնութիւն մը զոյացնելով Մալիսորհե-

բու հետ, յանձնեառու եղաւ օրական իշխ քաշ եղիպատացորեն տալ ամէն մէկ Մալիսորի, ինչ որ տարապայման կերպով սպառեց եզիպատացորենի պատրաստ մթօքը և անոր գնոյն անօրինակ բարձրացում մը պատճառեց: Ասոր անմիջական հետեւանքը այն եղաւ որ մեր էսնափ դասակարգը փոխանակ իր զաւակներուն խաչած կամ խորոված մըսը կերցնելու, սախալւեցաւ չիլեմպինով գոհացնել զանոնք:

“Անգղիոյ ձորձ Ե. արքային թագաղբութեան հանդեսը, որուն համար բրիտանական մեծազօր պետթիւնը մէկ միլիոն երկու հարիւր հազար կինէ ծախսեց (պէտք չէ մոռնալ որ կինէն սթէրլին ուկիէն մէկ շիլին աւելի կ'արժէ) վերջացող տարւոյն կարեւորագոյն եղեւոթիւններէն մին էր: Բմբոննելու համար պատճական այդ մեծ դէպքին աւագ կարեւորութիւնը, բայ է յիշատակել որ միմիայն արքայական և իշխանական հանգիստականներու հազուստներուն համար ութը հազար կրնէցուն անգղիական ընտիր չուխասպառած է, որուն եարաւան աւելի քան 50 շիլին կ'արժէ: Հնդկաստանի մէջ, անձրեւններու անբաւականութեան պատճառաւ բամպակի հունձքին արտադրութեան սակաւութիւնը, միւս կողմէ, վերցիշեալ թագաղբութեան հանդէսին առթիւ սպառած չուխան և ուրիշ կերպասեղբնները, մայրաքաղաքիս մանիւ ֆաթուրայի հրապարակին վրայ աղետալի աղղեցութիւն մը զործեցին որ ա'լ աւելի շեշտուեցաւ Մարօքեան խնդրին ծագումովը և գերման կայսրութովնետեւ Մանչչութը հրապարակին վրայ աղետալի աղղեցութիւնը կնանական միջամսութեան հետեւանքով. կնանական մասութեան և պատերազմի երկիւղներու պատճառ, չիրցաւ բաւականաչափ ապրանք արտածել և

մատուցման ու խնդրանքի հաւասարակշռութիւնը խանգարուեցաւ: Այս գժբախտ կացութեան հետեւանքը այն եղաւ որ մինչ բոնակալութեան շրջանին ձեռք մը հագուստի համար պէտք եղած անգղիական սովորական չուխան մէկ երեք քարթ կամ երկու սթէրլինի կը գնէինք, ստիպուեցանք չորրորդ 1911 թուականին երկու սթէրլին մէկ քառորդ և մինչեւ իսկ երկուքուկէս սթէրլինի գնել:

“Վերջացող ապրոյն մէջ իրեւ միփթարական երեւոյթ մը կարելի է յիշել Անհատութիւն և Ռումենիի երկաթուղիններու նոր գիծերուն մեհաշնորհը որ արտեցաւ ֆրանսական ընկերութեան մը: Մաղթենք որ շուտավ գործի սկսուի և տեսնենք այդ դիմերուն աւարտումը, որով Անհատութիւն բարերեր դաշտերուն արմատիքը պիտի կրնանք վայելել և լուրիան որուն միջակ տեսակին քաշը այսօր հազիւ կրնանք 3-4 դշ. ի ուսել, այն ատեն ապահովաբար պիտի կրնանք ճաշակել երկու զրուցի կամ առ առաւելն 100 փարայի:

“Մայրագոյն Արեւելքի մէջ՝ Ռուսիոյ տանձգութիւնները ի Զինաստան պահ մը մեծ համեմատութիւններ առին և նոյն խոկ վայրկեան մը երկիւղ տիրեց թէ ծանր կնճռուսութիւններ պիտի ծագէին կրկին հեռաւոր Արեւելքի մէջ, ինչ որ կրնար տարապայման սղութիւն մը յառաջ բերել թէյի հրապարակին վրայ, մինչ հիմա անական գործածութեան համար պարզ թէյին քաշը 40 դրուչի կ'առնենք . . .”

Բայց թողունք ԲԻԻՉԱՆԴԻԱՆՆԵՐ և կարգանք ԺԱՄԱՆԱԿԻ տարեկան տեսութիւնը երուանդ Տէր-Անդրէսեանի կողմէ ստորագրուած.

“Անցեալ տարուան մէջ Թուրքիան եղաւ այն բեւեռը որուն շուրջ դարձաւ եւրոպական քաղաքակա-

նութեան առանցքը : Բրիտանական առխճը իր թաթերը ծովերուն վրայ տարածած , բաշերը ցնցելով , պոչի հարուած մը առաւա գերմանական երկդիմեան արծիւին որ իր մագիլը երկարած Մարօքեան ծովեգը , սպառնական գունչը կ'երկարէր դէպի զաղղիական աշաղ սղը որ կը փորձէր կացել մահմեական մահիլը , մինչ խալական կապոյտ երկնքի շողչողուն արեգական ակնախտիդ ճառագայթները Սեւ Լերան գագամիները կ'ոսկեզօծէին յուսասու խոսառումներու տարափոլ մը որ նորապսակ նիքիթա իշխանին ճակտին վրայէն անդրագասնալով՝ կը հասնէր մալխորեան կիրճերու բարձունքը , ի հետուկս վիէննական գիւանագիտութեան խարկանքներուն , որոնց արծարծիչը եղած էր սուսական տարաստաններու հանգուցեալ Սթօլբինը :

“Դիւանագիտական չիպրան , Հոմերեան դիւազնի մը քաջունութեամբ պահ մը գոտեմարտելէ ետքը Եւրոպայի հորիզոնին ամպածրար բարձրութիւններուն մէջ , ողեսպառ պիսաի տապալէր մարօքեան կընձիւն մանուածապատ ցանցերուն մէջ , Եթէ Ազիւնան քոջութիւնը թերսիտէսեան վեհերոսութեան հետ ընկերացած՝ թերմորիլի կիրճ մը չներկայացնէին Ազրիականի ափունքներուն վրայ և պատերազմի երկեւները չընկդէին Ստիւքսի մուացութեան վետին մէջ :

“Երջացալ տարւոյն քաղաքական կացութեան վրայ մեր այս պայծառ ու որոշ տեսութենէն յետոյ , դժուարին չէ գուշակել թէ թելիմեան պատգամը տակաւին չէ պատախանած իդիոտուեան հարցասիրութեան և թէ Եւրոպայի միջազգային կացութիւնը զերծ չէ Արամազդեան երկնապղորդ չանթերէն որոնց փայ-

լոկնամայթ չողիւնը անդոհական լոյսով մը կը լուսաւորէ Պալքանեան թերակղզիէն մինչև Սկանտիւնական սաւնամանիքները և Երերեան ցամաքէն մինչև Հոկնուական ափունքը :

“Ակներեւ է որ Հոկնուի անդնդախոր քառսին մէջ թաւալող 1911 թուականին՝ քաղաքականութեան սայլակը հրաբուխի մը վրայ պարեց և թիպահոծ ամպեր կուտակուեցան մեր շուրջը . Եցի՛ւ թէ նոր տարին այդ ամպերը ցրուէ , քաղցրաշունչ զեփիւսին շունչին ամպէ ”

Հիմա որ Ե . Տէր Անդրէասեանի այս տարեկան տեսութեամբը ամփոփ և յստակ գաղափար մը կազմեցիք 1911 տարւոյն քաղաքականութեան մասին կարգացէ՛ք հետեւեալը որ սահմանուած է 1912 յունվար մէկի ԱԶՈՏԱՄՄՏՏին խմբագրականը բԱՄալու :

“Պայցքարի տարի մըն ալ բարեցինք : Ցարիզմի անլուր հալածանքները մտաւորական Խուսիոյ դէմ Պարսկաստանի բոհաւոր Շահին , Մէհմէտ Սլիի ծիգերը իր կորանցուցած թագը ձեռք բերելու համար , Թուրքիայի մէջ հայ պուրժուազիայի և կղերականութեան երեւակ հեղակացութիւնը Դաշնակցական շարքերուն դէմ , հետացող տարւոյն երեք գլխաւոր իրազաթիւները եղան

“Մենք այս իրազութիւնները կը զիտե՞ւ իբրեւնկերային հոգերանական հարց : Մեզի համար անձերը գոյութիւն չունին և մենք անոնցով չենք ձետք առաքրքութիր՝ բնաւ : Այս հայեցակետէն նկատելու պարզուող ախուր իրականութիւնը , մե՞ք այս տեսարանի զիմաց ո՞չ զարմանք կը զգանք և ո՞չ ալ բարկութիւն : Հոգերանական բնորոշ երեւոյթ մըն է այս որ ունի և իր արամագանական զոյտթեան իրաւուն-

Քը և՛ իր ասրբերային անհրաժեշտութիւնը : Մենք կը ցաւինք միայն որ սահմանադ ենք մեր զօրութեան և կորավի մի մեծ բաժինը սպառել՝ անպայման պայշտու մզելով այդ երեսոյթիներու դէմ, փոխանակ մեր արողջ գործունէութիւնը նուիրելու ցեղային վերածնողեան և ընկերային բարեշրջումի անտեղիւ տուի պահանջունքներուն :

«Բարերախտաբար մեր պայշտարը տուաւ բաւարար արդիւնք : Յարիմը իր գործած ոչիրներէն սարսափահար, հոգեվարքի յետին հանդիւնները կ'արձակէ : Մէն էքս Ալի կորակոր աւելի տուաւ Ահմէտ Ալիի և Քեսիի հերսական գունդերուն առջեւ, և այսաեղ մեր պուրժուաշխան, ինքն իր մէջ պառակտուած, առանց որոշ ուղղութեան, առանց խոհալական ձգառումի, առանց զաւդափարային սկզբունքի, անպոչ և անգլուխ զանագուած մը կը ձեւացնէ, որով կարելի չէ նոյն իսկ գլխուն վճռական հարուած մը տալ :

«ՄԵՆՔ, ինչ զէս անցած տարի՝ այս տարի ալ նոյն ուղղութեամբ պիտի քալինք : Պայշտար զաղափարային հողի վրայ, պայշտար հասարակական գիւտնի վրայ, պայշտար յետաղիմական տարբերու դէմ, պայշտար կղեւրամիթալիսթ զասակարգի դէմ, պայշտար գործարանատիրական և հողատիրական բոնաւորութեան դէմ :

«ՄԵՆՔ կը շարունակենք կոիւը դրօշակը աւելի բարձր բռնած, շարքերը աւելի սեղմած, բռունցքները աւելի պինդ գոցած :

«Թող անօնի մտածեն հետեւանքը : Յանածնին կը հնձեն

Վերջին վայրկեանին ձեռք ձգեցի նաև Հմայեակ

Արամեանցի ասրեկան մէկ աեսութիւնը կ՛օչնեկի մէջ երեւնալու սահմանուած, որ սա բառերով կը սկսէր :

«Ինչպէս վերջացող տարւի մէջ, այս տարի ևս մէնք իբրև Սոցիալ Դէմոքրաթ Հնչակեան :

Բայց չկրցայ ընթերցումս շարունակել . Պ. Յ. Ճանկիւլեան թուղթը ձեռքէս քաշեց պատուեց : Եղած կորուսաը շատ մեծ չէ :

ԱՐՕՏ

ԿՈԴԱ ԵՒ ՊՐԱՄԱՐ

[Կ Ի Կ Օ Ի Կ Ա Բ Ծ Ի Ք Ն Ե Ր]

Երբ զրայը ծակ է, չանցնի՛ր, կիները միա՛յն ասոր շնորհիւ կը . . . քշուին :

* * * Սիլիկի դրամը շա՛տ գժուարութեամբ կարելի է քշել . անգամ մը որ կիները սիլիկուսն աւելի շա՛տ և շատ կը քշուին :

* * * Տարիքը տուած աղջիկները Մահմուտիկ ոսկիներուն կը նմանին . կը քշուին, բայց երպարը պէտք է :

* * * Ոսկի մը աւրելու հսմար եկօնէի ստոաֆները աւելի ինսանիլը կը շարժին, քանի կիներու . . . ստոաֆները :

* * * կինն ու դրամը երբեք տարբերութիւն չունին . երկուքն ալ ծոցդ կը պահես :

* * * Մարդ հանգիստ ապրելու համար շա՛տ դրամ և . . . քիչ կին ունենալու է :

* * * Աշխարհիս երկու գլխաւոր անսանելի բաներն են . ապեղ կիները և . . . խալալ դրամները :

ՈՏՔՈՎ... ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿՈՂՈՎԸ

Աշունն էր տիրած այլ ևս ամէն կողմ
Ու զեփիսախն տեղ կը փէր պաղ հով :
Ճառ խորհրդաւոր գիւեր մէր լոիկ,
Թեթեւ անձրեւ մը կը տեղար մեղմիկ :
Օրուան խոնչէնքն յոդնած , ուժասպառ
Բարեկամիս հետ — տիրացու գասպար —
Տուն կը դառնայինք քայլերով գանդաղ ,
Ուր մեղ կ'ըսպասեն մեր կիներ մասաղ :
Մեր դէմ կ'ելլէին անցորդներ ցանցան
Ամանց անժմապիտ , խսժու զերդ մացան ,
Մինչես ուրիշներ , ժպաերես ու հեղ ,
Նոյն խկ յարդանօք բարեւէին մեղ :
Մեր խօսակցութեան ճամբռւն նիւթն էր լոլ
Այն հոկայ միթինկ , ճառերն ու բողոք
Զոր ներայի մէջ լոեց ամէն ոք
Աւզուած նուսիոյ զարին անողոք
Որ կը չարչարէ չայերը խելօք
Կարծես ըլլային անոնք կարմիր բողի :
Դիւանալէսի առած մեծ հովեր
Գերձախօս որպէս կիկերոն , չոմեր ,
Խոռք կը ջարդէինք ես՝ հակ գասպար ,
Հանք ունէինք մենք խօսքի անողոտ :

Բայց երբ մօտեցանք մեր տունի վաղոց ,
Ուր լապտեր մհաղիս կ'արձակէ մէկ բոց ,
Հարուսաս յոյնի մը տան գրան առջեւ
Յոյն բալիքարիա մը շրջեր թեթեւ :
Ո՛չ ոք կը լոէր իր սոգերուն ձայն
Ու չէր ալ չնչեր կարծես զերդ արձան :
Արդեօք իր գրապանն ունէր մի աքծա՞ն
Ու կ'ուզէր բանալ հարուսախն քացա՞ն :
Մեր մտքէն շատ մը կասկածներ անցան
Որոնց ամէնքը չեն արժեր . . . ալցան :
Գուցէ ան ըլլայ մի հեք սիրահար՝
Որ իր սիրունին կ'ուզէ կանչել վար :
Ու հեաաքրքիր զերդ ճաաը կնիկ՝
Մէծ ծասին ետին մենք ըրինք տիտիկ :
Ո՛ւ չէինք խօսեր լո՛ւռ ու ակնդէտ
Կ'ուզէինք զիանալ խնդրոյն ելքը գէթ :
Ժամն ալա թուրքա հազիւ կար երկուք
Եւ կ'անցընէինք մենք շատ մեծ երկուք ,
Զի այդ անծանօթն եթէ մեղ զիմէր ,
Կամ մեղ ցուցընէր փայլուն բէվոլէր ,
Մենք ի՞նչ կրնայինք ընել եթէ ոչ
Մեր բոլոր ոյժով պոսալ բարձրագոչ :
Մեր զով չունէինք ո՛չ բիր , ո՛չ զանակ ,
Այլ միայն մասիս , զրիչ ու թանաք ,
Ու մինչ երկիւզի , զառանցանօի մէջ
Հաւկիթ կ'ածէինք մութին մէջ անվերջ ,
Ո՛հ , նըշմարեցինք ուրախութեամբ մեծ
Որ անձանօթ մարդն ա՛լ առաւ զալեց :
Մէյ մ'ալ զիմացի տան մէկ աղախին
Բացաւ պատուհանն վերի սենեակին ,
Գլուխն հանեց դուրս ու ձայնով վախկուա

Յոյն լեզուով գոչեց . «Եկուր բանայօթ : »
 Ու կարծելով թէ հոն է տարմածուն
 — Բան մ'որ ա՛լ յայտնի եղաւ հոյն պահուն —
 Ծուտ վար երկարեց չուան մ'իր ձեռքով
 Որուն կապուած էր մի փոշրիկ կողով :
 Իսկոյն կանգնեցանք առանց շշուկի
 Ու գէպի կողով գացինք ուղղակի :
 Վեր վար փողոցը նայեցանք ուշով ,
 Բարեբախտաբար ո՛չ ոք կար մեր քով :
 Մոթը ծածկած էր ամէն բան մեր շուրջ
 Ու թէպէտ երկչոս բայց ձայնով մը լուրջ .
 «Ծօ' , Գատպա՛ր , ըսի , ժամանակն է ուշ ,
 Արդ պէտք չի որ մենք հոս ըլլանք ապուշ .
 Եթէ մենք գողնանք շուտ մը այս կողով ,
 Ո՛չ ոք չի ակսներ , Եղի՛ր ապահով : »
 Սիրտս հոյն պահուն բարախէր թիգ-թաք
 Հսի . «Երկաթը կը ծեծեն տաք տաք : »
 Կարեցի չուանն իմ զմելիով
 Ու ձեռք անցուցած այն սիրուն կողով
 Քնկերոջս հետ շուտ մը տուի խոյս :
 Փողոցը մութ էր , զի չի կար շատ լոյս .
 Մեղ հետաղնդող մէկ մարդ չը տեսանք .
 Հսի . «Յաղլն ինձի չէր ժապած տանիկ : »
 Կողովը ձեռքըս զերդ Դեմոթենէս ,
 Տունս մունայի ուրախութենէս ,
 Եւ լապտերի մը լոյսին տակ աղօտ
 Դիտեցի ուշով կողովս ինկահոտ .
 Ի՞նչ զարգարոն էր , կոկիկ , ինամոտ ,
 Որուն վրայէն կուզար կնկան հոտ ,
 Փաթթուած ամբողջ գոյնզգոյն , սիրուն
 Ժապաէններով կարմիր , երկնապոյն :


Բայց բաւական ալ ծանր էր իմ կողով .
 «Մէջն արգեօք ի՞նչ կայ , հարցուց զարմանքով ,
 Քնկերո՞ւ որ կ'ուզէր անպատճառ ըստին
 Ո՞հ , ինչ որ ելլէր մէջէն թանկազին :
 «Ծօ' , ա՞ւս , կ'ըսէի ջիղերս ելած զող ,
 Շատախուութիւնդ քիչ մը մէկ կողմ թո՛ղ .
 Եթէ մեղ բանեն հիմայ իրրեւ զող ,
 Ունի՞նք մեղ բանաէն մարդ մը ապաստղ :
 Ու հետաքրքիր ծայր ասախճանին՝
 Երբոր տուն հասանք , սենեակ մ'առանձին
 Առանձնանալով փակեցինք վեղկեր ,
 Վարագոյր , սաօր , սենեակին դուռնէր :
 Առի մկրասը , կարեցի բոլոր
 Այն ժապաէններն հայի՛չ , աղուոր :
 Վերջապէս բացի կողովին ըերան ,
 Մէջը փաթթուած թուզթեր զանապան
 Զեւցընէին աղուոր մի բաշէթ՝
 Ար զուրս կը հանէ , ո՛հ , իմելքդ զլիսէդ :
 Ծրաբն ալ բացի պահուած թաշթաքուր ,
 Բայց , ո՛հ , մենք եղանք խիստ յուսակաւոր .
 Թուզթերուն մէջ ի՞նչ ըլլայ՝ կը հաւնիք .
 — Վրան բո՛յր թափուած , աւա՛ղ , չոր գաք միկ :

ԸՆԿԵՐ ԽԾՃՆԾ



ՄԱՐԳԱՐԱՊԱՏՈՒՄ

ԸՆԹԵՐՑՈՒԱՌՈՒՄ Ի ԿՈՒԿՈՒԼԻԿ ՄԱՐԳԱՌԵՒՄ



«Եւ յամի՛ն 1912 չնորհաց Տարւոյ, կատարելոց են դէսո և գիտուածո մեծամեծո յ'Ազգիս Հայոց, և այս ամենայն սքանչելիք՝ իբրև առեախո մեծի խնդութեան, տարածեալ ափուեսցին ի չորիս կողմանու համօքն աշխարհի» :

Եւ ահա՛ ինչ որ պատահելոց իցե՞ն :

Ա. — Հայք սիրելոց են զմիմեանո՞ւ որպէս մուկն և զկատու, և խնամութիւն հաստատեսցին ընդ նազելավայլ կուսանու և ընդ փառլախի երիտասարդու իւրեանց :

Բ. — Յարթուղիմէոսն Զամիչեան, յարուցեալ ի գերեզմանէ իւրմէ, առօք և փառօք և պարագայիւք իւրովք, եկեալ բազմեսցի յաթու Պատրիարքութեան կ. Պոլսոյ:

Գ. — Գանակցականէ և Հնչակեանէ, և և՛ս Վերակազմեալ, Տեօնմէկուատ, Վարենկերականէ, Սամանակերէ և Խոզանարակէ և որք վերակազմելոց են առ յառայս, եղիցին ձան ձիյէր, խուզի սասամասի, և որպէս մի հօս և մի հովիւ, ի միում բթայի ձուլեսցին ։ Յայնմէտէ մի՛ ևս ծեծ, մի՛ ևս ոսկոս, մի՛ ևս խըռկիւս, մի՛ խըսպաճ, մի՛ խեռ, մի՛ ատելութիւն, մի՛ խըսու և մի՛ քիւֆիւր քեափիր :

Դ. — Վասն ամբառնալոյ յաթու Հայրապետութեան Ա.մենայն Հայոց, Հ. Օրմանեան ո՛չ սակաւ փորձու մօսավինաս գարձուցէ, սակայն վասն ձըլիւրանութեան գործոյն, կաթուածու ունիցի ի վերնազաւոս մեծակառոյց խաչայի իւրում:

Ե. — Մի ոմն ալեղարդ վարդապետ, կոչեցեալն Աւոնդ Մաքսուտեան, ընտրեսցի Պատրիարք՝ վարին Երուսաղէմի, որոյ բարձեալ վերացուցէ զսպարտ և վկուտակեալս պարախո, զանոմիրաբանութիւն և զիւր-վըսպէլըսութիւն Միաբանութեան նորա, և վերածեալ բարձրացուցէ զվանու Երուսաղէմի և զկալուածու նորաւ արժանի յարգանաց և պատույ, և և՛ս, բազմաշահ փոխառութիւնս արացցէ համբաւեալ դրամատանց և մեծազօր պետութեանց Հնոյ և Եորոյ Աշխարհի :

Զ. — Մի ոմն Խնդիր, կոչեցեալն Ախմօն, բայց ո՛չ Յօնանու, եղիցի Պատր. Փոխանորդ ի Պոլիս և լիւազոր գործակալ՝ Աթոռոյ Երուսաղէմի և վահան՝ Միաբանութեան և շահուց նորա :

Է. — Ռուսանայ բանտարկեալը և աջորականք, եղիցին անդամն հախարարութեան և երեափոխանու Տումային Ռուսաց :

Ծ. — Որրօ և որիբոհիք, այրիք և որբեւայրիք Հայոց աշխարհին, կեցեալ երջանկութեամբ, կահօք և կարասեօք, ընչօք և պէս պէս հարստութեամբ, ոպազօք և պաղէիւք, ունիցին զայգիս, զարտօրայս, զկալուածու հաստոթաքերս, զամասանոցս և զձմենանոցս, զկասս և զօթօմօպիլս, զշողենաւակս և զերիվարս, և ունիցին և ընմիցին և ուրախ եղիցին յոյժ :

Թ. — Ի հայարնակ գաւառու Աշխարհին Հայոց, մի՛ ևս հարսանարութիւն մի՛ յափշտակութիւն, մի՛ կողոպուտ, մի՛ բարբարոսութիւն, մի՛ աւազակութիւն,

մի՛ ոպանութիւն, մի՛ շնութիւն, մի՛ առեւանդում, մը՛ բանի իսլամցում, մի՛ բանա, մի՛ տանջանք, մի՛ Քեռ Հիւսէյին փաշա, մի՛ տէրէ պէյիս, մի՛ Շէրիաթնէ կուսակալս և պաշտօնեայս, մը՛ մի՛ և մի՛, այլ եղիցի երկիրն այնպէս իմն, մինչ զի աղասապգիք եւրոպիս և Ամերիկայի, ըղձանոք բացազանչեսցեն առելով՝ «Երանի՛, երիցս երանի՛ որք բնակեալ են ի Հայաստան»:

Ժ. — Քիւրտք, ազնուազարմ և սիրակցորդ եղբայրակիցք մեր, մերկացին ի վայրենութենէ իւրեանց և մտցեն ի շաւիդ քաղաքակրթութեան: Ունիցին զնախնական և զբարձրագոյն դպրոցս, զնամասարանս Գեղարուեստից, Գիտութեանց, Դպրութեանց, Լեզուաբանութեան, Բժշկութեան և Իրաւաբանութեան: Լեզու և Գրականութիւն քրդական՝ տիրապետեալ առածեսցի ի սիրոս աշխարհի և ստուեր ածեսցէ ի վերայ ցաւագար Հայոց: Եւ եւս, Քիւրտք ունիցին զտպարանս, զթանգարանս, զընթերցանուն, զնոյակապթարոնս, զգործարանս պէս պէս արուեստից և ճարտարութեանց, զդրամատունս, զքաղաքագէտս, զմատենագիրս, զակուլուկնս, զալզատամարտնս, զաբիւզանգիրնս, զամամանակնս, զալրեւելնս, զալրեւմուտնս, զաերկինս և զաերկիրնս: Եւ եւս, շինեսցեն զկառուղիս, զերկաթուղիս, զենոազիրս, զէնոածականս, զիւրիւնիրս:

ԺԱ. — Անզուզական բարերարն? Հայոց Սուլթան Ապտ-Խւլ-Համիտ Բ. միահամուռ ձայնիւ և բիւրաւոր քուէիւք կոչի յաջորդութիւն Գէորգայ Ուաշինգթընի, ի նախագահութիւն Հանրապետութեան Միացեալ Նահանգաց Ամերիկայի: Սակայն Համիտ առենայն հա-

մեսառութեամբ ի բաց կացեալ՝ հրաժարի յայսմ անփոխարինելի պատուէ, ևասելով թէ «Անցեալ եմ զառուրբ և ո՛չ ես կարող եմ Ամերիկացւոց ևս զայն ամենայն բարիս և զշնորհս զորս յանցելումն առատապէս արարի իմոյ սիրելի հպատակացս Հայոց՝ երեսուն և երեք ամս ողջոյն: Լաւ է ինձ, ասէ, և փափաքելի յոյժ, զի տայցեն ինձ զվերատեսչութիւն Հայարնակ վեցեակ նահանգացն Հայաստանի, զի անդ հիմնեալ զմի նոր երլարզ՝ թէփ թէմիզ արարից զաշխարհն և զբակչութիւն նորա: Եւ ես, վասն բարօրութեան աշխարհի, եղեց գաշնակից Ամենաողորմած Զարին Խուսաց և աղասասէր Արքայից Արքային, իմոյ հոգեհատոր բարեկամին և Շահին Պարսից՝ Մէջէմմէտ Ալիին»:

Սուկ մեծ և անմիթար տրամութիւն պատեաց ընդ համօրէն աշխարհն Միացեալ Նահանգաց՝ վասն մերժողական բանիցն Գանլը Փատիշահին:

ԺԲ. — Եւ ես, «կուկուկ»ն երգիծաբան, յետ ձուզելոյ երլարդ կնոջ իւրոյ, և զինի անզաւորելոյ իւրիլի ու Փազլը զերկուասանեակ լածս իւր՝ ի գիշերպառակ վարժարանին կարապետեան, հրաժարելով հրաժարեսցէ յաշխարհային կենցաղոյ, առնուցու զկարդ եկեղեցականութեան և ելցէ յաթոս կաթողիկոսութեան Տանն Աղթամարայ: Եւ ես, անդ հիմնեսցէ զայրիաստանս, զկուսաստանս և զմայրապետանոցս՝ ի շինութիւն Ազգին Հայոց և ի հոգեւոր և ի մարմնաւոր մխիթարութիւն՝ աւուրց ծերութեանու իւրոյ:

Այսպէ՞ս ասէ՝

ԻՇԻԹՏԾԵ ԻՆԱՆՄԱ ՄԱՐԳԱՐԵ

ԱՇԽԱՐՀԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀՅ Լ Ա Բ Ա Խ Ա Ս

Արևելքան ձեզն թացին թղթատարական պատուակին դեռ նոր գուրու ելած բարիզեան ամէնավերջին. հովը վրան, du dernier bateau n'a pas, "la poisse" :

Լառուսին մէջ տակաւին գոյութիւն չունի, հեռեւարար անօգուտ է զայն փնտուել նուղարեանին մէջ, ինչպէս նաև լուսինեանին :

Բարիզի պաւլվարները, զիլւպները թերեւու և խիստ հաւանականարար պահարախ մէջ շարունակ հնչե քաշող խաղամոլին մէկը դարրնած ըլլալու է այս բառը, ճշգրտորէն բացատրելու համար կացութիւն մը որուն մէջ ստէպ կը գտնուին մարդիկ, երկրադունդիս այս կամ միւս կէսին վրայ :

Մարդիկ ուր որ ծնած ըլլան, որ աղջին ալ պատշաճնին, կ'ուզեն աստուածապաշտ ըլլան և կամ անկրօն, սեւամորթ, պղնձագոյն կամ ձերմակ, կրթեալ կամ անուս, հարուստ կամ աղջատ, զարգացած կամ տիրացու, այս կամ ան պետութեան ներքեւ, ամուրի կամ ամուսնացած ամէնջն ալ անպայման, առանց բացառութեան, ընկերային որոշ, անխուսավիելի երկու

գլխաւոր բաժանումներէն կամ մէկին կը պատկանին և կամ միւսին :

Միջին ճամբայ չի կայ :

Տեսէք, ամուսնական վիճակը ասանկ չէ : Զէք կրնար վճռաբար ըսել թէ մարդիկ կամ ամուսնացած կ'ըլլան և կամ ամուրի :

Պղտիկ լեզէոն մը չէ որ կը կազմեն անոնք՝ որ միջին ճամբայ մը գտած ըլլալով, մինչեւ մեռած օսրերնին ոչ կ'ամուսնանան և ոչ ալ կը մնան ամուրի :

Այդ խելացիները մատրես կը պահեն, որով թէ ամուսնացած կ'ըլլան և թէ ամուրի :

Իմ ակնարկած վիճակս contrebande չի կրնար ունենալ :

Մարդկային երկու գլխաւոր բաժանումը որուն վրայ կը ծանրանամ, կատակ չի վերցներ և երբ մարդս մէկուն կը պատկանի, այլեւս հնար չի կայ միւսին անցնելու, նոյն իսկ եթէ բոլոր խազանները իջեցնես Ծուսասանէն և բոլոր հրեշտակները երկինքէն :

Կարծ կապելու համար անմիջապէս ըսեմ թէ, երկնից գտակին տակ երկու տեսակ մարդ կայ : Բաղդաւորները և... ուղուրսուզները : Les chancards et les guignards :

Բաղդաւոր կ'ըսեն անոր որ հող կը բռնէ և ոսկի կը կարի :

Ուղուրսուզներու ստուար եղբայրակցութեան կը պատկանին անոնք՝ որ ոսկի չլիւայ մը կը գտնեն զետնէն և երբ շուկան կը տանին ծախելու համար, խժուժօրէն կը պատասխանուի իրենց թէ զետնէն զտածնին... doublé է պարզապէս :

Այս յուսախարութեան, այս անողոք պատրանքին
avoir la guigne կ'ըսէին ժամանակաւ, բայց հիմա,
pour être dans le train, պէտք է ըսես, ի ա լ ա զ ա ս տ ո ւ թ է ։

Յառերն ալ, մանաւանդ ֆրանսէրէնները, անոնք
ալ իրենց մօսան ունին, կանացի պերեւեթներուն
պէս։

Մէկ ասեն անանգէ, fatalité, malchance, dévène
բառերը կը գործածէին ուղուրսուզի իմաստով։

Ասոնց յաջորդեց ցուցուզ և այժմ գրեթէ երեք
ամիսներէ ի վեր ասոնց ամէնքն ալ հրապարակէն
քաշուեցան անդի ասլու համար քուստին որ իրեւ
բառ աւելի շիմ է, աւելի կարուկ, աւելի յանկաւցիչ և
աւելի ուղարկութիւն։

Ուղուրլու և ուղուրսուզ մարդոց վրայ կազմուն,
վիճակական և լուսապայծառ օրինակ մը ասլու հա-
մար ձեզի։ Սուրբ Գիրքէն պիտի առնեմ Ագամը և
Դովոր։

Ազամին պէս և կամ անոր չափ ուղուրսուզ մարդ
արեւ երբեք չէ լուսառորած և ինկած չունի որ և է
մօր մը արգանդէն։

Մեր բարեպատուղ նախահայրը ու ցուցանունը
միօնական առիթը չունեցաւ, երբէք կ'ըսեմ կոր-
տուէք, բարդասութեան դնելու Եւային ծիծերը որ և է
կնկան մը ասինքներուն հետ։ Թէեւ իրեւ ըուստու-
թագութիւն ու պատասխան ու պատասխան ու պատասխան։

Բաղդասոր մարդ էր, ընդհակառակը Դովա, Աբրա-
համու տոհմէն։ որ կնկանը հետ որ մը skating գա-
ցած ասեն, մէյ մ'ալ եսին դարձաւ որ մասամը . . .
աղէ արձան կարեր է։

Ժամանակակից ուղուրլու մարդոց թագաւորն է
Բիւզանդ Քէշեան։

Ուրբաթ օրուան ծախած ապրանքը, առանց որ և է
պատասխան, կրկին դինով կը ծախէ շարաթ և մարդիկ,
իր յաճախորդները լսել կ'ուզեմ, փոխանակ բարկա-
նալու, և կամ գիտազութիւն ընկելու, ձայն չեն հա-
ներ, ընդհակառակը կը հիանան վրան։

Քասիմ, ահա ձեզի մարդ մը զի ա լ ա զ ա ս տ ո ւ թ է ։

Անցեալ չորեքշաբթի, իրիկուընէ, գրաշարներուն
կը յանձնէ ուղիւնք որ կը ներկայացնէ, — կարծեմ
արդէն գուշակած ըլլալու էք, — եէնիցը ինքներու չենի-
նիպատիին ձափէր աղայի մօրուքը ածիլող կօմէր
ուստան նասած տանը ձից զէմը գանուսող պէզազ
կիահրկէլմէզողլու Հիւսէյինզատէ Պէշիր աղայի աներ-
ձագին խաֆատար Բէրէմսիզ ձինկօզ չալութին պատ-
կերը։

Եւ գրաշարները, քիչիկ մը զի ա լ ա զ ա ս տ ո ւ թ է ։

մըն ալ տիւզի պղղեցութեան ներքեւ, կ'երթան կու-
զան և հետեւեալ օրուան թերթին մէջ կը տպեն . . .
Քասիմազբօր Սարգիս Գօշունեանի լուսանկարը։

Cliché պղափկ տարբերութիւն մը եթէ կ'ուզեք,
բայց ի՞նչ քուստ, ի՞նչ ը իսս։

Ալ կրցայ կարծեմ բացատրել ձեզի թէ ի՞նչ կը
նշանակէ քուստ և ինչ անսակ պարագաներու մէջ կը
գործածուի բարիզեան այդ նորելուկ բառիկը։

Հիմա, ես իմ վրաս քուստ պատմութիւն մը պիտի
ընեմ ձեզի և պիտի անսակ թէ մինչեւ ո՞ւր կրնայ
երթալ ուղուրսուզութիւնը։

Գատըգիւղ կը բնակէի 1889ին։ Առանց թուական
ձշակելու ալ կրնայի սկսիլ պատմութեանս, բայց ամէն
ներկայանալի պատմութիւն պէտք է որ թուական մը
ունենայ սկիզբը, ի՞նչպէս ամէն presentable պիփթէք

անհրաժեշտօրէն պէտք է ունենայ շուրջը տասլիուած քարաքէս, կամ էն քիչը petit pois.

Թուականը անպատճառ պատմութեան մը վաւերականութիւնը չի հաստատեր, ինչպէս գետնախնձորը չաւելցներ պիփթէքին համը և սիւրմէն աղւորութիւնը կիներուն, բայց ի՞նչ կ'ուզէք որ ընեմ, ասանց ցանութեի ոչ պատմութիւնները կը քշուին, ոչ պիփթէքները և ոչ ալ զդբազգաբար կիները:

Աւրեմի, ինչպէս որ պատիւը ունեցայ ըսելու, աւ տեհոք Գաարզիւդ կը բնակէի: Եթէ Հիւսնի-Մանուռ ալ բնակէի, նորէն պատմելիքս աս պիտի ըլլար, քանի որ մարդկէ, ինչպէս նաև կիները, նոյնն են ամէն աեղբաց ի Հայիթիէն ուր կանայք որթի տերեւ իսկ չեն գործածեր, ի՞նչ որ շատ կը գիւրացնէ ա՛ն - եւ - տուրը:

Եթէ գլուխնիդ կը ցաւցնեմ կոր, հրաժան ըրէք կարճ կապեմ, այդպէսով՝ ընդպառաջ դացած կ'ըլլաք փափաքիս:

Սրդ, ասկէ քսան կամ քսաներկու տարի տառաջ — թուական մը որ չերխասարդացներ զիս, աւա՛զ — առտու մը կանուխ, ձմեռ առաւօտ մը, տառջին չոգենաւին հասնելու համար Ծիգա փաշայի պատին երկայնքը բաներ կ'երթայի կոր:

Յանկարծ ձիւնին մէջ մարդ մը տեսայ փոռած: Նախ զիսկ մը կարծեցի, բայց երբ աւելի մօտեցայ, ստուգեցի որ այդ ձիւնին մէջ թշուառականորէն տառպըլող մարմինը, զիւղին բնակիչներէն խիստ ծանօթ անձնաւորութիւն մըն էր:

Նիքօլաքի Յարաստիուլօն էր ան, մանած ծախող և հանած վարած հարուստ յոյն վաճառական մը որ նշանաւոր էր զիւղին մէջ իր ունեցեած գինեմոլութիւնովը և իր կնոջ Մերփօմէնիի գերապայծառ աղւորութիւնովը:

Գիւղին համաշխարհիկ երխասարդութիւնը Քաղկեդոնի Դիցուինի տիաղոսով կնքած էին զինքը, համբարաշխութիւնով մը որ, կարծես այդ թուականին սկսած ըլլար 1908ի Սահմանադրութիւնը:

Մէկ կողմէն Նիքօլաքին կը խմէր և միւսէն Մէլֆօմէնին կ'զբանուր, faisait la noce ամէն անոնց հետ որ բաղդը գէմը կը հանէր:

Խրիմեան Հայրիկ իր Գրախսի Ընտանիքը, այդ տեղը ձանցած ըլլալէն ետքը գրի առած ըլլալու է, Եթէ շփոթութիւն մը զիս չի վրիպեցներ:

Մէլփօմէնեան այդ բաղդաւորներուն մէջ մինակ եւ մաս չունէի:

Հետեւաբար կը նայէի այդ կնկան այն ծակ աչքով որով չորս օրէ ի վեր բերաննին բան չի դրած մուրացկաններ կը զիտեն Cooperativeի ցուցաիեղին մէջ զբուած խավեարը:

Եերնիս ջուրերը կը վազէին, բայց ի՞նչ օգուտ: Կիները խավեար չեն որ սիրող քաշած տաեն ներս մանաս և յիսուն տիրէմ առնես:

Կամ ամբողջ քուկդ կ'ըլլան և կամ մաֆիւ: Թեւովիդ կը սրբէս լորձունքներդ և կ'անցնիս կ'երթաս:

Երբ տաանկ ձիւնին մէջ փոռած տեսայ սպունգի և Բօլոնիացիի պէս խման Նիքօլաքին յանկարծ լոյս ծագեցաւ մտքիս մէջ և այն տարօրինակ յուզմունքը զգացի ներս ի՞նչ որ զգալու են կ'ենթաղրեմ՝ Քրէտի Ֆօնսիէի տառջին պարզեւը վասակողները:

Վայրկեան մը կանգ տոի այդ չնչաւոր զիտկին քով և սկայ խոկալ, հաշուել և երազել:

Կարծես ներքին ձայն մը աղիքներուս մէջէն կը պոսար:

— Ի՞նչ ես կեցեր, աւանակ, ամէն տաեն ասանկ առիթ չի ներկայանար, չօգտուի՞ս, հայտէ՛ շարժէ:

Եւ իրաւ ալ առիթ մըն էր, սոյ օջախ որ ամէն պարագայի մէջ շատ աւելի օգտակար կրնար ըլլալ ինծի քան թիրինկի և կամ Քարլըմանի բոլոր օճաշութերը միացած :

Անօթութեան համար կ'ըսեն թէ չար խորհըրդառու մըն է : Զափիլընութիւնը անօթութենէ վարչի մասը :

Սաեզա կը պատահի որ չափիլըները աւելի խելք կ'ունենան չորոշէն ալ, Մրմրեանէն ալ :

Séance tenante յղացայ համար մը և պիտի տեսնէք անմիջապէս թէ ինչ աշխուժիւ ձեռնարկեցր գործադրելու :

Քլանս պատրաստած էի երկու վայրկեանի մէջ, Քան տարի առաջ, չեմ ըսեր թէ աւելի խելք, աւելի հնարամատութիւն կար քովս, բայց ամէն պարագայի մէջ շատ աւելի ենկապիզութիւն արուած էր ինծի, ինչպէս դուք ալ քիչ մը ետքը պիտի համոզաւիք առանկ ըլլալուն :

Քանի որ Ֆիրիկ Նիքոլայքին խելակորոյս և ինքն գինքին լուր չունենալու աստիճան գինով ինկած առածուած էր ձիւնին մէջ, ինքինքը չի յարգող խոզի մը նման, իրեւ քրիստոնեայ իմ ասածին պարագանութիւնս էր գեանէն վերցնել զինքը և առնիւ յանձնել տունը :

Բայց ինչո՞ւ շխակը չի դրուցեմ. այդ վայրկեանին ոչ Քրիստոս մաքէս անցաւ, ոչ մարդասիրութիւնը, ոչ աստիճանակայ պատուիրանքները, և ոչ ալ Գառվեան պատուելին ասարածել ուզած սկզբունքները :

Հապա, այդ մարդուն կողակցին Մէլփոմէնիի գեղարաշ աղուրութիւնը, Սաքսի խմորէ չինուած

միսերը, համբոյրի պատրաստ ըերանը, գրկելու համար չինուած թեկերը, չինական մելանով կարծես գծուած յօնքերը, արքայական կուրծքերը, իր գիւրահաղորդ բնաւորութիւնը, ոյժի, կորովի և երիաւասարդութեան համար իր ունեցած մասնաւոր յակումը, ագռափի թեւերուն պէս սեւ մազերը և յասմիկի ձերմակութիւնը ունեցող ակաները :

Մէլփոմէնին կը պատկանէր կիներու այն հաղուագիւտ տեսակին, որ երբ փողոցին մէջ դէմդ կ'եւլին խրոխարաբար հանգրիձուած, բարեձեւ, ճապուկ մարմին մը կը ցուցադրեն առջիդ, և որոնք ասանձնաշնորհումը ունին կարծես ժապելու՝ սրունքովին և խօսելու՝ իրենց իրանով :

Շնորհի, հրապոյցրներու, հեշտաբոյր բարեմանութիւններու, խնամուած մաքրութեան, Լիւպէնի մէջ թաթխուած պատառ մը որ համով ըլլալու էր պօլ հաւկիթի մէջ թաթխուած ձուազեղի կտորի մը պէս :

Եւ ըսել թէ էրկանը գինովութիւնը պատճառ պիտի ըլլար որ հաղորդուէի այդ գգլիսէ, կենաստնեքսարէն :

Ներսիդիիս ձայնը .

— Թնատա՛, կը պոտար ուժգնորէն :

Հիմա, բլանիս երկրորդ մասը :

Գուրգուրանքով, խնամոտ ձեռքերով, գթութեան գոյցի մը անձնուիրութեամբ պիտի վերցնէի մարդը գետնէն և թեւը մոնելով, ի հարկին գրկելով, — բենիլիւանի ոյժ եկած էր վրաս—պիտի տանէի տունը և յանձնէի կնկանը :

Հովուերգութիւնը հոն տեղի պիտի ունենար :

Դուռը զարկածիս պէս, Մէլփոմէնին, որ անչուչ ասկաւին անկողնին մէջ կը դանուէր առաւօտեան այդ-

ժամուն, կարծելով որ եկողը Նիքօլաքին էր, մէկ չապիկով վար պիտի վազէր թեւերը, սրունքները, կուրծքերը բաց, մազէրը ցանուցիր և աչքերը դեռ գունէն չի յափրացած :

Երկուքս մէկ եղած Նիքօլաքին իր այդ լիճ վիճակին մէջ պիտի տեղաւորէինք քանաքէին վրայ և այդ գործողութեան միջոցին, Մէլփոմենին ժամանակ չպիտի ունենար իր շարժումները և մերկութիւնը հակակալու, ինչ որ թոյլ պիտի տար ինձի կտանալ գոնէ աչքով իր անքօղ մասերէն, ու առաջանակ մէջ պատճեն անդամանակալ եմ, բնականաբար պիտի ըսէր ինձի, ձեր մարդասիրութեանը համար և չեմ գիտեր ինչ կերպով երախտագիտութիւնս ձեզ յայտնել: Անշուշտ յոզնած ըլլալու էք այս անպիտանը մինչեւ հոս քերելով, գաւաթ մը թէյ կ'առնէ՞ք արգեօք :

Նազ ընելու տեղի չի կար և մինչեւ որ վարը թէյին ջուրը տաքնար, մենք վերը ժամանակ կ'ունենայինք եփելու, ինչ որ այս վայրկեանիս ձեր մաքէն անցնելու վրայ է:

Տրուած ըլլալով Տիկին Բարատօփուլօի շատ բարակը չի փնտուղ բնաւորութիւնը, անշուշտ այսպանի չէք գտներ, որ ինքնիրենս փեսայ ըլլայի, տակաւին Ռիզա փաշայի պատէն չի զատուած :

Յղացումս յղացում էր, բայց գործաղը ութիւնը դժուարին :

Այդ անագին փորով և ծանրակշիռ մարմնով մարդը ինչպէս քաշկոտելու, տանելու էր մինչեւ թատրոնին փողոցը :

Հեռապատկերը ոյժ տուաւ բազուկներուս և առանց մեծ տքնութեան գետնէն վերցուցի մարդը, թեւը տուի թեւիս տակ, և ըօլոն ըօլոն ինկանք ձամբայ :

Քառսուն քայլ դեռ չառած, ողբացեալ Արիկ է փէտոին դէմերնիս ելաւ և կարծելով անշուշտ որ ըրածս մարդասիրական գործ մըն էր, — Աֆէրի՛մ, աղաս, ըստւ, վարձակալ Առասուծմէ առնես :

Ինչէ՞ն դիանար խեղճ մարդը թէ, վարձքս աղանձվակէս այդքան բարձրերէն չի սպասեր :

Ախ, այդ պատուական մարդը ինչո՞ւ ողջ չի ձգեցին որ այս պատուաթիւնս իրեն ընէի բերանացի Նիքօլաքին միշտ խելակորոյս գրեթէ շալկած կը առնիմ կոր:

Սղէկ որ պատուհանները մարդ չի կար

Զէրօյէն վար օղով մը և կարողութենէս վեր գործ մըն էր ըրածս, բայց ի՞նչ փոյթ եթէ այդ գողդոթային ծայրը Աւետեաց երկիր մը կ'սպասէր ինձի:

Խելքիս բերկրանքը՝ մարմնոյս չարչարանքը զգաւու ժամանակ չէր ձգեր կոր ինձի:

Քանի մը վայրկեան եւս և ահա Մէլփոմենին, մերկ ուսերը, երախտագիտութիւնը, թէյին ջուրը, նիջասենեակը, անկողինը և . . . tout ce qu'il faut pour écrire.

Տարը քայլ եւս և երկնից արքայութեան պիտի արքանանամ:

Այդ հավեսով վերջին ճիզ մը եւս և շատ գըժուարութեամբ զան առջեւ զանուած հինգ վեց անդուղներէն վեր կը հանեմ արդ զգայազիրկ Նիքօլաքին և ճիշտ այն պահուն որ մէկ ձեռքս մէջքին և միւս ձեռքս տանը զանգակը պիտի քաշեմ, անկընկալ կերպով խելքը վրան կուգայ մարդուն և չողունքոտ շրթներով ոս բաները կը նետէ երեսիս.

— Ելլալլահ, հայտէ կի՛ք արքք :

- Բարեկթ մը թիւթիւն, քէշան թէմպէքի,
- Շատ խելացի չեմ, ոյլ թէվէւէլիի,
- Զօնկուտաք, թանձէր, բարիզ, խաղիս,
- Զի շատ եմ կերած ևս թապէօքա
- Սիրաբանութիւն, ֆլիսդ, ձուռձինա,
- Երբոր զիս ծնաւ մայրս Քաթինա
- Քէրէվիզ, քիմեօն, խապախ, ֆասուլիա:
- Արդ, զիս մի՛ մերժեր ո՛վ իմ Մէլանիս,
- Սպաննագ, շալդսմ, վարդ, վարունդ, փուլեա:
- Կ'ուզես նէ կ'երթանք քեզ հետ Աթինա
- Խավուն, ձմերուկ, պիպէս, լահանա
- Աւ կ'ապրինք քեզ հետ յաւէս սիրալիր
- Աժան կարապետ ապրանք, քէլէբի՛ր,
- Ի՞նչ աղաւոր փէք հոն քաղցրիկ զեփիւռ
- Թէստէրէ, քէսէր, պուլկու, թէպէշիր,
- Պարտէզներուն մէջ դաշտերն համասիւռ
- Զայիր ու չիմէն, պարսաւ ու քիւֆիւր.
- Պիսի սիրեմ քեզ իբրեւ անո՛յչ փունջ,
- Եալանձի տոլմա, զգում կամ հալուճ,
- Ա՛յն երկրին մէջ՝ որ մեղ կուտայ թուրուճ
- Ճիզմէ ու լսաթիկ, կօշիկ ու բարուճ
- Հոն շատ մեղմիկ է, ո՛հ, ծովուն մըրմունջ
- Հստախօզ, միտիա, չաղանօզ, խղունջ,
- Քեզ հետ թեւի ման կուպանք մենք մունջ
- Եափրնամի խզիւմ, չավուշ կամ խօսուխ
- Քեզ կը տաքցրնեմ, չես ըլլար հսրուխ
- Երկրաշարժ, շարժում, լավա, հրաբուխ
- Երբոր փաթթուխմ քեզ իբրեւ մալուխ
- Մարսրի քէօմիւր, փարա, ածուխ, ծուխ ու մուխ:
- Քու վրադ ծածկեմ պիսի զերդ գմբէթ
- Կեցցէ՛ հուրրիէթ և կամ ասաւէթ,

- Բայց պիսի չընես գուն ինծի նիսպէթ
- Խաղողի կոզով, չիլէկի սէբէթ:
- Մինք ամէն գիշեր կը խաղանք . . . Համլէթ
- Եէմէն, Արարիա, Սահարա, թիպէթ:
- Իրա՛ւ, նախանձու մարդ մընեմ թէպէտ
- Խույումձի չարչի, սիֆթահ, պէրեքէթ,
- Բայց զեղի կուսամ իմ մեծ պիսիջլէթ
- Ոչխար ու արջաս, անսատուն կամ յոյս,
- Եւ հեծի՛ր վրան, դո՛ւ ով չքնաղ կոյս,
- Արեւ ու լուսին, ձառագալիթ ու լոյս,
- Ու արագ արագ զաշաերը տո՛ւր խոյս
- Երազ ու անուրջ, մղձաւանջ կամ յոյս,
- Հիմայ «չ» մ'ըսեր, հա՛ւսաս ո՛ր յոյս
- Պիպէս, ստախօզ, աղլորիկ մի կոյս
- Իշկէմպէ, սալախ, ստամոքսի հոյզ:
- Դեռ չէր աւարտած, երկայն զերդ մեծ պահք
- Բաթլիճան, հոհոււտ, բանձար կամ խաղախ
- Իր սիրոյ ձառը և տղան ախմախ
- Դգալ ու գանակ, քեսէ կամ թապախ,
- Յանկարծ իր գլխուն, ո՛հ, կերաւ, շոա՛խ,
- Սեւ կեռն ու եէմէն և կամ Գարատաղ
- Հասա գաւազանի ուժգին մի հարուած
- Չարխափան, Փրկիչ, Յիսուս և Աստուած:
- Աղջիկն էր շատոնց հոնկէ խոյս տուած
- Բէտէր, ալբամութիւն, յուզում, կոծ ու լաց,
- Մինչ իր նշանածն, ո՛հ, հանած-վարած
- Եգիպտոս, Աթէնք ու հասարակած
- Քէֆալմնիացի Յոյն մը անկամիած,
- Օխտ մը գինի, բալամուտ ու հաց
- Մէծ ծառին ետին էր ապաստանած,
- Կայծակ ու փայլակ, չանթ, հուր, բոց ու կայծ,

Լսոծ էր բոլոր խօսքերն վրան բաց
 — Բութ, ստոր, չակերտ և կամ ապադարձ,
 Ու հիմայ իրեն վրէժն էր լուծած,
 — Լանկայի վարունդ, պօղլուղանի տաճճ,
 Մինչ արիւնթաթաւ ու խիստ սարսափած
 — Ընկերվարութիւն, սկզբունք ու հարց
 Հեք տղան լարով իր տունը գնաց
 — Խոչիլա, կրեսոս, ձոխութիւն ու գաճճ
 Յիշելով անշուշտ սա՛ գասն անմուաց
 — Եւ, որովհետեւ, քանզի, սակայն քայց
 Թէ ամէն աղջիկ չէ... հասարակաց :

ԸՆԿԵՐ ԽԾԱՅԽԾԱ



ՄԵՐ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿՈՒՆԱԿԵՆ

ՎՐԱՄՇԱՊՈՒՀ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՀԱՄԻՏԻ ՆԵՐՔԻՆԱՊԵՏԸ

(ՑՈՓՈՒՀԻՒ ՄԸ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ)

— Ի՞նչ որ ալ ըլլայ, Բարիզի և նոյն խոկ շրջականերուն մէջ ամենէն աղւոր աղջիկն ես ինծի համար. ի՞նչ կ'ըլլայ, խոստվանէ որ այդպէս է, պընդեց կի ամ զէթուրէթ տեղակալը, հեգնական ակնարկ մը ձգելով իր խարտեալ սիրուհին՝ Ժինէթ ար Եօվիլի վրայ:

Իրարու հետ խաղացող կատուի ձագերու պէս ընազդական շարժուձեւեր ընելով, չնորհալից Ժինէթ գուլպաները կը հագնէր, անկողնին մէջտեղը կոնակի վրայ պատկած. մէկ սրունդը օդին մէջ, միւոր վար կախաց, երկու ձեռքերով վեր կը քաշէր մետաքսէ լուսանցիկ պատեանը, բուժրին կլորութիւնը բանակը լու համար անոր մէջ:

Սրանեղած, մէջքի յեղակարչ շարժում մը ընելով պատկած տեղէն ելաւ. յետոյ վեր առնելով իր հեղնուա ու կանաչ մեծ աչքերը ծածկող մազի վնջիկները, առ խոստվանութիւնը ըրաւ կարուկ չեշտավ.

— Այո՛, սպասուհի եղած եմ ատենօք....: Հիմա զո՞ն եղա՞ր, անշահ հետաքրքիր: Բայց այդ բանը արգելք մը չէ եղած որ հիմա եկամուտ, սեփական բնակարան, կառք և ձի, վերջապէս բոլոր փափագած բաներս չունենամ....: Ինծի հետ սիրային յարաբերու-

թիւն ունենալու համար չի բաւեր միայն գրամ ունենալ . պէտք է հաճոյ թուիլ : Թերեւս անմիտ ըլլամ , բայց ո՞չ շատ մը աշխարհիկ կիներուն չափ , որո՞ք բծախնդրութիւն չեն ըներ իրենց սիրահարներու ֆիզիքականի մասին , երբ խնդիրը կը գառնայ գերձակին հաշուեցուցակը վճարելուն վրայ . . . : Այս' , ըստածիս պէս է : Պէտք չկայ աչքերդ երկինք ուղղելու արգահասանքով : Իմ ծագումիս ամօթ չեմ զգար բնաւ . . . :

— Միթէ չե՞ս պարծենար ծագումիդ վրայ . . . :

— Անպիաս'ն . . . ինծի համար չէ . . . Սիրահարներուս անձնապատռութիւնը չվիրաւորելու համար . . . : Սա երիկ մարդիկ ալ ո՞րքան տխմար են .

— Շնորհակալութիւններս :

— Յարկանալու պէտք չկայ . . . Մաքիս մէջ եւ զածը քեզի կը զրուցեմ . . . :

— Այս' , ուկի պէս անկեղծ ես : Բան մը չես ծածկեր :

— Այս' , թէ՛ բարոյապէս և թէ ֆիզիքապէս : Մրունգներուս պէս հոգիս ալ գեղեցիկ է :

— Անխոնեմ , տեղ մը պիտի ցաւցնես հիմա :

— Մի՛ վախնար : Ասէլ Պոպէչի խօսքին համարու է :

— Ա՛ն , Ասէլ Պոպէշի կը կոչուիս :

— Դարձեալ սիրահարներդ չվիրաւորելու համար է որ ժինէթ աը նէօվիլ աղնուապետական մակդիրը առած ես . . . :

— Անշուշտ . . . թքոսուլուս իշխանը բնաւ չպիտի հաւանէր ինծի հետ ներկայ գտնուելու թատերական առաջին ներկայացման մը , եթէ երբեք իմ նախկին

անունս չփոխեի . . . : Բայց ինչո՞ւ ըսկիր որ այդ մակդիրը առած էմ : Աս քեզի անկիրթ խօսք մըն ալ . . . :

— Հաւատա՛ որ , անանկ չէ , սիրելիս . . . :

— Աւելի լաւ . ինչպէս գիտես , չեմ ուզեր նախախնդիր ասարկայ ըլլալ . . . :

— Գիտե՞ս թէ ժամանցի համար ի՞նչ ընկլու ևս հագուած միջոցիդ . . . : Կեանքիդ սկզբնաւորութիւնը պատմելու ևս . գրաւ կը գնեմ որ շատ զուարձալի ըլլալու է , քանի որ սովորական հաւերու չես նմանիր գուն . . . :

— Ի՞նչ կ'ըսես . . . : Պիտի պատմեմ պայմանաւ որ ամէն աեղ չարահանցնես :

— Պատուոյ խօսք կուտամ :

— Ուրեմն ականջներդ որէ' . . . : Մանկութիւնս չպիտի պատմեմ : Այսափ ըսեմ որ կութ ա'օրի մէջ ծնուծ եմ և աեղւոյն աշխարհական վարժարանը յաձախեցի մինչև տասերեք տարեկան եղած տասնա , բայց չէրցի վլայական առնել :

— Իւ՛ղճ աղջիկ :

— Օ՛հ , ատանկ շատեր կը ձանչնամ . . . : Յեսոյ ծնողքս զիւղ զրկեցին զիս , որովհեան նիհար էի ու րժէշին ալ յայտարած էր թէ թոքախտաւոր պիտի ըլլայի , եթէ երբեք լաւ ոգ չառնէի . . . : Մնաց որ , ծնողքս ալ ծախքէ չպիտի ելլէին . կնքամօրս քով պիտի զրկեցին զիս : Կնքամայրս , որ միենոյն առն մօրաբոյրս էր , սպասուհի էր ամուրի մարդու մը տանը մէջ և կ'ուզէր իր քով առնել զիս . . . : Հետեւարար օգոստոսի տոտու մը հօն հասայ : Հինգ տարի մնացի հօն :

— Հո՞ն ձեռք բերիր փոքրիկ լորամարդիի այդ գիրութիւնը, այդ թարմ ու բնական գոյները, որոնք անզօր բարեկամուհիներուդ նախանձը կը շարժեն՝ հաւկառակ իրենց գործածած չպարին, որպէս զի այսերուդ վարդերանդ և թաւշային փայլը ձեռք բերին:

— Այս՛, բայց այդ տան մէջ հասկցայ կեանքին ի՞նչ ըլլալը: Հակառակ տասերեք տարու ըլլալուս, շատ վարպետորդի էի. կը դիտէի որ տանտէրը տարսեր վերաբերում մը ունէր կնքամօրս նկատմամբ...: Երբ տաննձին կարծէր ինքինիքը, կը դուզէր կնքամայրս և «հօնոչիկս» կը կոչէր զայն: Պէտք է ըսել որ ան ալ կայտառ ու աղուոր կին մըն էր, յորդ լանջքով մը որ չփակէն գուրս կը պատթիար և լայնանիստ հաւկափորով մը, որ ամէն թիկնաթոսի մէջ չէր կրնար տեղաւրուիլ...:

— Գուն ալ անոր պէս պիտի ըլլաս քանի մը տարիէն:

— Ապերա՛խու, առ այժմ գո՞ն ես քու ժինէթէդ, ներկայ վիճակին մէջ:

— Կատակի համար կ'ըսեմ: Գէր կիները կը պաշտեմ...: Բայց սա պատմութիւնդ աւարտէ՛...: Կ'ըսէիր թէ կնքամայրդ խոչոր զանգուած մըն էր...:

— Այս՛...: Բայց իր տէրը ոսկիուս ու վախտ մըն էր, որ հակառակ քառասունը անցած չըլլալուն, վաթսուննոց կ'երեւար: Իր ընտանիքին մարդու մը հետ չէր տեսնուեր և քաշուած կեանք մը կը վարէր գեղեցիկ վիլլայի մը մէջ, որ անդլիալիան ձեւով յարդարուած պարտէզի մը մէջանդը շինուած էր. մարդուկը շատ խնամք կը տանէր պարտէզին: Այդ տան մէջ երջանիկ կեանք մը անցուցի, այնքան երջանիկ որ չես կրնար երեւակայել...: Երկուքն ալ կը սիրէին զիս, իրը թէ իրենց հարազատ զաւակը

ըլլայի...: Դժբախտաբար տանտէրը ձմրան օր մը չուկայ երթալով պաղ առաւ, ո՞ւնչ իր սպասուհին հեշտորօր քուն մը կը քաշէր տան մէջ: Մարդը վեց շաբաթ յետոյ մեռաւ...: Ասոր վրայ, հանգուցեալին քուզէները, քուզիները, քեռորդիները, քեռաղջիկները, եղայրները և քոյրերը լեցուեց սն վիլացին մէջ...: Տեսնելու էր անոնց զէքքը, երբ հօտարը կը կարդար հանգուցե ոլին կտակաղիբը...: Մարդուկը բան մը չէր ձգած անոնց. ո՞չ իսկ բողի մը, կամ չօքուայի ծրաբիկ մը...: Գիտե՞ս ի՞նչ ժառանգեց կնքամայրս. արողջ հարսանութիւնը ու ամենքն ալ տառնէն վարեց:

— Ինչո՞ւ կնքամօրդ քով չնացիր:

— Հիմա պիտի ըսեմ պատճառը: Մէկ տարի արջն ի՞նչ ալիկ դնաց...: Յետոյ կնքամայրս երիտասարդի մը հետ ամուսնացաւ, որ զինուորական ծտայութիւնը զեռ նոր աւարտած էր: Ֆէրախնանտ կը կոչուէր և զեղագէ՛ երիտասարդ մըն էր: Գետ աչքիս առջին է: Անուղղայ մարդ մըն էր: Տաննըութը տարեկանիս մէջ կը թեւակուսէի այս տան և արդէն իսկ հաճոյք կը պատճառէի տեսնողին: Ֆէրնան ոկաս գէշերուս շուրջ զանհալ՝ չարաձնի ժպիտներ ուղղելով ինձի: Կեոջը առջեւ «պղպակը» կը կոչէր զիս, բայց երբ անկիւն մը տաննձին գոնէր զիս, երբեք առիթը չէր փափացըներ. ծիծերս րանելով լիաբուն, կը հարցնէր. «կը բուսնի՞ն կոր»: Հարցնելու պէտք չկար, քանի որ սովորներս աչքի կը զարնէին և հիմակուան չափ կլորշած եին արդէն. բայց ատիկա պատրուակ մըն էր՝ զանհալ շշափելու համար:

— Կնքամօրդ զանգասեցա՞ր այդ մասին:

— Ես զանգասէի՞: բնա՛ւ երբեք...: Նախ որ կը



ՍԶԳԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ

ՈՒԽԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

վախնայի անկեզ . . . : Եթէ ամէն ինչ յայտնէի իսկ ,
շահո ի՞նչ պիտի ըլլար . . . : Մնաց որ , միայն առ չէր
պատճառը . . . : Ֆէրնան «թօնափ» տպաւրութիւն մը
կը ձգէր վրաս . . . : Երբ կը տեսնէի որ ինձի շատ լա-
ծահօթ ? այսուժքով կը մօտենար , քաջութիւնը չէի
ունենար խոյն տալու և նոյն խոկ տեղէս շարժե-
լու . . . : Պարզապէս կը գիւթուեի . . . : Սարսուներ կը
զգացի անդամներուս վրայ ու մորթիս մակերեսը , խոկ
ֆէրնան . . . հօ՛ր , կուրծքու բանելով կը հարցնէր . «Կը
բուռնի՞ն կոր» : Այն ասեն կոնակի վրայ կը փոռէի
յուզումն ջախջախուած . խոպաւքը հաճոյք կը պատ-
ճառէր ինձի , և զօն էի հակառակ կամքիս . թշուա-
սականը նշարած էր այդ բանը : Աւստի ամբան յեն
միջօրէի մը երբ տան մէջ մինակ կը զանուեէնք ֆէր-
նան : ասիթէն օպուս քաղեց , զիս զլիէ հանելու հա-
մար . . . : Երեք ամիս տեսեց ասիկա : Կնքամայրս մեր
յարարերութիւնը նշարելով տունէն զանակ զիս . . .
Ամէն բան վերջացած էր : Ծնողքու յայտարարեցին որ
այնուհետեւ զլիսու ճարը նայելու էի , քանի որ չէ
կրցած կէ քամերու համարումը վայելիւ . . . :

— Մանաւանդ որ զուն պիտի ժառանգէիր անոր
ունեցածք . . . :

— Ֆէրնան մսխեց կնքամօրս հարսաւթիւնը
զաւակ մըն ալ ձգելով անոր վրան : Խեղձ կինը սախա-
ռեցու իրը սանառու ծառայել . . . : Ատիկա իրը դա-
ծառայեց ինձի : Երգուընդայ որ չամունահամ . . .
Անոր բնթացքին պիտի հետեւէի այն բաներուն մէջ
որոնք խոհական պիտի թուէին ինձի . . . :

— Բան մը չեմ հասկնար ըստէդ , քարած կեանք
պատճէ . . . :

— Միաքս գրի ծերուել հասառուի մը քով մանե-

և հրապուրել զայն, որպէս զի ունեցածը ինձի կտակէ...: Գործ գտնող գործակալութեան մը զիմելով արձանագրուեցայ, և ութը օր յետոյ՝ ծառայութեան կը մտնէի ածիլուած, կունսուլլոր և կոկիկ մարդու մը քով, որ Շաթրուի մէջ հիանուի բնակարան մը ունէր...: Ենքնիրենս ըսի, «Աղջիկ», եթէ գործդ գիտնաս, բախտդ պիտի շինես»: Ապասիկ զնեցի քայի մը զոյց նուրբ կօշիկներ, զանալան զոյներով լուսանցիկ զուլպաներ, կարճ գուլպաներ, ժանեակէ ժիւսներ, վալանսիէններով զարդարուն չապիկներ, բաց զոյն զօրսամէներ և կոչիկ լայն զօրիներ... վերջապէս այն ամէն բահերը, որոնք անհրաժեշտ են ներուկ մը զլիսէ հանելու համար...»

— Կ'երեայ թէ մարդուկը ձանձրացած ըլլուլու չէր...: Ապահով եմ որ երկար ասեն չգիմացաւ այդ փորձութեան...»

— Ի՞նչ անհամբեր ես...: Սկզբնաւորութիւնը չի հասկցած՝ կ'ուզես վերջարանը հանկնալ: Կը ինպիրոմ, խոսքս մի ընդմիջներ ալ ես...: Բնազդական և իմ ուրիխո համապատասխան խորամաննկութեամբ մը՝ մկայ անոնեղ աղջիրան հովեր առնել, աչքերս միշտ սոնարհած: Երբեմն փէշէրս վեր կ'առնէի՝ որոնքներա ցոյց տալու համար, ի՞նչ որ անզգուշութեան արժուք կրնար համարուիլ: Շատ լաւ կը խաղայի իմ մերս: Սակայն մարդուկը չէր համարձակեր ո. ի. է անզատկառ շարժումի մը մէջ զանուիլ ինձի հանդէսպ: Իմ փհուածու ուրիշ բան էր: Օդին տաքութիւնը զարուակ բանելով, քանից անոր սենեակը զացած սուեն քօրսամս կէս մը քակեցի, որպէսպի տէրս կամնար հրացուածով դիտել իր անձնուէր սպասուհին նորհալի հրապոյըները...: Ու է արդիւհք ձեռք ըը

բերի...: Ծերուկներ կան որոնք աղւոր կնկան մը չափ կը զիմագրեն...: Վճռական փորձի մը զիմեցի...: Իրիկուն մը (գիտէի որ մարդուկս սալոնին մէջ կը կարդար) սենեակս ելայ՝ հանուելու համար: Միայն թափանցիկ շապիկ մը հագած, սրունքներու մանուշապոյն գուլպաներու մէջ կաղապարած, կասկարմիր ծնրակապերով ու կուի ժե. փայլուն կօշիկներով, աիրոջս սենեակը վազեցի, սարսափահար ձիչեր արձակելով. «Ա՛ն, ա՛ն պարսն, խոշոր մուկ մը կայ մահճակալիս առակ, կ'ուզէ խածնել զիս». ճարտարօրէն կեղծուած յուզում մը դրած էի ձայնիս մէջ: Առանց նայուածք մը ձգելու իմ հոլանի արգուզարդիս անկարգութեան վրայ, որ վարպետօրէն պատրաստուած էր, միասին սենեակս ելաւ, զիս ապահովելու համար. մարդուկը բան մը չպատ ու ցուրտ շնչառով մը ըստ «Զաւակս, մացնորութիւններ կ'ունենա՛ս: Այդ տարիքիդ մէջ սակաւարինութեան հետեանք ըլլալու է: Վազուընէ սկսեալ քինքինտ պիտի գործածես»: Ա՛ն, բարկութենէս խելազար դարձած էի. այդ անասունէն բան մը սպասելու չէր...: Այդ մարդը զգացում չունէ՞ր արգեօք...: Մէկ խօսքով՝ խորամանկութիւններս ի զերե ելած էին:

— Ժառանգութիւնը ի՞նչ եղաւ:

— Աւա՛զ, անկէ չօգտուեցայ: Յարեբախտաբար այդ մարդէն բամնուելէս յետոյ իշխան թրօսիւլիսի հանդիսացայ, որ պատուական մարդ մըն է. անիկա առաջ մղեց զիս և ծանօթացուց ամենուն: Եւ հիմա...»

— Քո բարձրութեանդ վրայ կը գտնուիս...:

— Քիչ մը...:

— Բայց սա ծերուկէդ ի՞նչպէս բամնուեցար նույնը:

— Ես ձգեցի ելայ : Գործը շատ դժուար էր . . . :
Բայց քէն սրահած չեմ անոր դէմ . . . : Երբ մարզուկը
մռաս այն տան խմացայ որ ինչո՞ւ համար բնաւ էքր
աղջուած իր աչքերուն տակ պարզուած հրապարանէ
րէս . . . :

— Ինչո՞ւ համար . . . :

— Որովհեան Ազգա-իւլ-Համբարի համելին ներքիւ-
նապի՞ոն էր ան . . . :

Թարգմ . ԶԱ-ՆՈՒ



ՄԵՐ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿՈՇԱԿԵՆ

ՄԵԼՔՈՆ ԿԻՒՐՃԵԱՆ

ԳԱՐԱԳԱԾ ԳԱԲԻԿ

ԽԵՆՉԱԿԱՐ ԱԴՐԻԿ ԿՈ ՓՆՏՈՒ

(ԺՈՂՈՎՐԴԱԿԱՐՆ ՖԱՆԹԵԶԻ)

Տասվերկու հաս մարաժա , ութը հաս տիմի վարտիկ
երկու եռալանի կէօպէկ , մէկ պարց , վեց խասա շապիկ
Օտկլս հազածէս պաշխա չօրապ՝ թամ մէկ տուղինս ,
իրէք չարափի ոլթա , երկու չիլէ մեսինս .
Չարչափներ , շիլթէ , եաթախ մէկը պուրթ , մէկը
պանզակ
Վախթով սիրախ սիրածին եանախներուն պէս ճեր-
մակ ,

իրէք խուլանց կօտի , չորս հաս պուրթէ ֆանելա ,
Քիւֆէներ , սպօռթաներ , ջամչախ , չէրչէլ , չալիլա .
Աստիք օտարիս էշեան . մէկդի սէտիր , սահապեա ,
Սախսիներով խասանֆիլ , շահպօյ , ըթըս , սաստէնեա .
Կանք հիմածուկ մութվախը . մէկ սրաթալ խասավանս
Տասվերկու քէպապի շիչ , երկու պզտիկ խուշխանս .
Թուճէ սառը հավան մը՝ կոթովը , քէզա մատէն
Պալըխի ըսկասա մը կախուած՝ մութվախին պատէն .
Յըչի մը՝ հինգ հարուր հատ , աղած սաստէլա , թիրօց

Մոխիրի մէջ աղէկ մը՝ պահուած հարսւր չիփթ չըսօդ
Տահա ևայլն պահեր, առ չէ իմ ըսելիքս.
Հէլպէթ դուք ալ հասկցաք քի ի՞նչ է իմ նիշէթս.
Մինակ ոս ալ չը մոսնամ. Թօփ խորսւն վեց հիսէլի
Տուն մը մէրաս է կերած հէմ տէ իքիլի պիրլի
Ամուշն մէկը լսին մի թափնկ այլընըս կ'առնեմ
Տաս վերկու խուռուշ կ'ընէ տունիս մասրուֆը կ'ընէ ք
Նայէ պիտու մոռնայի, թծուն օխա տօմաթէս,
Քի տանականէն կ'ընէ թամամ առավերկուշ ու կէս.
Տուվի առի հիմոնուկ թէքմիլ արլցատ չինոս եմ.
Քի ծմեռը տինձ նոստիմ սալցայի տէրա չը քաշեմ
Ամէն պահըս թամամ է, մինակ մէկ պահն է պակաս,
Մէկը կ'ուզեմ քի կայ տէ չէնցունէ խարիս եռվաս:
Մարիկս իզին տուաւ, վախիդ էկաւ ըսաւ ալ,
Քուկին հալիդ մինասիս կնիկ մը պէտք է կանալ
Ֆախսաթ ի՞նսոր, ի՞նչ պիչիմ, իշմէ հոս է մէսէլէն.
Կարգութիմ. հազա՞ հարար սոյսուս էլլանէ եկալիէն.
Խավուն չէ քի հոսուըտամ, էլլէմիչ ընեմ, սիսմեմ
Տէ խանա խանա, «թամամ» ինծի ույզուն է» ըսեմ.
Չիւնքի զոռ է հիմածուկ, աղջիկ չիկայ ըսղենի
Մէկ հատը հինգ տոսթ ունի, ամէնքնալ են... չիւ
սէլի.

կ'ըսեմ քի էլտէն տիւշմէ օրբէվարի մը առնեմ
Սօղբամ ալ կը մըտմտամ քի ինչո՞ւ պէ՛, մեղքը չէ՞մ.
Իծուն տարու անձախ կամ սաղլամ եմ էվէլ ալլահ
Քիւրէկները ծեռք առնեմ մէյ մը զուրցեմ նէ «եալ-
լահ»
Շիրքէթ վարոսին պէս ճամբա կուտամ խայըխիս.
Լոսու, պաթը, փութունա չէմ նայիր պիլէ էտիս.
Հավան «պո՞ւ» ըրած վախմը էս հոն ախընթրն ի վար
Խասուն խուլած ճուրին մէջ սալլանմիշ կ'ընեմ չարատ.

Առ աարիքիս էկած էմ եանի հոչ րէք մենծըս չեմ.
Ֆախսաթ թէօպէլէր օլսուն առնա տօքթօս տեսած չեմ.
Լաքին աօքթօս կը ճաշնամ, Զարդարը միւշմէրիս է,
Իմին վէլի հիմմէթս, ճան ճիշէրս, պապան է.
Տահա պաշխա թալական, մեծաւորներ կը ճաշնամ
Ազիալը, թէքէս թէքէս, անքնուն պարեւ կուտամ
Ֆընարիսլի մէնլիսի պաներէն վարդկէսը
Սա վոր է զավալլրին կոտրած էն օնկին իէսը
Եշմէ ան ալ կը ճաշնամ քի ամէնուն պէսէլ է
Մէկը կոնայ նէ էւր, թող անոր գպչի նէլէ
Խօյինի պէս կը մասթեմ, խաչոր չեմ նայիր չորս դիս
Հէլպէթ սոզրա նայող մը կ'ըլլայ իմին մարիկիս.
Զիւնքի էս արունը էմ, չէմ կլնար ընել սազըս
Խըսս էլլամ նէ արունու կը խաչի «գըմպըս», «գըմպըս».
Անոր համար սանկ ու նանկ կնիթի իմ գործիս չի դար
Նորէն իմ առնելիքս էն աշա սանկ վիր վար.
Խէւրը կլօխը քսան վէ եախօս քսանըմէկ
Էվէլ աղոսր ըլլայ նէ, է՛... քսանվերիս փէք, փէք
Ֆազլար պահնա կէլմէզ, հէմ ալ սանկ չիրին կ'ուզեմ,
Ճիւլէլի, ֆախսաթ սախըս չըսէ, «էս սա նա կ'ուզեմ».
Հիմածուկ նայէ՛ ըսեմ, էրկու տարի օգտելիք
Մօրըս սնտուկին մէջը լեցուն պան կայ հագնելիք
Սեւ շարիսա, կոսն ֆիստան, ճէրմակ չօրապ, ըսկասրին
Էլլաղէ վէ լասթիկին՝ խառամանսոլ սեւ թօթին
Թանթելա վէ կոստէլա, սունծուխուր վրայ ձոց.
Երկուք ալ առնուատէ, հալիսալը հինգը մէկնոց.
Եանի սա նա ուզելու հիշ տեղը պիլէ չիկայ
Մինակ սալիկայ կայ քի ծեռքէնիկոտր մը պան կայ.
Մարիփէթի է նէ ան հինը կ'ընէ թօննիսթան
Կը դասցունէ, կը կարէ, կը կարէ կ'ընէ ֆիսթան
Շատ հաղնուած պաներ չեն աղէկ պահած է մարս,

Փարա առւգած առած է բռարժեթլի իմ հարըս ,
 Հաղըր ոռթան կայ իրեն թող հանէ կարէ հագուրի
 Հէմ մալը կիւլին չուտեր , հէմ ալ ինքը կը կոկուի ,
 Իշթէ անանկ հարս մը ըլլայ քի չը գառնայ վրաս եխչք
 Մուցանայէ զուրցելու սունտուկնիս կայ խոշոր քիւրք ,
 Իրմէն՝ իմին ուզածը թէք ծանըր պահեր մը չէ
 Գէտք է մինակ կիսանայ քի իրեն աէմինը մանչ է
 Հէմ չէ անանկ սանկ ու նանկ սըւոր նըվորինին պէս
 Խըս էլլալու չեմ կոպար մէյմը չը գառնայ լէքճէս .
 Քիսիթը ազւոր կ'ուզեմ , ումուզները քիչ մը լան .
 Քի մօրըս ֆիսանաները ազւոր մը ըլլայ վրան .
 Տոնը իր նէ , հոն տեղը թող ինչ կ'ուզէ նէ ընէ
 Մինակ դուրս էլած վախթը իզին ասնէ թող լնէ ,
 Ան ալ էկէր ժամ , ուխտի էրթա նէ իզին կուտան
 Ետ չէ նէ իզին չիկայ , եահօտ էս մէկտեղ կ'երթամ .
 Պոլքա , մօլքա թող կիսանա , ֆախսաթ խաղալ չեմ
 ձգեր

Կուլխուս վրայ զէրէ էս՝ թէք ծանրութիւն չեմ սիրեր՝
 Պիլեքները բաղըլը , զէրէ պաղի պէտք կ'ըլլայ ,
 Խայրիսա վեր քաշեմ նէ ան ալ մէջը կը վրլայ ,
 Ֆախսաթ անոր խառչըլիս հավան ազւոր ըլլայ նէ
 Խայրիսա մէջը կ'առնեմ վեր վար րիսցա կ'ընէ
 Սանկ , իր մալն է ամի , խուսուլմիշ կ'ըլլայ մէջը՝
 Էս ալ քովը , տիւմէնը , նոսած խայրիսին խրչը
 Վառտա սոնտալ , մափանա չեսու մը սրբ պէս կը
 պօստ .

Թող տեսնայ աէ եադ կապէ քի ինաոր խումանաս
 կուտամ .

Հասրլը չինք չորք էս կոկի կ'ուզեմ հա , լափ չէ
 Քի ծանը ծունը չելլայ , նէ՛ պօստ , նէ՛ ալ կանչէ .
 Մարդ եմ , զուրսը մէկ էրկու թէք էվէլ կը վախցունեմ

Տէ առւն կուզամ էֆքերէս առկը վրան կ'անցունեմ
 Ան պէտք չէ քի ծան հանէ չիւնքի ինաոր կարազը
 Անանկ ալ նորէն էս էմ պան առնող առն պէրազը
 Խոսմուսուկ ըլլայ քիչ մը , պարձիկ մը շախածի ,
 Զիւնքի օջլոտ բախլայի էս չեմ հա՛ , քէոս ալրձի
 Հիմա կումիսարու , Խէնէս . Խազկեղ , Պալաթ , Թաւ
 թալլա

Հասրլը իմ թարիֆիս կէօրէ աղջիկ վուր որ կայ ,
 Խլավուզնին թող խրկեն , աղջիկը տեսնանք , հավնինք
 Ասէթ է , ան մէյ միայ մօրըս հետ խրկեմ պաղնիք .
 Անկէ սօղրամ մէկ էրկու ասրի եկտէր , էվէլ չէ
 Պատվիրաքարան կ'երթանք հոն կ'ընենք պէսէ .
 Սըրան հարսնիքին կուզայ , թող ան ալ հարսնիք տեսնա
 Տիւզ բատիփ , մաստիքա , պիլի աչա , լանթէսնա .
 Բոթըսիտեա , շարիսէս , խոչոր խազըիս միսեասի
 Զմես ըլլայ նէ վախթը , ազւոր թային հէլվասի ,
 Ֆախսաթ մինակ պան մը կայ պան մը քի եանա , ետ չէ
 Տիխսաթ ընելու սօղրա զուրցելու է սի , նօնչէ .

Զիրս ևս Սաթենիկին ապան մէյ մը վասած եմ
 Հաթոսա իրեն մէկ էրկու սուքըլը նամակ կրած եմ ,
 Հիմա , ոլո՛ւր ա , իմին աս ըսածներուս , հաւասա
 Վրան կէշութիւն մը կայ , էլլայ մեսնի , պան մը ըլլայ ,
 Վէ եախօս կայ պարընք իրար սիրենք ըսէ նէ
 Շէյթան պու եա էս ալ նշան տուված ըլլամնէ ,
 Ի՞նչ ընեմ , նշանը եէտա . օ՛ օ՛ օ՛ , աս ըլլալիք պան չէ
 Սաթենիկին չէ ըսեմ , աս ալ չըլլար ծառքըս չէ . . .
 Հոս ըսթօփէն , շաշըրարմ , կայնէ նայիմ , տո՛ւս , կամաց
 Ինձի անանկ կուզայ որ պէյնըս տեղէն երերաց ,
 «Պարիկ» , օղլո՛ւմ , քէնտինէ կէլ , պանո՛ պազըն պէ
 պապամ ,
 Էս աս ֆանի ախւնեայէն խաչոր չափ աստար համ ,
 Պէքերլըզըն վախնը եօդ . Գարիկ պանասն վաղ կէչտի
 Կարգութէ , չըլլայ պլասորպու գաֆայը մէշիշտիք . . .



Արքական պատճեն

Վահագին առ Տիգրան մինչ Հայոց
առ ինչ օրեւ և վայ և
մաս մաս յաջորդու ու
1910 Տաշիր

Ք. Կոյլի

(Եր ձեռագիրը)

ՔԱՍԻՄ ՍՐԲԱԶԱՆ

ՍԻՐՈՅ ՍԱԿԱՑՈՅՑԸ

Ի ՊԵՏՈ ԵՐԵՎԱՆԻ ՏՎԱՅՑ

Երգեցիկ սրճարանի ձեմելիքին մէկ անկիւնը
խարսեաշ կին մը կը տեսնուեք : Ճշմարտութիւնը ը-
սելու համար տարիքուանոնձ մընալ կը ուղարար հոն . . . :

Խարսեաշ կինը , որ յաճախորդ կը փնտաէք , իր
այցելագինը եղող տոկին շահելու համար , ձեմելիքին
պատին տակ կը պտաէք . . . :

Ցնծուհին երեք անգամ քսուելով ձերուկին , իր
զրգուիչ լանջքին ճնշութիւնը կարկասեց , իր շնոր-
հալի ու ձկուն հասակը թեթեւորէն ծռեց , իր մար-
մարեայ ու ճոխ իրանը ճօճեց : Յետոյ ձերուկին սի-
րային ախորժակը զրգուելու համար , սիրավառ ու
խոսանիալից նայուածք մը ուղղելով վարդապոյն տես-
րակ մը երկարեց , սրուն կողքին վրայ ոս թելագրիչ
խորագիրը կը տեսնուեք .

ՍԻՐՈՅ ՍԷՆՏԻՔԱ

Կ Ա Զ Մ ՈՒ Ա Մ

ԲՍՐԻԶԻ ՇՐՋՈՒՆ ՑՈՓՈՒՀԻՆԵՐՈՒՆ

ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄՍՐ

(Եր հանօգուտ նախցուած)

Եկարտությունը բացառ ակադեմիկը ու հետեւեալը
կարգաց.

ՅԱԿԱՐՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Բ

[Այսան Սակացոյց]

| | |
|-------------------|----------|
| Պարզ խօսակցութիւն | 10 ֆրանք |
| Ֆամ մը հիացում | 15 " |
| Գերազոյն հետաևից | 20 " |

ՅԱԿԱՐՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Բ

| | |
|-------------------------------|------------|
| Միրային բառեր (հատը) | 0.10 ֆրանք |
| Զղային տագնապ (հինգ վայրկեան) | 0.75 " |
| Լուրջ խօսակցութիւն | 1.25 " |

Քաղաքները կ'ընդունուին կեդրոնատեղին. Դօւա փո
զոց թիւ. 169 (Տիկին Ռուբենս' Ալանսօն. նախսգահութիւն:

Եկարտությունը կ'ընդունուի յառաջնորդ գարմացիոս
հայուածքը.

— Դուք ալ սէնտիքային մէջ էք, բացազանչեց,
ու գեսի դուռը քաշեց զայն . . . : Հետաքրքրացարժ
նորութիւն մըն է: Թուռի մէջ սասանկ գաղափար մը
չեն յդացած :

Խարակաչ կինը մօռերը կը բնակէր, որով շուտ
մը հասան գերազոյն երջանկութեան վայրը:

— Գաւառացի՞ ես, հարցուց կինը իր պատանեւ
կան յաճախորդին, մինչ կը սկսէր հանութիւ:

— Տառերկու տարիէ ի վեր միայն . . . : Անկէ տ-
սած, հոս, Ասնիէրի մէջ հաստատուած էի . . . բայց
աղջիկս գէշ ձամբու հետեւեցաւ . . . : Ինչպէս յայսնի է
գայթական դէպքերը կը վեսան տուտուրին . . . :

Սախովուեցայ գաւառ երթալ, ահօթու ծածկելու հա-
մար . . . : Բայց յիշատակներ քրջրելու չեկանք հոս,
յարեց ապուշ ծիծաղով մը, այլ լաւագոյն գործ մը
տեսնելու . . . :

Ու ոսկի մը նետելով սեղանին վրայ, զուարթ
շեշտով մը բացագանչեց ծերուկը.

— Ես Արթիւր Մուշ, Անուշահոսութեանց գոր-
ծարանատէր, տասերկու տարուան ժումկալ կեանքիս
Գոխարէնը այս գիշեր պիտի հանեմ:

Այդ խօսքը լսելուն պէս, խարակաչ կինը աթոռի
մը վրայ իշնալով, մրմիջեց.

— Արթիւր Մուշ, Ասնիէրի մէջ հաստատուած,
իմ հայրս է . . . :

Պահ մը սոսկալի լսութիւն տիրեց: Եկրուկ
կնամուլը ասկիթէն օգուտ քաղեց, քիչ մը ասած սեղա-
նին վրայ նետած ոսկին գրադանելու համար:

— Անուկի՛ բան պիտի ըլլար. քիչ միաց որ գրաց
վճարել պիտի ասայիլ հօրդ, յարեց ծերուկը:
Առ Փանէլայէ միլէն հանելով վճական ու պա-
տարին շեշտով մը ըստաւ մարդուկը.

— Եւ գերազանցօրէն անբարոյական՝ բան մը
պիտի ըլլար ըրածդ աղջիկս . . . :

ZUT!

ՀԱՅ ՊԱՌԱԽՆԵՐՈՒ ՀԱՄԱՁՈՂՈՎ

ԱՄՈՒԽՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԹԻԹԵԱՆ

Ա Ռ Թ Ի Ի

(Տեսաբանն է՝ թաքրիչի, ընդարձակ առն մը սոսրնայտիկ սենեակլը՝ ուր հաւաքուած ևն Պոլսոյ այլիւայլ թագերէն իբր երեք երկուաստնեակ առլը շանլը ճառըներ։ Կը նախագահէ վերթափորդ Համի Օղաբեր։ Սիկառի և առոճի նախնական և անխուասափելի արարողութենէն յետոյ, նախագահը առեանը կը բանայ՝ հետեւեալ յառաջարանով)։

Նախագահ։— Իսթո՛ւն մարիկներս, հանրմանքո՛ւն հանրմը քուրիկներս։ Իրաւ է քի աս օրուան ձեզի զահմէթ առլով մինչուկ թագրիչները առվիթ ընկւաս սէպէպը չիյաէք ամա, անա՛նկ ճանալագ ճան վերէնէք իխթիզալը պանի մը համար է քի, անկըճի էսեւ չի կրնար ձեզ։ Իշտէ աս սէպէպով, հէ՛մ պանլը ձեզի թարիփ ըրած կ'ըլլամ, հէ՛մ ալ մէկ աճի խախվէս կը խմէք։

Ներկաները՝ (միաբերան)։— Աս ի՞նչ լախըսաը է՞ ինչու զահմէթ պիտի ըլլայ էղեր։ Ինսան ըստծու

կլօխ կլիսու առլով է քի զոռ պաներուն առկէն կ'ելւայ։ Տուն հիմանուկ առ մէսէլէն ինչ է նէ՛ անիկա պաց քի տեսնանք։

Նախգի։— Քա արեւնուա կոտրտիմ անուշիկ քուրերս, անցած գիշեր թոսներս խազէթային մէջը պաներ մը լըլլաբոցուցին քի, կէջամ, Պատվիրաքարանի մէնխալի կարգաւորներուն մէջլիսը, էրիկ կնկան ախուաթայի առյիր, անկէց սօղուամ, իրար ձկելու, խըլավուղութեան, թրոնախօմայի, նախախայի ֆիւանի համար՝ օրէնք նիզամի մը պաշլայեր է էղեր խալէմի առնել։

Նամալլ ելլիխ։— Քա սրու՛ր նայեցէք հէլէ, կարգաւոր ըստծու էրիկ կնկան պանէ ի՞նչ կը հասկնայ քի էլեր է աէ ատանկ խամուս իշխներու կը խառնուի կոր։

Սրուանալլ Կարենէ։— Ես հիմա անանկ կարգաւորներ կիսէմ քի, քաստոն ապրուան զահնելին քար կը հանեն։

Խըլավուգ Կիւլիւզար։— Աս ըստծու հախլը է ամա չշշիտ կնիկ ունեցողները թիւթիւնի խաչախի կ'ըլմանին, մենք իսէ, հէօնէթիլի, խօնթառթլը խառնութապան ըսել էնք։

Նախգի։— Քա գուք հիմա պանին սօնը նայեցէք։ Աս աՊավիրաքարանին էպիսկոպոս վարդըպետները՝ էրիկ կնկան պաներու իլէն, կեսուրի, զոնքանջի, էթրափ թառափի, զուռ զրացինի համար անա՛նկ օսանորդ, անա՛նկ չըլլալիք վուէնքներ նիզամներ խուռմիշ ըրեր էն օր, եանի իմանալու ըլլաք նէ՛ ֆօթօզնիդ պիլլիւս շիշէյի թրիսան կ'ընէք։

Օուու պօզան Սլիմանի։— Ինձի՛ նայեցէք . . . էյօր քի առ էպիսկոպոս վարդպապետները օրին մէկը կար-

գումարու ուստիսաթ առնեն նէ՝ առ արած նիզամներ-նին թող իրենց մէջը խուլանմիշ ըլլան։ Մենք հիչ մէկ վախիթ մը խապուլ չենք ըներ վեսաէլամ։

Մայասըլլը Խպբախն։ — Ես օրնած պերանս պա-նալու օր ըլլամ նէ պաշխա թիւռլիս կը պահամ հա՛՛։ Կարգաւոր ըսածդ թող մինակ իրեն ժամուն իլէն ա-դոթկին նայի տէ սասանկ պօյէն վեր պաներու մէջ չի մտնայ, չիւնքի, պազի կարգաւորներու համար անկաճիս անանկ ըոէզիլ պէթնամ պաներ կը հասնին կոր քի, անկընա Գիրգօրեօս Լուսաւորիչը պիլէ ըլ-լայ նէ չամաշըր փոխելու պէս մէզարէն կ'ելլայ տէ հաւատը կը փոխէ։

Օուեկ Մարենն։ — Կայնեցէք ձեզի պան մը հար-ցունեմ։ Մերին չօգուխութեան վախիթը կարգաւոր խըսմին տիք եախալը քօլալը շապիկ կը հազնէ՞ր։ Տահասը վար, կը ըուլը փօթին կալու իլէն՝ կունակնին սամուռով խարըշին վառչախ քեւրքեր կը հազնէին։ Սուրբ Աւետարանը ըուազի՞ է առ պաներուն։ Արե-ւուն կոտրտիմ, էն առջի էրիկս նախալը կ'ընէր քի, Քիրիստոս էֆէնախիս օր մը օրանց առ աշխարքիս վրայ ըռահաթ վախիթ մը չանցուց։ Հաթատ, Մեծ Պաքի մը մէջ, հաճի ըլլալու համար Վերըսաղըմ կա-ցած ատենը՝ զոռով զառով կիւճպէլա էշու մը վրայ նասեցուցեր են, ան ալ վո՞վ կիտէ, մութլախա խալ-տըրըները տրուած ըլլալուն սէպէպովն էղած է։

Տիպսիզ Սուրբիլ։ — Ասոր նայիս նէ առաջուան կարգաւորներուն վրան կլօխը խունկ կը հատէր, հի-մածուկուաններուն քովչն ասնիս նէ ինքիլինքդ լա-վանտաճի խանութի մէջ կը կիտնաս։

Նախափի։ — Քա արեւնուտ մեռնիմ, դուք լախը-արն փէ՛ք հեռուները տարիք, ասլ' պանին մէսէլէ-յին նայեցէք։

Ցիրնէ Հոռովի։ — Եյ ամա լախըսաը մը կայ քի «Աշ թաշըլլէնա քէփանէյէ փահա օլմաղ։» Աս մասիսաւ-կութիւնները քանի կ'իմանամ կոր նէ, մազերս ասն-կընա Զէմպէրլի թաշին պէս կը անկուին կոր։

Նիսին։ — Աս ամէն ըսածնիդ հախլը է ամա, մենք հիմա առ կարգաւորներուն զրած կարգուելու պանե-րուն տայիր նիզամները խապուլ պիտի ընենք։

Էրիկ ծեծող Անքառան։ — Ինծի միալու օր ըլլայ նէ մենք առ պանէն կէօյամ հիչ խապար չունինքէն կալով, ան քի հուսա տեղուկը լոնձա խուսմիշ ըրած էնք նէ, կլօխ կուլխու տալով էրիկ կնկան կարգուե-լու, ներսի գուրսի պահերու, իրար ձգելու, խըսի կիւռի տայիր պաներու համար օրէնք նիզամի մը մենք՝ թէրթիպ ընենք քի, պարէ կարգացողն ալ, իմացողն ալ քսան մասը մէյսեղ խածէ։


Ներկաները միաբերան։ — Ե՛ս հէմէն պէրանդ պազ-նենք, Անթառան, զա թէվէշէլլի չէ քի քեզի «Ազըլ Պէզէսթէնի», կ'ըսէն։

Նիսին։ — Անանկ է նէ թո՞ղ Անթառանը պաշլայէ մերին խուսմիշ ընելիք նիզամները սըրալամիշ ընել։

Անքառան։ — Ամէնէն առաջ, թոնախօմա ըսուած առ էվ երխընի պանը էպէտ էլ էպէտ պիտի վերնայ։ Հէմ ալ, առ պանին համար կնջմիածիածինին իլէն, Վերըսաղըմի, աստեղի երկք պատիրաքները պանըս-րանք պէտք է քի կարգան։

Ներկաները միաբերան։ — Խապուլիս է, աֆէրի՛մ Անթառան։

Անքառան։ — Եյոր քի պասկ ընող տէրաէրը ա-սաջուլնէ կիտէ էղեր քի թոնախօմայի խօնթառթ կայ տէ կէօրէ կէօրէ պասկ ըրեր է նէ առ տէրաէրը ժամուն պակը նասեցնելով մօրտքը թըսաշ ընելու է։



ԱԶԳԱՅԻՆ ԴԱՅՄՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼՔՈՆ ԿԻՒՐՃԵԱՆ

Լարքին, Գարաղամ ըսկենք քի, հար մը մար մը իր կէօնիւլ խօշնուտիյէթովը կը հանէ իր ունեցած տունին եախոտ խանութին մէկ տիրէկը փեսին պաղըշ լամիշ կընէ էզեր, ատոր վո՞վ ինչ կրնայ ըսկել:

Ներկաները .— Հախլը է, միւրպէթէ էնտաղ ուժոց :

Անրառան .— Տահա ըսկելիքներ ունիմ :

Փերքաֆարզ Սուրբիկ .— Տուն լլոմիցոր քի ևս պիտի պաշտայեմ :

Անրառան .— Կարգաւորները խլավուզութիւն չի պիտի ընեն :

Ներկաները .— Խապուլնիս է :

Անրառան .— Մերին թէզքէրէն չունեցաղ խրլավուզին ծառքով կարգուող էրիկ կնկան մէջ օր ըլլայ տէ մէսէլէ պացվի նէ՝ պատվիրաշաքարանը չի պիտի խառնուի :

Ներկաները .— Խապուլնիս է :

Անրառան .— Չըսուելիք տեղերնին տավուլի պէս դուրս պատթիցնող, օնտան սօղսամ, կուրծկերնին իլէն մինչուկ օմուզ պաշընին պաց պարտող ախճիկներուն անունը փուստուա ընելով՝ Ասծուծուն կիրայնորը ևկուկուկ խաղէթասիին մէջ իլան պիտի ըլլայ :

(Ներկաները) .— Պերանա պագնենք :

Անրառան .— Ճահիլ ախճիկները լացին գիշերները ժամ չի պիտի էրթան :

(Ներկաները) .— Թաժա՛՛՛՛ :

Անրառան .— Իրեք ամիսին էվէլ նըշանած մնացող ախճիկ եախոտ մանչերուն ունենալիք զաւկըները՝ մեռնորդ պիտի մնան :

(Ներկաները) .— Բա Անթառան, տուն աս պաները առաջուրնէ Սաղմոցի պէս կո՞ց էս ըրեր :

Անրառան .— Տահա նէլէրիմ վար . նէ՛ լէ՛ րի՛մ վար : Ես աս մազերս Ունխաբանին տէյիրմէնը չի ձէրմցուցի : Լաքին , հայտէ կառր մըն ալ տուք տէշ վաժ ըրէք :

Ֆիրնէ Հոռոփ .— Հախարդ տեղը նիշաննին ևս ընողները , էյոր քի նորէն նիշանուլին տէ կարգուելու ըլլայ : Նէ , ճէզա տէյի ասաջուընէ թամամ իրեք ամիս մէկ օտացի մէջ չի պիտի պատկին :

(Եերկանները) .— Հախլը է , թող պաշտամ ներուն ալ խրատ ըլլայ :

Ֆիրնէ Հոռոփ .— Կեսուրոջը աճողը չի թափող , պարոնտատին օտկերը ասծուծուն երիկունը առք ձուրով չի լուացող հարսկը սօխախ էլլան նէ՛ եռւ հայի պըսնելու է :

Սիմիմիլի Խիմօնիա .— Պերանդ պադնեմ : Ես հոգի չունէ՛ քի , տահա թաղէ հարս հալովս , կեսուրոջն իլէն պարոնտատիս ըլլըւ ըղըւ պանող հուհուտ եախըսիները ասծուծուն մէկ օրը էրկու հեղ կը փոխէի

Ֆիրնէ Հոռոփ .— Նիշանած աղձիկ մը , էյոր քի , ձառտէն , թէլառթօ , պալօ կացեր է տէյի լսուելու ըլլայ նէ , աէր ախտալ , անունը Պատլիրաքարանի շիւթիւկին մէջը խայս ընելու է քի՝ ափոօղ ըլլալով էրէտ իլէպէտչի կարգուի : Անկէց սօղբամ , առուսէն չամացրմի իլէն պէսլէմէ ուզող կնիկները՝ սօխախին սոթան հանելով մահալիէ պէքճիսիին ծառքովը էսուուն վերկու տէյնէկի ինչչցունելու է : Էյոր քի կարգուած կնիկ մը առջի էրկու իրեք ասրին չօճուխ մը օլսուն պէրէլու չըլլայ նէ՛ էրիկը առունին մէջը փառլախ չուռմ պէսլէմէ մը պէրէլու հախ պիտի ունենայ : Մանչ ըլլայ ախճիկ ըլլայ , ծնած չօճուխներուն ֆունկի աճալ աճայիս անուններ չի պիտի արտեխ :

— «կը նիվառնամ» լսելով , չօճուխներնուն կաթ տալ չուզող , եախօս , սիւտանայի թէսլիմ ընող մարէրը՝ խոսառվաննաքէ իլէն սուրբ խավորդութենէ մահրում հանելու է : Էյ ալթըխ կառր մըն ալ տուք շարեցէք տէ պարէ ես ալ սիկառա մը պիւքմիւշ ընեմ :

Տիպսիգ Սուրբիկ .— Մէնք աս նիվանները պու քէսէտէն նատէր թէրթիպէմիշ կ'ընենք կոր ամա , պիտի կրնա՞նք իձրա ընել տալ : Զիւնքի լախըստը մը կայ քի «էշէյէ պինմէսի պիր ալրպ , էնմէսի իքի այլպ» :

Պատռած Հանի Ակիւլ .— Ինծի նայէ , ինծի նայէ , ես անանկ իշէմպէ եկի լախըստը չեմ ըներ , ես երկնաւոր օղորմութիւնովը մինչև ասօրուան օրս իրեք հատ իրարմէ ճէյլան կլսաւորի տէր էղած կնիկ էմ , հօշ ծեր մէջն ալ իզմէ վար չի մնացողներ շատ կան ա՞՛ : Իշտէ ասոր համար կ'ըսեմ օր , մատէմ քի կարգել կարգուիլ ըսուած պանին մէջ՝ մեղմէ թէճրիւպէլի մեղմէ էլէլ մազերնին քթան էղած մարդ չի կայ ամիլէթին մէջը , ատ միւճիւպովն ալ , էյոր քի միլէթին իսերը պարին կ'ուզեն նէ , մեր արած աս նիվանները իձրա պիտոր ըլլան : Ամա չեն ըներ էղեր , ես զոռմին ընել տալուն եօլը մարդու չեմ հարցուներ :

Փերտաֆարզ Սուրբիկ .— Անցածները մերին էտեւի մահալէն շումին կնկանը մէկը մանթօուէնթա կը պահէ էղեր աէյի ինծի խապար տուին : Բուլն ի քէն , կէս գիշերուն կացի տուուերնին ափ առի , ինչ խըտար ծան ուշիմ նէ պաշլայեցի «ատ փէղէվէնկը աս տաք կէին մահալէյէն տուրս չլլայ նէ՛ տունը կրակի պիտի տամ» : Տուք կ'ուզէ՞ք քի մարդը կէճէլիկուլ , վարտիքին փաչանները պիլէ չի կապած , պափճային տուունէն ափալ թափալ փափաջի :

Նիսգի. — Քա աս ի՞նչ շեփհէլի լախրստըներ կ'ընէք կոր, աճապա սա մերին ալայէն չի վախցոխը Ասծոծմէ կը վախնա՞յ մի: Հիմա ես կ'ըսեմ քի, սա մերին արբած նիզամները, տահա միտուընիս կալիքներուն հետ մէյսկդ՝ կինանական մէկու մը խալէմի առշնել տալով կ'ուտանք չորս հագիի քի առնեն Պատվիրաքարան տանին: Ի՞նչ կ'ըսէք:

Միաբերան. — Փէ՛ք մինախոպէթլի կ'ըլլայ ամա, ո՞վ պիտոր էրթա:

Նիսգի. — Սօյսուզ կրանիկը՝ մէկ, Պաթախ կայքենէն՝ էրկուք, Փէրթափսըզ Սուրբիկը՝ իրեք, Պատրոսած Հաճի Հոսոփիը՝ չորս: Ասոնք, ամմէնուս թառափէն կ'առնեն ատ թուղթը. էրկու հատ վարդախ առապա պոնելով շխտակ Պատվիրաքարան կերթան, առջինին էրկու հատ եսասխճի ձգելով կ'ելլան Տեղապահն ծառքը կ'ուտան կ'ըսեն քի, սա էրիկ կնկան նիզամի պաները մենք արինք, հիմա՛ հիմա՛ կարդալով, հէ՛մ իմզալամիշ պիտոր ընես հէմ թէքմիլ միլէթին տաղըթմիշ պիտոր ընես քի ասօրուընէ իճրայի արուի: Ամա չես ըներ եղեր մէյ մը սա մերին խալրպ խըյափէթին աղէկ մը ախիսաթ ըրէ տէ՛ անոր կէօրէ տալրանմիշ էղիր: Մերին ջէշխէն, էն շիչը 500 հոգինց խումբանիս մը ունինք, թօփ կ'ըլլանք կ'ուգանք հոս, նէ՛ Պատվիրաքարան կը ձգենք, նէ՛ Տեղընպան, նէ՛ Վէքիլ, նէ՛ Կարգաւոր նէ՛ ալ կափակառ, հա՛՛, տուն մէզի աղէկ նայէ, անանկընա օլուր օլմազ խալքա տայի էրիկ մարդ մեզի հետ տապան չի կրնար նետել: Խշտէ սա խըտար կ'ըսենք:

Տիաբիկ Սուլիկ. — Աճապա սա լախրստըներուն գրայ Տեղընպահը խալուլ կ'ընէ՛ մի կ'ըսէք:

Միաբերան. — Քա աեղը ընելն ալ լախրստը է,

Համաս, էղաները ասղալով՝ քանի մը պահն ալ ինքը կ'եւելցունէ տէ՝ կոնտակ տէյի թէքմիլ ժամերը կը խրիէ քի ահալիին կարդան տէ՝ մեռելներնուս հոգուն տւ օղորմիս հանեն:

ՀԱՅԻ ՄԱՐԻՑԱՅ.



ԿԱՐԱՊԵՏ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

ՊԱՏՐԻ ԱՐՔԱՐԱՆԻ ԶԻԹԹԻ ԽՈՒՄՐԻՆԵՐԻՆ ՄԷԿԻ

ՎԱՇԻԱՌՈՒ ԶՈՉ ԱՆԱՆԵՐՈՒ ՈՂԲԸ

(ՈՒՂՂՈՒԱԾ ԱՊՏԱԼ ՀԱՄԻՏԻՆ ԿԱՄ ՄԱՐՔՈ ՓԱՇԱՅԻՆ)

(ԵՂԱՆԱԿԱՆՈՎ · · · ԿԱՐԴԱՑՈՒԻԵԼԻՔ)

Աշխարհ ամենայն , առ մեզ նայեցաւ , աչքերնին
անկած : Բանամ կոր շրթունքս : բարբասիմ լեզուվս ,
բողոքեմ ուժովս , պաշտպան մեր անձին , Համիտ ու-
զորմեա , Համիտ ողորմեա , Համիտ ողորմեա :

Գող են մեզ ասեն , զանեն պէլանին , զուփ փորեն
մեղի : Դաւեցին ազգին , դաւաճանեցին , Դաշնակցա-
կանեներ , անկեղծ զործողներ : պաշտպան մեր անձին
Համիտ ողորմեա :

Երեմն էի լոյս . էր երբ Համիտ մեծ . . . երկար
չուան մը ձգած ջիտերնին երկինք կը դրկէր : Զո՞րըն
ևս պատմեմ , զամենայն չարիք , զորս հարցանեն զօ-
րաւորներուս , փարալըներուս փալթօլըներուս . պաշտ-
պան մեր անձին Համիտ ողորմեա :

Երկինք և երկիր , ելայք ողբացէք եղիկելիներուս :
Բնարենք մենք ալ չարն , ընդունինք կամաւ դհոյն :

մեղաց , ձեր հախէն եկող Համիտ մեծ արքայն աշխար-
հասասան . պաշտպան մեր անձին Համիտ ողորմեա :

թաթաւինք ողբով , թաւալինք անդունդ , թօ-
թաթիլ ոչ կարենք : Ժանա մարդիկ լեցուած , մեր
ժանահոս առեն , ի՞նչ ժամու հասանք , պաշտպան մեր
անձին Համիտ ողորմեա :

'ի բաց մեկնեցէք , 'ի չար խորհղոց , մի խառ-
նուիք գուք մեր բարի գործոց : Լաւ վարկնիս անկաւ ,
լուսէն հեռացանք , լորձունքոս եղանք . պաշտպան
մեր անձին Համիտ ողորմեա :

Խորհուրդ չարերուն , խարեն ժողովուրդն . խոռ-
վայոյզ առնեն : Ծածկեն մեր բարիքն , ծիծաղին մեզի ,
ծանակ մեզ առնեն . պաշտպան մեր անձին Համիտ
ողորմեա :

Կամաւ կուրացան , կարկամեալք բազումք կրողը
աանի , ապերախս զըխում : Հուրն երկնից կլ զող , հըր-
գենէ զիրենք , հալեցունեն մեզ , հալին ինչալլան .
պաշտպան մեր անձին , Համիտ ողորմեա :

Զաղկեցին մեղի . ձախողին գործեր , ձանձրա-
ցանք ձանձ կլլելէն : Ղողի դառնութեան , զաղկեցան մեր
սիրաք , զամպարնիս շիջաւ . պաշտպան մեր անձին Հա-
միտ ողորմեա :

Ճար ճարակ չունինք . ճոխ սեղաններով , ճաշեր
պատուական , ճենձուա պատաներ մարսեցանք արթիս :
Մեռած կորսուած , մոլորեալ ցրուեալ մեր միւշթերի-
ներ , մշակներ անխօսուկ խապաւ պաղեցան , քակլք
նիհարցան . պաշտպան մեր անձին Համիտ ողորմեա :

Յորոգայթ Տղերց , յորացին զմեզ , շուտով
մահվ եղանք : Եերտէ մէթալիք , պիր քուշուն աթաս
նշաւակ եղանք , վախ մեր փառքերուն . պաշտպան մեր
անձին Համիտ ողորմեա :

Շուրջ պատեալք զմեղ, խրոխութչնամիք. շաղախին արեամբ: Որս եղանք չարին, ուսկանաւն անոր, որս ինկանք տուզախն: պաշտպան մեր անձին Համբառ ողորմեա:

Չարաչար վշտօք, չարչարին մեր անձ. չար մշակներն ալ չեն բանիր այլ ես: Պարտապան էին, պէտինավա բանէին, պարտուց փոխարէն:

Զերմ պաշտպան մշակք, չահերն քացախս, ջուրի պէս առաստ կը լեցունէին, ջոջ աղաներտուն ափը ջինջ սոկիք: Խարբի կոչուէինք մենք լիրաներու, ուամկալան աշխարհին ուսն ցուցնէինք, մէկի անդ երեք, տօկոս առնէինք, մուխմու մարէինք աիրէկ անկէինք. պաշտպան մեր անձին Համբառ ողորմեա:

Սիրով ցանկութեան սերմեր ցանելով գրամի զօրով սիրուն կին աղջիկ խրացունէինք. սիրոս մեր հանապազ այսպիսով հրճուէր: Վշտացեալ հողին մեր միսիթարուէր վաւաշսա կենոօք վայլէինք օրեր՝ ցանկալի ժամեր. պաշտպան մեր անձին Համբառ ողորմեա:


Տիրեցին հոս չարք, տարագիր հանեն, առփական զրկացն: Բարբունիդ երկնաւոր, ձայնիդ կարօտը քաշենք, բանաթ հաց չունինք, հասիր օգնութեան պաշտպան մեր անձին Համբառ ողորմեա:

Ցանկութիւն չարեաց, ցանկացան մնդի, ցանցառ հոգինսիս: Իւրաքանչիւրը միթինկով ճառով. իւսմամբ խուսն ամբոխ ուծացուցին ենալին, իւմիանխ կտրեցին պաշտպան մեր անձին Համբառ ողորմեա:

Փութացիր արագ, փախիր վիլլաէդ փափաքնուս հասցուր: Քեզ ապաւինած՝ քեզմով եւք կանգնած, քննող գատաւոր, միակ գու կ'ըլլաս քրքրող բոյնը սա մեր թշնամեաց... պաշտպան մեր անձին ո՛վ ապալ Համբառ շուտ մեղ ողորմեա:

Բարեխօսութեամբ վոհմակօքն խափիյէից յիշեա՞մեզ և ողորմեա:

Ասացեալ ի մեծի վարդապետ մերմէ ի Միաբանութենէ Վանուց սրբոյն «Կուկուկ»ի Յ-Յ-Յ. ԱՄԻՐԵՆՅ



ՄԵՐ ԵՐԵՍԳՈԽԱՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿՈՆՍԱԿԵ

ՄԻՀՐԴԱՏ ՀԱՅԿԱՁՆ

ՖԱՆԹԵՋԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ԳՐՉԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ

ԱՅՍ

“ԱԼԱՅ ՄԱՐՏԻՐՈՍԱՅ,,

ՏԵՍԱՐԱՆՆ Է ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ ՄԸ

Գրաւար մը .—

(ՄԵԺԻՆ Կ'ԵՐԵՒԱՅ և ՃԱՅՆԱՊԼ իր
Քիչ մը հաստըկէկ՝ պօռայ ԶԵՌԱԳԻՌ)

ԽՄԲԱԳՐԻ մը .—

(ՄԵԿՈՒՍԻ ու ցած) . — ՅՈՒՐԱԹՈՒՆ ու ՄԱՐՔԻՆ
ՀԱՍՏՐԱԿԵԼՈՒ Է ՆԵՐՔԻՆ , ԱՐԱՍԱՔԻՆ ,
ՔԵ՞լֆ ունինք այսօր , ու ե՞նք վշտակիր
ԶԵ՞ն հասկընար ու պօռան ձեռագիր . . .

ԽՄԲԱԳՐԱՎԵՏ .—

ՄԵՐ ՎԱՂՄԱՆ թերթին , առաջին Էջին
Կ'ուզեմ որ նիւթերն չըլլան չատ չնչին ,
ԽՄԲԱԳՐԱԿԱՆՈՒ բաւական փայլուն

Կ'ըսեմ թէ լինչո՞ւ Տէրն ստեղծեց լուն ,
Մարդոց կամաւոր տանջանքի՞ն համար
Վերջապէս սահնկ նահնկ բաներ յարմար :
Դո՞ւզ ի՞նչ դրած եք :—

ԳԱԽԱՏԱԿԵՐ .—

— ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՀԻՒԼԵ

— Կը խուսափիմ միշտ ես զիս գովելէ
Նիւթն է այս սնգամ իմ խորհօւրդներուս
Այսքան գրեցի , որ թեւս մինչեւ ուս
Սաստիկ կը ցաւի . . .

ԵՐԳԻԾԱԲԱՆ .—

...ԳՈՒՌԱՏԻԿՈՒ մէջ

ԶԵՂԻ ո՞վ լուս որ Եցունեց էջ . . .

ԽՄԲԱԳՐԱՎԵՏ .—

Ասուուած և հիւլէ , շատ վեր ելեր ես . . .
Եւ ի՞նչ ձեռագիր էջեր տասն ու կէս . . .
Եւ մեծածաւալ ու թուղթն ալ անդիծ
Գիրերն ալ վակած , սեղմ , փոր ու կից . . .

ՔԱԽԱՏԵԼԾ .—

Թոթուուն տողեր միշտ մեղի են բաժին
Հիացաւ ասոր և Օրիորդ Վէրժին
Այն չքնաղ աղջիկն աշուկով ծաւի
Բայց այսօր , ինչէ՞ն սիրսս կը ցաւի . . .

ԵՐԳԻԾԱԲԱՆ .—

Սիրահարուած էք կամ պիտի ըլլաք :
Էօ՛ֆ աս ի՞նչ շոգի , ու քըլտընցնող տաք :

Կիկօի Տարեցոյցը

Բանասեղծ (կարգալով) .—

“Երգեցէք մեղմիկ, հարսն’ր, աղջկունք
“Ձի այսօր եղաւ սէրս իմ կնունք . . .
“Որ մանկան պէս կը ճչէ
“Թէկ սէրս մանուկ չէ . . .”

Երգիծաբան .—

Վերդինը կնքեց, աշունն ի՞նչ դրեք

Բանասեղծ .—

Հանապազ հեղնեն սէրերը մարդիկ

Խմբագրապես .—

Բայց քանի՞ տող է

Բանասեղծ .—

Երկու հարիւր չորս

Եղիծաբան .—

Զարկեր էք առ հեղ շատ բառերու որս
Խորովուելիք լու կա՞յ մէջը կադառ

Կենազիր .—

Քանի որ այսօր կը խօսինք կարգաւ,
Երբեւ կենսագիր այսօր եկած եմ
Տէր իմբազրապէտ, աղէկ էք կարծեմ,
Բերած եմ ձեղի խիստ շահեկան նիւթ

Երգիծաբան .—

Ուրկէց առած էք այս անդամ ձեր հիւթ

Կենազիր .—

Մաթոս աղայէն, Մաթոս աղան որ
—կը տեսնէք նիւթս գեռ հում է և նոր . . .
Ապրած է երկար ճիթճիշ դար երեք
Քիչ մալ աւելի • և յանկարծ երէկ
Տօֆիւման գըտայ, որ Մաթոս չայ էր
Հայրն ու մնձ հայրը խստակրօն աէրաէր . . .”

Խմբագրապես .—

Զեռագի՞րն է շատ . . .”

Կենազիր .—

Թերթին վեց թիւով
Հաղիւ լրանայ . . .”

Երգիծաբան .—

Աս ի՞նչ բուոըն հով . . .”

Քաղաքագէս .—

Մարօքէն ճիշտ ներս մտեր է Ֆրանսան

Երգիծաբան .—

Հարկաւ վեր բոնած իր ձեռքի . . .ասան

Քաղաքագէս .—

Պահարիսանն է հոն՝ի Պարսկաստան .

Ուր մէկզմէկու ոււրով համբոյը տան :

Բայիստակի մէջ աթոռներ թուին :

Չերեներու գէմ հոս օրէնք դրին :

Դեղին վանզը կարթնայ կոր Զին :

Որ ցեղն է գեղին մեր Տէր Արարէին

Տուման վճուր է ևայլն ևայլն

Կը տեսնէք կոր իմ յօդուածիս փայլըն

Կենազիր .—

Եւ Մաթոս աղան . . .”


Երգիծաբան .—

• • Ինէ քրօնիկ կայ

Այնքա՞ն մը զուարթ, որ Աստուած վկայ

Անժըզիտ մարզը եթէ չժըպտի

Հարստութեանս կէսը տամ պիտի . . .”



ՀՄԱՅԵԱԿ ՄՐԲԱԶԱՆ
ԿԻՆԵՐՈՒՆ ՍԻՐԱԿԱՆԸ

Լրաբեր մը (ներս մանելով)

Յանկարծաւթան, ո՛հ, եղած է Տիար
Այր մեծահարուսա՞կորկուեան Մարդար

Խմբագրապես . — (Յատկելով տեղէն) .

ի՞նչ կըսէց, բայց ի՞նչ, այդ մարդը մեռա՞ւ .

Երգիծաբան . —

Որուն տանը մէջ կը գտնուէր շատ հաւ . . .

Խմբագրապես . — (գրաշարհերուն)

Թերթին այր էջէն մինչեւ էջը գիմ
Լայն սեւ գիեծրով, ոս մատիս չափ իմ
Շրջանակեցէց . . .

Խմանսակերին

Եւ դուք ալ իսկոյն
Ամէն բան անոէք, մութ, զորչ եւ սեւ գոյն
Մահութիւն անդին խորագիրին տակ
Կոհեր գրեցէք . . .

Կենսագիրին

Իսկ դուք ալ անզ առաք
Կենսագրական մը . . .

Բանասերծին

... իսկ դուք ալ, դուք ալ
Ոզբերգութեամբ մը ձեզ կը մնայ լալ . . .

Պատրիարքանի Լրաբեր . —

Կուգամ ուղղակի Պատրիարքարանէն
Լուր մը կուտան ու հոգի կը հանեն
Այսօր ալ ունինք լուրեր ցաւագար

Խմբագրապես .—

Նորոգ հանգուցեալ կորկոտեան Մարգար ,

Պատ. Լրմբեր .—

Սիսալ մ'է ահեղ որ պատահած է .

Զի գիտեմ , թէ ո՞վ ասանկ լուր ածէ

Մեռեր է եղեր մարգուկ մը անկար

Կորկոտեան չէ այլ կոկոնան Մարգար

Խմբագրապետ .— Իմաստասէր .— Կենսագիր .— Բառ
նաստեղծ

Օրացուցագետ .— (յանկարծ ներս մանելով)

Տիար խմբագրապետ , աւետել կուգամ

Ձեզի որ այլեւս տարին մէկ անգամ

Բոս օրացոյցի մեզ է յիշատակ

Գրչի զինուորաց , մի՛ կարծէք կատակ :

Տօներ մննջ ունինջ Յայտից Անյատից

Զինուորեալ մանկունք , Զօրավար երից ,

Զոյգ անարծաթներ Դամոսն ու Կողմոս ,

Դաւիթ Մարգարէն որ երդէ Սաղմոս .

Կարգը դասուած էք զուք Մարտիրոսաց

Պիտի որբանաջ . բայց . . . կամաց կամաց :

Գրիչ բանողներ ալ են Մարտիրոսու

Բայց , երկինքին մէջ , իսկ ասանջուին հոս . . .

ԱՆՄԵՌՈՒԻԿ

ՔՈԼԵՐԱՅԻ ԱՌԹԻՒ

ԽԱՍԳԻՒՂԻ ԿԻՆԵՐՈՒԽՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

(Տեսարանն է Խասգիւղ , Հալըճըզլու , Կէլկէլ
Ամիրայի ընդարձակ պարտէզը՝ ուր հաւաքուած են
Հայ , Յոյն և Հրեայ 2000ի չափ կիներ և բազմաթիւ
ունկնդիրներ՝ օրուան տագնապալից կացութեան մա-
սին խորհրդակցելով՝ միջոցներ ձեռք առնելու հա-
մար :)

Առաջին անգամ Սուրբիկ տուառու փայտէ աթո-
ռի մը վրայ ելլելով՝ ձեռքը մէջքին դրած , հետեւեալ
բանախօսութիւնը կ'ըսէ .

«Տուտուլա՛ր , պուլիցալա՛ր , քօքօնալա՛ր , էյէր
քի աէօզիւմի քէսէր , եախօս լափ էթտիյիմ վագըթ
ջանջանլըդ էտէրխաէնիկ՝ պապալարընըզլուն ձանընտան
պաշտարըմ հա՛ . . . իշիթախնի՞զ մի :

Սառաջի . — Պապալարիմիզ պիլէ մէզառտան
տույտուլաս :

Սուրբիկ . — Քօլէսա քափումըզա կէլմիշ տիր ,
Հասքէօյ , Փիլի Փաշա , Այնալը Գավագ աթէշ իշնոսէ :

Սառաջի . — Նամիշ , եէնէ՞ մի եանկին վաս ,
քիզիմ տահա եէնի թաշինափ Փիրի Փաշայա :

Սուրբիկ.—Աթէշտ աէրսէմ, էօլիւմ աթէշի տիր շկւնաէ քըրք էլլի քիչ էօթէքի տիւնեայա եօլա ըըգըյօր :

Քօօնա էլէնի.—Ա՛՛ի, քիսիէ՛ էլէնու :

Սառաջի.—Ուզուսո՞ւզ օլլու, քիսի սէն սին է էլէնի.—Բալէ եօ՛ք քիսի, էլո տավա ևափարմ:

Սառաջի.—Տուվանին վազտի՞ մի չիմաի, աղդինի քափա քի սող տիյնէլիմ:

Սուրբիկ.—Իշիթախի՞ մի, էօլիւմ քափումը զըն էօնինատէ, թապուալը հաղըր աըր: Լաքին պու տիւշմանան գուրթուլմագ պիզիմ էլիմիզաէ: Պիո թառափտան քօօնախօն հէքիմ, իլաճ կէօնաէքրիյօր սոգադլարա քիրէ, լաղըմլարա քաթուան, չօփիթքէրէ աստիգ պօսիգ տէօքիյօր ամա, էօթէ թառափտան տարամալայօր քի, էյէր քի սիդ, էվինիզի, իւսթինիզի պաշընըլը թէմիզ սաղլամազ, եէյէնէքլէրինիզէ տիքաթ էթմէզ, իչէնէք սույունըլը գայնաթմատան իչէր իսէնիզ՝ շոլէսա երլան կիպի պօյնունըլը սասըլամաք արը:

Եիմօնիա.—Բա մեղա՛յ, պէօյիւք քօլէսատա պէօյէ թէրթիպէր ստանէր չի կար, տավամըլը էտիոք եաթար ըտրգ:

Սառաջի.—Եաթմասի քօլայ ամա, քալքաձայիւմիզ Ալլախ պիլիր.

Սուրբիկ.—Շիմայէ չէնէնիզիզին փէոկէլինտէն պաշլայանըրմ հա՛յ, պէնի տիյնէյօրմո՞ւսընըզ: Պաշլընա տիքաթ էտէնէյիմիզ չէյ, սույու գայնատը էօյլէ իչմէլի.

Սառաջի.—Ալլախինի սէվէռ իսման, Ուսուսփիկ տուսու, աճապա պու խօքիւմաթ, ալլի այտա պիր տէփա օլուն տուշունոյօր քի պիզիմ էիպի քաւքա-

սալառին նափազասի նէ՞ տիր, աճապա մէռագ էտիոգ աղլինին իչուխինստան եէչուխյօ՞ո քի՛ եէմէք պիլէ եափմագ իչին քօմուոր օլմայան գուքառա, օքիսախինի օթուղ փարայա, սոզում եապանա քօմուո ալարագ նասօիչ սույու քայնաթմաիրսին:

Քօօնա էլէնի.—Բալէ, պարէ օտուն ուծուղ օ՛ւ մուս օլա իսի:

Պուլիցա էսթեռաչի.—Օտուն օլմա՞զ, տումանի սույուն իչուխինա եէչու իմիչ:

Օղաբեր.—Աճապա կա՞զ Ալլա փիշիրէլիմ.

Սառաջի.—Պանա գալիրա, Ալլախին աթէշինա, եռնէչէ քօյունոզ, փիչէր եիսէր:

Սուրբիկ.—Պէնի տիյնէյին, տահասը վար: Քօմիուն աէյօր քի, գալուն, քառփուղ, արմուտ, չփմիուն, էրիկ, հասըլը հիչ պիր չէշիտ մէյլայը չիչ եէթալի, էրիկ, հասըլը հիչ պիր չէշիտ մէյլայը չիչ եէթալի, մութլագա հաշլամալը: Իշիթախի՞ մի: օնս մէյլալ, տան սօնրա, պայաթ ֆասուլեա, գալագ, տօմաթէս, փաթլիճան, եէր էլմասը, պամեա տէնիլէն, զանզագաթլարը՝ էվին գափուունտան իչէրիյէ սոգմամալը, սու իչմէմէլի:


Սառաջի.—Ուսուսփիկ տուտու, պու քօմուին թապուտ տա հօնաէոէնէք ք մի:

Սուրբիկ.—Քիմի՞ իչին:

Սառաջի.—Աճիքտան օլէնէրի մէզառա հօնս տէօոմէք իչին: Պու նասի՞ լաքիստի Ալլախինիզի աէվէս իսանիզ, սու իչմա, եէմէք եէմա: Պիմիւտէնմա, աճապա ույումագ տա եասագ մի տիռ:

Հանի Հոռովի.—Հայ աղզընը էօփէյիմ, Սառաչի', ամա փէ՛ք տօգուո սէօյլէտի, զահէր աճլըդտան տիրի տիրի մէզարա կիրէնէյիզ:

Ալիմօնի.—Կէչէն կիւն, սէօյիւմ եապանա, զէվ-



ԵՐ. ՕՏԵԱՆ

400

U f o 9 n t t U f t

զէյին պիրիսի տէ հասահաթ վէրիյօր քի, Եքմէլի
մութլաքա զըզարթըսպ տա էօլէ եէյինիդ քի՝ իւղէ-
րինաէքի պէօնէքլէրի կէսէրսին։ Քա օսուընիս պադ-
նեմ, զաթը հաց ըսածտ ֆուսունին մէջը ձայիր ձայիր
փիշտիքսէն սօնրա՝ արթըդ պէօնէյի գալը՞ր մը։

Քօօօմա Քալիօփի .— Պօծէք եօգ ամա , պազի պազի
ոռւփուռկէ սափլարի , պիտի սացլարի , խալատ փառ-
ցալարի կչօրիւյօրըմ .

Սառաջի . — Պապանին փապուձլարինի տա և ուսո՞ւյօրսուն , նասի՞լ օլուս տա սուփուռկէնին սափի պղղագինտա գալմաղ :

Սուրբիկ .— Սամբռմայալըմ, քիւֆիւրին սըրասը
կէլլիյօր, աչաճաղըմ թօրպանըն աղըրնը հա՛ :

Սառաջի .— Ամա՞ն , սէնին աղղինի աչ տա՞ թօռ-
պանին : ուշկուռու որդի պաղի գալսին :

Սուրբիկ. — Էօյլէ իսէ՝ տիցնէյինիդ։ Քօմէսիօն
տէցօր քի, քօլէռա կէջնէ գատար, զէնկին օլան
քիւղաստը, քէպապ, էյի սիպիր եալը ըլան՝ տօմա-
թէսսիդ լափա եէյէձէք, ֆուգարա օլան տա՞ հաշան-
մը շաթաթէս լիէ սիյահ զէթին։ Իշխթալնի՞զ մի։
Ելին մէլշալարը կայէթ թէմքն սաղլամալը ըմբչ։

Սառա .— Օնուն դիտասի վար , պաղէէտէ և ափիւո
Լօմէնից :

Սուրբիկ.—Օլմա'զ: Կիւնտէ օն իքի զովա սուրբան, եիւզ տիրէմ աստիկ պօռտիք, եարբա'օքէա տաքիթէձ ահօքմէիի:

Անբառան. — Քա տէմէք քի մէկշա մէմուրը օլա-
ձայրդ, եվին հըզմէթինի՝ նէ վագըթ եափմալը, քա
պու նէ՝ պէլա արը պաշըմըզա կէլտի:

Սուրբիկ .— Տահա պտ պեր չէյ տէյիլ : Քօմիսիոն թա-
ռափընտան հէմ երքէք հէմ տէ զառը մէմուրլար կէյիպ

պազմագլար քի . հե՛ր քիմ քի հափթառա է՛ն ազը
իւչ տէֆա չամացը տէյիշտիրմէմիշ իսէ , քառանթիւ
նայա չեքէնէքլէր :

Սառաջի .— Պու քօլայ չէյ , տէմէք օլույօր քի
չամաշիր երքամամալի , ճանին սըդըլտի՞ մի , ա՛լ
քիւֆէտէն էսկի չիքառտիղին մունասա չամաշիոի եիյ ,
էսթէսի եունու պիս տահա տէյիշտիր՝ օլառու եիթափ :

Սուրբիկ .— Սառաչի' , լաքըռուըյը նիշի՞ն գըչըն-
տան աղնարսըն : Իքի կիւնտէ պիր թէքմէլ թէմիդ
չամաշը տէյիշտիրմէլի տէյօրլար :

Էսրեռաչի .— Տէմէք օլուս քի , թօփու թօ-
փու պիր քաթ չամաշիոի օլան՝ չառչափա սառիլիպ
էվին պուճաղինտա օունձէք եիպի թիքիլիպ գալ-
մալի :

Սառաչի .— Պէն սիզէ լաքիոտինին գըսասինի
սոյլէյիմ մի , պու տունեատա էն պօյուք քօլէսա-
ֆուզառալիք տիր , էյէր քի , տունեա եափիզալի պէրի
քօլէսատան ֆուզառ էօլմիւշ օլսա խափ , պու եուն
ֆուզառանին ատի զալիր խափ : Աղնատի՛զ , օլսուն
թէմիզիք , գալզսի՞ն մունսառիքլառ , եկմէյէլիմ սա-
գաթ չէլէր , սույու խիսլանտիրիտո օյլէ իչէլիմ , ամա ,
պու տունեատա քօլէսա , եռւմուռճագ , եանկին , քիթ-
լիք , տունեանին քիփիոտանմասի (երկրաշարժ) եիպի
սաքաթլիքլառ օլմամագ իչին , է՛ն պօյուք , է՛ն իխ-
թիզալի քառանթինա Ալլախա եռւլինմէք , Ալլախտան
թիթիոէմէք , Ալլախա սիզինմաք . պիթուն ինսանլառ
քառաշ եիպի եաչամալի տիրլար : Պունլար օլմագ
խա , քիրէծի տա , քաթունի տա , զիփտի տա քիչինա
սուր : Աղնատինի՛զ մի :

Այս պերճախօս բանախօսութիւնը բուռն ծափե-
րով կողջունուի , և ներկաները կը մնկին՝ քօլէրայի
մասին արմատական կարգագրութիւն մը բրած ըլլա-
լու անդնդախոր գոհունակութեամբ :

ԲԱԼԹՕՍՔ

Նիհար ու տժգոյն , քայլերով դողդոջ
Զերէ շուքը մնծցած տունկ նորաբողով ,
Տե՛ս , վերէն կուգայ անշուք ու անզարպ
Որուն ուշագիր ըլլար ո՛չ մէկ մարդ :
Մաշած հագուստներ , սակայն կարկսուած ,
Ուրաեղ կը փայլի չեկեն զերդ կիտուած ,
Գունատած գլխարկ ու փողկապ մ'երկայն
— Յայտարա՛ր նշան ընկերվարութեան —
Կը կազմեն անոր զարդերն անպաճոյն :
Իր տան մէջ չունի ան զոյդ մը բապուն ,
Ու կօշիկներով կ'ելլէ վեր չփակլ .
Երբ պանկիլ կ'երթայ իր ննջաւենեակ :
Զէ սորված հագնիլ ան զիշերանոց
Որ շատ կը նեղէ իրեն զարանոց ,
Եւ երբ գիշերը մանէ անկողին :
Իր մօտ մօրմէն զատ չի կայ ո՛չ մէկ կին :
Տարին մէկ անզամ ան կ'երթայ բաղնիք ,
Հազիւ մէկերկու տնի ծալ վարտիք .
Իր ուրքեր ա՛յնքան բուրենց անուշիկ
Զորա գուն կ'ուզես ուսել զերդ երշիկ :
Իր հասուն գլուխն իբրեւ փիւմիւ պատ
Ծածկուած երկայն մազերով զերդ բաշ՝
Մի՛շտ վեր կը կանգնի հպա՛րտ , յաղթակա՞ն

Հոգ չե որ ըլլայ նոյն խակ գաղթական :
 Զմեռը կուպայ , ձիւնն ալ ետեւէն
 Ու ցուրտն ու անձրեւ երկար կը աեւէն ,
 Բայց ինք նո՛յն ձեւով ու հագուստով նոյն
 Կը մտնէ կ'ելլէ հոս հոն օրն ի բուն :
 Կոնակը չունի գէթ հաստ վերարկու ,
 Ո՞չ խակ հովանոց , մոմչոր , քառոչու ,
 Բայց ճոկանն իր ձեռքն անպակաս է միշտ
 Ինչպէս չի թողուր ճպուն երաժիշտ :
 Իր երեւոյթը շատ ծանր է և լուրջ
 Եւ խորազնին կը դիտէ իր շուրջ ,
 Այն բանն որուն մէջ չի կայ «ոկզբունք»
 Կ'անդունէ որպէս մի անպէտ վարունդ ,
 Եւ մարդ մ'որ չունի զլիսուն մէջ հանձար
 Իրեն կը թուի մի կարմիր բանիար :
 Մինչ ինք հաճոյքով նկատէ բոլոր
 «Գաղափարական» հարցերը խոչոր ,
 Որոնց վերլուծման համար ամէն օր
 Կ'աշխատի , տքնի ինք մտամոլոր :
 Իր հագուստները հայթայթէ թիրինկ ,
 Եւ երբ լսէ որ տեղ մը կայ միթինկ ,
 Կը վազէ՝ կ'երթայ շատ կանուխ առառուն
 Երբ զես անկողինն կը ննջէ . . . խաթուն :
 Քիչ մը բարեկամ թերթին «Ժամանակ» ,
 Ուր արծաթ կ'ըլլայ ժամէ ժամ անագ .
 Պժգանքով կ'ատէ ինք «Յիւզանդիոն» ,
 Նկատելով զայն լոկ . . . բզզան Տիսն ,
 Մինչգես ըլլալով ինք խիստ ազատ մարդ
 Կը սիրէ կարդալ լոկ «Ազատամարտ»
 Որուն համար մեծ է իր համարում
 Եւ զայն հոգիով սիրում է , պաշտում :


Եթէ չը կարգայ նոյն խակ մէկ օր զայն
 Կարծես իր մէջէն կը պակսի շատ բան :
 Ու երբ կը յոգնի իր «խելքին պառկ»
 — Զի ունի ան շատ հոգեր ու տաղառուկ —
 Կիրակի օրեր կը կարգայ «Կուկուկ»
 Որ քիչ մ'ունենայ ժպիտ ու խնդուք :
 Երբ ձեռքը գրամ անցնի պատահմամբ ,
 Կարծես երկինքը կը ժպակ' անամպ ,
 Զի՛ վասներ հոս հոն զայն իրբե շայլ ,
 Այլ անով գնէ զիրքեր ալեայլ :
 Իր կեանքին օրերն անշուք ու մոայլ
 Ո.մէն օր նոյնն են ու միշտ անայլայլ :
 Քիչ անդամ կ'երթան անոնք ընկերով
 Գարեջուր խմել նստած քովէ քով :
 Ան խիստ յամառ է իրբե առնառու
 «Սեւնին «սեւ» ըսկէ է իր սովորոյթ :
 Երբ համոզուած է ինք ա՛յս ինչ բանին ,
 Զո՞ւր կոկորդ պատուն իր պապն ու հանին ,
 Զինք տարհամոզել եթէ կը ջանան :
 Ան կարգացած է Զօլայի «Նանա»ն
 Ու Քրենուի «Les demi-vierges
 Լուծելու համար կիներէն վրէ՛ժ :
 Ամուր կը փակչէ զերդ քութիալ կամ խէժ
 Դիւրահած կոյսի մերբ կը տեսնէ վիշ :
 Կ'ուզէ որ կիներ զինք քիչ մը սիրեն
 Ու հաճոյք չը՛զզար վճարուած սէրէն ,
 Փոխազարձարար ինքն ալ կուտայ ցոյց
 Մէր մ'որ տաքցընէ . . . մինչև խակ սառոյց ,
 Զի գաղաբարի և համոզումի
 (ինչպէս համալներ օմուլ օմուզի)
 Եւ խէտի և սկզբունքի

(Նման մանթարի և կամ սպունդի)

Վրայ հաստատուած սէ՛ր մ'է գերազանց
Սէ՛ր մ'որ երգած է . . . Հրանտ նազարեանց :
Եթէ դուք կ'ուզեք գիտնալ իր արուեստ
Եւ թէ ան ի՞նչպէս շահի իր ուտեստ,
Պէտք է համոզուիք սա՛ ճշմարտութեան
Թէ ի՞նք երկրաչափ մ'է փո՛րձ, անհըման,
Որ մինչեւ իրիկուն հոս հոն կուգալ ման
Բայց չը կարծէք զի՞նք գինով կամ խման :
Երբեմն ալ կ'ըլլայ կարող գերասան,
Զոր գնահատեն «Մնակն» ու «Հասան»,
Ասոր համար իր ձեռքերն են առլի
Ճոխ բիշներով, . . . մեզ համար անլի՛ :
Շատ անգամ կ'ըլլայ կարող ուսուցիչ
(Ինչպէս երբեմն էր միանկիւլ սափրիչ)
Բայց թաղականին ըլլար խնկարկու
Ո՛րչափ ալ ըլլան անոնք ահարկու :
Գուն ուրեք կ'ըլլայ փաստաբան ծանօթ
Եւ առառ իրկուն կը կլլէ թարմ օդ:
Մերթ կ'ըլլայ բժիշկ և կամ դեղագործ
Ու խալիի ալ կ'ընէ խխառ մեծ . . . զործ :
Զը սիրեր երբեք «բուրլառն», ու «ծնծղան»,
Ու շերիաթձի տղէտ «մենծ աղան»,
Ան չըլլար երբեք ժամը «տիրացու»,
Այդ բանն նկատէ, ո՛հ, խխառ մահացու,
Ասոր համար ինքչատ կ'ուտէ բիլաւ
Եւ օր մը եթէ նստի շոգենաւ,
Կամ թէ թրանվէջ և կամ շոգեկառք
—Անչուշտ կը ներէք իր այս մէկ արարք —
Ի՞նչպէս մը կ'ընէ, կը գանէ միջոց
Ու կը սողոսկի անաղմուկ դերդ օձ :

Կամուրջին դրամ զոր ամէն ճամբորդ
կը վճարէ, ինք զանէ աւելորդ :
Զի միլիոնաէրն ու նեպի տէլիկ
Հաւասարապէս կուտան մերալիք :
Այս չուտեր երբեք կարմիր սախոզ
Ու թէն կ'ըլլայ ինք պատսախօս ,
Բայց շատ հեղ կուտայ պաշտօնն ալ վրայ
Երբ «սկզբունքքով, անիւ . . . բարկունա՛յ» :
Եթէ զացած է համալըսարան ,
Կ'ուղէ մեր ցաւոց ըլլալ բալասան :
Ան ուժով կ'ըլլայ որդէս մի Սամսոն ,
Զի կ'ուտէ առաս . . . պղպեղ, անիսան ,
Ու երբ ձեռքը տառ մի մատղաշ պղղիկ ,
Բազուկերուն մէջ զդէ զերդ ջղջիկ :
Ո՛ր և է գործի զի՞նք կ'զգայ առ սկլ
(Թէն, մաշած է ասիատին յատակ) .
Ու ո՛րչափ ըլլայ կացութիւնն անհլ ,
Ան կրնայ ինքզիշք մէջէն զուրս հանել :
Զեւով, հաղուսաով, մտածմամբ թէպէտ
Ոմանց կը թուի քիչ մը անհեթեթ ,
Բայց ան դաւանի ինքզինք իտեալ
Եւ շուրջի մարդիկն, ո՛հ, քիչ մը նաև :
Ան չուզեր բնաւ դրամին կառչիլ
Ո՛չ ալ ափրանալ սոկիներու չէ ,
Դրամին փայլով չաղարտեր հոգին ,
Զի՛ պակուցըներ իր արժէքն ու զի՞ն :
Զի կրնար ըլլալ ինք ներկ ու խարդախ
Թէպէտ ունի հոս հոն պարտքեր սոկա՛խ ,
Այլ կ'ուզէ հաստատ մեալ յաւիսեան
Իր սկզբունքին, համոզման վրան
Որ իր մահէն վերջ անուն մ'ունենայ
Երկինքին իջած որպէս . . . մանանա :

ԸՆԱՆԻ ԽԾՓԽԾՓ



ՔԱՍԻՄ ԵՒ ԻՐ... ՆԱՐԿԻԼԵՆ
ԽՄԲԱԳԻԱԿԱՆՆԵՐԸ ԳՐԱԾ ՄԻԶՈՅԻՆ

ՏՈՒՓԼԱՇԱՊԱՏՈՒՄ

ՔԱՍԻՄ ԻՆՉՊԵՍ ԿԸ ԳՐԷ ԻՐ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐԸ

Աշխարհի վրայ ամէն մարդ ակար կողմ մը ունի .
Քասիմի ակար կողմն ալ իր այն համոզումն է թէ իր
թերթը կը կարգացուի անոր համար միայն որ Ժա-
մանակի մէջ շաբաթը անգամ մը հրատարակուած կ'ըլ-
լան իր «Օրուան Մտածումներ»ը : Այս համոզումը
այնքան խորունկ է իր մէջ որ եթէ շաբաթ մը հի-
ւանդանալով չկարենայ «Օրուան Մտածումներ»ը զրել ,
շարունակ ան ու դողի մէջ՝ կ'ըլլայ թէ թերթին թի-
րաֆը թաւալդլոր ահկում մը պիտի ունենայ մէկ օ-
րէն միւսը :

Բնական է որեմն որ Քասիմ իր «օլուածները
գրէ հանդիսաւոր արարողութիւններով և դուրզու-
րանքի արտայացութիւններով :

Ամերիկան թերթերու խմբագրաստնները այ-
ցելած էք . ո'չ , այնպէս չք . . . լա՛ւ , ու եմն , իմա-
ցէք որ ամերիկան թերթերու խմբագրները իրենց

գրամականին քովիկը ունին գրադրուհի մը որ, բայց
բայցը մեքենան առջևը, կը զրէ ինչ որ խմբագիրը
կը թելաղըէ իրեն, իր թիկնոտոսին մէջ փուած,
Հայանայի սիկառը մասներուն մէջ :

Խմբագրական գրելու համար Քառիմ ամերիկեան
այդ գրոթիւնը որդեգրած է Ժամանակի խմբագրա-
տան մէջ : Հայանայի սիկառը . . . — ո՛չ, հներուու-
թիւն, հարկիլէին մարդուն ձեռքը, ու անոր ծուխէն
ներչնչուելով, ճառեր իմքութիւն կ'ընէ, որոնք ան-
միջաղէս կ'արձանագրուին իր զէմ հստող մարդամե-
քենայի մը կողմէ : Քասիմ զործնական մարդ է, ու
զիսէ ամէն բանէ, ամէն մարդէ օգտուիլ իր թերթիւն
համար, ու չի քաշուիր խմբագրական գրելու օրերը
խմբագրատունը եկող բոլոր այցելուները իրը գրա-
գիր շահագործելու : Հրապարակի վրայ քիչ շատ ծանօթ
բոլոր գրադները — անչուշա անոնք միայն որ յարա-
րերութիւններ ունին ժամանակի հետ, զո՞է ժամ-
ուան մը համար պատուակալ զրագրութիւն ըրած են
անոր — Փանուեան, Թէոդիկ, Շամաննեան, Տէր Յա-
կորեան, Արմաքէխանեան, Թօսիկեան, Օտեան,
Զէօմէքնեան, Արփիարեան, Թորոսեան, նոյնիսկ . . .
Աշուա Քէչեան :

Իսկ երբ խմբագրական գրելու ժամանակ մարդ
չգտնէ, կը կանչէ թերթիւն խմբագրիներէն մէկը որ
խմբագրապետական սեղանին մէկ ծայրը կը հստի,
զրիչը ձեռքը, խորհրդարանի նիստ մը սղագրելու
դիրքով, իր թերթիւն դուրս ելած խօսքերը արձանա-
գրելու համար :

* *

Այսափը իրը նախապատրաստութիւն, խիլ անկէ

ետք կը սկսի խմբագրական գրելու բո՞ւն արարագու-
թիւնը զոր կ'արժէ որ պատմենք . . .

Կէսորուան ժամ մը մնացած է, Քասիմի սենեակը
ո՛չ ոք կայ ասկաւին, բացի իրմէ և եղորմէն . . .

— Ել համա իւլ ուլլան պու կիւն քիմսէ եօդ, կը
բացագանչչ Քասիմ, հանգիստ զիսով պիտի կարենամ
բան մը գրել: Ժիրայր . . .

Սիմօն Զէօմէքնեան այդ ձայնը ասնելով կը վաղէ
Քասիմի ժօտ :

— Հրամանեցէ՞ք, էֆէնախմ:

— Ճանըմ, եօդարատքի օսացա չէքիլմիշսինիզ,
կէլին կէօրիչէլիմ: Կաղէթալարաս հէ՞ վար պազուըք
պու կիւն :

— կիէնախմ, Թարագուլուսի ինդիրը կայ, ի-
տալացիները զրահաւոր զիկեր են . . .

— Թիւրքնէ կաղէթալար պիզմէն պիր չէ աշ-
մամբըլար մը :

— Ո՛չ, էֆէնախմ:

— Կէ՛լ, աէնչէթի պիր մէզալէ եազալըք, եարըն
պիւթիւն կաղէթալար թէրձիմէ իթսինիէր :

— Ոլո՞ւր, էֆէնախմ:

Քասիմ իր սկզբնին զլուին է արդէն, մարդունը
ձեռքը: Զէօմէքնեան կ'անցնի իր տեղը, ու զրիչը
ձեռք կ'առնէ :

Քասիմը խոչ մը կը հանէ երևոր ու կը սկսի . . .

— Եազ պազալըք . . . խորագիր՝ «Թարապուուսը
իտալացիներուն չի պիտի տակ» . . . նոր տող . . . «Այսոր
ամբողջ թուրքիան յուզման մէջ է . . . մեծ որոշե-
կում կը ափրէ ժողովուրդի բալոր խաւերուն մէջ, Մ-
լան անոնք արհեստաւոր կամ վաճառական, խանութ-
պան թէ զործաւոր, մատորական թէ հողագործ . . .

Անցե՛ք անդամ մը սովերչաց շաւկայէն։ պիտի տեսնէք որ այդ ընտանիքի պատուառ հայրերուն, հայրենաէր սովերիչ արհեստառորներուն, այդ աշխատանէր ու գործունեայ քաղաքացիներուն դէմքին վրայ կինծիոններ միայն կան ինչո՞ւ որովհետեւ հայրենիքը վարանդի մէջ է, որտվետեւ իտալացիները կ'ուզեն անգարժանակ մէր մէր երկիրը, ու հայրենիքի նուիրական հողը խիել մեր ձեռքէն . . . : Ինչպէս եղաւ, ժիրայր, սովերիչներու մասին լաւ է գրուածը։

— Յաւակա՞ն լու։

Այս միջացին ծեր կին մը կը մտնէ Քասիմի սենակը, վեց տարու խլէզի մը ձեռքէն բանած։

— Ի՞նչ կ'ուզես, մայրիկ։

— Եփէնափս, աս տասու թասու զպրատուն դնելու համար Մայր-Եկեղեցին տարի, տասը զրշ՝ ամսական կ'ուզեն կոր, ևս ո՞ւրիշ տամ, մարդ մարդասանք չունի՞ւ, տղան Հուրբիյէթէն տարի մը առաջ բանս նեստցին, հոն մեռաւ . . . վա՛խ Գարիկու . . . (Կը սիսի արտասուել)։

— Ի՞նչ է մէրանդ, մայրիկ, շոււտ ըսէ, հոս գործ ունի՞չք, կաղէթա պիտի հանենք, կ'ընդմիջէ Ժամանակի աէր և անօրէնը։

— Ես մէկ թարափը կը գտնեմ, տղան զպրատուն դնել կուտամ . . . Փախտթ զուշ աւ ծեր կաղէթային մէջ գորլու բան մը գրեցէք որ աս մարդիկը հասկան։

Քասիմ կը սրանեզի, մէկ քանի ծանր խօսքեր պիտի ընէ, բայց տաաջ կ'անցնի իր եղբայրը։

— Մարիկ, գուն բահաթ եղիր, պիզ ժաղովրդական կաղէթայը, Զասիմ հարբնիքի խմբագրականտագործու պիր չէ եաղար . . .

— Ողջ ըլլաշ . . .
Ու կինը գուրս կ'ելլէ։

Քասիմ. — Գարտաշ նէ՞ եարըյօրսըն . . . եարընքի խմբագրական թարապուլուս հաղգընսա աըր . . . նա՞ւ ոըլ պէօյլէ պիր չէյի օնա գարըշաըրայըմ . . .

Սարգիս Գօշունեան. — Սանա Ղասիմ տէրլէր, սէն պիր չէյ ույսուրուրըն . . . ետ քէթէպհունէն, ես մաս լահամուլլանու . . .

Քասիմ. — Տախիլէք վէ նուրուլլան ֆիլիդ . . .

Համաձայնութիւն գոյացած էր երկու եղբայրներուն միջւեւ։ Քասիմ շարունակեց իր յօդուածը թեւաղդրել։

— Եա՛զ պազալը . . . «վաղը սակայն երբ պատերազմը սիսի, ամէնցս ալ պէտք է պարզենք մեր ճակտութիւն կինծիոնները ու պէտք է զինուինք հայրենիքի պաշտպանութեան համար . . .»

Սարգիս Գօշունեան. — Ղասը՛մ, զինուինք ֆիլան եազմա, սօնրա կաղէթայը զարատըրլար . . .

Քասիմ. — Եյի սէօյլէտին . . . պիր չէյ ույսուրալը . . . «Երբ պէտք է զինուինք կ'ըսեմ» պէտք չէ կարծել թէ մէնք ժողովուրդը ինքնաբերաբար զինուուելու կը հրաւիրենք . . . Բա՛ւ լիցի . . . Սյու տեսակը հրաւէր մը ապատամբութեան կոչ մը պիտի նշանակէր . . . պէտք է զինուինք ան իմաստով որ երբ հայրենիքի պաշտպանութեան սուրբ զործը մեզ ամէնքս պարտականութեան կանչէ, պէտք է վութանք սամանեան դրօշին տակ, ու զէնքս առնենք թշնամիին դէմ մաքանելու համար . . .»

Սարգիս Գօշունեան. — Պիր աղ էվլէ կէլէն զատընըն իշխնի ունութմա . . . պիր չէյ եազ քի կիթտիյի էէբանէ պիթէ բէքլամ իթսուին . . .

Քասիմ. — Պէքլէ, չիմոի օրայա կէլիյօրըմ . . . «Ճիշտ է որ հայ ազգը շատ մը զոհեր տուաւ աւ


զատութեան զատին համար . բայց նոր զօներ պէտք են որպէս զի աղասամիւնը բոլորովին ամրապնդուի . . . Երէկ խմբագրասունս այցելեց հայ բարեպաշտ ամելին մը , որուն զաւակը , Գարիկ էֆէնափ անուն պարկեցաւ արհեստառը մը , բանակալութեան ձիւ բաներուն մէջ իր երիտասարդ օրերը խամբեցուցած էր բանակերու խորը : Արդ կինը պատմեց թէ ի՞նչպէս Մայր-Եկեղեցիի թաղական կորհուրդը մերժած է ձրիտ պէս զարդ ընդունիլ իր թուր . . .

Ս . Զօմիկենեան . — Քասի՛մ էֆէնափ , այս պատմութիւնը Տիկապիսի հետ կապ չունի՞ օդին մէջ կախուած մնաց :

Քասիմ . — Ոէն չախմա՞խ մը չախըցն , խոթիւնի մի ևախրցոն . . . Նայ՛ ևս ինչպէս կը յարմարցնեմ . . . Գրէ , «Եկեղ կինը , իր այս բոլոր ցաւերուն մէջ , արտասուալից աչքիրավ բողոքեց խոալացիներու ոտքնազութիւններուն գէմ , և պատրաստակամութիւն յայտնեց պատերազմի պարագային օրական ասար ձեռք շապիկ և վարտիկ կարել կուող զինուորներուն համար : Կը մաղթենք որ մնը բոլոր բոյրերն ու մայրերը օրինակ առնեն այս հայրենասէր ունանցի հայ տիկինին , և առէն մէկը իր կարողութեան չափով աշակեցի հայրախնութ կառովարութեան : »

* *

Խմբագրականը վերջացած է : Քասիմ զօնունակ եւ բեռլիթով մը կը շացէ իր նարկիլին , որովհեաւ վրաստն է որ իր գրած գլուխ-գործոցը հետեւեալ օրը հայութով պիտի կարգացուիրալոր արհեստառը , ու կերիչ , վաճառական , խանութպան , գրագիր , մանիւ փաթուրածի և խորապամթձի զատակարգերուն կողմէ :



ԽՈԶ ՄԸ ... ՕՐՄԱՆԻՆ ՄԷ՛Չ

ՆՈՒԵՐ

«ՀՈՎՃԵՒ ԵՒ «ՏՇԱԿՆԻ ԿՄԲԱԳԻՐՆԵՐՈՒՆ»


ԲԱԼԹՈԼԵ

«Յալթօսը»ին ձիչդ է հակապատկեր
 Այս մարգն՝ որ ճանչնայ իր բոլոր պարտքեր
 Առ Ազգն ու առ անձն ու առ մարդկութիւն
 Ինչպէս չի մոռնար ծխել իր... թիւթիւն:
 Գոռող ու հպարտ, վէս ու հսամոլ՝
 Ար ունի յաճախ փառաւոր ամոլ:
 Կը հագուի ան խիստ մաքուր հազուտներ
 — Որոնց մինչեւ խակ կը նախանձի... Նեռ —
 Զի իր անձնական գերձակին է Botter:
 Պոլակէն գնէ իր կնոջ պօթեր:
 Երբ ճամբորդած է մէկ անգամ գոնեամ՝
 Յարիզ կամ կոնտան և կամ թէ Գոնիստ,
 Գլխարկ կը զնէ գլուխն անպատճառ,
 Որպէս զի դիւրին հանէ ի վաճառ
 Թօփ թօփ մնացած ապրանքներն տժզոյն՝
 Արք իր մաղաղան կը քաշէին քուն:
 Խակ երբ ան չի դուրս ելած Պոլիսէն
 Եւ իր ուսումն ալ առած է լիսէն,
 Ֆէսով կը ծածկէ գլուխն իր ճաղաս
 Մինչեւ կնձիսով լեցուն իր ճակատ:
 Թէեւ ինք դուրսէն կ'երեւի առոյդ
 Այտերն ալ կարմիր զերդ վառած պատրոյդ,
 Բայց ան ներքնապէս տկար է յաճախ

Եւ յօդացաւը պղրկէ իր... պաճախ,
 Ռւսախ չուտեր ան լեմոն կամ քացախ
 Եւ կանուխ գառնայ իրիկունն իր փարախ:
 Ան իրեն բժիշկն ունի անձնական
 Որուն հետ սիրով կը բաժնէ քացան
 Եթէ կարենայ ջնջել հիմնովին
 իր շաքարախտը և կամ ալբոմին:
 Չմեսուը կ'ապրի բերա, Գատը-գիւղ
 Եւ կ'ուտէ ասատ ընտիր կարաղ իւղ.
 Ամառն ալ կ'երթայ, — չը կարծէ՞ք ախմախ, —
 Մեծ կղզի, Վասիոր և կամ Ալէմ-Տաղ:
 Բայց նախանձն երբեմն իրրեւ մէկ ուն օձ
 Մանեկով աղուոր իր կնոջը ծոց՝
 Կ'արծարծէ յաճախ կոփեներ սիրոյ
 Որոնք ամուսնոյն չեն թուիր հաճոյ:
 «Յալթօսը»ն եթէ կ'երդէ ։ Ազատ սէր»,
 Զայն կը զործադրին ջոջ «Յալթօսը»ներ:
 Ան իր սրտին մէջ մեծ սէր՝ ! ! ! կը տածէ
 (ինչպէս հան ամէն օր հաւկիթ կ'ածէ)
 Եկատամամբ թաղին բոլոր զործերուն
 Զորո կը ուեսնէ ինք շատ... երերուն:
 Ետա անգամ զրամ կը ծախսէ ասատ
 Ար ա՛լ մոցուի իր կեանքին արատ
 Եւ ընել կուտայ միշտ բրօրականուն
 — ինչպէս Բիւրատը ծախէ «Յանակ բանա», —
 Ինքինք ազգասէր կը ծախէ հոս հոն
 Կարգալով ամէն օր «Յիւզանդիտն»:
 Հոր չի որ Ելլայ մինչեւ կախաղան,
 Սակայն անպատճառ կ'ըլլայ թաղական:
 Դպրոցին կ'ըլլայ մեծ հռչաբարձու
 Բայց քիչ մը ջրուտ իրրեւ հաւի ձու:

Մեծ հաճոյքը կ'զգայ երբ բանեն բարեւ
Հեք վարժուհիներ մաղթելով „արեւ“:
Խիստ հրամաններ կ'արձակէ շատ հեղ,
Եսցն իսկ շռարի աեսուչն հանձարեղ:
Կիրակի օրեր բանկալն է նասած
— Անշոշտ զինք վերեն կը տեսնէ Աստուած —
Ակնոցը աչքին, մօրուքը թուշին՝
Երբեմն կը յիշէ օդին ու թուրշին:
Հոն բարեւ բանեն աէքտէր ու ժամկոչ
Երբոր կը լսեն իր ձայնն բարձրագոչ:
Ան մոմ կը ծախէ ու կ'աւրէ ... դրամ,
Ռէվէրանս կ'ընէ կիներուն փարթամ,
Ոմանց կը ժպահի, ոմանց խոժոսի
Կարծես անդամ մ'է «էտա-մայ րոի
Այսպէս անաւառ ու կանոնաւոր
կը վարէ թաղին գործերն ամէն օր:
Ուստի օր մըն ալ երբոր թաղեցիք
Կուզեն երեսիոխ մ'ընարել ... ո'չ-թացիլ,
Կեդրոնացընեն իրենց քուէներ
Ու Ազգ ժողովին իրեւ մեծ նուէր
կը դրկեն իրենց թաղական ջոջ՝
Որ գիտէ միայն ըսել «այս' ո-առ' չ»:
Բայց դուք չէք գիտեր, ինչպէ՞ս կը սոնցայ
Երբ առենապետն իրեն խօսք կուտայ,
կը բանայ բերանն ո'չ թէ խօսելու
Այլ ցոյց առլու իր ակուաներն աղու,
Զոր սուր գիներով շինած է «Doucher»,
Որուն գիմողներն իրօք ապուշ են:
Ու Երբ կ'աւարտի Ազգային ժողով,
Իրեն անձնական կառքը ժխորով
կը փոխադրէ զինք գէպի ապարանք:

Որ, ինչպէս գիտեք — ունի լսու ... ապրանք:
Լուրջ երեւոյթով, գոհունակ դէմքով
Կը վաղէ, կ'երթայ շխառակ կնոջ քով
Ու ներողութիւն կը խնդրէ բազում
Որ ունեցեր է նոյն օրն յապաղում:
«Եթէ չը տեսնենք մենք Ազգին գործեր,
— Զի մեր Ազգն ունի շատ լաց ու կոծեր —
«Ի՞նչ պիտի ըլլայ մեր Ազգին վիճակ,
Անշուշտ ցաւալի ու խիստ գժնդակի:
Այսպէս կը խօսի իր տիկնոջ առաջ
Որ խիստ զգածուած կ'արձակէ հասաչ
Ու կարողութիւն մաղթէ ամուսնոյն
Որ միշտ աշխատի այսպէս աննկուն:
«Բալթօլըն կ'ըլլայ աճնքան հաստերես
Որ իրեն վրայ ի'նչ որ ալ դրես,
Իր վրայ չսոներ, չի կախեր ակսոնջ
Անզգայ որպէս «մէշէլի աղան»:
Միայն սորված է ըսել «օսունըմ»
Եւ մերթ կը մերժէ նոյն կոկ իր հանըմ:
«Բնկերվարութիւն» չի սիրե՛ երբեք
Եւ զայն զաշտողներն կ'անուանէ ... զէվզէվ,
Բայց իրեն հարցուր, ինք գիտէ՞ միթէ,
«Բնկերվարութիւնն հա՞յ թէ սիմիթ է»:
Համիտի օրով նոյն իսկ չէր խօսեր
Հայերէն լեզուն՝ որուն չուներ սէր,
իսկ այսօր դարձան խօյի «ազգամոլ»
Որ նոյն իսկ մոռնայ երբեմն իր ամոլ:
Իր անձին վրայ ունի մեծ հաւատ
Եւ օդին խմէ մէկերկու գաւաթ,
Ան շատ կը սիրէ Յամիկ, Շուշան, Վարդ,
Ու գիտել զանոնք աչքերով անթարթ:



Ծաղրանկար Ալեքսանդր

Ա. ՎՈԱՄԵԱՆ
ՇԵՐԻԱԹՃԻՆԵՐՈՒ ՍՈՒՐԱՆ, ՓԲ.

Միծ վարպետութեամբ կը լարէ թակարգ
Ու կը համոզէ կին, աղջիկ ու մարդ
Փաղաքուշ լեզուով իբրեւ մի կախարդ :
Այս հաճոյք չըզգար կիներէն շատ խարթ ,
Եոր տարւոյ առթիւ ան կը դրկէ քարտ
Սիրուհիներուն — Օլկա ու Սիրվարդ : —
Մէկ անգամ եթէ կասկածի վրադ
Ել իրեն համար զուն կ'ըլլաս մի վաս :
Մութին մէջ լսէ երբոր ան «չա՛թ , բա՛թ »
Յուզումին , վախէն , ո՞հ , կ'ըլլայ զունատ :
Արգուկել կուտայ ամէն օր տափատ :
Ամրան մէջ կ'առնէ իր ձմեռուան փադտ :
Ան ունի աղուոր ծխափող մը սաթ ,
Միծ ոսկի շղթայ ու ոսկի սասաթ
Որուն շատ սուզ է նոյն խոկ մէկ գրաթ .
Թէեւ ծնած է կասպիւղ կամ Պալաթ ,
Բայց իր ապարանքն կը կարծես պալատ ,
Ուր ճոխ կարսափառ կան անթիւ , տատ :
Դրան քով ունի մի շքեղ խովաթ
Զեռքը գաւազան մը հաստ ու երկաթ ,
Որուն չես կրնար նայիլ , ո՞հ , սուռաթ :
Հոտ խ' ճոխութեան մէջ ա՛յսքան առատ՝
Եթէ «բալթօլը»ն տղէտ է ու վատ
Կը միայ յաւէտ մարդկութեան արատ :

ԱՇՈԽՎ. ԴԱՐԻՊ



ՊԱՐՍԻԿՆԵՐՈՒ
ԲՈՂՈՔԻ ՄԻԹԻՆԿԻ
ՎԱԼԻՏԷ ԽԱՆԻ ՄԷԶ

EX-ZAZC ԵՒ ԶԱՅԻ ԱՃԷՄՆԵՐԸ

Զաղմագնըլարի զատիվերին վրայ, զէպի վալիսէ
խան առնող ճամբան, լեցուած էր բազմոթիւնով մը :
Մայրաքաղաքիս ամէն կողմերէն Պարսիկներ՝ իրենց
խանոթները զոցած դէպի վալիսէ խան կը փութա-
ցին՝ ներկայ գանուելու այն միթինկին, որով պիտի
բողոքէին նախորդ Շահի արարքներուն դէմ : Շրջա-
կայ հայ վաճառականներն ու խանոթպաններն ալ,
անոնք որ Բիւզանդիոն չէին կարդար և չերժ երկր-
պագու էին Ազատամարտի, փութացած էին վալիսէ
խան և աեղ գրաւած էին բողոքող Պարսիկներու շար-
քերուն մէջ . հո՞ն էին Պայշտական Մելքոն, Թէլեան
Միքայէլ, Գրլլընան Յովհաննէս, Շաթրիան Լեւոն,

Պատարոս Զալագեան, Բնկեր Սարդիս, Զարդարեան
պահան և ուրիշներ :

Պարսիկները ամէնքն ալ կը խօսին օրուան նիւ-
թին՝ իրենց հայրենիքի կոիւներու մասին և խումբե-
րու բաժնուած կարծիքներ կը փոխանակեն :

ՄէջՄէջ . — Մու մէջլիսին կը յմէթի նէ՝ օլանախ
աը, հա՛ . . . կ'ըսէ չայձի մը իր քովինին, որ ութր
էշերու աէր պարսիկ մըն էր :

ՄԱԽԶԱՅԵԼՅ . — Զօսի ևախչը տանըշանամըլրը, ըմա
կէրէք աի չի Մէջլիս կումանտասը շու եօլ կէօրիչէ,
մու կէղէթէլէրի պիեօլ օխանն կէօրրէջէնոին չի իրու-
նըն ծանրնա էծղան օվըրլար, հա՛, մու կարտաշ նիչ
իրանըն հիլքի մու միր Զալլըմ շահըն կուրպան կի-
ափակ ափուլէր . . .

ԱՎԱՌՈՒԼՅԱՀ . — Մունու տիւրիզ տանըշտըն, մու
Ֆասխառու թէլէկրաֆը ևազըլ աը քի, մու Շահ թա-
գաֆարը . ըմա շահըն բուլը միւճէփէրի չօխմըչ, հա-
մըսընը սաթըր աը, պի եօլ կարնը աճ օլան ի-
մամըր աը, պի եօլ պօշ կէզէն աի քաթախմըլըր աը, առ-
հանուր ըսը աը, կըրսըզը, կարկաչը աը, համըսընա
ըուլ վիւրիպ աի : Խմաի մունլար Շահ թարափարը
աըրլար . ինանըն Ալլահըն եանընտա միր կը յմէթի
վար աը . . .

ՎԵԼԻ . — Օնը ևախչը տանըշտըն, պի եօլ համը-
մըզ պիւրիզ չի պի եօլ Միւսնիմանըն աճը Մէտրէսէյէ,
Հըրբատիւանըն աճը՝ քիւիսէյէ կիտիպ տիրէք հա-
մու տիւնեանըն համըսը քէօթի օլսա, սօնը եօխար :

ՄԱՐՏԱՐ . — Կէտէ էլլէսի տէյիլ աի հա՛, մու շահ
Թարափարըն նէ՝ իտի . մու քօմթալարըն համըսընըն



ԺԱՄԱՆԱԿԱԿԻ...Ց ԽՆԴԻՐ ՄԸ

արհեք Էօ՞խ մըսը . Սլլահը օլմատան կերի Բէյկէմպէրի
տու հօխմըշ...

ԱԼԻ .— Բես ամւրիւզ տանըշ հա՛...

ԱԱՐՏԱՐ .— Ամա երլանձըլըղն լիւդիւմի հօխմը .

Քօզլէրի պէօյլէ տանըշըպ աբբլար...

Քիչ մը անգին պարտիկներու ուրիշ խումբ մը կը
խորհի թէ ի՞նչպէս օդնութիւն կրնայ հացնել իր
կռառող եղբայրներուն :

ՃԱՖԵՐ ԱՂԱ .— Մուրա՛ կէլ կարսաչ , օխմամըզ
հօխմա , եազմամըզ տա հօխ , նա՞սը եաբըլար պախըրըզ
համբոր Սալահը ար , Եգտամբ ար շուտուար պուտու-
ար օխըյըզ աբլլար . մինչնէ եաբըմ . ամիեր էմ միրինէ
աղա հէ եազըպ ար . տիփու ախ «նէ» տանըշըրսէն » .
պախըրէմ . տանըշքաղա կաֆաոր հօխ ար . գօնգօնանըն
միրիսինէ պախըր , կինչն տեր իմ . «աղա իրան կավ-
կասը . նա՞սը օլուպ ար . ամիր «էլէ օղլի . մու իրանլլար
կասը . նա՞սը օլուպ ար . ամիր «էլէ օղլի . մու իրանլլար
մէնէ» ախ :

ԱԼԻ (Ծնդդմիջելով) .— Բես գարտաչ օ Շահ տէճիլ
տի , պի եօլ Սլլահըն կէզէպիտի , կէօր տա . մու Ալլա-
հըն եօլըտը , մու ինսանըն եօլը ար տա , էօզի իս-
տէխապի քէնտի էօզ օղլունու Շահըն իւզէրէ եխրիւու-
տի , հիւրրիէթ Շահընը քէսմէք խոտէիրափ հա . կէօր
մունա նէ տանըշըրսէն :

ԻՇԱՊԱՆ ՀԻՒՄէՑԻՆ .— Կէօրին տա կարտաշ , Ա-
ծատամարտ եազըպ ար չի Շահա կարչը օլահնլար կէյլ
էմէմիշ տի , մու Ավրուբանըն թէլլրաֆլարը տիփու
տի քի իրանը եռւտածտի արլլար :

ԱԼԻ ԱԱԿԵՐ (Ծաղրելով) .— Կէտէ՛ , երլանձընըն
միրինէ պա՞խ , իրան եռւտըլաճախ չէ յտի տա , ինսան
կէրէն ախ ֆիլ օլա չի իրանը եռւտա : Միզիմ Շահ եռւ-
տա՞մըկըպ ար իրանը :

ՈՒՐԻՇ ՄԲ. — Կէտէ եախչը տանըշտը, Շահ եռւ-
տամըյը իրանը, օնա կօյմըրլար :

ՈՒՐԻՇ ՄԲ. — Օնա՛ եռւատըրան ոլա . . . կէրէն ար
մուրանըն էջէմլէրի օնըն հեխկընտա կէլէ, միզ մուրա
էշէկին փէշինէ կօըրըլիս, մօլըզը տը, թօզը տը, թօլ-
քախը տը՝ թալըրըխ. բուլըմզկ եօխա տը տա, կէտէ մու-
միր կէշին էշէկը տէյիլ տիր, չի սո՛ւս ոլ կէրէն ար
մուրանը կոնցուլընա պիր չէ եազախ հա՛ :

ԽԱԼԻՋԻ ՄԲ. — Իմասի շուր քէաղրտտա միր իքի
մաստէլէր վար քի կէրէք տիր քի օնուն իւզիրէ տա-
նըշան: Իշխախսիդ քի կաղաթալարտէ եազըլան տէ-
լլորաֆլարըն չօխը Մոսկովան եանա տը, հէկքի
մըլտու կըլըրըլը տանըըմըկըլը, սիզին ախլը եէթմըկըլը:
Մոսկովը տը, Ալմանը տը, ժամասուզը տը, մուննար
համընը իրանըն զիեանընտ կիւլիպ տի. իծեմի ածըն
սէվինստիրէն էֆէկարընա խըզմէթ էյլէյէն իշըւմին
Դաշնակուն կոմթասը տըր :

Ա.Ի. — Մու իշէր չօխ սու իստէյիպ տի, թօր-
տը, թիւֆէնկ տի, կուրչունը տը, կամմասը տը, մուն-
ւարը նէրտէն հարարահաղըզ. մէնտէ էյլէ կէօրերիմ
քի սըլարի միր չօխ իշ կէօրիւպ տի . . .

ՆԵՐԿԱՆԵՐԻՆ ՄԻԿԻ (ընդմիջելով). — Օ եանտան
կէսէվէթ եօխ տը. օ կատար էշէկէրիմիդ վար օն-
ւարըն հէր միրինէ սէմէկը գօյուպ, կէօր իրանը նէ
էյլէրիդ, մէն ձանըմ ֆէտա էյլէրիմ, իմտի մէճլիս
կումանտասընտ րիձա իսէլիմ չի էմըր էյլէյէ քի քետ-
թիպին օքլա կալէմի հարարա եազա. մէնտէն՝ իշի իս-
պահան կալը, միր Խօրասան կալըտան տիչիլմիշ հըյաէ,
տէօրթ էշէկիմ օն միրտէն՝ կըխտէօրթ, իչի կաթը-
րըմ, մի մօսկօփ սէմէվէրիմ, համընըն սաթըզ բու-
լումէա եօլձը օլան եօլտաշըմ հէմ տէ կարտըշըմտը . . .

ՆԵՐԿԱՆԵՐԻՆ ՄԻԿԻ (քովինին). — Կէօրտա վալլան
եալընըզ էօզի Շահ թարաֆընը երխորպ տը հա՛ . պա՛խ
եանաղլարընտան գան տամլայլապ տը, մունուն . մի
կալվասը վար տը կալաթասա, միր կամմասըլա հա-
մըսընը կաչըրթըշտար: Միր սըր վիրէմ «կամմանը
կանըլը խընա (պատեան) սալմա, աթըն սառըսընը հա-
րամա, պի եօլ սըրընը կարտաշընա տանըշմա».
իմտի կէրէն ար մունտա համընըլ եէմին էյլէմէլիսի-
նկղ չի մուրանըն սէօզի մունտա զալմասը կէրէկ տիր-
էկմին էյլէյին :

ՄԻՃՄԷԾ (մէզաթ մալձի). — Տանըշաճաղրմ վար
տը, մէճլիս կըմանտասը, պըրա՛ պա՛խ եօլ հա՛,
ձանըն սէվէմ իւրէկիմ եանըր տը, մին էօլիմ նէմէ-
նէտին. թիւճար տէյլիմ քի բուլըմ չօխ օլա, մէնիմ
սէչիզ լիրա կըս կուրուշըմ վար տա իմտի վէրէմ:

Այս միջոցին իրարանցում մը կ'սկսի. բանտիու-
ները եկած էին :

ՉԱՅՑԻ ՄԲ. — Կէլիպ տիրէր հա՛ . . . կը պօռայ :

ՈՒՐԻՇ ՄԲ. — Քի՞մտի :

Ա.Ի. — Բես կէլէն մէճլիս կումանտասը տը. էլ
վլորն տէ հիւսիւթէթ չօխ եաշարըն պալլըրըն հա՛ . . .
(ամէնքը միաբերան «կիցցէ իրանի ազատութիւնը» կը
պօռան): Առաջ կ'անցնի օրուան ատենախօսը՝ իպրահիմ
ծէմսի և կ'սկսի իր ձառը.

«Հէյ, իծեմէր քի վաթանըն չի՛ եօլ թօլ-
քախընտա տօղմըշըզ. նէ՛ շահըն շահը տօղ-
մըշ տը՛ր. նիէլէ կուրու վէ կապլանըն բէնչէսինտէն
կուրթարմը տը իրանը: Մու իրան չի թօլքախը իմ-
տի կարըշաըրան տա հէճէմ գանճըխլարը տը: Սէպէպի՛,
սէպէպի շու չի՛, իրան թօլքախը իրանըն օլմասըն . սէ-
պէպի շու չի անըն չիթապէթի, տինի, իմանը, մէկ-

մէպի, մէարէսէսի կէյլտ օլմասըն . . . : Բայ ողի եօլ տառ
նըշն կէօրէմ, վա՞րմբաը միր մու եօլլ տանըշանն : Շա-
հընըզ եօ՛խ . եօխմտը՝ կարտաշ . հէյ վաթանքէրվէր կ-
ծէմլէր, ախնիմիզի պիեօլ եաշաթաըրան եալընըզ Շահ
տէյիլ ափր . Շահըն ասկէրի օլմաեա չահ քի՞մ օլըպտը .
Շահըն խմինի իւսկէկէ չըխսարա իմտի՛ հա՛ էօլ Միլէթ
տի : Միլէթ իրանըն էօլ կվլատը, հէմ աէ ասկէրի տի .
իմաի աննաշլատը չի Շահըն հիքի եօխ ար, Շահըն
հախկա սէլաէթի՛ եօխ ար . իմտի իրանը եախըզտը
քէսիպ տի, էօլաիրիպ տի . եալընըզ բուլ իչին . կըյ-
մէթսիդ միր մատէն բարչատը իչին վաթանը եըխըզ
արըլար, պի եօլ ունուտմայըն չի՝ իրանը օննարաց
կօյմամըզ արըլար : Գալլիա եաբըլլար իմտի . քի՞մ ետ-
քրը . մունու եաբան դէնկին աէյիլ ափր, սէոէֆ աէյիլ
տիր, կալրձը եօխ, թիւճճար եօխ . մոնլար հէյ զա-
լըմլար, աինի իմանը օլմաեան, ֆրխարանըն էն-
մէյի կուսրաղընտա չըգաւրան օ ֆրդարանըն սըրթըն-
տան պի չօխ բուլ ափարան դէնկին ափր չի, էն էվէլ
գաչըպտը հա՛ . . . : Կալլիայը եափանըն բուլի եօխար,
ամա կանընը տէօհիսպ տի . հէյ վաթանքէրվէր կար-
տաշլար եալընըզ սիզ աէյիլսիզ կալկայը եափան, էօլ
տինինիպտէն օլմայան, էօլ սէյկանպէրինիզ թանըմա-
յան էլմէնի տէ վար հա՛ (Յափիր) :

Յեմ՝ յ բանափոսը կը կարգաց հետեւեալ բանաշեր.

“Եւսառ հիւսիէթ թոլլախիրնտառ ևաշայան վա-
թանիէրվէք կարսացլարզմըզ, համրմըզ իսմու չխօնրէ-
թիմիզ պի եօլ Տիւվէլի էճնէպինին բանչալարընտա-
ձէօրիլ թէթիչ օլան սրու ճիւն, մու իրանըն հալի պիկուլ
կալակի վիճատանը օլմայան պիր գուարէտին գուլը ո-
ւա, իմանա կը՝ պ տի՛, հեյ վաթանիէրվէք կարտաշ-

Ղարբը, ո լիւզիմի՛ չուն կերեք օլան միր չէ իւզերէ
պի մէջլիս կարմամըլ իճաղ խտէր տի . մու իլլան
քեաղբատաս սըսը չու տըր չի համըլըզ պի հոԼ կերեք
տի տանըշախ քի միզիմ տէ պիր վաթանըլըլ վար ,
ո առ իրանտը , միր չէլթանըն՝ զալըց Շահը երխապ
եախըստը , տիւշինին քի մէջլիս միր նէթիձէ վէրտին» :

**Մենիս կումանտար
ԱԼԻ ԷԳՊԵՐ** **Մենիս կը յմէքինի կալէմէ ալան
ՀԻՒՍԵԻՆ ՊԱՀԱՏՈՒԲ**

Եւ ժողովր կը փակուի :


ՀԱՅՈՐԴԻՆԱԿԵՐ

ԵՐԵՎԱՆ ԶԻԼԶՈՒ, ԱԿՈ.

ՏԵՇԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ
ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ
ՀԱԴՐԵՄ ՀՐԴԵՀԻ
ԿԵՐՈՆԱՏԵՂԻ

Քնիերութեան պահեան՝ Տի 10180ն
կամ ԲՈՒՊՀԵՆՇԼԻ, ՊԱՆԻ
ԿԱՄԻԹԸՑ

Գործակալութիւնը բովանդակ թուրքոյ մէջ
թուրքիոյ լեզի. Տեօքն
Ա. Ի. Զ. Ե. Ա. Գ. Ա. Վ. Ա. Յ. Ա. Ա. Ա.
Կ. Ա. Ո. Թ. Ա. Ի. Ի. Ա. Տ. Ա. Ա.



ՊԱՐՏԻԵԱԿԻ ՄԵՐ ՎԱՐՎՈՒԹԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԸ՝ ՍՈՒՐԵ^{ԱՐ}
ԱՇԽԱՐՀԻՍ ԱՄԵՆԻՆ ՊԶՑԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԸ Հ

Թ. Է Ի Կ Ն 2 ԱՌ Ի

ՏԻԿԻՆԸ ԿՈՒԶԵ ԱՄՈՒՄՆԱԼՈՒԾՈՒԻՆԻՒԻՆ

Պարոն Ալաբեան, ծանօթ ու պերճախօս փաստաբանի իր գրասենեակին մեջ կաշխատի, երբ իմաց կուտան յանախորդուհիի մը այցելուրիւնը:

Պահ մը ետք ներա կը մտէ մանկամարդ ու որք հազուած կին մը Տիկին Զիստեան, որ ժայռուն եւ հանելի դեմք մը ունի:

Ալաբեան.— Բարեւ ա՛կլի՞ն, հրամանեցէք:

Տիկին Զիստեան.— Զեր խորհուրդին պէտք ունի՞մ:

Ալաբեան.— Տիկլի՞ն, ձեր արամագրութեան տակ կը գտնուիմ լիովի՞ն:

Տիկին Զիստեան, (ռուրզը դիտելով).— Բայց նախ կ'ուղի հասկնալ որ պիտի կարենա՞մ ազատորեն խօսիլ, առանց անդադանագահութիւն գործած ըլլալու:

Ալաբեան.— Տիկլի՞ն ապահով եղիք, պատերը աշկանչ չունին:

Տիկին Զիստեան.— Խոկ զո՞ւք:

Ալաբեան.— Ես ունիմ, բայց զուք ալ պիտի ընդունիք որ այդ բանը անհրաժեշտ է ինձի, կը նաք վասահ ըլլալ թէ խորհրդակցութենէն վերջ կնքամու-



ՀՌՉԱԿԱԽՈՐ ՀԱՅ ՊԱՐՈՒՀԻ ՏԻԿԻՆ ԱՐՄԷՆ ՕԶԱՆԵԱՆ

Ար՝ ուրիշ կիներու ձեռքովլ, դրուխով և կռնակովլ իի շահածը
ինք . . . սուբովլ կը շամէի

մով գոցուած պիտի ըլլան ականջներս, քանի որ ար-
հեսական գաղտնիք մըն է:

Տիկին Զիստեան . — Պատճառը սա է որ չատ փա-
փուկ խնդրի մը համար խորհուրդ պիտի հարցնեմ
ձեզի:

Սլամեան . — Աւելի շահեկան պիտի ըլլայ :

Տիկին Զիստեան . — Նոյն իսկ քիչ մը վլան-բաց :

Սլամեան . — Մրտի գործ մըն է:

Տիկին Զիստեան . — Ե՛չ, որտի ալ և ուրիշ բանի
ալ:

Սլամեան . — Այո՛, այդպէս է արգէն, իրարմէ չէ
կարելի բաժնել . . . : Ուրեմն մտիկ կ'ընեմ ձեզ:

Տիկին Զիստեան . — Շատ չըներ ամուսնալու
բայց կուզեմ ամուսնալուծուիլ:

Սլամեան . — Շատերը այդ գաղափարը կ'ունենան
մեղրալուսի շրջանէն յետոյ . . . : Բայց շարժառիթ-
ներ ըլլալու են, և բաւական լուրջ շարժառիթներ:
կարեոր շարժառիթներ կա՞յ:

Տիկին Զիստեան . — Ասոր համար եկած եմ ձեզի
խորհուրդ հարցնելու:

Սլամեան . — Լա՛, ձեր շարժառիթները պարզեցէք
մէկիկ մէկիկ:

Տիկին Զիստեան . — Ամուսինս քառասունընդնկ
տարեկան է, իսկ ես՝ քսանընդնկ . . . ասիկա բաւական
գորաւոր պատճառ մը չէ միթէ . . . :

Սլամեան . — Ոչ այնքան գորաւոր . . . : Մարզիկ
կան սրանք այդ տարիքին մէջ պատուական ամուսին-
ներ և ընտանիքի բարի հայրեր կ'ըլլան . . . : Մնաց
որ, ձեր միջն քսան տարուան տարբերութիւն մը
կար ամուսնացած ատենիդ:

Տիկին Զիստեան . — Եօթը տարի անցած է անմէկ

ի վեր, մէկուն տարիքը աւելցնելու է, իսկ միւսինը պակսեցնելու է: Բայց ուրիշ արտունջ մը ունիմ, մեր բնաւորութիւնները անհաջող են իրարու հետ:

Սլաքեան. — Զեր ամուսինը բուսն նկարագիր մը անի՞...: Կը ծեծէ՞ ձեզ:

Տիկին Զիսեան. — Ո՞չ:

Սլաքեան. — Դո՞ւք կը ծեծէք զայն:

Տիկին Զիսեան. — Ոչ... թերես սխալ կը գործ զինքը չեւծելով...: Թերես իր ազդեցութիւնը անհնայ:

Սլաքեան. — Ուրեմն ի՞նչ է պատճառը:

Տիկին Զիսեան. — Կեանքը միւսոյն կերպով չենք ընրուներ...: Անիկա իր հանգիստը կը նայի և անկանոն կեանքը չի սիրեր...:

Սլաքեան. — Այսինքն պատճ մարդ մըն է:

Տիկին Զիսեան. — Ամուսինս կառք չի նստիր, երբ կրակոս ձեր լծուած ըլլան անոր: Օթօօօպիէ և սթօպիւսէ կը վախնայ:

Սլաքեան. — Աւա՞զ ամիկն այդ պարագան իբր փաստ չի կրնար ծառայել ամուսնալուծման:

Տիկին Զիսեան. — Մինակ աս չի...: Ես համեմուած կերակուրները ու ընաիր գինիները կը սիրեմ, մինչ ամուսինս տիզ կը ձնկէ...: Ես սիրազրգիս աշուշանսութիւններ կը քսուիմ, իսկ ան քափուրի սիրահար է: Գիտէք թէ քափուրը ի՞նչ զէշ ազգեցութիւն ունի:

Սլաքեան. — Այսո՞ո ձեր էրիկը իր ամուսինի իրաւութիւն մէջ է կատարելագէս:

Տիկին Զիսեան. — Իրաւունք ունի՞ զիս Սիռէ անհնելու ուր կը քնանայ արգէն, մինչ ես օքերայի կամ օքէրէթի ներկայացումները կը սիրեմ, որովհետեւ անոնց մէջ սէրը կը փառաբանուի:

Սլաքեան. — Այսո՞ո տիկին, աս ալ բաւարար պատճառ մը չէ:

Տիկին Զիսեան. — Բայց սոսկալի՛ բան է:

Սլաքեան. — Կ'ընդունիմ այդպէս ըլլալը:

Տիկին Զիսեան. — Երիտասարդ եմ տակալին...:

Սլաքեան. — Ատիկա ըսելու հարկ չիկալ, քանի որ իմ աչքեր շատ լաւ կը վկային այդ մասին:

Տիկին Զիսեան. — Կրակոս արիւն մը կը հսոփ եւ րակներուս մէջ և տաքարիւն խասնուածք մը ունիմ...: Ամուսնոյս հանգարանեցուցիչ զեղը աւելի կը զայրացնէ զիս, փոխանակ ամենափաքը օգտակարութիւն ընծայելու:

Սլաքեան. — Ի՞նչ կրնանք ընել, շատ մը կիներու վիճակը աս է:

Տիկին Զիսեան. — Կրնան կիներ գտնուիլոր համակերպն, բայց ինծի համար անկարելի է...: Պէտք չէ թոյլատրել որ էրիկ մը այսպէս չարչարէ իր կինը:

Սլաքեան. — Տիկին, ամուսնութեան անհաճոյ կողմերն են ասոնք: Կարծեմ ձեր ամուսինը սովորական էրիկներէն ատրքերութիւն չունի...: Սակայն...

Տիկին Զիսեան. — Ա՞ն, միաքս կ'անցնէր որ զորաւոր փաստ մը ունիմ ձեռքիս մէջ:

Սլաքեան. — Խնդիր մը կայ, զոր չչօշափեցիք... թէև փափուկ խնդիր է, սակայն ծայրը բացած ըլլալնուդ կաանեցի որ պիտի իստանվանիք:

Տիկին Զիսեան. — Ի՞նչ խնդիր:

Սլաքեան. — Ամուսնական պարտաւորութեանց ինդիրը:

Տիկին Զիսեան. — Է՞ն, ի՞նչ կայ որ:

Սլաքեան. — Զեր ամուսինը, հակառակ իր հանգարանիկ ընաւորութեան, իր բովանդակ պարտաւորութիւնները կը կատարէ:



ԲԱԼԹՈԼԸՆ...

(ԵՐԲ ԳԵՌ... ԲԱԼԹՈՍԸՆ ԵՐ)

Տիկին Զիսեան. — Շփոթութեան կը մատնէք զիս... : Պէտք է խոստվանիմ որ երբեմն երբեմն աշմունքոյ մէջ կ'արթնայ այդ զգացումը... :

Սլամեան. — Ո՞րքան առենքն:

Տիկին Զիսեան. — Շաբաթը մէկ անգամ իր առմուսնական պարտաւորութիւնը կը կատարէ... :

Սլամեան. — Աւելի առաջ չերթանք... զործը հասկցուեցա, սիրելի ամիկին. զար պիտի կրանցնէք և պիտի գատապարտուիզ... : Չեր ամուսինը խղճամբու մարդ մը պիտի հաշակուի :

Տիկին Զիս եան. — Հսալա իմ կրակոտ խառնուածքու ի՞նչպէս գոհացում պիտի զանէ :

Սլամեան. — Գատաստանական խորհուրդը անձեռնա պիտի հաշակէ ինքինքը: Հնաւեարար ձեզի խորհուրդ կուտամ ամուսնալուծման զաղափարէն ետ կենալու... : Սակայն միջոց մը կայ, որուն կրնաք դիմէլ, ձեր եռանդուն խառնուածքը գոհացնելու համար

Տիկին Զիսեան. — Ի՞նչ միջոց կայ:

Սլամեան. — Սիրանար մը ունենալու :

Տիկին Զիսեան. — Ես ալ այդպէս խորհած եմ ընկէ, բայց մեր աեմուռած մարդոց մէջ մէկը չեմ գտներ որ կարենայ սիրանարի պաշտօնը ստանձնել արժանաւորապէտ:

Սլամեան. — Այն առեն թոյլ տուէք որ փաստաբանական խորհրդակցութիւնս վերջացած նկատմ, իբր աշխարհիկ մարդ ձեզի յայտնելու համար իմ սիրային մեծարանքներս:

Տիկին Զիսեան. — Կ'ընդունիմ ձեր սիրային մեծարանքները... բայց ինչպէս ըսի քիչ մը առաջ, համեմուած և ախորժագրութիւն կերակուրներէն կ'ախորժիմ:

ՔՐԵԶԱՆԴԻՄՑՈՒ

ՊԱՏԵՐԱԶՄԱՆՈՒՆՉ ՅՈԴՈՒԱԾ. ՄԸ

ԳԼԽԱԲԿԱՑԱՐԸ

Ո՞ր կողմ գառնանք քաղաքական հորիզոնը մութէ, մանաւանդ կէս գիշերէն ետքը՝ փեղիերը գոցուած անձրագ սինեակի մը մէջ։ Անմենքդ ալ անշուշտ ականջալուր, ականատես եւ ոնդաշունչ վկաները կ'ըլլաք այն կատաղի պատերազմին որ օրերէ ի վեր կը մղուի մանկական գլխարկներու գէմ որոնց վրայ յունական մարտանաւերու մանուններ գրուած են։ Հերպէլի կղզին, ծովային վարժարանի աշակերտները, իրենց դանակներով ընկղմած են Փարա մարտանաւը որ գլխարկի մը ճակատին վրայ խարսխած է, թաշ Գըշլայի մօտերն ալ մարդ մը բոռւնցքի հարուածով մը Քանարիս մարտանաւին խերն անիծած է, գլխարկինն ալ միասին։ Առյնպէս Սիրքէնիի կողմերը Ամէրօֆ զրահաւորը ծանրապէս վհասուեր է գաւաղանի մը ոչ բարեկամական հպումէն։ Ուրիշ այս կարգի յարգեայ յունական մարտանաւերու կորուստներ կը ծանուցուին թէն բայց այդ մասին պաշտօնական դեկոյց մը չ'ըւ-


լալով ամենայն վերապահութեամբ կ'արձանագրենք այդ լուրերը։

Եյսպէս ուրեմն, կատակ չէ, կախը սկսած է, կատաղի, անողոք, վճռական։ Իրեւ օսմանցի հայրենասէր մը, չուզելով վատասիրա չքոքութեամբ՝ պարզ հանգիստեսը ըլլալ ցամաքի վրայ մղուած այս ծովամարտին, անմիջապէս ուղեցի սպառազինուիլ և նետուիլ կոխէ, Ասարը Թէվիթիք անունը գրելով, ֆէսիս շուրջը կապեցի և գացի սպասել թիւնէլին գլուխը ուշագիր գլխարկ զրահաւորները դիտելով։ Հետզհետէ անցան կիներու գլուխներուն վրայ հանգչած հսկայական Տրէթնօթներ, յաղթապանն և անեղաստինի։ Բնականաբար, հսկառակ տաքարիւն ջղագրգութեանս չէի կրնար Ասարը Թէվիթիքը այդ զրահաւորներուն դէմ անհաւասար կսիւի մը մղել, մանաւանդ որ անոնց վրայ չըր նշանակուած որ բարեկամ թէ թշնամի ոկետութեան մը կը պատերանէն։ և շատ աղետալի բան մը պիտի ըլլար եթէ սխալ յարձակում մը զործելով եւրոպական կնճոռոտութիւն մը ստեղծէի յանկարծ։ Դեռ միտքս է ոսւսեւմարսնական պատերազմին տակն Հըլի առջեւ պատահածը որ քիչ մնաց Անգլիոյ և Ռուսիոյ միջեւ նոր պատերազմի մը տեղի տար։

Ուստի ինքզինքիս ոտ խրատը ուղղեցի։

— Տղա՛ս, պատերազմէ ուղածիդ չափ, բայց խոհեմութիւնը ձեռքէ մի ձգեր։

Եւ ահա՛, մամ մը սպասելէ ետքը, ակսայ որ փոքրիկ աղու մը գլխուն վրայ նաև մը կը յառաջանար։ անունը տակաւին չէի կրնար որտեւլ . . . աչքս շեշտակի ուղղեցի գլխարկին։ աղան հետզհետէ կը մօտենար . . .



ԱՅՍՄԷՍ ԿԸ ԼՈՒԾՈՒԻ ԵՐՈՒԱԱՂԵՄԻ ԽՆԴԻՐԸ

տառերը յունական էին, կասկած չկար օլ...օլ...
օլկ...օլիա...

Մարտի կոչը հնչեցուցի և խօլաբար խուժեցի
տղուն վրայ. երբ քովը հասայ. զլուխոս դէպ ետեւ
ասրի և յեսոյ առաջ թերելով ֆէսս իջեցուցի գլխար-
կին վրայ : Բախումը սոսկալի եղաւ : Գլխարկը գետին
թաւալեցաւ և կառքի ձլու մը սմբակին առկ ճզմուե-
ցաւ : Սաւը թէկվթիք չեր վնասուած, միայն թէ ֆէսս
հարկ էր խալիպի տալ :

Յեսոյ նախկին տեղու խարսխեցի, հպարտ ու
յաղթական թօնօի մը պէս որ սուսական նաւատորմը
բնաջինջ ընկելէ ետքը՝ նակազաքի կը վերագանայ :

— Շօ', ի՞նչ ըրիր, ըստ յանկարծ քովէս ծաղ-
րուծու ձայն մը :

— Յունական մարտանու մը ընկղմեցի, պատաս-
խանեցի համեստութեամբ :

— Ինչ մարտանու, ըստ մարդը խճդալով . Օլ-
կան մարտանու չէ այլ ֆօսքօլո Մանկօ ընկերութեան
մէկ փոքր նաւաճիզը :

Ամօթահար, ժամ մը կարմիր ծովու մէջ լուսացող
մարդու մը պէս կաս կարմիր, խոյս տուի անմիջապէս
և ապաստանեցայ մօսակայ գարեջրասուն մը, մէկ
քանի բարեկամ գաւաթներու սփոփիչ մխիթալանք-
ներով խղճի խայթս հանդարակեցնելու համար :

Կ'երեւայ որ սակայն այդ սխալը միայն ևս չեմ
գործողը և այս ծովածարտին մէջ, կարգ մը յունա-
կան զրահաւորներու հետ, շատ ալ վաճառականական
նուեր և նոյնիսկ շոգեմակոյկներ զան զացած են :

ՏՎՏՕՆ

ՏՐԱՄԻԶՈՆՑԻ ՅՈՅՆ-ԼԱԶԻ ՄԸՆ ՆԱՄԱԿԸ

Ի Բ Ը Ն Տ Ա Ն Ի Ք Ի Ն

Հա՛, Եամանախւ,

“Մէքթուղի բառանկիլա, պու սագահ ալտում
իսա, օլի քալս. բնի տէ քալա. էսի նասու՞լ. թի՞
քանիսա, ափու առօթիքսիս պիզիի տա, տօքսու Օթէու,
սպուղ: Տուլէվումէ, ֆաքաթ տէնէխումէ տէքառա:
Բիսա թօ տէքա մէջտիսա, թուազիքսա րօլիցա՝ աբա-
նո թօն Այան օղլու Արիսթիտի. տէքսէվու նէ՛ եար-
տուն. իշիմուզ ըէցըլէ քիթէրսա հալումուղ տոքիմա
հա՛. բնի սանա տէսուիրա րու բաքումուլուք րուր-
տա հա տէնկանի տէքառա, ութէ միտ բէնտառա. մալ
թէտուղուն բնառւիս տուր, բաքուր տէտուղուն րօխ տու:
Հաջան կէմու բաթուրսա րունտուխար եփւղէ չըքար,
հաջան բաքուռ օլուրսա մալունը թէնուղ եռթար:
Վազ քէչ բաքումուլուքտան. հա՛, ֆունտուղուն նէսի՞
վար. բոսոքէնիմաթա րօլի թօն Քիսեաքօ, վասիլէ,
Եանքօեա, Թօթօրուեա, Խարիլուեա, Եօրքիէ. հա՛
թախու բունլար նէ՛ եարուեօրլար. ըքսէխասա նա-
սուրօ, Խրիսթոս անէսթի, քէխսէ թէ բօլա, չօդ սէնէ-
լէրէ. Օթէօզմաս իշունուղէ բէրէքէթ վէրսուն. իշոլլաս
թա բէտեա օլա քալա. նասու՞ն, խամսու բալուղու բէ-

րէքէթլո՞ւ մու, հա՛ անէքի, քանիսոնասթի էտոկ, էօնտէր
պանա քանեա քամպօսա օքս: Ան առօթիքսիս էմաս,
շիւքիր օլիմաս քալա: Ախչա նլարու մազէվումասթէ քէ
Խառթի բէզումէ չալա պօշառխոսը կէլա: Կէչէն կիւն
վասիլէ թէտում քիօլա՞ն նէ՛ թուշունուեօրտուն սայուն
եօ՞լ մու. սասանատ միեա քէ ստունտա միեա նազիսի
մանա, ան տէնէքիս քօղի, չալ սկամպուլինի. սան-
տալու քալափաթլատուք սկամպուչառու էյուչէ մըխ-
լատում. հա՛ չունթա հա՛ բունթա էլլու բէշ քուսուչ
բարամ կիթախւ. քիթազօ բու տէնէքի թուլեա,
չաշուրթում քալթում. հա՛ օղլան թա սէնուն բարան
շարսա սթիլէ մէ քամբօս մէճիտեա: Բաօսքէնի մաթա
ձումէ տօսթլարա. նասէ քալա օլի մէսայ, բայտու:
Սիրէնու սկեյսունսա
Թրաբուզանլու Զաբրամազ-օղլու
ԲԱՆՏէԼԻ



ԵԿ—ԵՊԱՐՔՈՍ ՀԱԳԳԸ ՓԱՇԱ
ՄՅՈՒՄ ՄԸ ՈՐ ԹՈՒՐՔԻՈՑ ՔԱՐՏԷԶԸ ԱՒԵԼԻ ՊԶՏԻԿՑՈՒՑ

ԿԱԹՈԼԻԿԱՊԱՏՈՒՄ

ՅԱՄԱՆ ԼԻԿՈՒԹԻՆ ԱԼԻՍԻԴ

Մա Շեռ Ալիս

Ելիս Խոնկ թան, չող վաղըթ վար քի, ոչնոտէն նէ պիր Եթուը, նէ պիռ նուզէլ ալարդըմ վար. ոիձա Էտէրիմ քը վուզան բաի, բուռ ամուռ առ տիօ, Եքա սիլէ՛ առ թան զանթան՝ եալ պահա պազի պազի. ոչնոտէն մէջթուպ ալըրսամ համամ կէօպէկինտէ քսուշըւում պիր տօնտուրեա եէ Քըչի կիպէ պազըշէլ օլուրում. Ա՛հ, Ալիս, պիլուէն սնաա սէօյլէկէնէք նէլէսիմ վառ, նէլէսիմ վար. չու կէօքսիմին իշինտէ պուլունան գալպիմտէ նէլէսիմ վառ. ա՛հ ա հուռըմ վար, ամուռ պէնի չէլիրաի չամուռ, չար թանթասընա պէնզէկորում չիմտի. Ալիսնիմ նէ՛րաէ օ պալաըրլարըմ, զոլլարըմ. բառ հազլարըմ աէսէն թէրզեան Գերապայծառըն սապալընըն թէլլէրի կիպէ ինձէլնիւ տիր. Տահա կէշէն ագշամ պաշըմա կէլէնի չիլուէն. մօտիդ ախասըլը ժօղէփ, կէշէն ագշամ իլլէ զու եթաի քի Քէլէլէսին ոուառէսինէ կիտէլիմ. պէն հո՛ աէրիմ, օ հայտէ կիյին տէր. նէ իսէ եիւրէինի գրամակըմ աէյի կիյին-

տիմ կիթախմ. քա պիր տահա նէ՞ պապակըմ. բիւթիւն հայլայփ ոուա. զունտուռաճնըն գըզը Մասիկօ, Շաքառլար, Տէվրիչլէր, Ճաճըլար, Սոլաքլար. վէ եթսէթէսալար, էթսէթէսալար. Գօնժուս, պօնտուս, պիէն վընիւ, պիէն ասիվէլէր օլտուգտան ոօնրա, պիր աղ կէօրիւշմէ արդասընտան տահս արը պաշտար. ունութմակըմ սէօյլէմէյէ քի Քէլէլէս էլլէսինէ բիյանոլը պիր բանսիօնէո գոյմուշլար. Գումզարուսան տա եէնի պիր ֆամիլիա կէլմիշ, օնլասըն տա զըզը տէնչէթ չալըկօր, միւքէմմէլ, Էօնիւ չէյ. Փազաթ պէն նէ, եաքրյօրում աէի աըմանտէ իւն ֆուռ. կիթմիշ պակօնըն իշինտէ սազլանմը, քիմուէյէ կէօղիւքմէկօրում. քեօր օլուն օ զունտուռաճը Արօսիթօլ, պօթլասըմը օ գատար սրզը եաբար քի այազլարըմ իշինտէ թուռնէ օլմակօր. հէմ աէ զըզագ զսուշ տա բարս վէրտիմ. պիլուէ իսիմ պէօյլէ օլանալընը Պիւսկէնիէ եափարսըն ըտըմ. ազըլ տա էթմէտիմ քի աղշամտան նասըրլարըմը պիր աղ Այուննէ եաբարսըմ. օնուն իշին պալքօնըն իշինտէ զաշէ օլտում. քա պիր տահա սիլ վու րէկ, տէնէրէց գարըմա էլէկան պիր միւսի տիզիլ լիշուն, զըսըլարադ, տէօքիւլէրէց ան' մէսսին սէօյլէտիմ ամը վու բաի, սէօյլէտի, զա՛ ամը նը վէօ բա, տէնէնէիմ ամա, բէք տա սէօյլէմէք իւթէմէկօրում. նէ իսէ պօն կոէ մալ կոէ չըգտար. ա՛հ Ալիս, պիր վալս եաբարդ, պիր վալս եաբարդ քի, օրտա օլմալը ըտըն. իքիմիզին աէ կէօղիւ տէօնմիշ. օնուն էլի աթէշուէն չէնպէս կիսի պէլիմէ տամուըն պէլիմի եագրեօր. պիէն տէրսէն ջիյէր կիսի ումուզունտան ասըլըրըմ տէվրիշ թուռնանլար կիսի կըրլա աէօնիսկօրուու. քա պիր տա առզամտան զուլու պիր չիմպիք եատիմ, կիրի աէօնտիւմ պատըրմ քի մամտմ տիգտաթ տիգտաթ կէօղիւմին պէտէինին ոոթալըգ

եէրինէ պաղբեօր . «Բա՛ օթուր եէրինէ , զէ՛ռոսուն
կէ՛օր քշյօրսուն տանս պիթախ , տէտի : Բա հէմէն
թօլուանարմ . վախման տանս պիթմիշ , պիդ խէ կըսլա
տէօնիւեօրուգ . ֆազաթ Ալիս սէն տէ պէնիմ եէսիմտէ
օրսան , սէն տա ան շանթէ ոլուր ըարն . ո՞ւ տօդուզ
եէրմի եա վար եա եօզ , պահքասա տիսէքթօռուն եաւ
նընտա տուրուր . օնպէչ եփոմի լիսա մաշ ալըս , զաթ
ֆաթիլեա ելլատր . մէսվէչ պիր կասան . հասրլը
եագար , պսիւլէ էթափ պէնի . հէլէ պիր շանսօն սէջ-
լէսի քի զըսըլարդ կիւլմէտէն . օ զատար քի կիւլմէ-
տէն պաշըմ տէօնախ , քիւթ տէի եէրէ թօօմպէ ոլուում .
Եթէ սէջլէտա՛ի շանսօն շու արը , օդո՞ւ տէ պագ .

Մա պէլ յը թէմը
Պիւթին եփուէքտէն
Ո՞ւ է թ'ամուռ էկառ
Ունին իէ պէն
Չան լմէ սս բուլարսօ
Տենտուերեսէ դալէ
Հ ունտ նտուէ քլարսօ
Շոնթ սիւ տէզ իու
Ութի բանք եքումէ
Բութ է որէս լը քատուի
Մ-քառան եղուրիմ
Ժուօն ըսկամնիլ
Միլ քուֆէթէս նիչթ նիչթ նիչթ
Միլ քուֆէթէս նիչթ նիչթ նիչթ
Ա. սէնի պէն կևոմւէսէմ
Էզօ տէն պօսօ
Պիս կէօլլէրինի կէօրուէմ
Քէ նտուէ խառօ
Ժը վուզէմ պօգու
Օրերս կոնցնին .
Ա. քո Մտուկախ
Կէլ քունալըմա
Բիւ բանք պիր բիլանք
Թույին չէլ վասի
Եկէր սէվէրսէն
Ժը վու որմւասի
Միլ քուֆէթէս նիչթ նիչթ նիչթ
Միլ քուֆէթէս նիչթ նիչթ նիչթ :

Տահա նէլէ՛ր նէլէ՛ր սէջլէտաի՝ ժիւսքօմինիւ . ոօզրա
պիր թէրսի կէլտի թային նէլվասի , պիսկուի , տալաք ,
պուիի , վէ թուռչու ալ լահանաւ . Օնու տա եէտիք
կէնէ տանս , անքօս վալս , սասթ իքի ֆռարէ եարար :
Աօզաքսա տէնէն թու լը մօնտ տուռմուշ պիզի սէյիր
էտիեօր . պիր առալըգ պալքօնաան պազարմ շախ տէի
սգոռը չէքտիմ . սանքի պիլիսասին քի մայմուն ժուէ՛
եարըկօր իչէրաէ , ձրոճըսլարըն զըզընըն հալինի կէօ-
րէ խտին . Ալլահըն ողորմութիւնու զատար խոչոր պիր
պուռուն . բուտառյը մալալամըշ . սիւրմէլէրի չէքմիշ ,
թրոփանսա քիրալ կիսի գօճարնըն իւզէրինէ չըպմըշ
պիւթիւն կէսթ կէսթ կէլիեօր բար . գօճարը տէնէն ,
սօնուատան կէօրմիւշ զիւպպէնին պիսի , գառըմ վար
տէի գուսուլուեօր : Քէլէշլէտաին զըզը աթուալէ պէլին-
տէն աշա իքի եանսան իքի բաւմագ գալընլըզնաա
թութ ան սուա սութաշը պիր ֆիսթան կիյմիշ , պիր
պէյալ բօնմէ պաթիսթ , ֆազաթ կէօքսիւնին զապա-
թըսընտ րէզ պէյէնմէտիմ . զանն էտէրսէմ քուսաժը-
նըն ալթընտա եազնըլըզլա բամպուգ զալմըշ ըար :
Սահալլապարն զըզը աէստէն առապ մավունասը կիպի
իրի , լոքին այլա ը նէլէլի կիսի թաթլը ըար . հասրլը
տահա նէլէ՛ռ , նէլէ՛ռ վար գալպիմտէ . մէսրէս քր եա-
գընտա կէօրիւշւրիդ տէ սուրսա գուտուր պապարմը
օ վազըթ քօմրլէ եարարմը .

Միլ Պէզէ

Լիիլիի

[Երմէնի գուէնկի]



ԱԶԳԱՅԻՆ ՇԵՄԾԻՑԵՃԻ

ՄԻԼՐԴԱՏ ՀԱՅԿԱԶ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ՍՊ

Ա Ջ Ե Ս Ա Կ Ա Խ Ա

ՔԱՅԻՄ ԻՆՉՊէ՛ ՃԱՄԲՈՐԴԱՇ Է ՕՐԹԱՔէ՛ 03

Գրեց՝ ՔԱՅԻՄ

Ամէն անոնք, որ քննութեան մը նախորդ իրենը անցուցած են, չուտով կրնան ըմբռնել՝ իմ անցած շորաթ գիշերուան վիճակս. որտինեւ այդ օրը այնպիսի գէպք մը պատահեցաւ, որ հետեւեալ առան, կիրակի, ևս սախուած էի Օրթագիւղ երթաւ իմ մէկ հիւանով բարեկամիս այցելութեան:

Նախ պէտք է խոստովանիմ որ, մինչեւ այդ օրը, ես ընտառ պատենութիւն ունեցած չեմ Օրթագիւղ երթալու, և գասելով այնակղի ազգայիններու նկատմամբ լսուծներէս, կը կարծէի թէ մեծ ձգնաժամ մը պիտի անցնէի յաջորդ կիրակին. ուստի անբացարելի գժուարութեամբ ձեռք անցնելով Զալըգեան քերականութիւնը և 0լէնսօրֆը, մկայ նախազարասաւթիւններ ակնել, վաղուան ձամբորդութեան մէջ կատարելիք խօսակցութեանս համար: Գիշերուան ժամը վեցը զարկաւ և դեռ ես անզալդար կը կրկնէի.

— « Ա՞ր իցէ հայր քո :
 — « Ո՛չ կարեմ ըմպել զգինի :
 — « Ենա՛ս ժամ գնալոյ :
 — « Հայր իմ և մայր իմ ողջոյն տան ձեզ :
 — « Զի՞ եղեւ , զի ոչ մարդացածք լսել զհիանելութենէ քութիչ :

— « Թոյլ առւք ինձ անկանել յուղի , զի ձայնք չակաց նաւուն հասանին յականչս իմ : »

Քերականութիւնու ձգելուս պէս Օլէնաօրֆոն էր ձեռքինս :

— « Ո՞վ ունի իմ կօշի՛ռ . իր՝ ա մօն սուլիէ : Ժամը քանի՞ն է . Տե՛լ եօն է թիլ : Ի՞՛ ոսկիէ կոճակս ունի՞ք . այի՞ վու մօն պուրօն ս'ո՞ն : »

Եւ այսպէս մէկ կողմէն դրաբառ , միւս կողմէն ֆրանսերէն պատրաստած պահուս , անզգալարար աչքեր զցուեր են . սկսեր եմ քնանալ :

Ա՛խ , քանի՞ քաղցր էր այդ քունը :

Երազիս մէջ Օրթագեղ եմ զնացեր , ուր քառասունի մօն երիտասարդներ հաղուած ըստ վերջին նուսածեւութեան , քարափին վրայ կ'երթեւեկէին՝ զուտ ոսկեղարեան դրաբար մը խօսելով , մինչզեռ քիչ մը անդին նոյն թիւով նազերանէմ օրիորդներ Յարիկի սալոններուն յատուկ ֆրանսերէնով մը իրենց իահալը լը բացատրեն : Ասկեծաբուկ ծանրագին համազգեստ նազած կասապաններ իրենց աթուակին վրայ նստած Լեվանդ Հերալս կը կարդային անխօնով դէմքով . և ընտրեալ ժողովրդեան հոծ բազմութիւն մը կը չըջա . Պայէր ծովափին վրայ՝ ձկներու հետ կասակներ ընելով : Չկար բան . մը որ զահիկ ըլլար , անսարան մը որ հակաբանաստեղական երեւոյթ ունենար . կարծես յատկապէս ընտրեալ գասակարգի մը համար սուեդ-

ծուած էր այդ գիւղը , ուր ձկնավաճառները ու մըրգավաճառներն իսկ համալսարանական ըլլալ կը թուէին և սարընիներն ու մանրավաճառները անգամ , ոտանաւոր կ'ընէին իրենց սովորակութիւնը :

Տիկին մը որ պատուհանին եաին նստած Միւսէի « Այսատիանանք » լը կարդար ապակեվեղիր վեր առնելով հրեշտակային ձայնով մը կանչեց սապօնինին :

Ի զին քանի՞ գահէկանաց վաճառիք .

Կենդինարը կրետական աճառիք .

Սա զօննձին՝ չնայելով որ կանակի աճառին ծանրութեան տակ չէր կրնար քայլերը շիտկէ շիտակ փոխել , կանգ առաւ տիկինին առջեւ ու երկու քայլ ետ երթալէ մերջ գլււխով խոնարհութիւն մը ընելով պատասխանեց :

Շնորհ ունիմ մատուցանել զիմ յարդանս .

Տիկնոջէ՝ ոյր չեց յուեալ անարդանս .

Ատկա աճառին զինչ ինչ պիտոյ են մեղ բանք .

Գլուք է առնել յամենոյն ժամ նախերդան նք .

Տիկինդ բարի հաճեաց ի մեղ հրամայել .

Եւ ծառայիցս անկ է զշբաման ձեր կատարել :

Որչափ որ գիւղին գէպ ի ներսերը կը յառաջանայի , այնչափ հիացումս կը կրիւապակուէր և անարժան կը գտնէի ինքզինքս այդ հողին վրայ ոտք կոխելու : Ճոխտ թիւն մը , հարսաւթիւն մը , փառք մը , ողոզած էր ամբողջ գիւղը և փողոցներուն մաքրութիւնն ու ծառուղիներուն կանոնաւորութիւնը նոր վէրսալ մը կը պատկերացնէին աչքիս առջեւ : Բանի մը քայլ ևս և անա գիւթական ապարանքներու շարք մը , որոց սնգուսեաց վարագոյններուն ետենին նշանած ձոխութիւններս կ'առէցնէին զի՞ սովորական հաղուստներով գիւղին ներս մտայ ըլլալուս : Ճիդ մը կ'ընեմ դարձեալ

շողենաւը վազելու և, ո՞վ անբազգութեանս, . . . արթընցած ևմ երաղէս :

*
* / *

Ճամբորդութեանս պատրութիւնը չպիտի ընեմ, չ թէ անոր համար որ չեմ կրնար զրել թէ՝ «արեգակը մերձ էր միջօրէին», երբ հաւապեար ճամբաց տուաւ թիւ 40 շողենաւին՝ որ վասփորի շողենաւեարուն ամենազեղցիկն ու սրբնթացն է, հիւսիսային մելք սիւք մը կը հովանրէր ուղևորներու հոծ բազմութիւնը որոնք խսնուած էին տախտակամածին վրայ . . . , այլ մանաւանդ անոր համար որ այսպէս հազար անդամ կրկնուած բաներ զրելը պարզապէս աւելորդ կը համարիմ: Միայն սաշափը ըսեմ ուղևորութեանս համար որ, շողենաւին մէջն ալ Զալըզեան քերականութիւնս և Օլէնորֆս անբաժան էին ինձմէ:

Ու ամէն վայրիկեան կը կրկնէի: «Տիկին պատիւ ունիմ ողջունել զձեզ. Մատամ մէ լ'օկոն ըլ վու սալիւ . . . «Հովանոցս կորսնցոցի. Ֆէ եկարէ մօն բառաբրիւի», «Քանի՛ աւուրք են յորմէնետէ անկեալ կասի մանիմ»: «Ամէնքն ալ հանգիստ են բաց ի քրոջմէս որ կիրակի օրուընէ ի՞վեր քիչ մը անհանգիստ է. բուլը մօն երան պօն սանրէ, ենտէրք մա սեօն, իի և եօն բե ենիզգօք ըլ բուի տիմանւու: Եւ իմ այս անկազ ու անիմաստ խօսքերս լսողներ կործելով թէ խելքի պակասութիւն ունիմ, կամաց կամաց սկսան հեռանալ քովէս ու հեռուէն, շա'տ հեռուէն, քննել շրթունքներուս շարժումը, այնպէս որ շողենաւ մանելէս կէս ժամ վերջ չորս զիս մարդ մնացած չէր արդէն, բաց ի քանի մը հուժկու բեռնակիրներէ, որոնք զգուշութեան համար պահապահներն էին անդամներ, ու այս անդամները անդամներ էին անդամներ, ու այն ամէն խեղ ու կրակ թշուառները, որոնք ծովեղերքին աւազին վրայ շարուած, անդործ կը մրափէին: Քիչ մը անզին երկու կատապաններ անլուր հայնոյութիւններով վիրար կը բգքակին ու ձկնավահանելու լաճներ փողոցին մէջ կեցած իրարու երես ափզմ կը նետէին: Արդեօք սխա՞լ աեղ եկածէի, արդեօք աչշերս զիս կը խարէի՞ն, արդեօք սպառնէ՞ք մըն էր: Անկարելի բան էր: Օրթագեղը այսպէս չէր կրնար ըլլալ, անշուշտ ես սխալած ըլլալու էի: Վերջապէս կէս մը հաւատացեալ, կէս մը թերահաւատ հասաց փէս խալիպձիի խանութ մը:

Նով, և եթէ քիչ մըն ալ առաջ երթայի՛ պաշտօն ու նէին զիս կազել ու շողենաւին մէջ անհանոյ գէպքերու տեղի չտուլ: Իսկ ծառայականու, բոլորովին անուշաղիր չորս կողմու անցած զարձածներուն, անգաղար կը կրկնէի ու կը կրկնէի Օրթագեղի մէջ ըսկելիքներս, և ահա շողենաւը կանդ առաւ ու պօսացին . . . «Օրթագելօյ» . . . :

*
* / *

Եաւահատոյցին վրայ զեռ ոտք չկոխած սկսաց վնասել երազիս մէջ տեսած երթասարգներս և նաւզելանեմ օրիորդներս և ո՞վ յուսախարութեանս, ի՞նչ կ'ուզէք որ տեսնեմ անոնց տեղ, սեւցած, մրտած, գէմքով ածխալ սատանէր, աղնոտ բեռնակիրներ, կեղանուս քրջահաւաքներ, աղբակիրներ, զարսրկապորտներ, սինէլքորներ, և այն ամէն խեղ ու կրակ թշուառները, որոնք ծովեղերքին աւազին վրայ շարուած, անդործ կը մրափէին: Քիչ մը անզին երկու կատապաններ անլուր հայնոյութիւններով վիրար կը բգքակին ու ձկնավահանելու լաճներ փողոցին մէջ կեցած իրարու երես ափզմ կը նետէին: Արդեօք սխա՞լ աեղ եկածէի, արդեօք աչշերս զիս կը խարէի՞ն, արդեօք սպառնէ՞ք մըն էր: Անկարելի բան էր: Օրթագեղը այսպէս չէր կրնար ըլլալ, անշուշտ ես սխալած ըլլալու էի: Վերջապէս կէս մը հաւատացեալ, կէս մը թերահաւատ հասաց փէս խալիպձիի խանութ մը:

Վայ թշուառական, այս ի՞նչ փորձանք էր որ գլխուս եկաւ: Ֆէս խալիպձիին զրաբառը կամ ֆրանսերէնը ի՞նչ էր: անտարբերութեամբ մը բացի քերականութիւնս ու Օլէնորֆս, ու սկսաց թղթաբել, բայց ո՞վ կորանցուցերէր էր որ ես գտնայի ֆէս խալիպայց ո՞վ կորանցուցերէր էր որ ես գտնայի ֆէս խալիպայց:

նիւն գրաբառը . ուրիշ ճար չկար , բառ մը ստեղծելու էր , որ հոմանիշ ըլլար խալիպձիին , եկու տես որ ևս այնչափ խորունկ գրաբառ չէի գիտեր , բայց յանկարծ լոյս մը ծագեցաւ մաքիս մէջ , ու խալիպձիին խանթը մտնելով բաի .

— Տէ՛ր փակեղակաղապարատիպ , կամէ ինձ , հարց առնել ինչ զանէ ումեքէ :

— Պատսանա՛ , Մօշոն , բառ խալիպնին , խոսքը Հրեայ լուստրաձիի մը ուղղելով , կալիպա սինեոս սիզուէն օլմալը , նէ՞ սէօյլէափիյինի անլաեամահօրում , պագ նէ՞ իսթէյօր :

Սովորական լեզո՞ւ , ա՛նկարելի բան էր որ մարդ Օրթագիւղի մէջ հասարակ մահկանացուներու լեզուովը խօսեր . լածիս հաւատալու չէր գար , և քիչ միաց որ խալիպնին վիզը պլլուէի՞ եղրայր ենք մենք՞ կանչելով : Որովհեան չք կրնար երեակայել թէ ինչե՛ր քսչեցի շարաթ օրուընէ ի վեր , մինչև որ կարող եղայ չորս ու կէս լսու զոց ընել , ֆրանսերէնէն ու զրուառէն , և ո՛վ կ'երաշխաւորէր որ մինչև երթալիք անդու չմոռնայի արդէն սորվածներու , և կամ խալիպնիին խանութը պատահածին նման չպատահէր լսու մը , որ ոչ գրաբառ ունենար և ոչ ֆրանսերէն : Ծաղրելի ըլլալէ աղատելուս ուրախութիւնը , յաղթեց յուսուխարութեանու : Վշտին և Մօշոնին առաջնորդութեամբ ուլսանք յառաջանալ դէպ ի եէնի Մահալլէ :

* *

Ո՞ւր են համալսարանական ձկնալածառներն ու մրգավաճառները :

Ո՞ւր են սալայատակին վրայ թէ թէի տուած ձեւ մող զոյզերը :

Ի՞նչ եղան դիւթական ապարանքներն ու ծառուղիւները :

Ո՞ւր փախոն Ոսկեդարեան լեզու խօսող գրագէտաները :

Այս հարցումները ինքզինքիս ուղղելով , մէկ կողմէն ձամբաս կը շարունակէի և միւս կողմէն ամէն կարելի եղած զգուշութիւն ձեռքէ չէի ձգեր , շուկային երկայնութեամբը՝ խանութներուն վեղկերէն կախուած չիրօզի իւղերէն վրաս չաղտուաելու համար : Ամրամներու , Եվլիներու , Խայբիներու , Պօխորներու ստուար բազմութիւն մը կը վիստար մեր ձամբուն վրայ , և մինչեւ Տէրէ իչի չանդիպեցայ գէթ մէկ անձի մը , որ երեակայութիւնու իրականացնէր :

Տէրէ իչի . ո՛վ պիտի յանդգնէր յուսալ որ Օրթագիւղի մէջ Տէրէ իչի անուամբ տեղ ըլլար . շա՛տ շա՛տ Զորահովիս կամ Զորամէջ կրնար ըլլալ այգպիսի տեղի մը անունը . սակայն արդար ըլլալու համար պարախմ խոստվանիլ որ երկար պողոսայ մը կայ Տէրէ իչի անուամբ , որուն վրայ ձգուած է Պրուքինի կամաւրջին նման . . . տախտակէ հոկայ կամուրջ մը , կամուրջ , որ կրնայ ութերորդ հրաշալիք համարուիլ , եթէ մարդ չահարեկի վրայէն անցնելէ :

Որովհեան սակարկութիւն ըրած չէի առաջնորդիս հետ , բարեխողմ Մօշոնը ձամբան երկնցնելու և քանի մը վարա տեղի փրցնելու դիտաւորութեամբ ծամածուս փողոց , մանուածապատ ակիւն , կիսափուլ չէնք , անելանելի զատիվեր չէր թողուր ուրիշ զիս չանցնէր և շես որ , առաջ տասը վարա տալով զործը լինց ել կը խորհէի , ամէն անգամ սր փողոցի մը ծայրին հաս-

նէինք՝ մտքիս մէջէն պարզեին սակը կը բարձրացընէի, և միանգաւմայն զոհ կը լլայի որ Օրթաղեղը իր խլութեամբը կրնայի ուսումնասիրել կամ իմաստափրել, եթէ մարդ կրնայ իմաստափրել Օրթաղեղի փառցներուն մէջ :

Ճամբան կ'ուզէի խօսքի բանուիլ անզացիներու հետ, սական այս անգամ դրաբանն ու ֆրանսերէնը չէին որ կ'ահարեկէին զիս, այլ Հրեաներու խօսնձ լեզուն, որմէ բառ մը խոկ չէի հասկնար :

Քանի՛ քանի՛ անզամներ զզջացած էի արդէն, այս հիւանդանուի ձախող գաղափարը յղանալուս, ասկայն Մօշոնին հետքը կորսնցնելու երկիւզու, միջոց չէր ձգեր ինձ, ոչ զիդի և ոչ անզաշաւի, այլ առանց ի նկատի առնելու թափած յորդ ջրախնջու, կը փութայի բլրակէ մը գեղի վեր մազլցիլ : Քիչ մը եօ, և ահա անսարանը կ'աղնուանայ, բլրակին վրայ կը ընդհանրուի շքեր տուներու շարօ մը, որուց մէ մէկին առջեւ կանգ առնելով Մօշնը ըրթունցներուն մէջէն կը մոլայ,

— իշտէ եւլավու...

Սւելորդ է կրկնել թէ Մօշնի պարզեին սակը առար փարայէն մինչեւ հարիւր փարայի բարձրացած էր, զոր գրապահների մեկնեցաւ, և եօ բարեկամիս առնը գանձն ներս մասյ, որ, աւաղ, այսօր գրեթէ գոցուած կը մնայ, բազգին մէկ քմահաճայզովլը ... :

ՔՅՈՒՄ



ՓՈՔՐ ԴԱՎԼԵՆԹԱՑՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ

Ի ՊԵՏՍ ՏՊ.08 ԵՒ ԶԱՓՍՀԱՍՆԵՐՈՒ
(ՖՐԱՆՍԵՐԷՆԻՆ ՀԵՏԵԽՈՂ.ՅՈՒԹԵԱՑՔ)

Ա.

ԵՎՆԵՐԻ. ԿԵՐԵՎՈ, ՊԱՌԻՆ,
ՆԱԽԵԿԻՉՈՒԹՈՒԹԻՒՆ

Նախ պէտք է ըսեմ որ շատ մը պատճառներով նախընարկիլի է երբեք զաւակ չչինել. բայց երբ մարդ այդ ակարութիւնը կ'ունենայ, արդարութիւնը կը պահանջէ որ ընդունի անոր բոլոր ցաւալի հետեւանքները ու հանգատութեան, բարեկեցութեան և ասող ջութեան ամէն երաշխիք ընծայէ այն զժբախտներուն որոնց կեանք առւած է զաւաճանօրէն :

Ամէն բանէ առաջ ծնողքներու ամբողջ ուշագրու-

թիւնը պէտք է կեդրոնանայ սահնառուի մը ընտրութեան վրայ . աշխատելու է որ սահնառուն իգական սեռուն ըլլայ ու գիւղերէ եկած ըլլայ ուր օղը նուազ ապականուած է քան մեր մեծ քաղաքներուն մէջ : Առողջարար ու առաս սնունդ մը պիտի տրուի անոր օրուան որոշ ժամերուն :

Պէտք է արթնամտոթեամբ հսկել անոր արտաքին յարաբերութիւններուն վրայ , որովհետեւ սահնառուներու մեծ մասը շատ անգամ կը հմայուի դրացի տուներու խոհարարներուն կամ ծառաներուն ձաղատ գլուխներէն :

Կուռնքը շատ կարեւոր գործողութիւն մըն է զոր պէտք չէ անտեսել ո՞և և է պատրուակով : Կարելի եղածին չափ զգուշանալու է աղոց Ամրակումի , կիրակոսի և թագոսի նման անուններ տալէ , որոնք ապագային կրնան անհաճոյ կատակներու տեղի տալ : Յովսէփի անունն ալ շատ յարմար չէ , Յովսէփ Գեղեցիկի և Մարիամի խօսեցեալին Յովսէփին չուզած կրաւորական դերերուն պատճառով : Սգաթանգեղոս , Փաւստոս ևն . անուններն ալ նորոյթէ ինկած են . ասիկա ըսել չէ սակայն թէ ծնողքները թծախնդրութեան մէջ այնչափ առաջ պէտք է երթան որ առանց ահունի ձգեն տղաքը :

Երբ տղան կաթէ կարուի ու ակռայ հանէ , պէտք է սկսիլ քալել , վաղել են . սորվեցնել անոր : Կարգ մը ծնողքներ խղճմառութիւնը այնչափ առաջ կը տառնին որ մինչև իսկ թոչիլ կը սորվեցնեն իրենց աղոց , բայց ասիկա վտանգաւոր խաղ մըն է . որովհետեւ տղաք կրնան իրենց տան վերի յարկէն մինչև փողոց թռչելու փորձ մը ընել ու սալայատակին վրայ ստանալ իրենց առաջին և վերջին բարենիշները :

(Ֆանօր .— Եթէ տղան առանց ոտքի ծնի , պէտք

չէ ջանք թափել որ անպատճառ քալել սորվի . ընդհակառակը ուրախ պէտք է ըլլայ որ աղան զինուորութենէ զերծ պիտի ըլլայ :)

Շատ փափուկ զաղափար մը որ անմիջապէս ետք կը ներլայանայ ծնողքներու հանձարեղ միտքը , իր մայրենի լեզուին առաջին թոթովանքները սորվեցնելու փափաքն է — բարա , մամա , ըմպու , տահտահ , եակա . են : Հայրենասէր Օսմանցիներ պատրաստելու համար , պէտք է ամբէնէն առաջ պաշտօնական լեզուն սորվեցնել տղուն :

Երկու գաւառացի ամուսիններ կը ձանչնամ որոնք ամբէն ջանք թափած էին խօսիլ սորվեցնելու համար իրեց զաւկին : Աւա՛զ , թափուած բալոր ջանքերը անուգուտ մնացած էին : Տղան երբ տասնըմէկ տարու եղաւ , տակաւին չըր յաջողած ապացուցանել թէ լեզու ունի . և սակայն պէտք էր դպրոց գնել զինքը : Ծնողքը , ձարահատ , բժիշկի մը զիմեցին : Երբ իմացան որ իրենց զաւակնի ծնէ խուլ և համբ էր , իրենց ուրախութենէն քիչ մնաց որ խենթեհային :

Եթէ պատահի որ ձեր զաւակը աղջիկ մըն է , երբեք մի յոդնիք անոր խօսիլ սորվեցնելու համար . սորվեկան կրնաք վստահ ըլլալ որ ուշ կամ կանուխ խօսիլ պիտի միսի , ու անտահնելի տեսակէն :

Երբ աղան 6-7 տարեկան ըլլայ , երբ ա՛լ իր մարմինը քիչ շատ կազմուած է ու իր պղտիկ թոքերը չնչելու համար մաքուր օղ կը պահանջեն , սովորութիւն է որ դպրոց կը զրկեն զայն , որպէսզի փայտէնատարաններուն վրայ շարաթը երկու տափատ և աշշեցնէ :

Այն տեսն կը սկսի ուսուցիչին գֆուարին գործը , քաղաքակրթութեան այդ քաջարի մշակին որ , ամսա-

կան 150 դրչ. փ փոխարէն մինչեւ յետին գիւղերը կ'երթաց իր մանկալարժական կենդանի ձայնը տանելու — բէն — այր բա, բէն — ինի բի, բա — բի . . .

Բ,

**Աւակերտին պարտականութիւնները
ուսուցին հանդեպ**

Աշակերտը պէտք է յարգանք ու հնագանդութիւն ցուց տայ ուսուցչին հանդէպ : Պէտք չէ մռանայ բնաւոր անոր գործը համակ անձնութիւնը ու զոհողութիւն է . լու պէտք է դիանայ որ եթէ ուսուցիչը պանքայի անօրէն կամ ծերակուտական ըլլալու անդիքն սիէս պզափկ վայրենիները կրթելու տաժանելի գործը ստանձնած է, պատճառը այն է որ . . . ձեռքէն ուրիշ գործ չի գար :

Աշակերտը պէտք չէ ուեէ առարկութիւն ընէ ու սուցչին հրամաններուն դէմ, ո'րքան ալ իսկը դէմ քանիք ըլլան անտնք, ու միշտ պէտք է համակարծիք ըլլայ անոր, նոյն իսկ եթէ ան ուեէ կարծիք չունենայ :

Ուսուցին հանդէպ աշակերտին վարմունքը պէտք է ըլլայ յարգալիր ու քաղաքավար : Պէտք է զգուշանայ քննադատնելէ անոր սրաէնկօթին կտորուանքը, զլսարկին եզերքի իւղերը, քիթին ձեր, ևն . . Ազատ է անլսելի ձայնով այդ տեսակ զիսովութիւններ ընելու, բայց երբ նոյն բանը կրկնէ լսելի ձայնով, ըրածը անկրթութիւն կ'ըլլայ :

Աշակերտին խստիւ արգիլուած է ուսուցչին ծաղրանկարը շինել, նոյն իսկ գծագրութեան դասի տակն :

Ուսուցչին կոնակը կտորիմոլիկէն՝ գրել նոյն իսկ գեղագրութեան դասի ժամանակ :

Կենդանիներու ձայները կեղծել, նոյն իսկ կենդանութեան դասին միջոցին .

Օձափր գունուեր շինել, նոյն իսկ քիմիագիտութեան գտուերուն ատեն :

Եւ վերջապէս, գլխու հարուածներ տալ անոր փորին, նոյն իսկ մարմնամարզի դասերու ատեն :

Ֆ,

**Ուսուցին պարտականութիւնները
աւակերտին հանդեպ**

Ուսուցիչը պէտք է հաստատ ու հայրական վերաբերում մը ունենայ իր խնամքին յանձնուած պատանին հանդէպ, առաջին յանցանքի ատեն պէտք է մեղմութեամբ յանդիմանէ զայն ու խստութեան պէտք է դիմէ միայն այն ատեն երբ հաշտարար բոլոր միջները սպառած է :

Ուեէ պատրուակով պէտք չէ կտառսկէ աշակերտին նետ ու պէտք չէ զայն հանրային զրօսարաններ տանի :

Պէտք չէ անոր նետ քաղինու երթայ, նոյն իսկ պիլարու սորվիցնելու համար անոր :

Պէտք է զգուշանայ չափազանց մտերիմ ըլլալէ աշակերտուներուն, ու պէտք չէ անոնց մօրը կամ քրոջը քարե ղըկէ :

Ուէ պէտք է զրամ փոխ տայ անոր, ո'չ ալ զրան փոխ պէտք է առնէ անկէ :

Պէտք չէ քաղաքականութեան մասին վիճաբանի հետը :

Վերջապէս պէտք չէ իր աշակերտին ընտանիքին վրայ անհամ կատակներ ընէ . ընդհակառակը երբ աշակերտին հայրը իրը զող բանարկուի , պէտք է միտթարէ զայն ըսելով , «Եշխարհի մէջ գէշ արհեստ չկայ» . գէշ արհեստաւորներ կրն միայն :

389

Մաերութիւն , հնկուս , վարէ

Աշակերտը պէտք է խնամք տանի իր անձին , և պարզ ու վայելուչ հագուստով պէտք է ներկայանայ գասարանին մէջ : Պէտք է գգուշանայ շատ շքեղ հագուստներ կրելէ ու հասր' 30 դրանոց քրավաթներ գործածելէ , որպէսզի ուսուցիչը պատիկ չմնայ իր քովը : Բայց , հակառակ ծայրայելութիւնն ալ այօպանելի է : Օրինակի համար ծիծաղելի բան պիտի ըլլար տանց տափասի գասարան երթաւ :

Կարգ մը գոլրոցականներ իրենց սովորութիւնը ըրած են կազմաբին մէջի մէլանը խոնել երբ ծարսոնան : Այս սովորութիւնը կրկնապէս միասակար է . թէ՛ աղոց ստամոքսին կը միասէ և թէ՛ գոլրոցին պիտածէին :

Աշակերտանները երբ զմելիով մը սեղանին վրայ իրենց անունը փորադրեն , և կամ թէ վասած թողթի կատրի մը ծայրը ուսուցչին պատկերը փակցնելով առաստաղին նեան , աւելի քանդակագործութեան և ուրիշ արտեսաններու մէջ իրենց անեցած ընդունակութիւնները ցոյց տուած կ'ըլլան , քան թէ իրենց ան կրթութիւնը . այս պատճառով ուսուցիչները պէտք է ամէն կերպով քաջալերեն զանոնք :



ՏԻՐԱՅՐ ՎՐԴ .

ՄԵԾՆ ԲԱԲԵՐԴԻ ... ՓՈՔՔԻԿ ԱՌԱՋՆՈՐԴՔ

Ուսուցին հագուստը պարզ ու անպահոյք պէտք է ըլլայ : Նախընտրելի է որ ու հագուսի , ձերմակ ժիշտ ու ձերմակ փողկապ կրէ : Անվայել է կանանչ ուստէնկօթ , ծակ կօշիկ կամ իւղոս ֆէս զործածեր :

Ուսուցիչը զբօսանքի առեն պէտք չէ պիրտինպիր կամ պէնտէ խաղայ աշակերտաներուն հետ , որովհետեւ այդ կերպով իր արդուղարդը կ'աւրուի , ինչ որ իր յառաջդիմութեան կը միասէ :

Ե

Ուսուցիչներու յարաբերութիւնները
աւակերտներու ծնողիններուն հետ

Փոքր քաղաքներու մէջ ուր ամէն մարդ զիրար կը ճանչնայ ու մէկլթէկու առւն կը յաճախէ , ուսուցիչները կը նկատուին բնակչութեան էլիթ մասը , կ'ընդունուին ամէնէն բարձր ընաւանիքներուն մէջ ու ճաշի կը հրաւիրուին իրենց աշակերտներու ծնողքներուն կողմէ :

Այս ճաշերուն միջոցին ուր խօսակցութեան նիւթը տղուն ապագան կը կազմէ ընդհանրապէս , ուսուցիչները պէտք է մեծ վերապահութիւն ցոյց առն ու ցուրտ իրականութիւնը միացնեն սիրալիր քաղաքավարութեան : Եթէ տանուտէրը դպրոցական տարեշրջանին մէջ իր գաւկին ըրած յառաջդիմութիւններուն մասին հարցումներ ուղիւ , ուսուցիչը անվայել բան մը ըրած կ'ըլլայ երբ յայտարարէ իր շրթունքներէն կախուած փակուն ու որոճացող կոչնականներուն առջեւ : ԱՄիրելի ու վեհանձն կոչնատէր , դառն ձշմարտութիւնը անդութ պարտականութիւնը կը դնէ իմ վրայ

Հրագարակով յայտարարելու թէ ձեր որդին որուն վրայ այնքան փայլուն յոյսեր գրած էք , ապուշ ու անսովոյ էսկին մէկն է : Այս գրբախտ անբանը բացարձակապէս անկարող է մասւորական ուեէ աշխատանք կատարելու , և եթէ կ'ուզէք որ բարեկամական խրատ մը տամ ձեղի , պիտի խնդրեմ որ ձեր որդին դաշտերը դրկէք կովարածութիւն ընկլու , միակ գործը որով կրնայ պարապիլ յաջողապէս :

Երկակայեցէք այն դէմքը , զոր հայրը , որդին ու փայլուն կոչնականները պիտի շինեն այս խօսքերը լունով :

Միւս կողմէ , ձախող բան պիտի ըլլար եթէ ուսուցիչը հիացումով յայտարարէր .

ԱՄիրասուն պատանի՝ որ օժտուած էք քաղաքացիական ու բարոյական ամէն առաքինութիւններովը իմ գիտութիւնս անկարող գարձած է այլևս իր լոյսը դրկելու ձեղի , որովհետեւ գուք ալ նոյնքան բան զիտէք , եթէ ոչ աւելին , որքան ձեր ծերուկ ուսուցիչը : Ամէն ամէն առեմ ձեզ , զուք օր մը ձեր քաղաքին փառքը և ձեր յարցելի ծնողքին հպարտութեան առարկան պիտի ըլլար : Ամէն :

Ո՛չ ոք պիտի խարուէր այդ փառքերէն :

Խակ երբ ծնողքը ուսուցիչին պաշտօն յահնձնէ յատուկ վճարումով մը մասնաւոր գասեր տալու աշակերտին , պէտք չէ շատ իշնայ ուսուցիչին վրայ՝ զինի մասին համաձայնելու համար , որովհետեւ ան ապահովագրութ պիտի ընդունի , որպէսզի մասնաւոր գասերուն յասկայուած ժամերը պիտարայի նուիրէ ու թողու որ աշակերտն ալ փողոցները պիլիտ խաղայ : Խղճամիտ մարդոց համար այս ձեր կրնայ անազնիւ նկատուիւ :

2

Ընդունակութիւններ պահ և օգտագործել
առակերտին բավ:

Ծնողքները պէտք է ուսումնասիրեն իրենց զաւակներուն ընդունակութիւնները, որպէսզի զանոնք առաջնորդեն գէտի ի այն ասպարէզը ուր այդ ընդունակութիւնները ամէնէն աւելի հաւանականութիւն ունին զարգանալու:

Եթէ հայրը զիտէ որ իր տղան յաճախ ժամերով կը խօսի առանց բան մը ըսկելու, ովէտք է վայրկեան մը անդամի իվարանի այդ չքնաղ յասկութիւնները զարգացնելու, որպէսզի օր մը իր տղան երեսփոխան ընտրել առաջ իր զատառէն:

Եթէ աղան մասնաւոր հակում մը ցոյց տայ ստախօսութեան ու խարեւայութեան համար, դիւանադիւտութեան ասպարէզը պատրաստ է դրկաբաց ընդունելու գինք :

Եթէ տղան բարոյական ամէն յատկութիւններէ զուրկ է բոլորավիճ, ո'չ մէկ պատճառ կայ որ անկաշտ գատաւոր մը ցպառնայ օրին մէկր :

Եթէ աղան գպրցին մէջ իր երեսին կաշին հասուցնելու աշխատած է միայն, լու լրաբեր մը կրնայ դառնալ:

Եթէ տղան անօթութեան գիմանալու իր կարողութիւնը փորձելով անցուցած է իր զպրոցական տարինքը, չաս դիւրաս կրնայ յաջողիւ գերասանութեան մէջ:

Եթէ գպրոցական գրասեղաններուն մրաւ իռ ան.

ցուցած տարիները ոչ մէկ կարողութիւն գարզացուցած
են իր մէջ, ծնողքը կրնայ վստահ ըլլալ որ տղան
ամէն ասպարէզի մէջ պիտի յաջողի ու օր մը երկրին
մէծահարուստներէն մէկը պիտի դառնայ:

Վերջապէս, եթէ տղան լաւ հոտառութիւն ունի,
որսորդ-պինուոր դաւնալով ամէնէն աւելի կրնաց յա-
ջողիլ :

15

ԳՐԵԼ - ԿԱՐԴԱԼ

Սոլորտմիւն է որ զբել սորվեցնելէ առաջ, կարգավոր կը սորվեցնեն աղուն, ու ո՛չ մէկ բան աւելի տրամաբանական կը թուի երբ լաւ մը ուսումնասիրենք խնդիրը :

Ընթերցման հիմք այբուբէն կը կոչուի :

Տառերը կը բաղկանան գլխագիրներէ և բոլորացիրներէ։ Գլխագիր կը կոչուին այն տառերը որոնք բոլորացիր չեն, և փոխադարձաբար։ Տառերը ուրիշ ձևով ալ կը բաժնուին։ Ճայնուորներ ու բաղաձայններ։ Զայնուոր տառերն են ա ե լ ի ո ւ օ։ Միւս բոլոր տառերը բաղաձայն են։ Գիրերը իրարում միանալով կը կազմեն վանկեր, յետոյ բառեր, յետոյ խօսքեր, յետոյ էջեր, յետոյ հասորներ և աւելի ետք մասենագարաններ կամ գրասուններ։ Երբ աղան այս կանոնները գոց սորվի, կարգալ գիտէ։

Բայց գրել չգիտեր տակաւին :

Տղուն գրել սարվեցնելու համար, պէտք է նախ դրասախակի մը վրայ կաւիճով գիծեր շինել տալ անոր, յետոյ նոյն բանը կրկնել գրիչով ու թուղթի վրայ, Երբ տղան վարժուի անոր, գրել սորված կ'ըլլայ : Մնացածը ժամանակի ու վարժութեան խնդիր է :

Բ.

Ո Ւ Պ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն,

Աւղղագրութիւնը ուղիղ, այսինքն քերականական կանոններու համաձայն գրելու արուեստն է :

Վերջին պահուն կը լսենք թէ ուղղագրութիւնը չնշուած է Մերուժան Պարսամեանի կողմէ : Մեր արւած կանոնը ուրեմն պատմական կարեւորութիւն ունի միայն :

Թ.

Ք Ե Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Քերականութիւնը լեզուները կառավարող օրէնքներուն համաձայն խօսելու կամ գրելու արուեստն է :

Տարեցյը մամուլի յանձնելու պահուն կ'իմանանք թէ թերթերը միաձայնութեամբ որոշած են յունուար 1էն սկսեալ չնշել քերականութիւնը: Մեր արւած կանոնը զուտ պատմական կարեւորութիւն մը կը ստանայ ուրեմն :

Թ.

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Պատմութիւնը շարայարութիւնն է այն դէպքերուն որոնք չեն մուցուիր: Այսպէս Զրադանի հրդեհը և Յւրդ յօդուածը պատմութեան մաս չեն կազմեր:

Լաւ օսմանցիներ պատրաստելու համար գպրոցներուն մէջէն պէտք է չնշել Հայոց Յունաց ևն. պատմութիւնները ու միշտ օսմանեան պատմութիւն աւանդել :

Օսմանեան պատմութիւնը կը սկսի Սուլթան Օսմանին և կը հասնի մինչեւ Խթթիհատի ափրապեսուաթիւնը: Այս երկու դէպքերուն միջն նշանակուլի բան մը չէ պատահած, բացի պօյքօթի ներազեռնէն :

Սակայն կարելի է միտք պահել ֆաթիհի, Սուլթան Մահմետափ, Սուլթան Սէլիմի և Սուլթան Համբարձուափի անունները: Թուրքիոյ մզան պատել աղմներուն մէջ նշանաւոր են հետեւալները որոնք օսմանեան անունը միշտ բարձր պիտի բանեն, Այ-Սթէֆանոյի հակատամարտը, Թաշքըլալի գրաւումը, հակաւստրիական պօյքօթը, հակախտալական պայքարը, ևն :

Մանկալարժական խորունկ պատճառներով պէտք է վարժարաններուն մէջէն չնշել միջին գարու պատմութիւնը, որպէսզի աշակերտներէն միջնազարեան բրածոներ չպատրաստուին:

Պ.Ա.

Ա Ծ Խ Ա Բ Հ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Աշխարհագրութիւնը երկրիս ու անոր բաժանուածներուն կարգագրութիւնն է:

Աշխարհագրութիւնը խաբէական գիտութիւն մըն
է որ միշտ կը փոխուի երկրախոյզներու քմահաճոյքին
համաձայն, երբ անոնք նոր երկրամասեր առելցնեն
աշխարհի ծանօթ մասերուն վրայ, իբր թէ գտնուածը
քիչ ըլլար ու նոր երկիրներու պէտք ունենար մարդ-
կութիւնը: Քրիստովոր Գոլոմպոսի, Յուքի, և ուրիշ
Ծովահեններու օրինակը կը բաւէ մեր ըստը հաստա-
տելու համար:

Ո.Բ.

Տ Ի Ե Զ Ե Ր Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Տիեզերագիտութիւնը բնական աշխարհին նկարա-
գրութիւնն է:

Տիեզերագիտութիւնը գիտութիւն մըն է որ լե-
ցուն է անակնկալներով: Երիկոնը կ'արթնաք հաս-
տատապէս համոզուած ըլլալով որ երկիրը անշարժ է,
հետեւել առառն թերթերը կ'իմացնեն թէ երկիրը
դարձած է: Հաւասարիք բան չէ:

Ո.Բ.

Թ Ո Ւ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ի Գ Ր Ա Հ Ա Շ Ի Ւ

Թուաբանութիւնը չոր ու ցամաք գիտութիւն մըն
է որուն կանոնները սակայն անխախտ ու անվիճելի
են: Թուաբանութիւնը, աշխարհագիտութեան և տիե-
զերագիտութեան նման երկրախոյզի մը կամ գիտունի
մը քմահաճոյքին կախուած չէ:

Թուաբանական չորս գործողութիւններն են՝ գումար

հանութ, բարձրապատկութիւն և բաժանում: Պէտք է
նոր առաջիլ որ աշակերաները գպրոցին մէջ չորս
գործողութիւնները միևնույն ժամանակ չկատա-
քեն, այլ առանձին ասանձին, որպէսզի կարելի
ըլլայ այս կամ այն գործողութեան մասին աշակերտին
ցոյց տուած ընդունակութենին դատել անոր ապագան:

Այսպէս, այն աղաքը որո՞ք ճաշարանի կամ գա-
քիջրատա՛ մէջ կառուն պիտի ըլլան, ուն եւանդով
կ'աշխատին գումարի:

Աշանք որ ապագային փաստաբան, միջնորդ կամ
քահանայ պիտի ըլլան, հանումի մէջ շատ ճարպիկ
կ'ըլլան:

Բարձրապատկութիւնը ո՛չ մէկ զաղանիք կ'աւնենայ
այն աղոց համար որոնց վիճակուած է տուն—տեղ
կազմու, գործազրելու համար երկնային պատուիրանը
«աճեցչ» և բազմացարուք:

Եւ վերջապէս եթէ տեսնէք աշակերտներ որո՞ք
քաժամանութ ընկելու եսեւէ են, միշտ համոզուած եղիք որ
քաղաքին մէջ զործիչներ պիտի ըլլան անպատճան:

Գրանոչիւը գիտութիւն մըն է ուր թիւերուն անդ
գիրեր կը զբուին: Այսպէս եթէ «15» ըսենք՝ թուա-
բանութիւն ըրած կ'ըլլանք: Խոկ եթէ «ր+ գ+ թ+
լունք» զրահաշիւ ըրած կ'ըլլանք:

Ո.Բ.

Ե Ր Կ Բ Շ Ո Ւ Փ Ի Թ Ւ Խ Ա

Երկրաչափութիւնը գիտութիւն մըն է որուն հը-
պատակն է գիծեր, մակերեսոյթներ ու ծաւալներ չափել,

Կիկօփ Տարեցոյքը

Երկրաչափութիւնը ծիծաղելի գիտութիւն մըն է :
Այս բայրը ահառ թիւնեւերը որանք երկրաչափութեան
մէջ ցոյց կը արուին իրուև անվիճելի ծշմարանութիւններ
կրնան հերքուիլ հասարակ արամար սհանթեամբ :

Քանի մը օրինակներ տար :

«Ուզիդ գիծը կէտէ մը ուրիշ կէտ մը երթալու տւ-
մէնէն կարձ ձամբան է» կ'ըսէ երկրաչափութիւնը : Այս
բացարարութիւնը ոչ միայն ուզիդ գիծին մասին շատ
տարատմ գաղափոր մը կուտայ միայն, այլ բացորդա-
կապէս սխալ է :

Այսպէս Յերաբէն Բումէլի — Հիսոր երթալու համար
երկու ձամբայ կոյ, ցամբոքի ձամբան որ Շիշլին ու-
զիդ գիծով Բումէլի — Հիսոր կը տանի, ու՝ Կալաթիա-
իչնելով Հիսորի շոգենաւը ատանելու ձամբան որ հինգ
անգամ աւելի երկար է քան առաջինը : Արդ, քանի որ
ուզիդ ձամբան ամէնէն կարճն է, ինչո՞ւ համար շողե-
նաւով աւելի շուտ կը հասնիմ Բումէլի — Հիսոր, քան
թէ Շիշլին մինչև Հիսոր քալելով :

Աս եղաւ մէկ :

«Յեկեալ գիծը, կ'ըսէ երկրաչափութիւնը, բաղ-
կացած է ուզիդ գիծերէ» : Այս բացարարութիւնն այն-
պէս կարելի է հետեւնել որ ուզիդ գիծը բեկալ գի-
ծերէ կաղմուած է : Մինչդեռ հակառակն է :

Աս եղաւ երկու :

«Կոր գիծը, կ'ըսէ երկրաչափութիւնը, գիծ մըն է
որ ոչ բեկեալ է և ոչ ալ ուզիդ» : «Թուրքերն այն աղքն
են որ ոչ Հայ են և ոչ ալ Յուղն, ըսելու պէս բան մը :

Աս եղաւ երե՞ք :

Նկատեցէ՞ նաև որ այս գիտութիւնը որ գիծերու
գիտութիւնն է, ուեէ առնչութիւն չունի հետադրական
գիծերուն, երկաթուղիի գիծերուն, կնոջ մը գիմագի-
տերուն, չեմ :

Յ. Ե.

ԲՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ, ՏՈՐՈՒԱՆԻԹԻՒՆ

Բնագիտութիւնը գիտութիւն մըն է ուր կը խօսուի
մարմիններու յատկութիւններուն, ի՞չպէս նաև այն
երևոյթներուն վրայ որոնք կը պատահին անոնց մէջ,
առանց անոնց բնութիւնը փոխելու : Այս մասին եր-
կարօրէն պիտի խօսինք ուրիշ գիրքի մը մէջ :

Տարբարանութիւնը գիտութիւն մըն է որ կը խօսի
մարմիններու իրարու վրայ գործած ազգեցութեան և
անոնց հետեւանքներուն վրայ :

Այսպէս, երբ մէկը բառնցքի հարուած մը ընդունի
աչքին ու հոն կապոյտ մը առաջ գայ, անիկա տարբա-
րանութիւն է :

Մէրն ալ ահասկ մը տարբարանութիւն է :

Յ. Զ.

Գ Ր Ա Բ Ա Բ

Ինքզինօքը գրաբարագէտ ծախելու համար պէտք
չլայ բնու գրաբար սորված ըլլալու : Կը սաւէ միայն
Աւետարանէն քանի մը խօսք զաց ընել, պէտք եղած
տեղերը զարծածելու համար :

Այսու հանգերձ պէտք է զգուշանեալ սիրուհիիդ հետ
խօսելու առեն անոր ըսելէ :

«Ար համբերեսցէ՝ սպանեալ կերիցէ» :

Յ. Հ.

Ա Ս Պ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Աստղաբանութիւնը գիտութիւն մըն է որ կը խօ.

• •

Ամիսիելով մեր լսածները, կ'եղակացնենք թէ
մանկալարժական այս վտար գասընթացքը զիսու-
թեան ունայնութիւնը կ'ապացուցանէ յատակ կերպով։
Ասկէ զատ կը սորվեցնէ մեզի թէ խելացի մարդիկը
պէտք է մասւորական ամէն աշխատանքէ խռափին,
մահաւանդ որ ձևես գիշերները՝ կարդալու և գրելու
համար չեն եղած, այլ բօքն խաղալու և պարահանդէս
նուագահանդէս—թատրոն երթալու համար։ ԱՄԷՆ։

Նմանողաբար՝
ՏՈՒՓԱՌ



ԶԵՆՈԲ ԻԲԵՔՃԵԱՆ

ՀԱՅ ԼՐԱԳՐԱՎԱՀՈՒՆԻՐՈՒ ԽԵԽՈՒՆՆԵՐԻՆ ՄԵԿԻ
Հիմնադիր Արտօնիւի Կրթասեփացին ու պատոճի Դաշտութիւն
Եռուձունին

ԿԱՐԵԽԱՋ ԶԵԿՈՒՑՈՒՄ ՍԸ

Յ—Յ—Յ։ Ամիսիենցի՝ Գաւառսական կեանքէ երկու
կառակերգութիւններ պարունակող՝ “Ծիծաղներ” անուն
գրքոյկը որ հակասակ բազմաթիւ օրինակ տպագրուած
ըլլալուն այժմ հազիւ 7—800 օրինակ մնացած է, կը
յանձնարարուի չունեցողներուն անպատճառ զնել։
Գի՞նն է 2 զր։։ Կեղանասեղի Ստ. Ա. Քիւրք-
ճեան, իգտամ խան թիւ 36։ Դիմել նաև հայ գրա-
վաճառներուն։

ՏԾՔՅՈՐ Յ. ՈՒՂՈՒԽԻՇԱՆ
ՄԱՍՆԱԳԷՏ ԲԺԻՇԿ ԳԱՂԱԿԱՆ ԱԽՏԻ

ՄԵԿ ԱՆԳԱՄԵՆ ԲՈՒԺՈՒՄ

Ամէն անոնք որ կը տառապի՞ն Գաղղիական հիւանդութենէ, բայսը անոնք որ ծննդական զործարաններու վերաբերեալ զանազան հիւանդութիւններ ունին, և անոնք որ կ'ուզեն վերջնականապէս ու արագ կերպով բռնժուած աեւճել ջերմամիզութեան, միզամանի և երիկամունքի հիւանդութիւնները, անզատածառ պէտք է զիմեն՝ այլ ևս հանրածանօթ զարձած մասնագէտ բժիշկին՝ Տօքթ. Աւզուրիկանի։ Յիշեալ բժիշկը Բրոֆ. Երլիխի վերջին անգամ զտած 606 Սալվարսան զեզերով ԿԱ.ՏԱ.ԲԵԼ.Ա.Պի. Կը ԲՈՒԺԵ հին և նոր զաղիական ախտերը և մրմիայն մցկ ներսրկումով։


Իրեն զիմող հիւանդները կ'ընդունի ամէն օր իր զործառեղին, Պոլիս Սիրքէճի. թրամվէյի ճամբան վրայ, Ֆէոլիս լուսանկարչառուն առաջին յարի։

Մասնաւոր խնամք, խղճամբ զարմանում։

Ամէն աեսակ զործողութիւններ միզանցքի և արգանդի հիւանդութիւններու։

Չիմեցէ՞ք և ան ձեզի պիտի վերապարձնէ ձեր կոռուսած երջանկութիւնը։

ԵՐԿՈՒ ԱԿՆՑԻՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ
ԹԻԹՈՒՑԱԿԱՆ ՊԱՏԵՐՍԶԵՐԻ ՄԱՍԻՆ



Յ.Յ.Յ. Ա.Մ. ԲԵՆՅ

որոնց մածագոյն բայր անձնութէ և անխօսուկ թերթ

Վ. Կ Բ Ջ ացող
տարուան վեր-
ջին քառորդին
տատչին ու ու-
սուն սկիզբ-
ները, կերակի
սուսումը՝ աշ-
նանային զարդ
օդով հսկաց
կրտակ մը սոր-
ընթաց վաղ-
քով կը սուրար
կամուր ջէն
զէզի վասփարի
Ասիական և շ-
պ ե ր ք ն ե ր ը
Եկերէթի թիւ
... չողենաւը,
իր մէջ ունեւ-
շալով բաւա-
կան սուսուար
բազմութիւնն
մը այլապահ և
այլայն ու
մանցիներու ու,

կը կարգար չէ թէ... Ժամանակը սպաննելու համար՝
— այդ զործը պատերազմ. ատեանին կ'ինայ երբ
Քասիմ զրուած արգելքներու հակասակ անխօնէմու-
թին մը զործէ զրչի ակամայ սայթաջումով — այլ
օրուան կացութենէն՝ պատերազմի իրազարձութենէն
թարմ լուրեր քաղելու նպատակաւ:

Ծովենալին երկրարդ կարգի ուղեարշերու շարքին
մէջ կային նաև երկու Անկոցիներ՝ Մկօնց Մանիւլէ
աղան և Անկրակենց Սիրական աղան: Ասոնցմէ Մա-
նիւլ աղան ժամ ։ Յակի վերջին ժամու լուրերուն վրաց
ակնարկ մը պաբացնելէ յետոյ թերթը ծալլելով.

— Ե՛ֆերիմ, իշտէ առենկ պերքէ լընի իւր քեփը
դար:

— Գիտեսթը անիւշ բան մի կար, հրլա՞.

— Սիրական աղան, ի՞շ կ'ըսես, առ խօրբթոյ չէ-
մէյմի առաը արագա հարուր ըսէ.

— Տասը արագա հարուր՝ հաղար.

— Վեց արագու ալ հարուր ըսէ մէյմը.

— Վեց հարուր, Էղաւ հազար վեց հարուր.

— Շոնիլամի պես կըյրեր ի՞ն աղա՛, առ լոփ չէ.

— Ի՞նչը, Մանիւլ աղա:

— Անողնակցա՞ր ժարդ. Դալիան կըյրեր են, օն-
մանցուն էսէքներն եւ Արաբները մեկ էզեր են, փիր
եշարնա թիւր մի խաղուցեր են իւր, Պինիասի կ'ը-
սին, իշ կ'ըսին, իշտէ անակղուկը Դալիաններուն հարը
լացուցեր ին, կրա՞ն իւր մէտ մի արհս օնմանցուն վրաց
տիզան. լշտէ քէօթէկը առենկ կ'ուտին, շան արզա՛ք-
սեղէ թը իրենց պոչիւն վրայ կրխող կար, շնուա՛կը
առ ձինիմիզ էսէքներիւն զեքը եր:

— Զըսէ՞ն իւր կերած շամանուն կրակ ցաշքեր է,

— Տընա մուխն իւ բեօցը եռեւ տելլէ, դիւն լնչէ

— Ասուած լայըխը առայ հին սատողզամին. Կաքըը
փաշա ե՛ր իշ զրխկում եր, պարիմէ ինք չի տի կրար
փոլթիզան գաոցըներ նը, խթի փրան տար վախթին
ուր, հասցա՛ր մի, պէլքի պաշխասին զլօխը բարձի մի
կու զներ. հալպու քի հանգունը պաճան սարմիշ անե-
լէն եքքը, առ իմ ուսելիշ ապուրը չէ ըստ իւ տե-
ղին վար իջաւ. առ զէրթէին խէ Դալեանը զաթը
փաթ քիւթը պաշլար եր. թէհա՛, մասլահաթը ույշ-
տուրելն եքքը պաճաները զոցէ քանի՞ վարա կ'առ-
նես . . . :

— Ակինը զէմքին վախթը փիօն կաքքը անիւնով
խայմախամ մի կար խալխալ էշքիենց տիւնեն տիլլեր
առ էշքիփին կոտած երեսէն եր իւր անխտար,
անքիսիւմ Անցուն արունը մտան. չէ խէ հը-
մայեկս Ակինը ան վերի մէշէլէյին պալուբբչը լապախ
կըյրիձները օրթան տիլլեյին, տըզա՞ք վազեցէք ըսկէ-
նիւս պէս նէֆէսնին թարապուլուս տ'անենին իւ Դալ-
եանին օրախւն ֆէթթ ա՛անենին, չիւ եավ-
ուսուիի պէս թառ ու մաս անելով ափն օրիւն ես տի
զաւցնենին առ զող ու բեօզ շնուիքը :

— Ա՛խ տեսա՞ր մի գիւն անիկ, ան ձոկ ուսուզը
ան սարու Մօնկօֆ օլաճախը, Համբար քընքըցուց
վրանիս իւ մեզ փիթընկել տվաւ. հայի՛փ հազար,
մեղքը չե՞ր քի հինկ վեց բէն օնմանցի հայերը թրին
բերանը տվաւ ուր քոր եօլին զնացին էնմէնքը. մէ-
կէր քիչ մը քիչ մի զնեյանք հըմայէկս մեր վրաց
եկող տիւշըններիւն:

— Ի՞ս հայէ ուր բախմ, Մօնկօֆն ալ զաթը առ
զասը ավաւ նը իր չըխարին հըմար էր. ի՞շ գիահս թը
օր մին ալ ան առջը իր թաթերը Դալեանին պէս չի-
տի երկոցնէ մեր մէմլէքէթին վրայ, օտար տէրութին-

Դերը մեղի պէս քունինիւ գլօխը մարդոց պէս չին եւ բռժակար փխնը փխը. քաստոն տարի եւըլին զաւլիքը կու մամտան, հասցար մի, իւ անոր կորս թէրթիոլ կ'անին, ան փիւթիւն խուսութիշ տուղախ է:

—Կէ՛ճէկի վար խէ կէօրէճէկի տէ վար. կըրա՞յ իւր մէյտան աելլէ, հայն ու քուրաը հում հում կ'ուտին, մէկ հայը քաստոն խաղախի պէտէլ է. ձարսնին ալ վառթ վուոթ արաւ ըմա ետեւ տակը արաւ, դիտե՞ս եա:

—Բարով կ'ըսես ըմա, ձար նըր միաբանութին ուշնէր, մէնք խէ աս մալին հեջ չունինք. էնմէն օր իւրարիւ միս կ'ուտանք. իրարիւ շինած կ'ավիրենք, երկու փարանց տիւն մի օրեօթիւ փեղ մի կալլողին աշքերնիս կու անկենք. վայ ծունուար, շիտան'կ նըստար կ'ըսինք, իրարիւ խափայի կու զարնենք. հեջ հիսաղ չինք աներ թը երվօրոցին փուսուն նատեր մեղ ունիթ կ'անէ, իւ ետեւ ալ «զիւք աս տօլապին պեկիրը չեք» ըսելով զբլաբնիս տի զարնէ. իշտէ Դալեանին բոնած մահանան օրթան է, մարզը կ'ըսէ թը զիւք աս երկիրը չեք կրնար շնորհներ, ընծի տվեք ուր ես էսէցացընեմ, մեխաքը չէ քի շինի իւ կատիւի կեր աւնինք նազէնիմ մէմլէքէթնիս, մէնք օսմանցիք ուշափնիքնիս կու քօրնայ. կու տեսնե՞ս մոհապէթսիզութան իւ իրարու խորըթայ չի հոսկընաւ լին տոկէն ի՞շ չափան օղլիներ կ'ելլեն. աէ եկու երկու քար մի՛ առներ տէ գլօխը մի՛ ծեծեր...

—Աէնքի աս Դալեանին մէրամը ի՞նչ է կ'ըսես, ի՞նչ է առներ չի կըրար առներ.

—Վախթին մեծունաքը ըսեր ին թը քէօփէկսիդ քէօյ պուլմիշ տէկէնէկսիւզ կէզէր նը, ան թէրթիսն է. տիր տիրական մի, կանակ մի չի կալլենիս է, անինք

Քըռաանու եօխուուլու շան տղաք ին, Երվօրօին աէրութիւնները անսան թը մենք խըսեն ու կիւսեն զլոխ առած չունինք, արևմէնը դասցուցին, «եա սուրբ կարտապետ» ըստ Դալեանն իւ թոփերը դառցուց :

—Մախաթ քեղի բան մի ըսի՞մ, օսքանցին առ էէրիփները շատ եօսակիւրմիշ տի անէ. թունուզի Արպին էսկէրները օրը չէօրս իսուամայով օրն իրիկուն կանին էզէր. եադիմա՞ է քի Դալեանը անխըստար էսկէր տի կըտացնէ, զո՞ւր ենք, հըլտ թող ներսի չօլերը մննէ, տի առնենես Արպւները օղուիւրմիշ չի տանին. ընծի անենակ կուզայ թը շատ տարի տի ջէջ աս ձէնկլը. հնչուկ ուր ալ Դալեանը չարուիի մի փարա չի կալէ տէսաման վաղ օնցայ ևս արի զիւք մ'անիք ըսէ.

—Եսելքըս սկրիմ, ի՞շ խօլայ կու խորըթես. շտատակը իրաւ զին պէսպէսին թըրաշ կուլլես էզէր. մտիկ արէ ուր ըսիմ: Երվօրոցին հնչուկ իւր ծասին վրայ քաստոն ինկօզ չի տեսնէ նէ քար մի չի նետեր. աս սալով զիցցիր. զիւն քեզ նայէ ուր աթում մի պարիւթ ունիթ նը հրման չի նետես իւ ետեւ. բացը մնաս, ա՞սոր ուժուրը չէ. էէրիփը անխըստար բամլիքաներ ունի, աշկարպին չորս նոթը մալ կու ժէրնցընէ, զիւն ի՞նչ ունի՛ ճիզի՞րըս, ինչի՞ւս կիւլինմիշ կու լիս. չէ պապամ չէ՝ ո ձէնկը էրկան չի քչէր, կարձ երկան սանի մի տի կապեն, մարզը եքքը եքքը եէրթիշ տիլի թէրթիսովլ մի, հմա իմին վախրս պաշխան է. ի սո մի կայ կ'ըսին. «Աինէք սրչար եէր օլուր, ինէք կէչէր եօլ օլուրս ետեւ մեկալ շան ձգերը տի ըսին թը անէօր տվիր մենք ալ կ'ուղինք, չիւնքիմ մէյ մի չորպին կախւմը քակիւլ չի պաշլայէ...»

—Ինծի մնայ նը հեջ մէկուն ալ առշուն մի տեղ

չիմ ի տար , ձիվերու տաեք կ'ըսիմ , իշու , աշխա՞րք է ,
աստար տարուան մէմլէքէթը խոլայ խոլայ կու տրուի՞
հեչ :

—Մէկէր ես կուտա՞մ , ֆախաթ բանն անենկ չի .
օդու և քեզի կ'ըսիմ թը մեր բանայ թէրթիպը թէր-
թիպ չի . մենք հոչելով գոլ կու բերինք վրանիս . չիմ
կրար ես քեզի հակըցըներ , վաղը մէկուլախնք ալ
կ'ելին թը գիւք ֆէօլ ունիք վայլել չունիք , մարդ
ունիք գեօրծ աւենել չունիք , բերան ունիք ուտել
չունիք , իւ մատե՞քի տանենկ է , գիւք գան դընաւ-
ցիք , մեղի կու վայլէ առ ֆէօլը . ձեր ձեռքեն չի գար
ըմա մենք զիտինք ընտա՞ր մարդիւ սրբա կ'օնցընինք .
վախա ասիւնք մահանային ընա ունչու բաել կուտանիք .
մենք մեր ձեռքալով մեր խույսուն կու փորինք : Հին
ըսէժիին վայլը Հայր անխըսասր փաթըրթիւ հանեց
նը սէպապն ի՞նչ եր : Կ'ըսիր քի մեղք է առ մէմլէքէ-
թին . եկեք մահեք միլլիք բարինորոգիւմ մի արեք քի
երկիրը էսէյուայ . չէ թը «իէլլօ եթմիշ խաս եթմիշ
Խաչո եթմիշ խութ էթմիշ» . . . Մենք զանձ կ'ըսեյանք
անիւնք աօնձ կու հասկնային . մենք խազ կ'ըսեյանք
անիւնք լալ կու հասկնային . հաջուկ քի ալ էրվօրոցին
փայ բաժինին խարերը տվալ . աման զաման տէր իքէն ,
կէնձ թիւրքին զոմիթէն ատէօր էսէջօք առնելիւ հը-
մար ա՛րշ սոսուսին չալեց իւր հուրբինթին ա-
րեւ ցաթեց Անելանիկն հնչուկ Անատոլուն . հըմայէկս
մեր խօրըթին եկան , եկա՞ն ըմա եկու աես քի ճան իւ
կ'օնիւլուէն սարրւիշ լինողը քիչ է իւ արհա աեզ տեղ
հին թէրթիպը բաներ ին . չին ըսեր թը հին ուստինն
սէպապովը վրայ տվանք նամումնիս ալ օսմանցութեան
անիւնիս ալ , վարիյաթնիս ալ , մարդիքնիս ալ , էկեք
ուր ալհա տէվամ անենք նը վարտիքնիս իւ շապիքնիս
սալէն եքքը հսասած սեղերնիս ալ վրայ տի տանիք :

—Գախաթ ըսեր իմ կենէ աղսիմ , աս ծեծը Դա-
լեանին սուզի տի հոսի .

—Ես ալ կ'ըսիմ թը գիւն քեզ նայէ ուր աս ծե-
ծին սէպապովը վարտիքըդ չի ծախես . հասցա՞ր մի .
եանդունը իմ տիւնըս վառելեն իւ մախիրին վրայ
նասցըընելէն եքքը իմ տիւչքնիս ախենն ալ վառեր է
եղեր , աս ալ հեչ ձիվերըս չիմ սեպիր , ընծի լոնելի՞ն
եքքը . . .

Երկու Ակնցիները այսպէս կը շարունակէին իրենց
քաղաքականձիութիւնը , երբ շողենաւը կեցաւ Պէտքօզի
առջի և պաշտօնեայ մը պօսաց ,

—Պէտքօզ , Պէտքօզ ըզգա՞ն .

Սիրական ալա . — Ազա' Խուզունձուխաւ կէլ-
տը՞ն մը .

—Կէրի' , կէրի' .

Մանուկ ալս . — Զաթը վիրա ետ դընալիս
վրայ ինք , Էսէջ զնացայ չունինք քի .

Մեր երկու քաղաքականձի Ակնցիները պատերազ-
մին վիճաբանութեամբը զբաղած՝ փոխանակ Գուզ-
կունձուք ելլելու մինչեւ Պէտքօզ զայած էին , ուրիշ
Գուզկունձուք իջնելու համար մէրտէկ տառանկ ևս
գնելով կը նստին ուրիշ շողենաւ մը , ու փոխանակ
քառասուն փարայի՝ վեցական զրշ , ծախսելով կը հաս-
նին Գուզկունձուք :

Մանուկ ալս (ընկերոջը գատեալով) . — Ես քեզի
քան մի ըսի՞մ , էկեք էնսէն օսմանցի միզի պես մեյմէկ
չեյրէք աս լւլէթ ծեծին ուզուրը խոթիկ անէ նը
հարուր վացծուն միլիօն խուսուշ մինակէնալին խայի՞ոլ
տի անէ :

Սիրական ալս . — Զէյրէկըս ձըլ արա նը հըլա
ակօնչըս մտաւ թը թալ ապաւուսի խարվան լշմէ ա-
սենի մեր չէյրէկներիս զլօփի փաթլամիշ տիսի :

Ե Փ Բ Ե Մ

ՀԱՅ ԱՌԱՋՈՒԱՏՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԻ ՆՈՐԱԶԵՒՈՒԹԵԱՆՑ

Բերա , Մեծ - Փողոց , Սուրբյե քասած . թիւ 28



Մեր 15 տարուայ բացակա-
յութեան միջնոցին Եւրոպայի և
Ամերիկայի համաւոր քաղաք-
ներուն մէջ մոշտակագործու-
թեան վերաբերեալ ամենա-
զժուարին արհեստը լաւ մը
ուսումնասիրելէ յետոյ , այս
տարի հաստատած ենք մուշ-
տակներու չքեղ միթերանոց մը
ուր դիմոզ ամէնէն զժուարա-
համ յաճախորդներն անգամ
ոչ միայն գոհացում պիտի
գտնեն , այլ և մեր ձաշակի և
ձեւի մաքրութեան մասին պի-
տի զմայլին :

Գոյնը կարմրած մոշտակ-
ներ , ինչպէս (առհօսար) , ելն . , Եւրոպական ընտիր
ներկերով կը ներկուին :

Մոշտակագործութիւնը մեր մասնագիտութիւնն
է մասնաւորապէս մանթօններ չափու վրայ և պատ-
րաստ ինչպէս նաև Պօս մանչօն ելն . ելն . :

ՕՍՄԱՆԵԱՆ ՍՈՒԵՒՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

شرکت تجاريه عثمانية

SOCIÉTÉ GOMMERCIALE OTTOMANE.

ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄԱ ԳԼՈՒԽ 100,000 0 Ս. 0 ՍԿ. 0

ԿԵԴՐՈՆԱՑԵԴՐԻ Կ. ՊՈՂԻՄ

ԱՌԱՋԵՎ ԵՎ ՀԱՅ ԶԲԱՌԱՏԱԳՈՒՆ

ԳՐԱԵՐԱՇԽԱՆԵՐԻ ԱՌԱՋԱՄԻԱՅ ԿԵՐՊՈՎ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ԵՆ

ՍԹԱՆՊՈՒՆ , ԿԱՐԵՐՃՅՈՆՆՈՒՐ ԽԱՆ

Հայկական սոյն դրամական հաստատութիւնը կ'ընէ փոխա-
ռուութիւններ՝ առեւտրական տոմսակներու , մուրհակներու , փո-
խակագիրներու , բաժնեթուղթներու , պարտաթուղթներու , ապ-
րանքներու և բեռնագիրներու վրայ :

Կուտայ չէքեր, վարկագիրներ, փոխանակողիրներ և հեռագրական վճարումներ հրամաններ, ինչպէս թուրքիոյ նոյնպէս աշխարհին բոլոր մասերուն վրայ:

Աը գնէ և կը ծախէ ամէն տեսակ՝ բաժնեթուղթեր և պատամաթուղթեր, թէ մեր և թէ ըուզ օտար հրապարակներու վրայ, ինչպէս և օտար դրամներ:

Աը գանձէ և կը զեղչէ առեւտրական տոմսեր, մաւրհակներ, փոխանակագիրներ, բաժնեթուղթեր և կարօններ:

Աընդունի Դրամական աւանդներ նպասաւոր պայմաններով:
Դրամատուն հանտատած է տաեւարտկան տեղեկութիւններու համար՝ լուսադրու կերպով կազմակերպուած սպասարկութիւն մը:

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՍՆՏՈՒԿ


Խնայողութիւնը մեր համայնքին մէջ հաջախելու համար
կ'ընդունի 25 դրուելն սկսելով գումարնեւ



Դրամատուն կը կատարէ նուե, թէ իր հաշուցն, թէ մասնակցութեամբ և թէ ուրիշներու հաշուցն ամէն տեսակ արդիւնաբերութիւններու մէջ և ապրանքներու գնումն վաճառում, փոխանակութիւններու ներածում և արտածում:

Աընդունի ներկայացուցութիւն թէ տեղական և թէ օտար առաներու:

Աը կազմէ առեւտրական և ճարտարարուեատուկան ընկերութիւններ և կը մասնակցի անհայտ Աընէ հանքօգուտ լինութեանց վերաբերեալ ամէն տեսակ ձեռնարկութիւններ:



ՕՏԵԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ



ԳՅԱՔԾԱՌԱՋՈՒՄԻ ՄԵԶ

Մեր նշանապետ Հազար փաշա, որ մօսէն կը ճանաչաւ տիրող եւրոպան իր մայրաքաղաքներովը, կարեսր յայտարարութիւն մը ըրած էր օր մը Տեղապահ Մանկունի Սրբազնին որ անշուշտ արդար հըպարտութեամբ մը պիտի լիցնէ մեր գաւառացի հայրենակիցներուն հոգիները և անոնց այրեցաւեր սրտերուն հանար անհաման սպեզանի մը պիտի ըլլայ.

«Գիտէ՞ք, գայտապամ էֆէնաի, մեր ասխական գուտունները ճիշտ բարիզի կը նմանին և մեր վանեցի կատ Մշեցի Հայերը ճիշտ ու ճիշտ բարիզցիններ են... տեսէ՞ք, օրինակի համար, Բարիզի մէջ ամսաը տաք կ'ընէ, իսկ ձեռը ձիւն կուզայ, Ե՞ն, կրզրումի մէջ ալ հոյն բանի չէ: Բարիզցի կինները Հայաստանցի կիններուն պէս շալվար հագնիլ մկան են, և իշալլաքին առենին Բարիզցի էրիկմարդիկն ալ դլիսարիկի տեղ պլուխնին արախնի կը դնեն: Ակրուսաի սղութեանէն կը գոնդատիք, բայց Բարիզի մէջ ալ այդ գանդասը կայ, գոյց հազար էֆէնաի, նոյնիսկ կրիւներ կ'ըլլան կոր առոր համար, միթէ Բարիզի լրագիրները չէ՞ք կարդար զուք...»

— Այո՛, փաշա էֆէնաի, շատ ճիշտ է ձեր ըստը միայն թէ ներկայէ՞ք որ գիտել տամ...»

Կիկօի Տաւեցոյցը

— Հասկցայ, հասկցայ, պիտի առարկեք որ Բարիզի մէջ էյֆէլի աշտարակը կայ, մինչդեռ հայիական նահանգներուն մէջ այդպիսի աշտարակ մը զայտթիւն չունի... բայց սպասեցէ՞ք, ինչալլահ ձեզի ալ աշտարակ մը կը չինենք... առ այժմ մեր հայրենակիցները կրնան Կալաթիոյ աշտարակով գոհ ըլլալ, եթէ կ'ուզէք, համան ընենք որ Հայերէն կէս զին առնորի Կալաթիոյ աշտարակը այցելելու համար....

— Զէ, չնորհակալ ենք, մեր ինպիրքը տարբեր է, ոճիրները փաշա էֆէնտի, սպաննութիւնները ամէն օր կը կրկնուին կոր....

— Շատ իրաւունք ունիք, զայմագամ էֆէնտի, սպասարկելի բան է, վեց հազար սասիկան ունեցող քաղաքի մը մէջ, էքրինի պէս փորձառու և ձարսպիկ քաղաքապետի մը հսկողութեան տակ, նորէն ամէն շարթու ոճիրներ կը գործուին կոր, էֆէնտիմ: «Մաթէնոի մէջ կարդացի՞ք պուլվար Հումանի ոճրագործութիւնը. սոսկալի՛ բան, ոճրագործը տակաւին չէ գտնուած....»

— Բայց փաշա էֆէնտի, անոնք մեղի չն՛ շահագրգռեր, վանէն, Մուշէն, Բաղեշէն եկած նամակներ կան....

— Նամակներ հարկաւ պիտի զան, օսմանեան թղթասարութիւնը հիմա շատ կանոնաւորւած է, ձիտ Բարիզի պէս, օրը հինգ անգամ նամակներու բախում կը կատարուի և ինչալլահ Սթամոլեան էֆէնտիի չորհիւ ալ աւելի կարգի պիտի մասնաց... միթէ նամակներ հասնելուն համար գժղոհութիւն կը յայտնէք կոր:

— Բայ լիցի, իմ գժղոհութիւնս նամակներու պարունակութեանը մասին է, փաշա էֆէնտի, միշտ ոճիրի և սպաննութեան գէպքեր:

— Հասկցայ, ոռու վարչապետ Սթօլիփինի սպաննութեան կ'ակնարկեք, կ'ըլլայ կոր, էֆէնտիմ, կ'ըլլայ կոր, Բարիզի մէջ ալ կ'ըլլայ կոր, Ռուսիոյ մէջ ալ կ'ըլլայ... կարդացի՞ք Զինասամանի մէջ ալ վերջնոր ջարգեր տեղի ունեցած են... Զինասաման ալ կամաց կամաց կը քաղաքակրթուի, Բարիզի կը մօսենայ կոր....

— Բայց, փաշա էֆէնտի, գաւառացի հայերուն վիճակը անսամելի է, անոր վրայ խօսինք, ամէն կողմէ սպաննութիւն, ամէն կողմէ տականդում, ամէն կողմէ բռնի խլամացում, և բոլոր յահցաւորները անսպատիմ կը մնան կոր... տակաւին մինչեւ այսօր քիւրտ մը չպատճեցաւ իր ոճիրներուն համար:

— Բարիզի մէջ ալ որքա՞ն: ոճիրներ անսպատիմ կը մնան, միթէ կը կարծէք որ Բարիզի մէջ ոճրագործը կը պատժուի՝ անպատճան:

— Բայց առեանդումնե՞րը, փաշա էֆէնտի, ամէն օր հայ կիներ կ'առեանդեն կոր գաւառներու մէջ, ո՞ւր տեսնուած է ասանկ բան:

— Բարիզի մէջ, զայմագամ էֆէնտի, ամէն օր կ'ըլլայ ասանկ բաներ. հէմ հոն աւելի խըյախը կ'ընեն, օթօմօպիլով կ'առեանդեն... կնիկ առեանդելէն ի՞նչ կ'ըլլայ, թօնա՛ֆ բան, եթէ ձեռքէդ կուզայ գուշի ալ ըրէ՛....

— Մեղա՛յ, մեղա՛յ, ի՞նչ կ'ըսէք փաշա էֆէնտի հապա հողային բանի գրաւումնե՞րը....

— Միթէ Թրանսացիները ամրող Մարօքը բռնի չե՞ն գրաւեր կոր, կասարեալ Թրանսա մը եղած է հիմա մեր երկիրը, կատարեալ Բարիզ մը....

Տեղապահ Սրբազնը, յուսահատ ու մտածկոտ, վարչապետին գովէն կը մեկնի, վար կ'իջնայ ու կը պատրաստուի կառը մանել:

— Ա՞ր պիտի երթանք, Սրբազնն կը հարցնէ
բարապանը:

— Ախ Շուշան, ծովային գործոց պաշտօնատանը
կը պատասխանէ Մանկունի Սրբազնն, կառք մահեւ
լով:

Յետոյ, ինքնիրեն կ'ըսէ.

— Երթանք քիչ մըն ալ Պ. Տէլքասէի հետ տես-
նուինք, հայասէր մարդու համբաւ ունի, նայինք ա'ն
ի՞նչ կ'ըսէ:

Բարապանը առանց մեծ բան մը հասկնարու կառ-
քը տառջ կը քչէ: Յ. Դրան մեծ պողոսային վրայ ա-
զիւսարարձ էր մը կուգայ կը զարնուի տեղապահակիր
կառքի ապակիին ու կը խորակէ զայն:

— Տէրուր տէսիք սալիքնիրոն պէ՛ հերիֆ, կը
գոչէ իշավար պարսիկը որ սակայն ըերանը անդատ
չէր բացած:

Մանկունի Սրբազնն, ափ ի ըերան, որոն մը
սահմակած կը մնայ, յետոյ ինքովինքին դալով:

— Վա՛յ, Յարիզ մնաք եղիր կը գոչէ, հազար
չաղքը վաշո՞ն... արդեօք ինձի խորե՞ց:

ԱԶԴ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՎԱԿՊԵՏԸ ԵԽ ԱԱԽՈՒԱՐԸ

Սրաի ահճառելի գոհունակութեամբ էր որ լսեցի
Յակոր էֆ. Աթամպօլեանի հախարարութենէ հրաժա-
ռած ԸԼԱԼ. բացառըն:

Եթէ Աթամպօլեան շարունակէր մնալ հախարար,
վարելով հանդերձ միանգամայն մեր ազգ Վարչութեան
պետի պաշտօնը, շատ գծուարին կացութեան մը պիտի
մատնուէր: Յակոր էֆ. Աթամպօլեան, իրին ազգին
վարչապետը, տախթ պիտի ունենար յարաքերութիւն-
ներ մշակելու՝ հախարար Յակոր էֆ. Աթամպօլեանի
հետ և հո՛ս է որ խնդիրը պիտի կհճռուաէր:

Ենթազրենք որ հողային հարցի, առեանդումնեւ-
րու կամ խմբութեանց խնդիրներու ասթիւ ազգ.
Վարչապետը զիմում ընէր Նախարարաց Խորհուրդին
և չար գիտուածը այնպէս ըերէր որ խօսակցութեան
բանուի թղթատարական և հեռազրական հախարարին
հետ: Բանակցութիւնը, այդ պայմաններուն մէջ, բա-
ւական հորանշան ու զուարձալի պիտի ԸԼԱՐ:

* Քաղաքական ժողովի առենապետ Յակոր էֆ.
Աթամպօլեան պիտի ըսէր: —

— Նախարար էֆէնուի, Անատոլուի կողմէ զատ-
րիարքարան հասած նոր տեղեկութիւններ կրկին
ախուր զոյներով կը և երկայացնեն կացութիւնը, որուն
մասին պարագ կը զգամ ձեր խորին ուշադրութիւնը
հրաւիրելու:

Նախարար Յակոր էֆ. Աթամպօլեան պիտի պա-
տասխանէր սրանեղած երկոյթով մը.

— Ի՞նչ է եղեր, ի՞նչ կայ նորէն... . . .

Վաշապէս Սրամպօլեան. Կհծուկ գիւղէն ըէս
Մկոյի աղջկը Մարտ առեանգուած և բոնի կրօնափոխ
եղած է Հասան բէկի ծառաներէն թէլ Ծաքօյի կողմէ:

Դախարար Սրամպօլեան. — Սխալ է, էֆէնուի՛,
սխալ, մենք տեղույն գայմագանէն լուր առած ենք
այդ մասին. աղջկը իր յօժոր կամքով գացած է:

Վաշապէս Սրամպօլեան. — Ա՛չ, էֆէնուի, Պիթ-
իսի մեր Առ ջնորդը կը տեղեկադրէ որ բոնի առե-
ւանդուած է.

Դախարար Սրամպօլեան. — Զեր Առջնորդը կը
չափազանցէ. ապամեցէ՛ք քննութեան արդիւնքին:

Վաշապէս Սրամպօլեան. — Փչըրիկ գիւղի գիւղա-
ցիներուն հողերը միշտ դրաւուած կը մնան:

Դախարար. — Այդ մասին նոր տեղեկութիւն-
ներու կը սպասանք:

Վարչապետը . — Բայց , էֆէնտիս , մինչեւ ե՞րբ
պիտի սպասենք :

Նախարար . — Ա՛ , զարմանալի բան , քիչ մը
համբերութիւն ունեցէք . պիտիք որ հաղորդակցու-
թեան միջոցները քիչ մը գժուառը են Անատոլուի մէջ :

Վաշապետը . — Խօլաչէն զիւղին մէջ Քիւրտերը
կրկին Գառնիկ անուն Հայ մը մորթած են :

Նախարար . — Բոլորովին սխալ , էֆէնտիմ , այսօր
խկ տեղւոյն միւտիրէն տեղեկագիր մը հասաւ , մոր-
թուածը Գառնիկ անուն Հայ մը չէ , պարզապէս գառ-
նուկ մըն է որուն դրամն ալ վճարեր են Քիւրտերը :

Վարչապետը . — Բայց Պատրիարքարան հասած
տեղեկութիւնները բոլորովին տարբեր կերպով կը
պատմեն եղելութիւնը :

Նախարար . — Զափազմնցութիւն , էֆէնտիմ ,
թիւրիմացութիւն , ահամանադրական բէժիմին տակ
այդ անսակ բան չկրնար ըլլալ :

Վաշապետը . — Ուրեմն մեր բոլոր բոլորները
անուղի՝ են :

Նախարար . Այսինքն չափազանցուած . եղածը
մէծ բան մը չէ . մեր կառավարութիւնը ամէն ինչ
արդարութեամբ պիտի կարգադրէ , այս մասին վստահ
եղիք . ուրեմն այսպէս , կարծեմ ա՛լ պէտք չկայ կրկին
ու կրկին այս մասին խօսելու , մանաւանդ որ հե-
ռագրական թելեր սոլոզումներէ խանդարուած են և
պէտք է հրահանգներ տառ , ներեցէ՞ք ուրեմն :

Վարչապետը . — Բայց կ'աղացէմ մեր բոլորներուն
մասին որոշ պատասխան մը տուէք , յանձնառութիւն մը
ըրէք :

Նախարար . — Կը ցաւիմ , բայց ասկէ տեղի բան
չեմ կրնար ընել , սպասեցէ՞ք էֆէնտիմ , սպասեցէ՞ք
քննութիւններու արդիւնքին :

Վարչապետը . — Սակայն ևս այս անորոշ խոռո-
րով չեմ կրնար գոհանալ :

Նախարար . — Այդ ալ ձեր գիտնալիք բանն է ;
Վարչապետը . — Ուրեմն պարզապէս զիս ձամբո՞ւ
կը դնէք :

Նախարար . — Գրեթէ :

Վաշապետը . — Նախարար էֆէնտիմ , այս ձեր
ընթացքը նախառինք մըն է Քաղաքական Ժողովի ա-
մենապետին դէմ :

Նախարար . — Երկար ըրեր , գործ ունիմ ըսինք
կարծեմ :

Ու հաւահօրէն վիճաբանութիւնը պիտի վերջանար
վարչապետ Յակոբ էֆ . Սթամպոլեանի և Նախարար
Յակոբ էֆ . Սթամպոլեանի միջն անախորժ միջադէ-
պով մը , որովհետեւ անկարելի է ենթադրել որ վար-
չապետը տեղի տայ նախարարին և նոյնքան ալ ան-
կարելի է հակառակ ենթադրութիւնը :

Որդարեւ գժուարին պիտի ըլլար կացութիւնը .
ահա՛ թէ ինչո՞ւ ուրախ եմ :



Անընդհանուր Անընդհանուր Անընդհանուր

Զարժանալի է որ հակառակ հաղորդակցութեան
միջոցներու բազմապատկութեան , — չողեկառք , չողե-
նաւ , հեռագիր , հեռախոս են . — հակառակ ազատ մա-
տուիլ մը զոր կը վայելենք երեք տարիէ ի վեր , հա-
կառակ Բ . Դրան մէջ կազմուած տեղեկատուութեան
գիւտնին , որ ամենայն բարեացակամութեամբ մեր
լրարերներուն կը հաղորդէ ամենաթարմ լուրերը ,
այս , հակառակ այս ամենան , խեղճ Պոլսեցիքո
բացարձակապէս բան մը չենք իմանար մեր շորջը
անցած գրածածներէն :

Օրինակի համար , դուք որ օրը օրին , ժամը ժա-

ԱՆՀԱՐԱՎՈՅԱԼԻ ԳԵՆԵՐՈՎ



ՏԵՍԼԻ Բ

Ի Ն Զ Ե Ր

Կ. Պ. Պ. Տ. Ա. Ս. Ա. Տ. Ի. Խ.



Ս Յ Ե Փ Ա Յ Ս Ք Ա Ա Կ Բ Ե Ւ Յ

Գ Ա Ռ Շ Ո Վ Ա Տ Ա Կ Ա Մ Ե Ր

Կ. Պ. Պ. Տ. Ա. Ս. Ա. Տ. Ի. Խ. Ա Ր Բ

100 Այցաքարթ 2 կամ 3 լիդուէ 10 դրու

100 Ձեռագիր այցաքարթ (լիթոլիտոֆի)

փոխանակ 20 դրուչի միմիսյն 15 դր.

500 Նամակի լու թուզի ապագրթմբ 25 "

500 Գահարման 25 "

Բառչուէ կուիշ 1 կամ 2 լիդուէ 10 "

Օրուան թուականի միասին ապող կուիք

փոխանակ 40 դրուչի միմիսյն 25 "

Նորանար նիւմերօթէօր մինչև 1 միւ

լին: թիւ ապող ամերիկան մեքենայ 10 "

Ի՞շտէս նաև հարսանեկան շքեղ հրաւիրագիր և համախօսութեան շիք քարթեր և ժամանակա:

Գաւառներ փոխարժեիր փոսի փուլը ալ կ'բնիւնուի միւս 4 դրու առելի, առաման ծախսի համար:

մոհ, առառուան և իրիկուան թերթերը ուշի ուշով կը կարգաք, կրնա՞ք որոշապէս ըսել թէ

— Ի՞նչ վիճակի մէջ է Տրիպոլիսը, թէ ի՞նչ եղան զբոկազիի և Տէրնէի ֆեայիական խումբերը ի՞նչ եղաւ Եռուսով Շեթվան պէյ, վերջապէս պատերազմը դադրեցաւ. թ. Դրան բարեացակամ արամազութիւնները գնահատուեցան, զէնքերը վար զբուցան, թէ չէ կրկին կուր կը շարունակուի անձայր անապատներու մէջ, ուժ. Հայրենիքի և մաքատնիքի հայրենիքի զաւակներուն միջն:

Այսու կրնա՞ք որու բան մը ըսել այս մասին:

Ապահովաբայ ո՞չ և մարդ որքան թերթերը կարգայ ա՞յնքան միամբը կը պատուի, ա՞յնքան իրոզութիւնները կը խանաշիսթուին ու այնքան կացութիւնը անհամակնալի կը դառնայ:

Կաւասեսը կ'ըսէ,

— Եղբայր, ամէն բան եղաւ լինցու, կարգադրուեցու. կառավարութիւնը կարծեմ Պաքանեան դինակցութիւնը յաջողցուց: Խուսա և Անգլիա լու աչքով կը հային խալացիներուն խերը անիծելուն:

Խակ յանաւենները զիսել կուսան,

— Ախուլ, Էֆէնափէմ, խուսիս չէ ընկունած մեր հաշտարար սայմանները և կուր կը շարունակուի կար:

— Զէ՛ եղբայր, խաղաղութեան ձամբուն մէջն ե՞նք.

— Զէ՛, էֆէնափէմ, կուր կը շարունակուի:

Եթէ կրնա՞ք լուծեցէ՞ք այս առեղծուածը:

Եւ առօրինակը այս է որ մարդ յանափ ինքինն քիչ հետ կուր կը բանուի թերթ կարգացած առեն:

Երեկ այդ բանը պատահեցաւ ինձի երբ իրիկուան թերթ մը առնելով սկսայ կարգալ քաղաքական լուրը:

“Պէսկազիի երեափոխանք կը հեռագրէ թէ կը գրէր.
այդ թերթը, կամաւորներու խուժի մը զլուխը ան-
ցած զէպի առաջ կը քարէ հրաւիրմով իսլամները որ
ոտք ելլեն և հայրենիքի պաշտպանութեան հասնակցին :”
Քիչ մը վարը կ'աւելցնէր,

“Խոսալացիները զրաւեցին Պէսկազին և Եռուսաֆ
Շէթվան պէյ անձնասուր ըլլալով, բարի գալստեան
ճառ մը կարգաց Խոսալացիներուն :”

Ա՛ւ աւելի վարը .

“Ուստիամ տեղեկութիւնները կը հասանան թէ
Խոսալացիները կը չարունակին զրաւել բոլոր բար-
ձունքները արարները ամէն կողմէ հնազանդութիւն
կը յայտնին :”

Աւ այսպէս թերթը կը չարունակէր տեղեկութիւն-
ներ տալ Տրիպոլոյ մասին :

Երազիրներէն յօյս կարած դիմեցի պակլանե-
տող փալձի կնիան մը . Տրիպոլոյ կացութեան մասին
տոյզ տեղեկութիւն մը տոնելու համար : Կնիկը տասը
փարա ուղեց, թաշկինակի մը մէջ դրաւած պակլանե-
րոն, գունաւոր քարերուն և ապակիներուն մէջ
խառնեց . ամէնքը մէկ զետնին վրայ տարածեց և
ըստ :

— Կա՞մ ծովէն կա՞մ ցամաքէն միաքդ դրածիդ
վրայ տեղեկութիւն մը պիտի առնես երեք օրէն, երեք
շաբաթէն . երեք ամիսէն և կամ երեք ամրիէն : Դեղին
մարդ մը կայ որ թշնամութիւն կ'ընէ կոր, թուխ
մարդ մըն ալ կայ որ բարեկամ է, յաջողութեան
ձամբան բաց է, բայց ձախորդութեան օձիքէն չես
աղեկութիւնդ կ'ուզեն, բայց զօրաւոր թշնամիներ ալ
ունիս որոնք քու զէշութեանդ կ'աշխատին : Շատ

“մէսաք” կ'ընես կոր, բայց օգուտ չունի, հորէն ինչ
որ պիտի ըլլայ ան կ'ըլլայ, հարստութիւն ունիս
բայց պարտք ալ ունիս . . .

— Տասը վարած առ'ւր և մնացածն ալ յայտնեմ,
ըստ կինը :
— Շնորհակալ եմ, ինձի պէտք եղածը իմացայ,
պատասխանեցի ու ասի քալեցի :

Եւ սակայն այս ֆալտաքան կինը կարծեմ շա'տ
աղուոր լրագրապետ մը կրնայ ըլլալ մէր մէջը,
մանուանդ Տրիպոլոյ կացութեան մասին քաղաքա-
կան տեսութիւններ կրնայ զրել՝ Բիւզանդ Քէչեաին
չափ :

“ կ կ կ ,


ՄԵԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱՏՈՒՆ

(ԲԵՐՈՒ ԱԵՆԹ ԱՂԹՈՒԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԿԵՅ)

Կ'ուզէք ունենալ զեղեցիկ, բնական, մաքուր և
աման լրասանկարներ՝ ամէն տեսակ զոյներով, ամէն
չափերով և ամէն ձեւերով՝

Առանց այլ և այլի և անմիջապէս գիմեցէք “Եկի”,
լուսանկարչատունը և վատահարար կը յայտարարեմ
թէ չափազանց զոն պիտի մնաք :





ՕՍՄԱՆԵԱՆ ԱՐՏՈՒՐԵԱԼ ՄԵԾ ԶԻՆԱՎԱՅՐԱԴ
Մ. Կ. Ֆ. Բ. Ի. Կ. Ե. Ա. Ն.

Կեդրունական գրասենյակի և մթերանց, Առևլթանէ
Համամ Մշտակիթ խան թիւ 29, 30, 31, 32, 33:

Մասնաձիգեր

Եկնի ճամփի, թիւ 44

Առևլթանէ Համամ, Ալի բաշա խան: Փողոց, թիւ 28:

ԶԵՆՔԵՐ, հրացաններ, փամփառներ միջտ պատ-

րաստ կը գտնուին ամենանվասարոր գիներով:

Արտազանթեան ասարկաներու ամենաճնի մթերք

Ճր, միշտ նորութիւններով, կը գտնուի թէ՛ մթերան-

ցին և թէ՛ մատաճիղերուն մէջ:

— o —

Եկրկայացոց ցին և մթերանէր Անգլիական: ամենա-

առաջնակարգ, Մօթոսիքլէթի և Պիսիքլէթի ֆապիք-

ներու և հայթայթիչ դինուորական վարժարանի:

— o —

Միակ Եկրկայացոց ցին և մթերանէր: « Գաու »

ամբողջ աշխարհի ծանօթ վայեցնալ հեղուկի, ըն-

թենէ:

Թէ՛կան եի Ելեքը Ակնօթիթին

ՉՈՒԱՐՈ ՉԻՆՈՒԱՐ

ԾԽԾԱՋԱՏԱԲՏԱԲԱՐԱԿԱՆԵՐ

ԽԵՂԱՆ ՀԵՂԱՎԱՐԱԿԱՆԵՐ

Հայր Երեսն

Յուղը Գրադէտը

Կաթողիկը Ակնցին

Յուղականը Գրաշարը

Խորագիրը Արտգրավաճառը

Դրոգ Անհեր Իհկո

ՀԻԵԱՆԵՐ

Է.

Պաշտօնատան գուսը կը բացուի և միկիկ մէկիկ
կը կանչուին հրեայ զինուորցուները:

Առաջ կ'անցնի Պալաթցի Պօխօր:

— Խամբն, կը հարցէէ քննիչ աղան:

— Պօխօր:

— Պապան: ընմի՞:

— Պապամի՞ն խամի՛... պիլմէմ, պապամի՞ն զարի-
սինին խամի՛ Զումուլաչի:

U2PC LNU

ՎԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒՆ

Ի՞նչորիս կարելի է սպառ կերպով
ձօլ ՄԱՏԵՆԱԳԱՐՈՒ, ՄԸ ՈՒՆԵՆԱԼ

“ԵՐԵՐԱԾ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒԹԻՒՆ”

卷之三

ԱՐԴՅՈՒՆ ՎԻԳԵՐՈՒ ՀՈՅԹՈՅԻՉ

Բոլոր հայերը, ուր որ ալ ըլլան, ա՞նպայման,
ա՞նվրէպ և ա՞նմիջապէս պէտք է դիմեն ուզզակի Եփ-
րԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ, որ գոհացում տալու համար
հայ ժողովրդեան ընթերցման բուռն փափաքին՝
ձեռնարկեց եւրոպական ու ազգային ծանօթ հեղինակ-
ներու գործերուն՝ աժան հրատարակութեանը :

ի՞նչ պէտքը կայ զովեստը հմանել Եփրատ Գործառ
կալութեան . «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ»
ըսած է Ս . Գիրքը . մենք կ'ըսենք՝ «Հրատարակուած
գրքերը թող պատմեն փառքը՝ Եփրատ Գործակալու-
թեան» :

Այսպէս ձեզի կը մնայ աչքե անցրնել ստորե
դրուած գրքերու հով ցանկը, ուշադրութիւն ընել ա-
նոնց աժանութեանը և յետոյ անմիջապէս ապսպանք-

Ներ ընել Գործակալութեան, որ այսարհիս չորս ծայշ
րերուն վրայ գանուող Հայերուն կրնայ հասցնել և
զած բոլոր յանձնաբարութիւնները՝ փռմով, ճշգա-
պահութեամբ և խնամով :

Տիրատ Գործակալութիւնը ուրեմն կը հայթագիտէ
Պատերազմ եւ Խաղաղութիւն Թօլսթօէ (6 հասոր՝
ՄՇՀ)։ Ազատութեան համար Ամբատ Բիւրատէ հասու-
Յ դրչ. : Արմէն Շխանի՛ Ախորականը (8 դրշ.) , Ամբատ-
առատի՛ Խնճունը Վեցը (6 հատ. 40 դրշ.) , Պօտաշիօփ
Խորեակը (10 դրշ.) Քասիմի՛ Կարապետը (16 դրշ.) ,
Հն Շխանի՛ Թխապարը (10) և Աւազակապետը՝
, Անին Ծախուեցաւ (6), Ե. Օսեանի՛ Ապ-
Համիս եւ Շերօֆ Հօլմ (հասորը 6 դրշ.) , Արմ-
Բիւրատի՛ Նըլտրզէ Աստունը (6 հատ. 30) , Սասու-
եսք (12 դրշ.) , Բալէկ Բանի՛ (5 հատ. 30 դրշ.) ,
Բայի՛ Երեք Հացանակիրները (5 դրշ.) , Հայրենի-
ներ (3 դրշ.) , Վիքթօր Հիւկոյի՛ Խնճունը Երեք (3
+ 20 դրշ.) , Ճելալ Նուրիկ Մղձաւանջը (10 դրշ.) ,
առ Բիւրատի՛ Ազատութեան Համար (6 դրշ. հասորը) ,
Ենցի՛ Թուրու Լեւնիր (8) , Թեկողորու Ռետունի՛ (8) և
ունի (8 դրշ.) . Ամբատ Բիւրատի՛ Թուրզերէն (3 դրշ.)
Մայրի Արծիւր (3 դրշ.) , Հմ. Արամեանցի՛
ուն Երգարանը (10 դրշ.) , Զելունի պատմու-
թի՛ (20 դրշ.) , Արմէն Շխանի՛ Հահենն ի Սիսիր
դրշ.) , Պալասանեւանի՛ Հանց Պատմութիւն (20 դրշ.) ,
Եայի Կեանիր (3 դրշ.) , Անսլատկառ մարդը (3 դշ.) ,
աղջեր (2 դրշ.) , Վեղարաւոր հերոսը (1 դրշ.) : Խոկ-
կոյ առաջ Ե. Ա. Եան համբուն վրայ անուն խիստ
կան գործը :

Եփրատ Գործակալութեան միակ հասղէն է .—

ՏՏԵՓՈՂԻՆ ՔԻՒՐՑՑԱԿԱՆ

- Պատպահնըն դառըսը՝ զիմ օլուր :
- Տափելմա ասքեսաչի վաշա, աղնաթթախոամասուք, պապամին ճանի չօգտանի չիպառմիւլաս . . .
- Ճանը՛մ, շիմտի մասնը պրադ. պապան վա՞ր մը .
- Խայիր էֆէնսում, պիր եիձէ ճանինի հօթուռախիւս եակովիւք.
- Աղնաշըլտը, եաշը՞ն քաէ .
- Բաչիսմատիգ էֆէնսում, թութուշառուսուք :
- Նէ՛ տիյօրսըն, նէ՛յլ՛ թութուշառ բառն, եաշը՞նը սօրույօրում .
- Վալլախի էֆէնսում, աղլիմ պաշգա եէսլէրսէ եիթափ հէցն սէնէ 22 եաշըլուդ պուլունույօրլառտի :
- Փէք էյի, սէն չը՞գ :
- Եերս կը մանէ թէնէքէծի լոյօն :
- Օլլում խամին նէ՛ տիր .
- Խսխադ .
- Պապանը՞ն խմի .
- Մօիդ .
- Նէ՛ իշ եափարսըն .
- Անթիքանիլիջ .
- Նէ՛րէտէ տիւքեանըն :
- Տիւքեանընասա իշիմ եօդ սօգագլառսա ալիշ վէքիչ չօգ, պիր էսկի ֆէսէ պիր պարսագ .
- Օնա սիզ անթիքանըլը՞դ մը անբանիլ, ֆէնս տէցիւ, էվէ՛ զիմ՛ պապար .
- Ալլախ պիլիս էվիմիզաէ ըրահաթ կէչինիյօրուգ, պիկիմ պուլիցա էվի էյի պապա :
- Տէմիշ սէն սոքէր օլապիլիսին .
- Եփէնապէնի չուսկէլէս էյի օլմա՞գ . նէ լուզում եառալար չիշառալումալըն :

- շիդ, Ալլախ պիլիս քի պէն տուշմանին ուզարինստամթիւաձայիմ :
- Ափէրիմ օլուրմ. ասքէրլիք եափմը շունըզ արնշդա տէֆա :
- Ալլախ էթմէսին էֆէնսում, եունախլարի ալաշիմ. հուսիիթ եէլմէզզաէն թուֆէնզլէր եասագ, քի՞մ ալիս էլլէսինսա, ամա ուխուսիթմաէն սօնրա ալիշտիուտիր:
- Ծուշ հանրըն դարչըրնու չըդհուլը կէ ոթմալը զուսչունու :
- Ամոն էֆէնսում, օնսան սագաթլուգ չըպատմասունլար, տուշման պագմագ, եուզումա, հօղումս սափլառա արապայը չէֆէրիզ պու աւանեալասատան . . .
- Նէ՛ եափարսն օլլում, ասքէրլիք էօյլէ տիր, էօլմէյէ չաղըրլանմալըն :
- Պաշտա իւզէրինսա, ամա էֆէնսում տուշմանւ լոր էվէլինաէն հասկէս վէսուէլէս էյի օլմա՞գ . նէ լուզում եառալար չիշառալում . . .
- Փէք էյի օլուր, գաչ եաշընսասըն .
- Խաչան կէլէճէք պու եազ 24է եիրէճէյում . . .
- Փէք կիւզէլ, ուզուրլար օլուն . . .
- Ալլախ էմանէթ էֆէնսում . . .
- Եերս կը մանէ գրազիր Զիսփիստադ :
- Օլլում իսմին նէ . . .
- Զիսփիստադ . . .
- Պապանը՞ն խմի :
- Պապամ եօդ :
- Էվլիմիսին :
- Ալլախին էմրի իի . . .
- Ֆագաթ քէնեա էօյլէ տէմիյօր :
- Խաչա էֆէնսում, պու լաքիստիլասի նէո քիմ .

քի սէօյլէմիշ խառ, տիւնեանին վէ ախրէթին, աթէշնոտա եանուում: Զաթիւպէնուէ եալան արամա՛թ ատառթւ սիզ եօմուլայիմ էջէր տօղուսունու սէօյլէմէզզամ... .

— Փէ՛ք էյի, տէմէք ասքէր օլմագ իսթէմէզզամ... .

— Աման էֆէնտում, խաթա եափոխշառ պէնի էվնտիսմիշառ, հօգառ տուշմանլառին գառչիսին եփաբիտիմ... .

Դուրս կ'ելլէ. ներս կը մանէ ուրիշ մը:

— Օդում, գա՞չ եաշնտասըն,

— 23:

— Իսմի՞ն:

— Մոլիդ:

— Ասքէրսին. հապէրին վա՞ր մը... .

— Վա՛ռ էֆէնտում, պիզ եախուափ ասքէսլէու եէշն եփու պապալառիմիզին մէզառինին ուղբունուա եփթափ, եէմին եափուփք քի, ուխուսիյէթ ուղուսինուա ձանիմիզի չըգառթափալը... .

— Ափէրիմ... սիլան աթմագ պիլի՞րմիսին... .

— Ալիշիրիզ, էֆէնտիմ... .

Կը կանչուի ուրիշ մը.

— Իսմի՞ն:

— Լէվի:

— Պապանը՞ն իսմի:

— Նառում... .

— Եաշըն: 26. աէյլի՞լ մի... .

— Եուչ եուն աշապլառինուա... .

— Ասքէր օլաճազսը՞ն... .

— Փէք եուզէլ էֆէնտում... .

— Օդում, վազիփէնի եափաճազսըն... . իշթիմի՞ն մի... . կէօղիւնիւ ա՞չ:

— Գուլապլառիմին տէլիքլառինի փրորլառագ եփի

աչըգ. եօղլէսիմ տէ աչըգ. ան էֆէնտում տէտիէռ քի ասքէուէր եփտէնէքլէս տիշտուա... .

— Հիչ ասքէր օլան էօյլէ շէլէրաէն գօրդա՞ր մը... . սանա սիլան վէրէնէյիզ: թօփ աթաճազսըն, տիւշմանը գարշլայաճազսըն... .

— Օլուս էֆէնտիմ. ամա օնտէն գապատայիլէռ եփթմէլի. իշի աղնամալը. տուշմանա զիսպաճի աթմալը, շամափ վուսմալի, ադշամա պիզ եփտէրիզ եուզէլ պիր ձիւմզիւ եափարիզ... .

— Տիշարը չը՛դ...

— Տանիլմա, Ալլահինի սէվէրաէն, ասքէր փաշա, տանիլմագ օլմազ, պու եփսի իշլու շազա զալափաւ մազ... . Ալլահա դուսպան օլայիմ, պապարսին եփթիփաէն սօնրա պէլքիմ եէրի տէօնմէյիզ... .

Ներս կը մանէ այս անզամ չըեայ խապատայի մը, կասդիւզի ջրհանկիրներէն.

— Իսմի՞ն:

— Աւրամ:

— Ասքէրսի՞ն, տէյլի՞լ մի... .

— Պաշըմ ուսթունուա, եփտէրիմ էֆէնտում... .

— Նէ՞րէյէ:

— Նէ՞րէյէ էֆէնտում, եանկընա.

— Եանկընը պրազ, ասքէր օլաճազսըն... .

— Էֆէնտում, ուչ եուն իշին վէրին պուլիցայրայը, տուշունէյիմ թաշընայըմ, սօրա Ալլահա իսմէրսէ եփտէրիմ զըշլայը... .

Հայոէ շիմոփ կիթ, “գուռա՞ն չըգարսա կէօւրիւրիզ... .

ԿԱԹՈԼԻԿԱՆԵՐԲ

15.

Ներս կը մանեն հայ կաթոլիկները.

— Իսմի՞ն, կը հարցնէ զինուորական մը.

- Եսուսան .
- Պապանը՝ իսմի :
- Ժան :
- Վալիսէնին իսմի :
- Մարկրիմ .
- Եէ՞ միլլէթոին :
- Էրմէնի .
- Եանլը օլմասըն . . .
- Հայըր, Էֆէնտիմ, թէզքէրէմտէ էօյլէ եազրլը :
- Գա՞չ եաշընտասըն . . .
- Մամամ տիյօր քի պէն ահճադ 17 եաշընտայըմ .
- Փագաթ քիլսէ զայտըմ 24 կէօսթէրիյօր :**
- Տէմէք մամայա զալըրսա առքէր տէյիլսին . . .
- Էվէթ . . .
- Թագաթ նէ չարէ քի մամանըն սէօղի կէչմէղ պուրաստ . քիլսոէ զայտընա պագարըդ :
- Ուրիշ մը կ'անցնի տառաջ :
- Օղում իս բին նէ՞ տիր :
- Ժօղէփ . . .
- Պապանը՝ իսմի . . .
- Անթուան ար Քէսապ . . .
- Շունա Քէսապձեան տէսէնէ .
- Mais, mon chè· officier, պիզիմ պապա եարը Քրէնկ :
- Օ՛ նա՞սրւ օլուր .
- Պապամըն պապասը թալեան վէ վալիսէնի Մօնուէնիօր Պօրկօմանէրօնըն ազագտսան ուզազա ազրապա չըդար . . .
- Եաշը՞ն զաչ :
- Մարտ սօնունսա 25ի պիթիրէնիմ :
- Թավլու օննայօրըզ պէն եաշընի սօրտյօրըմ :

- Եանի ալաֆրանկա Մարտըն սօնունսա 25է կիրէնէլիմ . . .
- Հա՛ չէօյլէ . Փագաթ շու ալաֆրանկայը պրագըն աէ ալաթուրքայա տէնիւն պագալլըմ . . .
- Պա՛շ իւսթիւնէ . . .
- Ուրիշ մը կուզայ .
- Իսմի՞ն :
- Կղէկուալ :
- Նասը՞լ, նասը՞լ :
- Կը . . . զէ . . . կու . . . աղ . . .
- Է՛յ թամամ . իշխմիղ վար . այ օղուլ սիզ կրմնի աէյլի՞լմիսինիլ, նասը՞լ իսխմլէր . . .
- Տաշը ոսմ . . . ? պիզ կդմէնի աէյլիլգ .
- Եա՞ . . .
- Քաթոլիք . . .
- Պէ պապամ պիզիմ լիսթասա Քաթոլիք միւլէթի եօդ . պու միլլէթ նէ՞ միլլէթ . եէնի՞ պիր միւլէթ . . .
- Քոլին կաթոլիկ վարդապետը ճշգելով՝
- Էֆէնտիմ, կրմէնի-կաթոլիկ աէմէք իսթէյօր . . .
- Նօ՛, մօն րէզ, պիզ կաթոլիկ . . .
- Զինուորականը՝ քոլը նստող քարտուզարին զառալով .
- Շիմտի սէն չըգ պագալլըմ պու իշին իշինաէն : Քարտուզարը սակայն զործին մէջն անմիջապէս կ'ելլէ . Պ . կոէկուասը՝ (Փրէզոր) արձանագրելով Հայ—կաթոլիկ զինուորականը շարքին մէջ :
- Զինուորականը շարտնակելով իր հարցումները :
- Եաշը՞ն զաչ, Մ . Գրիգոր :
- Մ . Կղէկուալ . . .
- Պէյլու եօդ . զա՞չ եաշընտասըն . . .

— Օսմ. թէղքէրէմտէ 24 եազլը, ֆազաթ հօդ
ռէմալըլըմ...

— Վա՞ր օլսան աս, ասքէր օլսան ասհա էցի
տէյիլ մի...

Աւրիշ մը կուղայ :

— Օլլում, ոէն կէլ պազալըմ. խամին նէ՞ աիր :
— Պաթիսթ...

Զինուորականը նկատելով որ իր զէմը փախանակ
չայերու՝ Մարկոսի, Կիրակոսի և Թորոսի, կեզծ խոս-
չացիներ և Ֆրանսացիներ ունի, ինք ալ թին՝ քըմ-
կուզէ քիչ մը զուարձանալ և զառնալով Մ. Պաթիս-
ծիծաղովիմը.

— Երշբնը գաչա՞...

— Էֆէնախիմ գումաշ տէյիլ պու :

— Եա՞ :

— Խամիմ:

— Աճայի՛պ, հիշ գումաշըն իսքի ինսանա վէրի-
կը մի... պունուն կրմէնինիսի եօ՞ղ մու...

— Վար էֆէնախիմ, Մկրտչէ :

— Եաշը՞ն...

— 29 :

— Եասը՛ օլուր թէղքէրէյի Օսմանիյէմէ 25 կէու-
թէրիյօր...

— Տօղրու արր էֆէնախիմ: Տօղուզում եաշ 1890.
Փազաթ վալիսէմ նիքեան օլմուշ 1885մէ, եանի պէշ
սէնէ սօնրա...

— Փէք թօնաֆ, նասը՛ օլուր...

— Էֆէնախիմ, օ եսիրազը աչմոյըն. question d'amour, question d'amour...

Կարգը կուղայ չիք պարոնի մը՝ որ ձեռքերը
դրամանը և աչքերը սրանին չորս կողմը պարտցնելով,

— Ժա՞ն, կ'լսէ ընկերոջը, պաւրաս նէ՞ կիւզէ-
պիր վալո օյնանըլըր...

Այս միջոցին զինուորականը դինքը կը կանչէ.

— Խամին նէ՞ աիր միւսի՛ւ.

— Ճօ՞ն.

— Պազաթիմ, սիզանէ հիշ կրմէնինէ խոխմ եօ՞ղ մը.
սիզ կրմէնիւերլէ գալիկալը՞սըզը :

— Եփէնախիմ, պէշ եաշըմաք գատար խամին 0հաննէս
խոի. Գաղաթ ֆաէսլէրին մէքթէպինուէ 0հաննէս խամինի
գուլողա էյի կէլմէղ տէյէրէք տէյիշտիրտիլէք, վէ ու-
տումը Ճօ՞ն.

— Տէմէք խամին 0հաննէս, հա՛ չէօլէ, պազանը՞ն
խո՞ի :

— Միշէլ.

— Եաշը՞ն գա՞չ.

— Վալլանի պիլմէմ. Հիմորիչ գատար եաշ... լու-
զըմ օլմատը.

Ա.թէնէն վերջը կը ներկայանոյ գաւառացի երի-
տառարդ մը :

— Օլլում, խամին նէ՞ աիր :

— Պետրոս:

— Հէ՛յ Ալլահ բազի օլսուն, ոէն կրմէնիւերլէ-
քիւս մէմիչսին. քաթուիկ տէյիլմիսին ոէն :

— Կաթուիկիմ, էֆէնախիմ. Գաղաթ կրմէնիւ-կո-
թուիկի իմ. տին պաշզա, միւնէթ ոլ ոչզա, ոէն Հա-
ռուս Հայը՞...

— Ա.փէրին օլլում, գա՞չ եաշը՞նուսըն :

— 21.

— Պազանը՞ն խո՞ի :

— Վահան:

- Առաջ կ'անցնին յոյները :
- Իսմի՞ն նէ՞ տիր, օղլում :
 - Եանի :
 - Պապանը՞ն իսմի :
 - Գոթի :
 - Բա՞չ եաշընտասըն :
 - Եաշըմ օն տօգուզ պուձուք, ուց սահամ սարդարեալ :
 - Տէմիք ասկէրլիք վազիֆէսինաէ ատիփլ օլժաւաճագորն :
 - Եէնի-շէնիրաէ, բովոլենի, պաղալազի :
 - Ճանըմ զանտհաթընը սօրմայօրը, 19 եաշըմ վար տէյօրսըն, փազաթ թէզքէրէնաէ 25 եազրյօր ...
 - Եաղնիշիկ օլմուչ, լաթհու, էզո իմէ անզա շէյխ զէ միսօ քէ թրիդ մէսէս բասարանո :
 - Սթափուսուլլահ, հէյ աքսի ... օղլում, սէն թիւրքձէ պիթմէ զաին չու ուսումնայր պրազ, ասկէր շան թիւրքձէ դօնուշբալը :
 - Բոլի գալու :
 - Աւրիչ մը կուզայ ...
 - Իսմի՞ն :
 - Վանլաքաս ...
 - Պապանը՞ն իսմի :
 - Գօրպաս :
 - Թօհափ չէյ, թէզքէրէնաէ Սթավրօ եազրլմը շանլը օլմայասըն :
 - Շանըմ, պէն եալանձի տէյիլ, պիզիմ պազու ունան յօդ աէվէր, օնուն իցին պահա թոփրալտու էօյլէր ...

ԱՐԾԻՒ ԳՐԱՎԱՀԱՌԱՆՈՑ

ԳՐԱՎՈՒՆ ՄԸ ՈՐ ԳԻՌ ՇՈՂՇՈՂՈՒՆ ԳՐԱՑԱՆԿ ՄԸ
ԶԵ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ, ԲԱՅՑ, ԽՐԱԿԱՆԻՆ ՄԷՇ, ԳՐՅԻ
ԱՄԷՆՔՆ ՃՈՂ ՈՒ ԱՄԷՆՔՆ ԱՅԼՈԶԱՆ
ՄԹԵՐԲԸ ՈՒՆԻ

Այո՛, ԱՐԾԻՒ ԺԱՂՄՎՐՊԱԿԱՆ ԳՐԱՎԱՀԱՌԱՆՈՑՆ է
(Մարփուձնըլար, թիւ 22, ցնոր անորինութիւն) այդ
հաստատութիւնը, որ, Աանմանագրութիւնէն յետոյ,
շինեց նախանձելի համբաւ մը :
«ԱՐԾԻՒ»ը միենուն սուն եղաւ՝

ՀՐԱՏԱՐԱԿԶԱԿԱՆ ՏՈՒՆ ՄԸ

Իր կորպին հիմնելով Մասենագարաններ, որոնց
երկու գլխաւորները, Մատենաւար Ազդակ և Կարմիր
Տեսրակինը այնքան զնահատուեցան թէ՛ թուրքիոյ և
թէ՛ Արտասահմանի մէջ :

“ԱԵՐ ԲԱԳԵՑ” Ը

Կաղմուած՝ գրագէս-հրապարակսգիր
ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԵ

Լուսաբեր և Մեղքագեր բացառիկ հրատարակու-
թիւններ են թէ՛ իրենց մերուով և թէ՛ բավերակու-
թեամբ :

ՊԱՆԴՈԿ ՕՍՄԱՆԻՑԵ

ՏԵՐ ԵՒ ՏՆՈՐԵՆ ՆԵՐՍԷՍ ՓԱՓԱԶԵԱՆ

ՊԱԼԱԹԻՆ ԵՒԽԲՍԵՔ ԳՎԱՏԸՐԸՄ , ԹԻՒ 30



Նախկին հանրածանոթ պանդոկավետ Առաբաղարցի ՆերՍիլ ՓԱՓԱՅԶԵԱՆ որ բանապետական ձնչման տակ ակամայ թողած էր իւր ասպարէզը, այժմ քաջալերուած Մահմադղրութեան ընծայած բարիքներէն՝ այս անգամ հիմնած է զարձեալ պանդոկ մը , Գալաթիս եփւահէք Գալաթըրըմի վրայ :

Սոյն պանդոկը ունի սքանչելի գիրք մը ամբողջ վասփարը կղզիները ու Մարմարայի ծովը իւր առջևն է :

Եւրոպական նուրբ ճաշակոյ կահաւորուած , եւ լեկտրական զանգակներով և օդային կազերով լուսաւորուած է . սպասարկութիւն անթերի և մաքրութիւնը կատարեալ է . համանաւանդ ձերմակեղէններու մասին վերջին ծայր խնամք տարուած է : Մէկ խօսքով յաճախորդի մը հանգատութեանը համար ամեն կարելի միջոցներ ձեռք առնուած են :

Պանդոկը ունի իւր կիցը լաւ կահաւորուած սըրճարան-սալոն մը ուր յաճախորդները կրնան լու ժամանցներ վայելել . նաև ունի միւս քավը ճաշարան մը ուր ամէն հաշակի յարժար կերակուրներ կը պատրաստուին և խոհարարութիւնը յանձնուած է արհեստին չէշ վարպետ անձի մը :

ԳԻՆԵԲԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ

ԱՐԱՄ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

ՄՈՒՇՏԱԿԻ

ՄԵՄ ՎԱՃԱՌԱՏՈՒՒ

ՄԱՐՄՈՒՏ ՓԱՇԱ ՔԻՒՐՅԱՆ ԽԱՅԱ 4—5

Արանց և կանանց համար առաջին կարգի և ամեն տեսակ մուշտակներ , Մանջոն և Պօա , վերջին նորածեւութեանց համաձայն :

Այցելութիւն մը կը բաւէ ապրանքներու աղնուութեան և տեսակներու զանազանութեան մասին հանդուելու համար :

ՓՈՔ ՊԱՔԱՆԱԿ

ՎԱՃԱՌՈՒՄ

Օ Բ Ո Շ Գ Բ Ա



ԱՄԵՐԻԿԵԱՆ ԴԵՂԱՐԱՆ

Ս. Գ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

(Գում-Գաբու Զիթրէ Կելինկէր թիւ 36)

Անգլ խոհան թարմու հարազատ դեղեր . դեղազիրներ կը պատրաստուին դիտական ձեռով ու մասչելի գիներով . անգլ խոհան մասուր ձկոն իւղ . Ամերիկեան զօրացուցիչ դեղեր . Թօնիք , որ ընդհանրաց ու է Ամերիկայի մէջ . կը յանձնարարուի բոլոր տնանց որոնք Կ'ուզեն զօրացնել իրենց ջիղերը : Դեղարանը ունի իր մասնաւոր բժիշկներ՝ Տօքէ . Զուրեան (ամէն առաւու ժաման 8—11) Հոն կը դանուի և Տօքէ . Ամբուզարական [ամէն իրիկուն] :

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՌԵԽՏՐԱԿԱՆ ԻՏԱՏԻ ՎԱՐԺԱՐԱՆ

ՔԻՉԵՐՈՒԹՅԱՆ ԵԿ ՑԵՐԵԿԵԱՑ

ՀԵՄՆԱԴԻՐ ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

ՅԱՅԻԱԼԹԻ ՍՅԵՐԸ ՑԱՅՈԹ ՀԱՏՏԵՅԻ

Ամէն տնօնք որ կը փափաքին իրենց զաւակներուն տալ լուրջ և չիթնական իրթութիւն և բոլոր մասնք որ Կուզեն չա . իշասի վարժարան մը յանձնել ուզես զի դիւրադնեն իրենց մասարը ոսմ . Համարատաներուն . անպատճառ պէտք է դիմեն ԲԱԿՐԱՏՈՒՆԻ Ի ՏԱՐՅԻ Ա. Պ. Խ. Ա. Ա. Ա. որ կը Ե նախարարութենէն ալ վաւերաց ու հանցւեած է իրեւ երկրորդական վարժարան :

— Ալլա՞հ , ալլա՞հ , ա ճանըմ սէօյլէտիքլէրիսի անլարաընըզ , ֆազաթ մէվապա կէլտիյի կիպի , ուրում ձայի սիւրէրափնիդ . . .

— Փասամու , նազիսիս . . . մաթին բանախա դալա իրէս . աղնար պէն թիւրքծա , ամա աէնպօս նամիլիսո :

— Աղնաշըլաը . սէն աէ ըզդ տիշարը :

— Ասիօ՛ էֆէնտիմ . . .

Շիք , կանացի յոյն զինուսրցու մը կը ներկայանայ : Զինուսրականը աչքին չի հաւատաք . դէմինը զինուսրէ աւելի ամազոնի կը նմանէր :

— Իսմին նէ՞ տիր միւսիւ , կը հարցնէ , վազաքուշայնով մը , չիրաչեցնելու համար զայն :

— . . .

— Աէյլէ ողլում . ութանմա , լոմին նէ՞ տիր : . . .

— ? ? ?

— Աճայիպ տիլին հօ՞գ մը , թիւրքէ պիլմէզպին :

— Օ՛քնի . . .

— Էյի՛ վալլահի . Ետնանիսթանայըզ , հօգս Աթիշատա մը . զրշաւաս սիզէ պիրէր աէ թէրձիման լազըմ :

Զինուսրականը նարահատ՝ քէնեան : Կերս կը կանչէ որպէս զի թարգանի պաշտօն կատարէ :

— Պապանը՞ն խմի նէ՞ տիր :

— Օնօման թօ բաթէսատու , կը կրկնէ քէնեան :

— Յանակարի Յանօրուլո . օնօմա թի միթէսամու Ֆօթիքա . . .

— Ա ճանըմ , վալիտէնի պրադ շիմտի , զա՞չ ետքնասարն . . .

— Իզի . . .

— Էյլէնմէ միւսիս , պուրաս էյլէնմէ եէրի աէյի կաթագլում թէաթրօսը նի՛չ :

— Օքի ծանիմ . իքի գարտաս , ուց գըզգարտաս . . .

Քէնետն կը ճշգէ՝ ըսելով թէ՝ աղան հարցումը
սխալ հասկցած էր . . . :

Զինուորականը հետզետէ կը քրտնի . . . :

Ներս կը մտնէ ուրիշ մը , չափաղանց հասու աղայ
մը , որ իր հետ ներս կը բերէ նաև փաստմայի , սու-
ճուխի և չէմէնի բոյր մը : Զինուորականներուն քիթը
շատ վարժուած էր վասօդի հոտին , բայց այս հոտը
քիթերնին պիտի փրցնէր . . . : Բայց աղան , փաստմա
հոտէր թէ չէմէն սուճուին թէ սարմըսախ , աղայ մըն էր
որ հայրենիքը պիտի պաշտպանէր : Սպան քիթը բանե-
լով կը սկսի հարցումներուն :

— Ողում , իսմին նէ՞ տիր , եաշը՞ն գաչ . պապա-
նըն իսմի՞նէ տիր , չապուդ , վազրթ եօդ . . .

— Յօլի գալա . զանա տէրէիր Զէմէն օղու Յիօտ-
րօմուըն օղու շիշման Եռուվան :

— Գա՞չ եաշընապալն :

— Վալլահի խապէրիմ եօդ ասքէր աղա . միթէռամ
Գօնեատան ըլխաըլլըմտա տէտի քի հայտէ օղում . Եռու-
վան , Աթամոլա դիթ , ատամ օլ , փարա զազան կէլ քի
սէնի էվլէնատիրյիմ . . .

— Մասալը պրա՞գ . . . վաթանա իւզգմէթ էտէ-
ձէքսին .

— Եափալըմ էֆէնախիմ , այլըդ գա՞չ . իւզգմէթնիլիք
օլսուն . փարա՞ զազանալլըմ . . .

— Այլըդ պիր մէջիտիյէ , էկմէք իչմէք պիդտէն .
Փագաթ թալիմ էօյրէնմէլի :

— Պիզիմ հանահա սիզէ ուզուն էօմիւրէր վէրսին .
Հա՞նկը կիւն իշէ պաշլայածաղը :

— Պիզ սիզի չաղըրըրըզ . . .
Դուրս կ'ելլէ , ուրիշ մը կուգայ :

— Իսմի՞ն օղում .

— Վա՞ . վա՞ . վա՞ .

— Վանրա՞ .

— Վա՞ . վա՞ . վա՞ն :

— Վանսա՞նէ էշին վար . իսմի՞նի սօրտըդ :

— Վա՞ . վա՞ . վա՞ն . կէլ .

— Պապանըն իսմի .

— Թօ , թօ , թօ , թօ , թօ .

— Պի՞ր աղ սօլուդ ալ .

— Թօ՞ , թօ՞ , թօ՞ , թօ՞ , թօ՞ .

— Է՞յ , իշիմիդ վար .

— Տօ՞ , տօ՞ , տօ՞ , տօ՞ , տօ . րի :

— Թօմօրի՞ մի .

— Էկ . Էկ . Էկ . Էկ .

— Բիմի՞ն էլի , էլի պրադ շիմաի . նէ՞ տէմէք

լաթէրիմին :

— Էլէթ , թօ՞ . թօմօրի տիր .

— Եաշը՞ն գաչ .

— Պի , պի , պի , պիլմէ՞մ .

— Աղնատըդ , էլի քի պիլմէզոին , իւչ սասթ տա-
օ սիւրէնէր իտի :

Ներս կը մտնէ ուրիշ մը .

— Իսմի՞ն .

— Եօրկի .

— Պապադը՞ն իսմի .

— Հանկը՞ պապամըն .

— Անյիւլ , գա՞չ թանէ պապան վար . պիզիմ
պիլտիյիմիդ պիր պապա օլուր .

— Պէնիմ իքի պապամ վար .

— Ալլահ արթըրըն . Փագաթ պիզէ պիրիտի
լաղըմ . էվէ հանկըսը պապարոտա օ լաղըմ տըր պիզէ .

— Եվէ պազան պապամըն իսմի Նիքոլի, փագաթ
հէր ազշամ էվտէ օլան պապամ Խրւսթօ, Նիքոլի պա-
պամ օլմագս, էվտէ աճ դալլըլըզ:

— Անլաշըլըզ. ասրլ պապան Խրւսթօ օլմալը:

— Գա՞չ եաշընտասըն:

— 18:

— Թեղքերէնտէ 23 եազըյօր.

— Եանլըզ օլմալը, պէշ սէնէտիր գայմազամ աէյօր
քի 18 եաշընտայըզ.

— Տէմէք պէշ սէնէտէն պէրի 18տէ գալմըզըն.

— Էվէթ:

— Փէք էյի միթէռանա սէլամ սէօյէտ, արթըզ ևէ-
թէիր 18տէն տիշարը չըգալըզ պէր ադ.

— Պաս իւսթիւնէ:

եւ զուրս կ'ելլեն յոյն զինուորները:

ԽՄՔԱԳԻԲՆԵՐ

Վարազոյրը վեր կ'առնուի և բարապանը կը
կանչէ:

— Ա, ֆի՛տա փ ի՛՛ր . . .

Աֆիտափիրի առաքելաշնորհ խըմրագիրը հիրու կը
մանէ: Իրենց արասաքին երեսյթէն այնպէս կը կար-
ծուի թէ՝ մտած տեղերնին կոմ արքայութիւնն է և
կամ զ ո ր տ ի նախազանին սենեակը:

Ամենակալին առ երկու ծասաները Յովսէփ Արե-
մաթացիի դէմքով կը կենան, սպասելով հարցումնե-
րուն:

— Միսթիր ձօն հանկընըզ . . .

— Պէնյիր էֆէնտիմ . . . գուլունուժ.

Մը . ձօն . գեղին կողքով շարսթաթերթին խըմ-
րագիրը առաջ մ'անցնի:

— Իսմինի՞զ:

— Ճօն.

— Տօ՞ն մը.

— Կօ՞ , Ճօն :

— Բա՞չ եաշընտասընըզ :

— 62 :

— Սիզ ասկէր օլամազարնըզ . նէ՞ իչիւն կէլտինիզ :

— Կէլտիմ էֆէնտիմ ոէօյլէմէյէ քի պէնտէնիլ Քը-
րիստոս էֆէնտիմիզին թապորտնաս ասկէր իմ, վէ-
դաթէն էօթէաւն պէրու ձանլար գուրթարըրըմ:

— Հա՞նկը մուհարէպէտէ :

— Պիզիմ մուհարէպէ շէյթանլար իլէ, պիզիու-
ինսանլարլա իշխմիլ եօդ.

— Սիզ նէ՞ միլլէթսինիզ.

— Պիր վազըթ Ամէրիզալը իտիմ շիմաի էրմէնի .

— Նէ՞ իշ եափարալնըզ.

— Քրիստոսն սէօղէրինի սաթարըմ.

— Քա՞չ փարայա, իշ վա՞ր մը . օպլասընը քաչու-
վէրիրախնիզ.

— Կիւնահար տէնիզինէ կիւրախնիլ ասկէր է-
ֆէնտի պիզ Քրիստոս էֆէնտիմիզին սէօղէրինի սաթ-
մայրզ, փարարզ խթէյէնէ վէրիրիզ:

— Էյի ամա սօնրա թօփ տթարընըզ :

— Քրիստոս էֆէնտիմիզ տէմիշ զի, պէնիմ իչին
թօփ աթանլարա ձէննէթաէ կիւզէլ պիր գօնադ հա-
շըրլամըըլըմ:

— Շիմաի օնու պրագ, ասկէր օլմայա Փիքրինիզ

վա՞ր մը .

— 0' եէս, օ' եէս, սիր :

Կիկօի Տարեցոյցը

— Եէսիր թութուլմազսընըզ, գօրդմայընըզ :

Պատուելին դուրս կ'ելլէ :

Կը մօտենայ Յ. Գ. Գրիգորեան, Քանիմի խառ ահապալը և ամէնին մաքուր բաղսօքական խմբափիրը (շարաթը երկու անդամ բաղնիք կ'երթայ) :

— Խամինի՛ղ.

— Օհաննէս . . .

— Պապանը՛ն իսմի :

— Յակոր :

— Նե՞րէլիսինիղ . . .

— Կիւրիւնլի . . .

— Նէ՞ իշ եափարսընըզ . . .

— Սաղահարը տուա եափարըմ, կիւնախովէրի Քրիստոսըն քէլիմէրինի եազարըմ, ագշամլարը Պօզոզս տոաքեալ էֆէնտիմղին էսիկ Անլան/կրիւէրէ իսիթապէն եազմըչ օլտուզու քեազըալալը աէլու իսէրիմ, կէչէրի, Եհավատան եէյէնէք էքմէք խաէրիմ . . .

— Է՞յ, աօնրա՞ . . .

— Կիձէ եարըսը եարատան Ալլահա թէշքքիւր իսէրիմ քի պէնի օ կիձէ աէ կիւնահուզ պըրազար, սաղահա գարչը բրօթէսթան զարատչարըմզընէ կիւնահարընավիրնը չսթիրհամ իսէրիմ . . .

— Օ հալաէ եէմէք եմէեէ վազմընըզ եօդ, Պատուի կլէ գտոնընըզը տօյուրուրսընըզ . . .

— Եմէթ, օնտան սօնրա էֆէնտիմ, հաֆթանըն եէտի կիձէսի աէ ինձիլի շէրիֆին ազիզ սաթըրւարընը անալիզ իսէրիմ . . .

— Եզանըլըզնըզ տա վար . . .

— Աղ չօդ չազարըմ . . .

— Նէ՞րսէ չսպարսընըզ, Այնալլատա՞ Այնալընը տիւզի վէ մէզէլէրի միւքէմմէլ :

— Անուն Յիսուսի Քրիստոսի, կիւնահա կիրախնիզ էֆէնտիմ, պէն րազը իչէյիմ . . . օ՛ կիւն պէն ձիւնէնէմէ կիտէրիմ, մեղայ եա Բապպիմ սէն ազիֆ էթ զաւալլը կիւնահաքեարլարս քի պիլմէյէրէք սէնին քէս կին քըլլընա օղայածագլար .

— Էֆէնտիմ', չիմափ տուայի պըրազ պիր թարգա, ասկէրլիէ պազալըմ, տուա իլէ իշ պիթմէզզ .

— Նասը՛լ պիթմէզզ, թէոպէ՛ էֆէնտիմ', թէոպէ՛, օ Եհովա տէցի՛լ լափ քի Մուսա փէզպամպէրին վազթընտա, պիր տուա իլէ եահուտիէրէ պիր մոհարէս պէ գազահարլար .

— Տէմէք չիմափ աէ, տիւչման կէլիրսէ տուա եա փալըմ .

— Հա՛յ, հա՛յ .

— Հա՛յ, հա՛յ ամա, տիւչման գարշընա կէլիրսէ, տուա եափմայը կէոսթէրիր սահա . հէմ տուա էթմէլի, հէմ աէ մոհարէսպէ :

— Նէ օլուրսա օլուն, պիզ սիլահ ալամայըզ, պիզզիմ պիր սիլահընզ վար, եէթիշիր .

— Սիզաէ սիլահ մը վար .

— Հէր վազըթ, սիլահըզ կէղէմէյիդ .

— Ֆազաթ իսարէի էօրֆիէ վար .

— Պիզիմ իչին տէյիլ, պիզ Ալլահըն ատամլարըյըզ .

— Զըգարընըզ տիյօրում սիզէ, սիլահընըզը պուրայ պրազըն, եա՛վաչ սազաթլըզ չըդարմայարընըզ .

Եւ վերապատուելի Գրիգորեան զգուչութեամբ գրասեղանին վրայ կը զնէ . . . մատիս մը .

— Նէ՞ ալը պու .

— Սիլահ .

Զինուորականը կամաց մը ձամբու էը դնէ այս երկու սփանչէլի . և ասաուածավախ մարդկը

Ա Ր Ա Վ Ո Ւ

ՀԻՄՆԵԱԼ

ԿԵՐՈՌԱՏԵԼԻ

Խ ԸՆԹԱՑ

Խ ԸՆԹԱՑ

1828-1829

9 ԲԼԱՍ ՎԱՆՏՈՒ 9

ԵՐԱՇԽԱՌՈՐՈՇԹԻՒՆՔ.

| | | |
|-------------------------------------|-----|------------|
| Դրամագլուխ և պահեստ | 329 | միլիոն դր. |
| 1906ին դամնձուած տավահնվագին | 30 | " " |
| Մինչև 96ի վերջը հաստոցեալ փասաք 410 | " | " |

ինչպէս այս թուանշաններէն կ'երեի, Ընկերութեան դրամագլուխն առ պահեստի զումարն է 329 Միլիոն, Յթանք որ հոկայ երաշխառութիւն մը կ'ընծայէ իհետինի առահողմելոց :


Արեւելքի համար մասնաւոր զեղջեալ ասկացոյց, նպաստաւոր պայմաններ, անհամեմատ կերպով աւելի Գերազանց քան ո՛ ևէ Ընկերութեան պայմանները։ Առահնվագրութեան ամէն ձեւերը՝ ամէնէն աման դիներով, օրինակի համար .

Ա.ՊՈ.ՀԱՎԱԳՐԱՒԹԻՒՆ, ի Դիզ ՄԱՀԱԻ, իԱԱԻՆ,
ԴՐԱՄՈԺԴԻՑԻ, ևն . ևն.

Ընկերութեան Դրամատունն է ՕՍՄ. ԿԱՅԱ. ՊԱԵՔԱՆ
Թուրքիոյ և Արեւելքի Ընդհանուր Տհորէնութիւն

Անդի . Տեօքն ՍԻՄՈՆ ԳՈՅԱԿՐԱՆԱՆ
Փես ՄԻՀՐԱՆ ՏէԲ-ՆԵՐՍէՍԵԱՆ

Գուլիս Դալամիտ իւնիս Խան
Գործակալութիւնք Թուրքիոյ դլիսաւոր քաղաքաց մէջ :



ՀՈՒՍԱԿՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՁԻՆ ՀՐԱՇՍԼԻՔՆԵՐԷՆ ՄԻՆ

“ՕԼԱՅՈ” “ՕԼԱՅՈ” “ՕԼԱՅՈ”

Ա.ՆԻԱՐՃԻ ԱՄԷՆԱՀՈՉՈՒԿԱԿԻՐ ԼԱՄԲԱՐԻ ԵԲԲ

Խնայողական, առանց արկածի, աժան, դիւրին գործածուող եւ զօրաւոր լոյսով։ Ընդունուած բոլոր մեծ հաստութիւններուն կողմէ։ Յանձնարարելի վաճառատուններու, մեծ հաստատութիւններու և բնակարաններու համար։

ԿԵՐՈՌՈՒՍՏԵՂԻ “ՀԱԼԱՅՅ”, ՎԱՃԱՌԱՑՈՒՆ,
և ՀԵՐԳԱԵԱՆ եի և. ՏԵՐԶԵՄՃԵԱՆ
ԳՈԼԻՄ ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԱՐ, ՄԵՎԱՃԵԱՆ Է ԽԱՆ, Թիկ 12

սրոնք Առառածմէ զատ ուրիշ հետ դործ չէին բներ և
զէնքի տեղ գրիչ ունեին :

Ներս կը մտնէ «Մէջմուտափ խժոսպիրը» Յովհանն-
նէս թօլոյական :

- Խարինի՞զ :
- Օհաննէս :
- Եաշընը'զ :
- 50 :
- Նէրէլիսինիզ :
- Անդառէլի :
- Նէ՞ իշ եափարուընըդ :
- Աթահզուտա կէցն վուզուաթւարը եր քէնիկա-
թուիկ ահալիսինէ պիլտիրիրիմ ...
- Կոլաթա՞ գուլէսինտէմիսինիզ :
- Հայըր էֆէնտիմ, օրտա նէ՞ իշիմ վար ...
- Փէք էյի ասկէրլիք իսէճէքսինիզ :
- 0' չարթւա քի, պէնի Ասոգըզ Աղաճ Բաթրիք-
հանէսինին միւսափասընա թային իսէճէքսինիզ ...
- Ներս կը մտնէ «Կոհալուի խմբագիր Հ. Արամեանց :
- Խարինի՞զ :
- Հմայիակ :
- Պապանըն իսմի՞ :
- Արամ :
- Լաղապը՞ն :
- Եանց :
- Նէ՞րէլիսին :
- Բալուլու :
- Էյ Բալուասն կէլքնին խո հրատէ «Եանց» օլքալ-
սա օլմա՞զմը :
- Օլմազ էֆէնտիմ, պլղունք մէսէլէսի :
- Նէ՞ իշ եափարուըն :

- Տալկա չըգարըրը:
- Հա՞նկը աէնիղաէ :
- Հնչակեան աէնիղինաէ :
- Պիզիմ խարթատա եօք էօյլէ աէնիզ, նէ՛ լոէ,
- մուհարըի՞ր ժէսինիզ :
- Մէ զուսանը չքիրա խանը թ.
- Փարասը'զ, եօքսա փարալը ...
- Փարասըզ սոյունան :
- Ասկէր օյանձ քմըսըն :
- Պաշ իւսթիսնէ, էֆէնտիմ :
- Ներս կը մտնէ «Ճէրէտէի Շարզիյէնի» խմբա-
գիրը, փէշերը իրարու վրայ, երկու շաբաթէ ի վեր
թրաչ չէ եղած. կը սպասէ նախագահին հարցումներուն :
- Թղթում, իսմին նէ՞ տիր .
- Յակոր :
- Նէ՞ իշ եափարուըն :
- Նէ օլուրաա եափարըզ, աղ չօք էլիմտէն ...
այսլը մնան: Իշ կէլիր, գորըզ ձամբ, չէրչիմէ տէ եա-
փարըզ, թիւրքէ կաղէթալարըն միւնտէրիճաթընը
էրմէնիճէ եազըլարլու «Ճէրէտէի Շարզիյէն» կաղէթա-
պընա աղթարմա իսէրիմ .
- Մասալլարը պրագ, պապանըն իսմի :

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Կուզէք երկար տպրիլ ու մանուանդ տա՞զչ տպրիլ: Հո՞գ
տարէք ձեր ակւաներուն ահմ՝ կարեւորըզ Ուրեմն գիմեցէք Պո-
լիս Բարմաք Գարաւ, Պօղաչաճին դէմ Ալթուն Տա և օր գարմանա-
ռունը, ուր խնամալ կը պատրաստուն սոկեն, ըլտթինէ բուրմներ
և կը լեցախն ու կը գարմանուն ակուաներ, Ալջոն Տանար
գարմանատունն է միսկ կեդրնատեղին այն բաղադրութեան
— Տրէնոօթ—որ մաքար և տանց հոսի կը պահէ արուեստական
տկառները

- Զենոր :
- Նէ՞ իշ եափար.
- Քիլիսէտէ, եիւքսէք սէս իլէ Ալլահա տուարիտէր 200 զրուշ այլըդլա.
- Եազրդ պապանա, փէք աղ այլըդ վէրիյօրլար.
- Հիչ կէօրիւլմի՞շ չէյ տիր քի, 200 զրուշ օ գասառ կիւճ շէյ եաբըլըրն, տոկէր օլաճա՞զորն.
- 32 եաշնայըրն, սիկ արթըզ թօխումլուդա կէտիյօրուզ, թաղէսինէ պազըն.

ՎՐԱՎԱՌ ՃԱՌՆԵՐ


- Վարագոյրը վեր կ'առնուի և առէնէն տռաջ կը կանչուի.
- Պօղո՞ս Պալե՞նց.
- Պալե՞նց ներս կը մանէ.
- Իսմի՞ն :
- Պօղոս :
- Նէ՞ իշ իլէ մէշզուլըրնըզ.
- Էրմէնի միլլէթինին լամպալարը եազարըզ.
- Կա՞զ թիւճարըմբորնըզ :
- Հայըր էֆէնտիմ, էօլլէ բշրդ տէյիլ, պաշտաքիւրի բշրդ. մանէլի բշրդ.
- Թօհափ շէյ, եէնի պիր իճտա օլմալը. եէնի իմթիւեա՞ղ մը ալաընըզ, նա՞սըլ չէյ, Օլոս լամպասը կիոփի՞ մը . . .
- Հայըր էֆէնտիմ, պիզիմ բշրդ քեազըստան արը. էքսէրի մէքթէպլէրէ եօլլարըզ.
- Սձայիա, շունտան պիր իքի թէնէքէ տէ պիզ էվէ եօլլայընըզ, գուլլանալըմ, էյի խէս սըմարւ լորըզ, ալըշ վէրիշի սիզտէն եափարըզ.
- Թէնէքէ իլէ սաթմայըզ էֆէնտիմ, սանալըզ ըլա կէօնտէրիւիզ.

- Նէ խէ, տոկէր օլաճազսընըզ :
- Քրրքասն սօնրա սա՞զ մը էօյրէնէնէլիզ :
- Սազ տէյիլ էֆէնտիմ, թիւֆէնէլ աթմաք էօյրէնէնէզոսին.
- Սագոթլըզ չըդմո՞զ մը, էֆէնտիմ :
- Պիր աղ ափզաթ եափարսանըզ հիչ սիկ չէյ օլմադ.
- Գուրս կ'ելլէ Պալե՞նց, ներս կը մանէ Յովհան Աշճեռոն :
- Իսմի՞նի՞զ.
- Օհո՞ն :
- Լազազընի՞զ :
- Աչնեան :
- Ես ոչընըզ :
- Էփէյի վար :
- Նէ՞ զատար.
- Թիւքեանտա եազրըզ վար, սօնրա պիզիմ չըրաք վար, Մօրուշ, օնունլա հապէր եօլլարըմ:
- Փէք էյի, նէ՞ իշ եափարընըզ.
- Էրմէնի միլլէթինի ատամ եափարըզ.
- Նէ՞ թօհափ միլլէթի էյինէ թէրպիցէ օլմուշ.
- Ուլուշ էֆէնտիմ ամճա, պիր աղ դուսուր գալ-

ԲԱՐԻԶԵԱՆ ԴԵՐՁԱԿ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԵՐԱՎԱՆԴ ՄԻՐԻՑԱՆԵԱՆ

ՎԱՅԱՑՈՒՄԾ ԲԱՐԻԶԵԱՆ
Հաստատուած Բերա, Կալաթա Աէրոյի կից
Փողոցին մէջ :



Ա Ռ Լ Ո Յ Ի

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՑՈՒՆ

Կող զէ՞ր ու ծեր տալցունի՞ն
շնանդունի

Կող զէ՞ր ու թէ՛ առ առ ի թէ՛ սու-
կուն կարծիւն ւ մնանք

Առանց տաս տնելու անիշապէն
զիթեցէ՞ւ

ԳՐԻԳՈՐ ԳԱՊԱՌԱՋԵԼԻՆԻ ՎԱՃԱՌԱՑՈՒՆ

ՄԹԵՐԱՆՈՅ ԱՄԷՆ ՏԵՍԱՆ ՎԱԼՈՇԱՆ ԲՈՒ

Ա. Պոլիս . Սիրբէնի և Տերերւ Խան

Պ. Գրիգոր Գապառանեան արդէն ծահօթ է հրու-
պարակին վրայ, իր ծախած տոկուն, չիք և ա-
ժան կարուչներու մթերանցովը: Կը վատահացնենք
մեր ամէն կարգի երկնեա ընթերցովները, որ ամէն
կերպով գոն պիտի մնան՝ այս վաճառատան կարուչն-
քն, միայն թէ անդամ մը զիմեն Գրիգոր էֆ. Գա-
պառանեանի հասցէն և տեսնեն անոր ոռուական,
անգլիական և գերմանական կալոներու մթերքը:

ՀԱՅ ՃԱՌԱՎՈՒՔՈՒՆ ԼԱՍԱՐ

Սիրելի ընթերցող

Մինչեւ հսու բաւական ինդացինք և զուարձա-
ցանք. քիչ մըն ալ լուրջ և օգտակար բաներու վրայ
խօսինք. այս կերպով թէ հաճելի բերանփոխ մը ը-
րած կ'ըլլաք և թէ մանաւանդ, փոքր ի շատէ ծա-
ռայութիւն մը մատուցած՝ ա'յն ժողովուրդին որուն
համար շինուեցաւ այս Տարեցոյցը: Անգլիական նշա-
նաւոր Տօւն մը, ՄՊԴ. ՏՈՒԿԱՆ ԵԳԲԱՐԲ, Հիմնեալ
1845ին, ունի կարգ մը գիտական պատրաստութիւն-
ներ—գեղեր—որոնց մով գիւրաւ կարելի է դարձանել
ընաանի կենդանիներու շատ մը հիւանդութիւնները,
ինչպէս ոչխարի կովի, եղան, ձիու, ուղարի են. կը բուժէ
մորթացին հիւանդութիւնները՝ քոս (ույուղ), բարսու-
թիւն և վերքեր՝ կը ջնջէ ոչիլը և ուրիշ մակարոյծ
միջատները են. 25 առ 100 կ'առելցնէ և ընդհանրա-
պէս զէր ու զօրաւոր կ'ընէ անասունները. բուժութիւն
անվեսա է թէ՛ մարգու և թէ՛ անասունի և զործա-
ծութեան եղանակն ալ շատ գիւրին է:

Ա. Ելի մանրանմանութեանց համար, ովէտք է
զիմել արդ տանը թուրքիոյ ներկայացոյչի Թէրզեան
Նղբաց, Աշբ էֆ. խան 26, Սթամպուլ:
Երկրագործէները և անասնաբոյները թող փու-
թան օգս ուիլ.

Գաւառահերու համար վատահելի գործակալներ կը
փոստուին:

ԼՈՒՍԻՆԵԱՆ ԲԱՌԱՌԱՆ

ՄԻՀԱՅՈՒ ՅԻՐԱՆԱՌԱՅ ՊԱՏԿԵՐԱԶՈՐԴ

Ֆրանսացն ինդուի ոսուր ոճերով, առակներով և
առացուածներով ձխացեալ և 1900 մէծագիր էջերէ
բաղկացեալ այս կատարեալ Հայ Լառուոր կը ծախ-
ուիթղթակաղմ 70 դրչ. ընտիր կիսակաշի 80 դրչ. կը
զանուի բոլոր գրավաճաններու քով:

մըս արբ , օնու թամամլայօրուող .

— Դարբիպ չէ , նսաը՞լ եափըյօրոսընըզ :

— Պէշ զուրուչըզը եէտիքէ սաթարըզ , օն զուրուչըզը օն իքիյէ . պէօյլէնէ հէմ օնլար տառամ օլուրլար , հէմ աէ պիդ ազ չօգ կէչինիքիդ :

— Մասալլարը պրազալըմ չիմաի . ասկէր օլաձա՞զմըընըզ .

— Սիննիմ միւսացիս աէկիլ էֆէնտիմ . հէմտէ թիւքեանըմը պրազամամ :

— Պիդ պրազարըըրըզ էֆէնտիմ . պու շագա տէշիլ . վաթանըն իշի՞մի իլէրի եօզսա սիզինքի մի .

— Սօրմագ այըպ օլմազս , էֆէնտիմ , վաթանքի՞մ աիր , շիթադի՞ր մը արբ , եօզսա բիանզօ պիւէթի մի սաթար .

— Եօ՛զ պէ ձանըմ , վաթան՝ պիզիմ , սիզին վալիտէմիլ աիր . . .

— Ճէվասլ վէրմէհօրոսընըզ :

— Օնու աիւշիւնիւհօրուում քի , պէնիմ վալիտէմ էօլմիւշ իտի . աճապա բիւշման՝ օլմուշ տա էօլէքի տիւնեատան՝ կէրի՞մ մի կէլմիշ աիր .

— Եօ՛զ ձանըմ , թուրքիս իչին աիօրուում .

— 0' պազգա :

Աչեան զուրս կ'ելլէ . ներս կը մտնէ Յովհաննէս Գրլընեան :

— Բարե՛ւ էֆէնտիմ .

— Նէ՞ սիեօրուունըզ .

— Ասպահըն խիր , էֆէնտիմ .

— Էրլալլահ , խամինի՞զ :

— Օհաննէս ծառանիլ , արկածեալըզ , էֆէնտիմ :

— Չօգ սէօյլէմէ . եալընըզ սիվալէրիմէ ճէվագ վէր . լազազընըզ :

Ա. ԵԱԶ Զ Բ Շ Ե Ա Ն

ԳՐԱՎԱՃԱՌ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

44 Պագ նըլար , Սուլթան Համամ , Կ. Պոլիս

Ա. Եազբեան Գրատունը նուիրական պարտք կ'զգայ հրապարակաւ յայանել իր սրապեզ չնորհակալիքն այն գուրգութանքին համար զոր ի հանդէս րերին զաւափ ու արտասահմանի մեր ամէն կարգի յաձախորդները . որովհետեւ

1. Ա. Եազբեան Գրատունն է որ ամէնէն ձոխ գրամթերքը համբարած է :

2. Ա. Եազբեան Գրատունն է գովրոցներու բարեկամն իր ընարելազոյն դասընթացքներով :

3. Ա. Եազբեան Գրատունն է որ բացառիկ զեղջ կուտայ իր յաձախորդներուն ու նոր զիմողներուն :

4. Ա. Եազբեան Գրատունն է որ բոլոր գրավաճառներէն աւելի նպաստուոր պայմաններով կը դուհացնէ իրեն եղայ յահճնարարութիւնը :

5. Ա. Եազբեան Գրատունն է որ ի վիճակի է իսկոյն հաղորդել զրավաճառութեան հրապարակի հետը առնչակից ամէն աեւակ հարցի ու զործառեութեանց մասին :

6. Ա. Եազբեան Գրատան նշանաբանը կը կազմեն Ուղարմութիւն , Պարկետութիւն նահեցնել ու նահիլ :

7. Ա. Եազբեան Գրատունն է միա ին գրավաճառական հրապարակի վրայ որ կը հայթայթէ տշխարհի չայ շրջանակներու միջ ապագրուած ամէն կարգի գիրք ու թերթ :

Ա. ՈՒՇԱՂՐԱՎԵՐԻՆ Գրատ սիս հասցեին .

در سعادت ده سلطان حامنده باقی جبل نور و

آ. یازیچیان کتبخانه‌ی

— ԳԵՂԵՋՅԻ . . .
— Օ՛ ԵՐԻ, ԳԵՂԵՋՅԻՆ ՍՂԻՐԱԼՔՄԵԿ ԿԵԹԻՐ օՐԱԿԱԿԱ.

— 29 :
— Ասքէր օլտնա՞զսընըզ :
— Եյի Եֆէնտիմ ամբա, պէհ արկածեալլում, Ատա-
նա վագասանտան պին լիրա զիեանըմ վար տըր, իշ
եօ՛զ Եֆէնտիմ, քէսատ, քիթապ տա սաթամակօրուզ.
պուղաաց պահալլը . Տիվրիկաէ գըթլըդ .

— Սօնրա՞ :

— Սօնրա , էֆէնտիմ , ծառայ ենք էֆէնտիմ , արև կածեալըզ մէրհամէթ իստին , սիզ պիլիբուինիզ . քիւթապա լիւզումընրնոր ժա՞ր մըր . . .

— Պիթարի՞ մի՞ :
— Ծառայ կմ, էֆէնտիմ :
— Պահա պագ, օրառեա թէցրիփ պույտ բանագ-
անկառ :

- Էվլիլիսիմ էֆէնտիմ :
- Էօյլէ իսէ բարայը վերին գուրթուլուն :
- Քա՞չ բարա իսէ վերէլիմ, լիրա պօղա՞րմբարա

Կըզ:

- Քա՞չ բարա վերէձէքսինիդ . . .

- Արկածեալըն. Եթէնալիմ, աղ վէրէն ձանստան .
- չոգ վէրէն մալտան . . .
- Ելլի լիրա . . .
- Եֆէնալիմ հա՞նկը կիւն օրոռուեա կիաէնէյիդ . . .
- Նէտէ՞ն սօրտունըդ :
- Ելլի լիրայի հէ՛րէտէն պուլմալը :
- Կուլէ խահ հազրորան . . .

Եւ Հայ գրաված պատճենները գրաւութեայ դահը ման
վիճակութեար զարուց էլեւ սուրբառութեան...:



ՀԱՅԵՐ ԿԻԿՈ

ՀԱՅՈՒՆ ԿԱՂԱԿԴՐԵՔԸ

“ԿԻԿՈՅՔԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ”

(“Կիկօթի ՏԱՐԵՑՈՅՑԻՆ,, ՅԱԽԵԼՈՒՄԾԲ) (ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԵՒ ՔՐՔԶԱԼԵՐ) ԵՐ. ՕՏԵԱՆ, ՔՐԻԶԱՆԹԵՍ, ԿԻԿՕ

ԲՈԼՈՐ ԵՐԳԻԾԱԲԱՆՆԵՐԸ

ՀՐԱՊԱՐԱԿ ՊԻՏԻ ԵԼԼԵ

P G S. 25 b

© 2002 by The McGraw-Hill Companies, Inc.

Յ. ԳԵԼԵՃԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

| | | |
|--|-------|-----|
| Մանկավարժական նոր հրատարակութիւններ | | |
| Մաղիսիունց Ա. մաս Մ. Սեպտեմբեր | 1 | ՊՐ. |
| Բ. " " " | 2.50 | " |
| Գանձարան առրական Ա. Անտօնեանի | 5 | " |
| Միջն Ա. " | 8 | " |
| Բարձրգյու. Ա. " | 12.50 | " |
| Քաղաքական անտեսադիտութիւն Մ. | | |
| Յովհաննէսիան | 5 | " |
| Գողիկընէ հայերէն քերական Մ. Յովհ. 1.50 | " | " |
| Արդի Բարոյազիտութիւնը Արշակունի | | |
| Թէսողիկ | 8 | " |
| Քրիստոնէական բարոյականը Մուշեղ Եպո. 5 | " | " |
| Քրիստոնէական վարդապետութիւնը | | |
| Մուշեղ Եպիսկ. | 5 | " |
| Հովհեն խրանէրը՝ Մուշեղ Եպո. | 10 | " |
| Զօսպանըն նասանիչի՝ Մուշեղ Եպո. | 10 | " |
| Դրախտի ընտանիք Խ. Հայրիկ | 7 | " |
| Գրացուցակ Յ. Գևլընեան գրատան ձրի | | |
| Հայցէ՝ | | |

در دلیله ده
چقماقیلرده نومرو ۲۵ اوغانس قیلچان کتابخانه سی

ԶՈՒՌՆԱ

ԶՈՒՌՆԱ

ԶՈՒՌՆԱ

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻԾԱԹԵՐԹ

Խմբագիր՝ ԸՆԿԵՐ ԿԻԿՕ (Դ. ԽՈԲՏԵԱՄՆ)

(Արժանիքներ յաջորդ՝ «Հինգինի»ի եւ «հուկուկ»ի)

ԶՈՒՌՆԱ. Աղքային երգիծաթերթը կը հրատա-
րակուի ամէն կիրակի առաջները արշալուսին՝ ճոխ,
շահեկան և երգիծական բովանդակութեամք :

ԶՈՒՌՆԱ. Կը հրատարակուի աղքայնական աղջու-
թեամք և օրինաւոր յաջորդն է ԿՈՒԿՈՒԿի :

ԶՈՒՌՆԱ. Կը հրատարակուի աւթը մեծագիր է ջոկ
և կը ծախուի միմէսյն տասը փարայի անհաւոտալի
աժան գինով :

ԶՈՒՌՆԱ. Կը ծաղըէ բոլոր աղքային ու ու հանցի
պետական դէմքերը՝ ծաղրանկարներով :

ԶՈՒՌՆԱՅԻ Կ'աշխատակցին թրքահայ բուր ծա-
նօթ երգիծաթաները և ֆանթէզիսթները

ԶՈՒՌՆԱ. թէ՛ Պոլսոյ արուարձաններուն և թէ՛ զա-
ւառներու մէջ ունի իր մասնաւոր թղթակից-ընկեր-
ները, որոնք կը ճոխացնեն իր թէլէֆօնի բաժինը :

Բ Ա. Ժ Ա. Ն Ա Բ Գ Ա. Գ Բ Ա Ի Թ Ի Ի Ե

(Կ Ա. Ն Ի Ի Կ)

| | Տաւեկան | Վեցամսիայ |
|--------------------|---------|-----------|
| ԳԱՒՄԱՅՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ | 30 դր. | 15 դր. |
| ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ | 2 ասլ | 1 ասլար |
| ԱՐՑՍՍԱԼՑՄԱՆԻ ՀԱՄԱՐ | 15 դր. | 8 դր. |

Հասցե՝

ՊՈՂԻՆ ՊԱՊ ԱԼԻ ՃԱՍՏԱՍԻ ԵՎ ՏԱՐԱՄ ԽԱՆ, ԹԻՒ 33

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԱՅ. ԶՈՒՌՆԱ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԻՆ «ԵՓՐԱ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԲԻՒ ।

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

Պապը Այս ճամանակի հզարմ խան թիւ 36

ՍՏԵՓԱՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0141987

13788

